



Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

**This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.**

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը


You are free to:

Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material

755





77-2003

ԶԲՈՍԱՐԱՆ ՄԱՆԿԱՆՑ



Բ

ԽՈՐՀՐԴԱԿԱՆ ԲԵՐԴԸ

3918 - 42

Б.С.Л.Р.Д.И.И.Д.Л.У.0.0.0.4.2.

— 100 —

9

Б.С.Л.Р.Д.И.И.Д.Л.У.0.0.0.4.2.

ԽՈՐՀՈՂԻԱԿԱՆ ԲԵՐԴԱԼ

845

\$-74 ~~ար~~

ԽՈՐՀՈՒԱԿԱՆ ԲԵՐԴԸ

ՎԻՊԱՍԱՆՈՒԹԻՒՆ

ՖՈԺԵՐ ՕՐԻՈՐԴԻ ԳԱՂԻԱՑԻՈՅ



Ի ՎԵՆԵՏԻԿ

Ի ՏՊԱՐԱՆԻ ՄՐԲՈՅՆ ԴԱԶԱՐՈՒ




200

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԽԱՆՐԱԴՐՈՒԹՅՈՒՆ 4830470 95406










ԽՈՐՀՐԴԱԿԱՆԻ ԲԵՐԴԱԸ



Ա.

Քրիստոսի 1554 թուականին ատեններ՝ Ստեփանոս բիովտացի , որ զրեթէ քըսանըհինդ տարուան երիտասարդ մըն էր , պգտի նաւակով մը Տորտոյն զետէն կ'անցնէր : Իր ճամբու ընկերներն էին երկու նաւավարք , որ իրենց թիակներուն ուժով զարնուածքովը՝ զետին ջրերը սահելով կը կըտրէին :

Բիովտացին՝ իր Միքայէլ Մոնղէներ բարեկամին բերդը պիտի երթար . և ուզելով իր հայրենեացը ղեղեցիկ զետոյն զուարթ ափունքը տեսնել՝ թեթև և արագասահ , նաւակով մը կ'ընէր իր ճամբորդութիւնը՝ սրբուն փափաքը դոհ ընելու համար :

Վայիս ամսուն վերջի օրերն էին . և Ատե-
փանոս առջի անգամն էր որ նաւակով Տոր-
տոյն գետէն կ'անցնէր : Հանգատութեամբ
մը կէս ընկողմանած՝ բնութեան իրեն առ-
ջեր պարզած գեղեցիկ տեսարաններուն վր-
բայ նայելէն չէր կշտանար : Ծաղկանց տ-
նոյշ բուրմունքը գետին երկու կողմէն տա-
բածուելով կը զուարթացընէին զինքը և ա-
նոյշ հեշտութեան մը մէջ կ'ընկողմէին :

Այն հաճոյից մէջ էր՝ երբ գիմացէն ձրկ-
նորսութենէ զարձած նաւակի մը թիակնե-
րուն զարնուածքէն արթընցաւ : Բիովտա-
ցոյն նաւափարները իրենց նաւակը ձկնոր-
սաց նաւակին մօտեցուցին , ու մէջերնէն մէ-
կը անոնցմէ մէկուն դառնալով :

Կիրակոս աղբար , ըսաւ , անշուշտ այս
երիկան խորհրդաւոր բերդին քովերը գա-
ցած եմ . ըսէ ինծի թէ ինչ տեսար հոն ,
լոյսը երեցաւ քեղի » :

Զկնորսը պրատասխաննեց . « Այս իրիկուն
ձուկ որսալու համար բերդին քովերը գա-
ցի , բայց լոյսը չտեսայ : Ինծի ըսող եղաւ
թէ նախընթաց իրիկուն փոթորկին ժամա-
նակ՝ օտարական ճամբորդ մը աեսնելով լու-
տոյն փայլումը՝ ուղեր է հոն երթալ ապաս-
տանարան մը զտնելու համար : Ըերդին զի-
մաց եղող ժայռին ստորսոք հովիւներ կան
եղեր իրենց ոչխարներովը . անոնք տեսեր
են որ ճամբորդը աներեւոյթ գօրսութեան մը
դէմ կը կուսի եղեր , ու վերջապէս անհե-
տացեր է : Զեր խոհեմութեանը չեմ տար

որ այսպիսի վախերով ճամբանիդ շաբանակէք . վասն զի իրիկուան դէմ կը հասնիք այն բերդին քոմերը ։ և Կրապունկը ունիս , Կիրակոս տղբար , վախնալով մը վրայ բերաւ նաւավարը : Բայց հիմայ ինչ կրնանք ընել : Հոս կենալը ու վաղուան սպասելը անկարելի է : Երթառ բարով . մեղի համար տղօթք ըրէ ։ ըստ ու անցան :

Երբոր ձկնորսը քիչ մը հեռացաւ , Սահման իր նաւավարին գառնալով , հարցոց : « Ի՞նչ բան է այս խորհրդաւոր բերդը , ու ով կը բնուիլի : Կաւավարը պատասխան տուաւ .

« Տէր իմ՝ ըստեւ այն բնակութեան մէջ քիչ տարի տուաջ սոսկալի դիպուած մը սպատահեցաւ , ու հիմայ զմոխային ովկը կը բընակին հոն , ու ներս մանելը անկարելի է : Բայց թէ որ մէ կը բանի տեղ չսեպելով սիրա ընէ ու հոն մանէ , աչքը պիտի առնէ մէյ մըն ալ զուրս չելլելը ու ողջ ողջ հոն թաղուիլը : Գիշերները անզագար լոյս կը տեսնուի բերդին մէջ . . . Բայց խնդրեմ , խօսքերնիս փոխենք , սպարսն . Խորհրդաւոր բերդին մօտենալու վրայ ենք , ու մեծ անխօսէմութիւն է այսպիսի նիւթերու վրայ խօսիլը : Գիշերը մօտ է . ոկէաք է որ կարելի եղածին չափ թիւակնիս շուտ եռուժով շարժենք , որովէս զի մէկէն բերդին առջնէն անցնինք : Երբոր վասնզը մեզմէ հեռու ըլլայ , տեղնիտեղը սկատմեմ քեզի ինչ որ այս

բերդին վրայ հետաքրքրական զէպքեր կը գուրցուին » :

Նաւավարները անսանկ վախիփ մէջ էին՝ ոք Ստեփանոսն ալ սկսաւ զարհուրիլ : Առու թիւն մը տիրեց այս խօսքէն եարը, և ուրիշ ձայն չէր լսուեր՝ բայց միայն թիակներուն զարնուածքը :

Լուսինը իր պայծառ լոյսը զետին վրայ զարկած էր՝ երբոր նաւակը արագընթաց սահելով մը այն վտանգաւոր տեղէն անցաւ : Մէկէն նաւավարները երեսնին խաչ հանեցին, ու անոնցմէ մէկը ձեռքովը տեղ մը ցըցուց Ստեփանոսի : Հոննայեցաւ Ստեփանոս, ու տեսաւ որ զետին քովերը այլ և այլ չէնքեր կային . ու անոնց մէջ ամենէն նշանաւորն էր այն բերդը որուն վրայ խօսեցանք : Բոլորավին զոց էր այն չէնքը, ու ամեննեին նշան մը չկար թէ հոն զերազոյն էակաց բնակարան ըլլայ :

Երբոր նաւակը հեռացաւ, թիավարներէն ձերազոյնը մէկալին յանձնեց նաւավարութիւնը, ու ինքը եկաւ Ստեփանոսի քով նստաւ՝ խոստացած պատմութիւնն ընելու :

Սզուոր դիշեր մըն էր . երկինքը անամպ ու փայլուն աստղերով զարդարուած . կատարեալ անզորքութիւն մը տիեզերաց վրայ տարածուեր էր :

« Հիմայ որ, ըսաւ, վտանգէն զուրս ենք, կրնամ խորհրդաւոր բերդին վրայքու հետպ խօսիլ : Ասեն մը զեզ ու վայրենի մարզու

մը ստացուածքն էր անիկայ , որ իրեն զը-
ւարձութիւն սեպած էր՝ ձեռքին տակ եղած
խեղճ զերեաց կեանքը խաղ մը ընել իր առ-
ջեր : Իմ պաօս կը պատմէր բնծի թէ այն
բնակութեան տակ՝ ընդարձակ ստորեր-
կրեայ տեղուանիք կային :

Կրբոր այս մարդս մեռաւ , իր ժառանգ-
ները մէջի կահկարասիքը ծախեցին , ու ի-
րենք ալ հեռացան անկէ : Միայն ծառայ
մը կար տանը ոլահապան : Ամէն տարի
ժառանգներէն մէկը կու գար երկրին եկա-
մուաը աչքէ անցընելու , ու շուտով մը կը
հեռանար : Ասանկ շատ տարիներ անցան .
ինչուան որ լսուեցաւ թէ զրաէն եկած զեր-
դաստան մը՝ զնած ըլլայ այն բերդը , որ
այսչափ ատենուընէ՝ ի վեր անապատացած
էր :

Այս ձայնը տարածուելէն քիչ ետքը՝ ա-
մառուան զեղեցիկ օր մը՝ չողով ձե-
ւացած ընտանիք մը հասան , որոնք բերդին
նոր տէրերն էին . այր և կին , ու իրենց եր-
կու պզտի տղաքը : Հետերնին ունէին ծա-
ռայից խումք մը , ու իրենց կահկարասիքը
բերող բազմաթիւ կառքեր :

Քիչ ատենուան մէջ իմացուեցաւ թէ կար-
գէ զուրա հարստութեան տէր էր այս զեր-
դաստանը : Քանի մը օր հաղիւ անցեր էր ,
ամէն արուեստից ճարտար ձեռադէտք կան-
չուեցան տեղը զարդարելու . ու իրենց զլու-
խը կեցողն էր բերդին տէրը : Քանի հաս-
կըցող մարդ մը կերենար ասիկայ . բայց

զարդարանքի ախորժակը տարբեր էր դորւ ծաւորաց ու անղացւոցը ունեցածէն :

Իրենք դիրենք բանի տեղ զրած մարդիկը՝ ասոր համար կ'ըսէին թէ արևելքէն եւ կած պիտի ըլլայ . որովհետեւ հետք բերած կահկարտուիքն ալ մեծապործ՝ ու միանդամայն անծանօթ էր իրենց : Մահճակալաց ու պատուհաններու վարագոյրները՝ զերազանց դիսլակէ շինուած էին . կարասեաց շատն ալ կենդանոյ ձևերով , ու վրանին ալ նոյն կենդաննեաց մորթովը ծածկուած : Կարդէ դուրս վախ մը եկաւ վրաս , երբ օր մը պարոն Վանտէր , — ասանկ կը կոչուէր բերդին տէրը , — զիս կանչեց , նաւակս իւրեն համար պատրաստելու . ու տեսայ որ մեծ սրահին մէջ երկու բարձակալք ունէր՝ ահաւոր վազերց կերպարանքով : Այն ոճին վրայ էին տանը ուրիշ զարդարանքները :

Որչափ որ տանը զարդարանքը ահոելլի կրնար սեպուիլ , այնչափ ալ անոյշ ու դըւարթարար բնութեան տէր էր բերդին տիրոջը կենակիցը : Սկսվուէի էր Վանտէր ախկինը . ու ինչպէս լսեր եմ , տղայութեան հասակէն որբ մնացած , ու ծնողացմէ ստակ մըն ալ ժառանդած չըլլալով՝ իր աղդականացը քով կը բնակէր , երբ պարոն Վանտէր օտար աշխարհքէ Սկսվուիտ զալով , ծանօթացաւ օրիորդին ազգականացը հետ , ու իրեն հարս առաւ :

Քիչ տահենուան մէջ յայտնի տեսնուեցաւ թէ ինչ բարի սիրու ունէր Վանտէր

ավելինը : Չորս կողմք առած էին կարօտ
ու աղքատ մարդիկ , ու անոնցմէ մէկէն ալ
երես չէր գարծըներ . կարծես թէ աւելի ա-
նոնց քան թէ իրեն համար կ'ապրէր : Քատե-
ուիրեք տարուան էր վահտէր տիկինը երբ
այս երկիրս հասաւ . խակ էրիկը կ'երենար
թէ անկէց տաս տասուերկու տարի մեծ լր-
ւայ : Սակայն երեսէն ալ կը տեսնաւէր թէ
կարդէ զաւրս ախուրխորհրդոց մէջ ընկըդ-
մած միտք մը ունի . որչափ ալ ինքզինըը
զբաղեցրնել կ'ուղէր՝ զործաւորաց վրայ կե-
նալով ու անոնց աշխատանքը կարդի զնե-
լով , բայց անով ալ մեծ տարբերաթիւն մը
չէր երենար վրան :

Փուծ տեղը իր տղացը վրայ կը խանդա-
դատէր , այն դգուանքը իր գառնացեալ սըր-
տին ու մտածմունքով լեցուած ճակտին վր-
այ քաղցրութիւն մը չէին տարածեր :
Յայտնապէս կը տեսնուէր թէ այս մարդը
սրտին մէջ ծածուկ խորհուրդ մը ունէր՝ որ
զինքը կ'ուտէր : Բայց տիկինը՝ որ զեռ աշ-
խարհիս փորձառութիւնը չունէր , ու սիր-
ուր լի էր խանդադատանոք , իր էրկանը ե-
րիսին վրայ ծանրութիւն մը կը տեսնէր , որ
մեծարանք կ'աղզէր իր սրտին :

Սակայն այս մարդը որ երբէք մէկու մը
հետ երկար ու ընտանի կենակցութիւն մը
չէր կրնար ընել , իր տանը ծառացից մէջ
մէկը ունէր որո՞ն հետ կարծես թէ աւելի
մահեմութիւն մը կը ցաւցընէր : Իր ափրոջը
հասակակից մարդ մը կ'երենար ասիկայ . և

ինչպէս որ կ'ըսեն անոր աշխարհքէն ալ էր :
Եր ներքին սենեկին մէջ յաճախ ասոր հետ
կ'առանձնանար պարոն վ անտէր . և իրենց
խօսակցութեանց մէջ որ երբեմն խխառ
կ'երկրննար , կ'ըսէին թէ իրարու հետ ան-
ծանօթ լեզու մը կը խօսին : Ասկէ զատ՝
հաւասարութեան նշաններ ալ կ'երենային
վ անտէրի և Տիքի մէջ , — այս էր մարդուն
անունը , — թէպէտ և վիճակնին այնչափ
տարբեր իրարմէ . ուստի կ'երենար թէ ծա-
ծուկ վերաբերութիւնք մէկը մէկալին հետ
միացուցած էին :

Չորս տարի էր որ այն գերդաստանը առ
կողմերս եկած էր բնակելու , և ամէնքը կը
կարծէին թէ ալ ասկէ հեռանալիք չունին .
ուստի և կողմիս բնակչացը հետ այլ և այլ
յարաբերութիւնք ունէին : Անանկ կ'երե-
նար որ եթէ այս աշխարհիս մէջ երջանկու-
թիւն ու բարեբաստութիւն ըսածդ իրապէս
զտնուէր , ասոնց քով պիտի ըլլար : Տղաք-
նին կը մածնային ու թէ ուժով և թէ առող-
ջութեամբ կը հաստատուէին . ստացուածք-
նին ալ օր օրուան վրայ կ'աւելնար . երկիր-
ները կը պտղաբերէին , և վ անտէր տիկի-
նը իր ամէն փոյթը կ'ընէր էրկանը հաճոյա-
նալու :

Բայց ինքը փոխանակ բարեբաստիկ լո-
լալու , ալ աւելի իր տիտր խորհրդոցը մէջ
կ'ընկղմէր . կենակցին զորովն ու սէրը՝ ան-
տարբեր բաններ էին իր առջեր :

Բաները այս վիճակին մէջ էին , երբ պա-

րոն վանտէր Սկսվածիա զնաց , իր դործքեւ
ըը լմբնցընելու :

Վանտէր տիկինը առջի օրուընէ որ մեր
կողմերը հասաւ , տեղւոյս քահանային հետ
բարեպաշտական մտերմաւթիւնք ունեցաւ :
Տ . Նէրփալ էր այս վարդապետին անոնը ,
և երեսուն տարուընէ 'ի վեր այս կողմերուն
բնակչացը հոգևորական ծառայութեան ըգ-
րադած . ուստի և իրաւամբ ամենուն առջեր
սիրելի ու պատուական : Փրիստոնէական
առաքինութեանց օրինակ կրնայ սեսպուիլ
այս վարդապետը , և իր երկու քոյրերը՝ ո-
րոնց հետ կը բնակի , իրեն պէս կ'աշխատին
տեղացւոց բարոյական լաւութեանը , ու
աստուածպաշտութեամբ և բարուց անարա-
տութեամբ ամենուն առջեր սքանչելի են :

Պարոն վանտէրին Սկսվածիա երթալէն
քիչ օր ետքը՝ իրիկուան դէմ վարդապետին
տունը զնաց տիկին մը , ու հետք սև կին
մը : Պորտոյի արքեսիսկոպոսին ծառանե-
րէն մէկը զասոնք բերած էր :

Քահանային քոյրերը անանկ սիրալիր
ընդունելութիւն մը ըրին այս տիկնո՞ց որ
կարծես թէ իրենց տանը մարդիկներէն
մէկն էր : Իր բարեպաշտութեամբը նշանա-
ւոր անձ մը կ'երենար ասիկայ , բայց տե-
ղացիք անոր ով ըլլալը չկրցան զիտնալ :

Վանտէր տիկինը որովհետև յաճախ քա-
հանային քրուըտոցը այցելութեան կ'եր-
թար , ուստի անոնց հիւրին հետ ալ բա-
րեկամացաւ . և մէկմէկու հետ սիրալիր ըն-

տանութիւն մը ունեցեր էին՝ երբ պարոն
Վանտէր Սկովտիայէն դարձաւ, երկու ա-
միս հոն կենալէն ետքը : Ու հասնելուն եր-
կրորդ օրը՝ կնոջը հետ մէկտեղ քահանային
տունը զնաց՝ զինքը տեսնելու :

Ոչ ոք զիտէ թէ այս իրենց այցելութեա-
նը ժամանակ ինչ դէպք անցած ըլլայ : Բեր-
գին ծառաներն պատմեցին թէ Վանտէր
տիկինը շունչը բերանը ու վախի մէջ քա-
հանային տոնէն դարձեր էր իր էրկանը
մտերիմ Տիքը փնտուելու . և թէ այս մարդը
իր տէրը բերդը բերած ըլլայ՝ խեղճ վիճակի
մը մէջ . զզայութիւնը կորսընցուցած՝ ու
խելազարութեան վիճակի մը մէջ ինկած :
Բայց քիչ ատենէն ետքը՝ իր առողջութիւնը
և խելքը ստացաւ : Այս դէպքին վրայ շատ
օրեր անցան :

Քրիստոսի սուրբ Ծննդեանը օրերն էին :
Երբոր այն հանդիսաւոր օրը հասաւ, զե-
զին եկեղեցւոյն մէջ հաւատացեալք լեցուեր
էին, ու Տ . Նէրվալ վարդապետը սուրբ
պատարազը կը մատուցանէր : Իր երկու
քոյրերը ու անծանօթ տիկինը վանդակա-
պատին քովն էին՝ որ բեմը եկեղեցիէն կը
դատէր . իսկ պարոն Վանտէր՝ ժամանա-
կին կալուածատիրացը ունեցած արտու-
նութեամբը՝ խորանին մօտ եղող աթոռի մը
վրայ նստած էր՝ երբոր յանկարծ զետին
ինկաւ, ու ահաւոր ձայներ սկսաւ արձը-
կել : Եկեղեցւոյն մէջ ժողովելոց ամենուն
սիրտը շարժեցաւ, աստուածային պաշտա-

մաւնք ընդհատեցան . ու ծառաները եկան
իր բերդը տարին զպարոն վանտէր՝ որ բո-
լորովին ինքզինքը կորսնցուցած էր :

Գեղին ընակիչքը տակնուվրայ եղան այս
զէսկէն , ու սկսան այլ և այլ պատճառներ
տալ . բայց զեղացոց շատին կարծիքը այն
էր թէ այս մարդը ինքզինքը չար ողիներու
տուած էր , և թէ սատանային հետ ծածուկ
վերաբերութիւնք ունի : Ուրիշներն ալ կ'ը-
սէին թէ անձանօթ կնկան հոն գտնուիլն
էր որ զինքը այն խեղճ վիճակին մէջ ձգեց :

Վրան ժամանակ անցնելէն ետքը՝ երբ
այս խօսակցութիւններն արգէն սկսած էին
զագրիլ , ու եկեղեցոյն մէջ հանգիպած
զէսկըն ալ մոոցուած էր , նոր ու ահաւոր
զէսկը մը զարձեալ ամենուն միաքը արթըն-
ցուց , և որիշ խօսակցութեանց առիթ
տուաւ :

Յունուար ամսուն վերջերն էր՝ երբ վան-
տէր պատճառաւ մը՝ որ միայն իրեն ծանօթ
էր՝ իր բոլոր ծառաները արձըկեց , բաց ՚ի
մէկ ազախնէն ու պղտի աղէ մը որ հո-
վուութիւն կ'ընէր . մէյ մ'ալ առաւոտ մը
ահսնուեցաւ ազախնը՝ որ զեղին մէջ աս-
զիս անդին կը վազվազէր ու օգնութիւն կը
խնդրէր , զուժելով թէ նոյն զիշերուան մէջ
իր տէրը սպաննուեր էր : Մէկ վայրիւնի
մէջ բոլոր բազմութիւնը բերդը խռնեցաւ .
Վանտէր տիկինը զեռ անկողնէն չէր ե-
րած , ու կ'երեւար թէ էրկանը դիմուն ե-
կած փորձանքը չէր դիտեր :

Աղախինը սասրերկեաց տեղ միշ տարաւ
բագմութիւնը , ու հոն տեսան զվանաւէր
գետնի վրայ ասարածուած ու արեան ծովու
մէջ կը լողար , ու սրախն վրայ մեծ վէրք
մը առեր էր : Ոմանք մօտեցան իրեն՝ կա-
րեւոր դարմանները ընկետ համար , որ թեր-
ևս կարենան կեանքը շնորհել , բայց զգեստ-
ները մերցընելու ատեննին սոսկումով տե-
սան՝ որ անոնց տակ գիւական մոզութեանց
նշանակներ կային :

Աս որ տեսան՝ ամենուն մտքին մէջ ի-
րենց առջի կարծիքը արթընցաւ , ու զեղա-
ցիք սկսան աղաղակել թէ սատանաները՝
որոնց նշանակը իր վրայ կը կրէր , անոնք
սպաննեցին դինքը :

Բայց պարագայ մը՝ ամենուն մտաղրու-
թիւնը զրաւեց : Այն օրը՝ յորում վանաւէր
մեռած գտնուեցաւ , անծանօթ ամկինը և
անոր սեաւ զերին աներեսցիթ եղեր . Էին
Յովհաննէս փարպապետին տնէն : Մէկը շէր
տեսած անոնց մեկնիլը , ու գանազան կար-
ծիրներ կ'ըլլային անոնց վրայ :

Ատենական քննութիւնը ետեէ , եղաւ
վանաւէրի մահուան զէսլը սատղել : Յա-
տին կարծիքը այն էր թէ զազերը սպաննած
ըլլան զինքը . վասն զի այն ծառան որ իր
տիրոջը զիակը զաեր էր , նոյն աստան տե-
սաւ որ բերդին զոները բաց էին :

Գատաւորին կողմանէ եկած մարդը ա-
մէն բան քննելն էաքը՝ չկրցաւ սատյդ բան
մը իմանալ , ու զանասանը կախ մնաց :

Վեց ամիս անցնելէն ետքը՝ Վահակը ավելինը իր ամէն ինչքը ծախեց, բաց ՚ի բերդէն ու անոր չորս կողմը եղած երկիրներէն, ու տղաքը հետն առած՝ նորէն Ակովախա քաշուեցաւ :

Իր հեռանալէն ետքը գրեթէ իրեք տարի անցած է, ու այս բերդը միշտ դոց է, և զժոխային ողիք հոն իրենց բնակութիւնը հաստատած են։ Ահաւասիկ, վրայ բերաւ նաւավարը, ինչ որ այս բերդին վրայ դիմեմ» :

Պատասխան տուաւ իրեն Ատեփանոս
«Քու այս պատմութիւնդիմ՛ նտաքրքրութիւնս անցընելու տեղ՝ ալ աւելի զրգուեց։ Ես կ'ուզէի որ տէրութիւնը մարդիկ ու զօրք խրկէր այն բերդին մէջ նստելու, որպէս զի մօտանց տեսննն հոն բնակրող զժոխային ողիները՝ որոնց ես տմենեին չեմ հաւատար։ Կրնայ ըլլալ որ նենդաւորի մը հնարադիտոթիւնն ըլլայ այդ բանին մէջ» :

Աստուած շընէ որ այդ յանդզնոթեանը ձեռք զարնես, աղաղակեց նաւավարը իմ կեանքս վտանգի մէջ կը զնես։ Ալ անկէ ետքը ինչպէս կրնամ ես համարձակիկ այդ գետէն անցնելու ինչպէս կրնամ հանգստաթիւն դանել իմ տանս մէջ։ Ուրեմն շնու գիտեք թէ որսկիսի անշափ իշխունութիւնն ունին զժոխային ողիները։ Շատերն եղան որ վորձեցին այս բերդին ներս մտնել, ու չիրցան աներեսոյթ զօրութեան մը գէմ զնել։ Կաղաչեմ որ տէրութեան իւ

մացընելու խորհուրդը մէկզի գնես . ապա
թէ ոչ , բոլոր սատանաները իրենց վրէժ
խնդրութիւնը խմ վրաս կը թափեն : Ու
ծնկան վրայ զալով , « Խնդրեմ , ըստ ,
խօսք տուր ինձի որ ինձմէ լսածդ ուրիշի մը
չպատմես » :

« Փուճ տեղը սիրտդ զող մի հաներ , ը-
ստ Ատելիանոս . խօսք կու տամքեզի որ
մէկու մը չյայտնեմ » :

Նաւակը առաջ կ'երթար , ու արշալոյսը
ոկսեր էր երենալ : Երիտասարդ ասպետին
միտքը անանկ սենուեր էր լսած պատմու-
թեանը վրայ , որ հարդկ եղաւ խմացընելու
իրենթէ ճամբորդութեան վերջը հասեր է :

արա՞ : անմի պայմանով այսպես անձնական
հետի պահպահ պահպահական պայման չէ ու ան-
թի : « Անձնական պայման նույն պահպահական
պայման , նեղութով » , խոր առջև մահմա-
դի ժամանակ մահմադի պահութափ պահութափ

Բ

ց պահութափ յուր խոր պահութափ պահութափ :
Պահութափ պահութափ : առնականութիւն պահութափ
պահութափ : առնականութիւն պահութափ :

Մոնղէներ բարեկամին տունը հասաւ
Ստեղիանոս , բայց զինքը հոն չզտաւ . որով
հետեւ քանի մը օրուան համար ուրիշ տեղ
մը զացեր էր : Սակայն ասպետին խելքը
միտքը խորհրդաւոր բերգին վրայ էր , ու կը
ցաւ էր որ տղէտ ու աւելորդապաշտ մար-
զու մը խօսքին զիջանելով յանձն առեր էր
մէկու մը չյայտնելու այն գաղտնիքը : Չէր
տարակուսեր որ բանին մէջ խարդախու-
թիւն մը կայ . ու լոելովք՝ անմեղներուն եւ-
զած վեասուց պատճառ կը սեղէր ինքզին-
քը : Բայց իր պատռոյն վրայ խօսք տուած
էր , ու անկարելի էր որ և իցէ կերպով
պակսիլը :

Վերջը մտածելով այս հնարքը գտաւ՝ որ
թէպէտ խօսք տուած էր մէկու մը չյայտնե-
լու նաւազարէն լուած ովասմոթիւնը , բայց
անով ըսել չէր որ իր հետաքրքրութեանը
նիւթ եղող դէպէի մը՝ ինչ բանէ առաջ գա-
լը ինքիրմէ քննելու հումէ չըլլայ : Աւատի-

սկսաւ դիւտեր մտածել այս վախճանիս
հասնելու :

Քոլոր օրը մտածմանց մէջ անցուց . մերթ
մէկ բան մը պատշաճական կը սեպէր , մերթ
ուրիշ խորհուրդ մը . իր զէնքերը , զղեստ
ները կը քննէր , ու կը ջանար միայնակ այն
խորհրդաւոր բնրդին մէջ մտնել : Առջի բե
րանը վախ մը կու զար այս յանդղնական
սեպուած խորհուրդը՝ ի գործ դնելու . բայց
ժերջապէս սիրտ ըրտ , ու հաստատու
թեամբ որոշեց որ երկրորդ օրը ճամբայ
ելլէ :

Իր զլմաւոր մտածութիւնն էր բերդին քո
մերը մօտենալ , ճամբաները քննել՝ զիւրին
հնարք մը զանելու համար որ կարենայ ներս
մտնել :

Երկրորդ առաջուն Ստեփանոս ճամբու
պատրաստութիւններն սկսաւ տեսնել :
Մութ զունով երկայն պատմուճան մը ձգեց
վրան , զլմարկը վախուց , ու սուրբ մէջքը
դրու :

Երրորդ երիտասարդ ասպետը ճամբայ ել
լելու վրայ էր , միտքը խորհուրդ մը եկաւ :
Կը մտածէր որ չըպայ թէ այնպիսի վտան
զի գէմ երթայ՝ որուն տակէն ելլելը անկա
րելի ըլլայ . Բայց քաջութեամբ մերժեց իր
մը այս խորհուրդը . աշտանակեց իր ծիուն
վրայ , ու արադութեամբ մը սկսաւ հեռա
նալ :

Երկար ճամբայ ընելէն ետքը՝ ոյժը սկսաւ
նուաղիլ : Այն միջոցին Ստեփանոսի միտքն

եկաւ թէ հարկաւոր բան մը մոռցեր էր ,
մանաւանդ այն միջոցին՝ յորում ճամբան
վրայ պանդոկներ չեին զանուեր . ուստեղու
բան մը հետր չէր առած , և կրնար ըլլալոր
ճամբորդութեանք մէջ և ոչ պատառ մը հաց
կարենար զանել : Այս մտածութիւնը աշ
ատեն եկաւ իր մխտը . վասն զի տնէն՝ բա
ւականէն աւելի հեռացեր էր : Ուստի թրո
շեց որ կտրին ասպետի մը պէս՝ ամէն զըր
կում և նեղութիւն յանձն առնէ , ու ճամ
բան շարունակել սկսաւ՝ ինքզինքը ու իր ա
մէն պիտոյքը Աստուծոյ յանձնելով :

Առաջ կ'երթար Ատեփանոս , ու մտքին
մէջէն կ'անցընէր այն վասնզը որուն զէմ
կ'երթար , երբ երկու ասպետ տեսաւ՝ որ
ձիով մօտակայ անտառէ մը գուրս կ'ելլէին ,
իրմէն քիչ ետքը . ետ զարձաւ , ու զանոնք
տեսնելով ձին մտրակեց՝ որպէս զի անոնց
մէ հեռանայ . բայց երկու ասպետները հա
սան անոր . և թէպէտ Ատեփանոս չէր ու
զեր անոնց հետ խօսքի բռնուիլ , սակայն
մէջերնէն աւելի երիցազայնք՝ որ վաթսուն
տարուան կար . ու զինուորի հազուստ ու
նէր , մեծարանօր ողջունեց զինքը . ու ը
ստա .

« Թէ որաս կողմերը անձանօթ չեն քեզի ,
խնդրեմ զրացելիք թէ արդեօք հեռու Ենք
ոյն բերդէն՝ որուն քրվէն անցնիլը վասն
դաւոր է կ'ըսեն : Անք Պորտոյ քաղաքէն
եկած ենք , ու աս չի անվանն է որ այս ճամ
բէն կ'ոնցինիք . կ'աշխանիադինք որ զիւեր



ատեն շմանք այն բերդին քովերը , որն ոք լսեցինք թէ շատ վտանգաւոր բան է , մա նաւանդ օտարական ճամբարդներու հա մոր » :

Այս անակնկալ հարցումը՝ Ստեփանոսի վրայ վախ մը ձգեց . բայց սիրա բնելով՝ բա զարտվարութեամբ մը պատասխանեց .

« Որչափ ալ ծանօթ են ինծի այս կող մերո , սակայն որոշ կերպով մը չեմ կրնար զրուցել ձեզի թէ որչափ հեռու ենք այն բերդէն : Այս միայն ըսեմ թէ նոյն ճամ բուն վրայ ենք , ու օրը չմընցած՝ կրնանք մօտ գտնուիլ այն բնակութեանը՝ որուն վրայ այնշափ դարձուրանօք կը խօսուի » :

« Բայց առանց պատճառի չէ այս վախը , պատասխան տուաւ առջի խօսողը . վասն զի կ'ըսեն թէ շատ ատենութնէ 'ի վեր՝ կար զէ զուրս դէպքեր կը պատահին հռն » :

Ստեփանոս ըստ . « Ինծի կ'երևնայ թէ այս բանիս ինչ ըլլալը հասկընալու ետևէ ըլլալու է : Պէտք է ըուն բերդին մէջ մտնել » :

Զինուորը պատասխանեց . « Լսած եմ թէ շատ անգամ՝ փորձեր են այդ բանը , ու իրենց վախճանին չեն կրցած հասնիլ . ե տեղոյս բնակիչը կը պաղատին կը թա խանձեն որ եթէ մէջը եղաղ սատանաները փոքրնութիւն իրենց քովը կու դան բնակե լու » :

Եւ սկսաւ զինուորականք պատմել ինչ որ կտրդէ դուրս դէպքեր լսած էր և Ատե

փանոս կը զարմանաք տեսնելով որ անիւ
կոյ այս ամէն պատմութեանց կը հաւատար :
Այս այցին բնիքը լուռ կեցեր էր , ու բոլորավին
մտածութեանց մէջ ընկղմած , ինչուան որ
հովանաստուեր մարդագետին մը համեմ
լով երկու ասպետները իրենց ձիէն վարին
ջան հանգչելու , ու Ստեփանոսի ալ աղաւ
չեցին որ ընկերութիւն ընէ հետերնին . ան
ալ անոնց հրաւէրքը չմերժեց : Չիերնին
ծառերու կապեցին . ու երկու ճանապար
հորդաց մէջէն կրտսերագոյնը՝ մախաղին
մէջէն այծեամի խորոված միւ , հաց ու շիշ
մը դինի հանեց :

Ստեփանոսի միտքն եկաւ թէ ինքը մոռ
ցեր էր հետը ուտելիք առնելը . սակայն մէջ
կալնոնք մարդագարութեամբ աղաչեցին որ
իրենց ճաշակից ըլլաց : Սիրով յանձն առ
նելով նստաւ քովերնին : Պորտոյի գինուոյն
ուժովը զուարթացան առնք , ու առջի ար-
խոր խօսակցութիւններուն անդ ուրախ և
սիրալիր ընկերութիւններուն մը ունեցան :

Ստեփանոս շատ անզամ մորէն անցուց
որ երկու ճանապարհորդաց պատմէ թէ
ինչ վախճանաւ ճամբայ եղեր է . բայց տաւած
խոստմանքը զինքը կը բանէր , ու կը վշտա-
նար թէ ինչպէտայն միամտութիւնն ըրաւ-
ակերակորը ըմբնաւլէն ետքը՝ երեր առ
պետները իրենց ձիերուն միայ հեծնելով ա-
ռաջ զնացին , ինչուան երկուդի ճամբայ մը
համեմերթիւն կայինեցան հարցընելու համար
թէ որ ճամբէն սկսակի երթան բնարելուզ

զարար հոնաեղէն անցնելով հովիւ մը՝ ը-
ստ :

« Այս երկու ճամբաններէն մէկը աղէկ ու
միանը դէշ է : Աջ կողմինը Սէնթֆուա քա-
ղաքը կը հանէ , խոկ ճախակողմեանը՝ խոր-
հրդաւոր բերդին Երկիրները կը տանի :
Աջ կողմի ճամբանիդ բռնեցէք , ու մէկակը
ձղեցէք » :

Ճարօրինակ մտատանջութեան մը մէջ ին-
կաւ Ստեփանոս , վասն զի ամեննեին չէր
կարծեր թէ այնչափ մօտեցած ըլլայ իր նը-
պատակին : Չորս կողմը կը նայէր , ու չէր
իրնար գտնել՝ ոչ հեռուն և ոչ մօտը տուն
մը՝ որպէս զի կարենայ զիշերը հոն անցը-
նել : Որչափ ալ քաջասիրած էր , սակայն
չէր համարձակեր քաց Երկնքի տակ պառ-
կիլ , մանաւանդ որ փոթորկի վախ ալ կար :

Մտածեց որ թերևս հովիսը կարենայ ի-
շնանի տեղ մը գտնել իրեն համար . ուստի
ամէն ուժովը սկսաւ կանչել դինքը . բայց
անիկայ մերձաւոր փոթորկին վախէն՝ շուտ
շուտ կը հեռանար , առանց ամեննեին պա-
տախան մը տալու : Ստեփանոս ուզեց հո-
փուին և տեսէն հասնիլ . բայց նախ իրեն ճա-
նապարհակցոցը դառնալով ,

« Երեցէք ինձի , ըստու , որ կը ստի-
պուիմ ձեղմէ հեռանալ . խօսք մը ունիմ
ընմիջք այդ հոփուին հետ : Առանց ինձի
սպասելու ճամբանիդ շարունակեցէք . կըր-
հայ ըլլայ որ նորէն հոս չգտանամ : Միար
բարուի » :

« Երթաս բարով , ըստն իրեն երկու ճանապարհորդքը . կը վավարինք որ յաջող ճամբորդութիւն մը ունենաս » :

Ստեփանոս մարտկեց իր ճին , ու մէկեն հասաւ հովուին : Երիստարեն վար ինչաւ , ու անսր քովը երթալով սկասւ ընտաներար խօսիլ հետը .

« Բարեկամ , ըստւ , ո՞ւր կ'երթաս ոչխար ներուդ հետ մէկտեղ » :

Խոշոր ճայնով մը պատասխանեց հովիւր . « Վ ախեմ որ այս իրիկուն պիտի չկարենամ հօրս տունը հասնիլ . որովհետև առել շատ հեռու կ'իյնայ . ուստի զիմացի ժայռին քով ապաստանելու տեղ մը կայ , հոն կը ջանամ հասնիլ :

— Ուրեմն զիշերը հոն պիտի անցընես :

— Այո , ոչխարներս ալ խմ հետս :

— Յաճախ կը պատահի այս գէպքը :

— Ի հարկէ . երբ ուրիշ լաւագոյն աեղ մը չկարենամ գտնել :

— Կրնաս ինձի այս մօտերս տուն մը ցոցընել , զիշերը հոն անցընելու համար :

— Այս մօտերս տուն ըստած բանդ չզբանուիր :

— Բաներնիս աղէկ է , ըստա ինքնիրեն Ստեփանոս : Գործողութիւնս չոկտած հարկ կ'ըլլայ զիշերը բացօթեայ ու առանց ընթրեաց անցընել : Բաղդ եղաւ ինձի որ այն երկու ասպետներուն պատահեցայ . ապա թէ ոչ , հարկ պիտի ըլլար օրս ծոմով անցընել » :

Հովիսը իր ոչխարներուն առաջնորդելու պրաղած, խօսակցութիւնը առաջ չտարաւ: Ատեմիանոս մտքէն կ'անցընէր որ անիկայ բան մը չըսաւ՝ ապառաժին քով երթալու, և իրարու հետ զիշերը անցընելու բայց կը մխիթարուէր մոածելով թէ կընար ինքիրմէ տեղ մը գտնել:

Երկինքը սկսաւ փայլատակել. անձրեի կաթիլներն սկսան թափթթվիլ. քիչ ատենէն սասափիկ հեղեղ մը բռնեց զիրենք:

Անձրեի մէջ թաթխուած՝ հասան ժայռինք: Ոչխարները որ սովորած էին իրենց ապաստանարանը հոն դտնել՝ մէկէն ներս վաղեցին, ու այն մութ տեղույն մէջ մէկմէկու վրայ ինկան: Ատեմիանոս ամենէն ետքը հոն հասնելով՝ հաղիւ զրանը քով կենալու տեղ մը դտաւ, ու իր ձլուն սանգէն բռնած՝ կէս մը ապաստանարանին մէջ, ու կէս մ'ալ մրրկի տակ կը սեպուէր: Հովիսը չոր խոտերով ու տերեօք ձեւացած անկողնի մը վրայ պառկեր էր ու երթեմն երբեմն իր սրինդը կը չալէր:

Վերջապէս մըրբիկը դաղրեցաւ: Ատեմիանոս՝ որ այրին զրան առջև ոտքի վրայ կեցեր էր, կամաց կամաց կ'իմանար որ ոյմը կը սկսէր պակախի, միշտ հաստատուն մնալով իր քաջարտութեանը մէջ: Արշալուսյն ծագելուն կը սովորէր անհամբերաբար, ու սիրտը կը նեղէր անոր ուշանալուն վրայ: Վերջապէս արևելք սկսան սպայծառանալ, ու քաջամիրտ ասպետին երեւ-

որ տրանսաթիւն մը երկացրնել : Հովհաբ արթքնցաւ , ու Ստեփանոս հարցուց իրեն թէ մօտերը ամենէն մերձաւոր տունը որն է : Պատասխան տուաւ իրեն հովհաբ :

« Ամենէն աւելի մօտաւոր տունը՝ հօրաբնակոթիւնն է , որ պիտի երթամ : Թէ որ կ'ուզես հետս զալ , եկաւը ետևէս :

— Ամենայն սիրով » պատասխանեց ասպետը :

Հովհաբ մէկիկ մէկիկ ու համբելով այրէն զուրս հանեց իր ոչխարները , ու գրադանէն սրինգ մը հանելով անհամեմատ ու միաձայն դաշնակ մը սկսաւ , որ դաշտաց մէջ որչափ ալ զեղեցիկ է , բայց ասպետի մը ականջին համար այնշափ ախորժելի չէր :

Ասանկով զուռը զոց տան մը առջեր հասան : Երբոր վարձուոր զեղացի կինը իր սրգւոյն օրնպին ծայնը լսեց , մէկէն անոր առջեր վազեց : Ոչխարները համբեց , ու վարախին մէջ խօթելով դանոնք , զոհ սիրտ մը կը ցուցընէր որ ոչխարաց թիւր ամբողջ զտաւ : Ետքը Ստեփանոսի զառնալով , « Ի՞նչ բանի մէջ կրնամ ծառայել հրամանքիդ » ըստաւ :

Համառօտիս մը պատասխանեց Ստեփանոս թէ նախաճաշ մը կ'ուզէր իրեն համար , ու պարկ մը խոտ իր երխվարին :

Գեղացի կինը պատասխանեց թէ « Ո՞ենք սկանզոկ չենք բռներ , բայց ուզածդ կրնանք տալ քեզի » : Կառաջ ու կառաջ ու կառաջ կառաջ մը եկաւ ծխանձէն բանեց ու

ախոռը տարաւ : Ասպետն ալ տուն մտաւ :

Նախաճաշը բերաւեցաւ : Լեցուն սկսակ մը կանանչ ու թարմ ողու՝ խոզի եղով եփուած : Ասպետը նստաւ ուտելու՝ տանու տէրինքով , ու անոր որդւոցը հետ . որով հետև տեղույն սովորութիւնն էր որ կանայք էրիկ մարդկանց հետ կերակորի չեն նստիր , այլ դատ կը զնեն իրենց սեղանը , ու մէկալնոնց ծառայութեանը կը դրագին :

Խօսակցութիւնը նախընթաց իրիկուան գէսլքին վրայ եկաւ , հովուին ու ասպետին իրարու հետ գտնուելնուն : Տնեցիքը՝ խորհրդաւոր բերդին վրայ ալ խօսեցան , ու իրենց պատմածները նոյն էին նաւավարին զրուցածներուն հետ :

Երբոր Ստեփանոս հոզի առնելով քիչ մը հանգչեցաւ , սկսաւ մտածել թէ ինչպէս առաջ պիտի տանէր իր մտքի զրածը : Վարձուոր կնկանը ըսաւ թէ այն տանը քովերը ուզելով շրջագայութեան մը ելլել , իր ձին պահէ . և ըսաւ որ թերևս այն իրիկուն հոն դայ՝ զիշերը անցընելու : Այս ըսաւ ու զըրպանէն քսակ մը հանելով զումար մը զրամոց զրաւ անոր ձեռքը , որ նոյն զիշերուան համար անկողին մը պատրաստէ իրեն : Ստակը տեսնելով ուրախութիւն մը զզաց կինը , ու խոստացաւ որ նոյն զիշեր՝ տանը մէջ գտնուած ամենէն աղէկ անկողինը պատրաստուած կը դանէ իրեն համար : Եւ ուզեց որ իր որդւոցը մէկն ալ հետը երթայ : Բայց Ստեփանոս շնորհակալ եղաւ , ըսե-

լովթէ ընկերի կարօտութիւն չունի . միայն
կտոր մը հաց ուզեց , վախնալով որ թերես
ճաշու ժամանակ չկարենայ տունը գտնուիլ .
Հացն ու կտոր մը երշիկը իր պայտասակին
մէջ դրաւ երիտասարդ ասպետը , ու շնոր-
հակալ ըլլալով հեռացաւ անկէ :

Եղբար առաջ ամէ զամաքը բոլով ուսում
ուսուցու ընձնէ մնմք ով տար լիւ , պատմ
մերուեր ով զամանելուուն զմունքնեւն ու
մասքիլոյ բանմայիւն զմունքուուն
միամեռաւ ու միշտո՞ւ , այդու բայց մերուե-
րուն ովքունչ և մասնաւուն ունի սկզբուն
ու մասքունչ յա լազի մերուեր ուստի ուսուց
մերուեռաւ ունի մաս պատմուուն ունուն

ի ուստի մաս մեծուն ունուն
ու առաջ նազմուու ուստի մասնաւուն ու ուսուց
ու ուսումնի մի ուսուցու առանք , ուսուցուուն
ունի . ուսուց իշուն ով ուժմաս կույս ին ո
պահուու ունի մին առաջ զմունքնեւնուն
ունի ով . ուսուցուն օսմենուունուն ուսուց
ունի մասնաւուն մաս ունուն ու առաջ ու . հայու
ուսուց ուսուց ունի . ուսուցուուն ուսուցիս կոր
ուսուցիս . ուսուց իշունուն ու ուսուց ուսուց
մասնաւուն մասն ով . ուսուն ունուն առաջ ուն
ունուն մասնաւուն ու մասնաւուն ուսուց
ուսուց ով . մասնաւուն իշունուն ուսուց
զմուու ուսուցիս մասն ով առաջուուն ու , ունուն
ուսուցուուն իշուն մէջմաս նախունը . ին
ով ուսուցուուն մասն ունուն ով նախունուունուուն
ուսուն ուսուց յա մին ուսուցու ով ով ունուն
մաս : ուսուց իշունունչ ուսուցուուն ուսուց

Գ

Արեք զեղեցիկ պայծառութեամբ մը կը
փայլէր երկնքին երեսը . առջի օրուան ան-
ձրեր՝ այն դաշտացը ծառերուն և խոտերուն
վրայ ուրիշ դալարութիւն մը ձգեր էր :
Բայց բնութեան զեղեցիկ տեսքը՝ ասպետին
սրտին վրայ ամեննեին աղղեցութիւն մը չէին
ըներ :

Նուտ շուտ քալելով հասաւ այն անձա-
ւին առջե՛ ուր նախընթաց զիշերը անցու-
ցեր էր . ու հետաքրքրութիւնը չկարենալով
զսպել՝ ներս մտաւ : Խոր ու կարգէ զուրս
զեղեցկութիւն ունեցող անձաւ մըն էր ա-
սիկայ . ու մէկ կողմը բարակ աւազի վրայ՝
մայիսի չոր տերևներով պատրաստուած
անկողին մը կար : Ատեփանոս՝ որ առջի զի-
շերը չէր կրցած քնանալ , ու հանգչելու կա-
րօտութիւն կը զզար , հովուական անկող-
նին վրայ փռուեցաւ , ու խորքուն մը քա-
շեց :

Քանի մը ժամէն ետքը արթընցաւ , ու

խոշոր անկողնին վրայ նայելով՝ կը ծիծաց զէր : Բայց տեսաւ որ ոյժը տեղն է . ու մոքէն կ'անցընէր թէ քիչ ատենէն պիտի հասնի այն տեղը՝ ուր առջի օրը իր երկու ընկերներէն բաժնուեցաւ , և ուր կը սկսէր դէպ 'ի խորհրդաւոր բերդը տանող ճամշան :

Նորէն սկսաւ քալել : Ժամը իրիկուան հինգն էր : Աէկ ժամէ մը հասաւ այն տեղը՝ ուսկից ճամբան երկու կը բաժնուէր : Հոն կանկ առաւ , և սկսաւ մտածել : Կը տեսնէր որ դժուարին բանի մը ձեռք զարկաւ . ու հիմայ որ զործադրութեան ժամանակն էր , կը տարակուսէր թէ ինչ ճամբայ բռնելու է վախճանին հասնելու համար : Երկար ատեն մտածելէն եաքը՝ հաստատուն ու արագ քայլերով սկսաւ առաջ երթալ , ճախակողմեան ճամբան բռնելով՝ որ դէպ 'ի բերդը կը հանէր : Սակայն այլ և այլ արգելքներ կ'ելլէին զիմացը . ճամբաներուն անհարթութիւնը , փոսեր , մացաններ ու ծառեր : Վերջապէս աչքին զարկաւ խորհրդաւոր բերդը , ու տեսաւ որ քիչ հեռաւորութիւն կայ՝ իր ու այն տեղույն մէջ : Տաղնապ մը հասաւ ասպետին վրայ . սիրտը կը բարախտէր , ու ստիպուեցաւ նստիլ :

Արեք սկսեր էր խոնարհիլ , ու զիշերը հեռու չէր . սակայն գեղեցիկ զիշեր մը կը խոստանար : Արևմուտք ծերանեղարդ կը փոյլէին . ու երկնքին երեսը զեղեցիկ կապոյտ մը սիռած տարածուած էր : Ատեմիանոս

միտքը դրաւ զիշերը հոն անցրնել , որպէս
զի կարելի եղածին չափ մօտանց կարենայ
նկատել բերդին չորս կողմը :

Տեղ մը կը վնատռէր ուսկից կարենայ տես-
նել , բայց առանց ուրիշներէն տեսնուելու .
ու գտաւ կէս վտտած ծառ մը , որ բերդին
մօտերը կ'իյնար : Գեղեցիկ կաղնի մըն էր ,
թանձր տերեններով ու գեղեցիկ ճիւղերով :
Այն ծառը մի միայն յարմար կ'երենար իր
նպատակին . ուստի կամացուկ մը քովը մօ-
տեցաւ , ու շուտ մը վրան ելլելով ու ինք-
զինքը տերեններով ծածկելով , սկսաւ ուշի
ուշով քննել խորհրդաւոր բերդը :

Այն հին բնակութիւնը՝ այլ և այլ ժամա-
նակ դանաղան կերպարանափոխութիւններ
ունեցած էր , որոնց հետքը գեռ կրնար տես-
նուիլ : Չորս կողմը ընդարձակ պարտէզի
գետին մը կը տեսնուէր , առաջուց խնամօք
դարմանուած՝ բայց երկար ատենէ 'ի վեր ե-
րեսէ ձգուած : Աւրուած ու մամուապատ աղ-
բիւրներ կը տեսնուէին , ու կիսակործան
նատարաններ : Ամէն բան հին մեծութիւն
ու վայելչութիւն մը կը ցուցընէին , ու ար-
դի անշքութիւն :

Աւելայն ցած դրան մը առջե աղատ ճամ-
բայ մը կ'երենար . ու հոն խոտ ու մացառ-
ներ բուսած չէին :

Արեք բոլորովին իջնալով զիշերը կոխեր
էր . ու լուսինը իր բոլորական պայծառու-
թեանը մէջ՝ քաղցր լոյսը չորս կողմը կը
սփռէր :

Ստեփանոս աչուրները դէալ 'ի խորհրդական բերդը դարձուցած՝ ուշի ուշով կը նայէր :

Գիշերուան ժամը տասնըմէկն էր, ու սկսեր էր անշարժ դրքէն նեղուիլ, երբ ձայն մը եկաւ ականջին։ Մէկէն ուշադրութեամբ մը աչքը հոն դարձուց, ու բան մը չտեսաւ։ Բայց ետքէն աչքին զարկաւ որ մարդ մը աստիճաններէն վեր կ'ելլէր, ու այն միջոցին՝ վերը յիշուած դուռը բացուեցաւ։

Լուսնի լուսովը տեսաւ որ սևագէմ կին մը առաջ կու գար, ու զգուշութեամբ մը ծառերը մէկղի կ'ընէր, զուռը բանալու համար։ ու չորս կողմը կը նայէր որ չըլլայ թէ ծածկուած մարդ մը ըլլայ։ Ետքը դոնէն ներս մանելով անհետացաւ, ու զուռը բաց մնաց։

Քանի մը վայրկեանէն ետքը՝ նորէն երեցաւ կինը, ձեռքը կողով մը բռնած։ Բայց այս անդամ մինակ չէր, հետք ուրիշ մէկ մըն ալ կար։ Ասոր զգեստները անանկ այլակերպ էին, որ Ստեփանոս չկրցաւնանչնալ թէ արդեօք էրիկ թէ կնիկ մարդ էր։ Բարձր հասակ մը ունէր այս անծանօթ անձը, ու իրեն շարժուածքովն և ձեռվը վախ մը ձգեց Ստեփանոսի վրայ. անանկ որ այն զժոխային ողիններէն մէկը կարծեց զինքը՝ որոնց վրայ այնչափ կը խօսուէր։ Լոեց որ երկուքը իրարու հետ կը խօսէին. բայց չկրցաւ բան մը հասկընալ. որովհետեւ անծանօթ լեզու մըն էր զործածածնին։ Ետքը

սեաղէմ կինը գէալ 'ի դաշտը երթալով ա-
ներեոյթ եղաւ :

Ուրուականը մինակ մնալով սկսաւ աս-
զիս անդին քայել , ու ետքը այն պատի զրո-
նէն ներս մտաւ դուռը բաց թողլով : Այրտ
ըրաւ Ստեփանոս , կամացուկ մը ծառէն
վար ինջաւ , ու զրեթէ զրանը սեմին մօտե-
ցաւ . հոն կանկ առաւ ու սկսաւ մտիկ ը-
նել , բայց ձայն մը չէր լսուեր :

Հոն կեցած սուրը ձեռքը՝ մտքի զրած
խորհուրդը առաջ տանելու կը սպասէր ,
երբ՝ քանի մը քայլ առաջ երթամ ըսելուն
շմաց՝ զետինը ոտքին տակը պակսեցաւ ,
ու աստիճաններէ վար զլորեցաւ ինկաւ :
Դլուխը քարի մը զարնելով դժնդակ ցա-
ւեր սկսաւ զզալ , ու ձեռքը հոն տարաւ , ու
տեսաւ որ արիւնը զետի պէս կը վազէր
վէրքէն : Յաւէն ու արեանը նուազելէն մա-
րեցաւ մնաց՝ ինքզինքը բոլորովին կորսըն-
ցընելով :

Պ.

Երբոր Ատեփանոս սկսաւ քիչ մը ինք-
ղինքը զտնել , անցեալ զէպքերուն յիշա-
տակը՝ զրեթէ բոլորովին անհետացեր էին
տեկարացեալ զլխէն : Իր զգայութիւնքը և
խորհուրդը անանկ շփոթուանսոյդ էին ,
որ և ոչ ինչ միճակի մէջ ըլլալը կրնար
հասկընալ : Կամաց կամաց զգայութիւնքը
սկսան ոյժ առնուլ , ու խմացաւ թէ անկող-
նի մը վրայ պառկած է : Քանի մը վայրկե-
նէն միտքն եկաւ զլխուն եկած փորձանքը ,
բայց անանկ շփոթ եղանակաւ՝ որ կ'իմա-
ցուէր թէ ըղեղը հիւանդ միճակի մը մէջ
էր :

Երբոր զգաստանալ սկսաւ , յուսահա-
տութիւն մը տիրեց Ատեփանոսի վրայ :
Դործելու անկարողութեան ու անծանօթ
մարդկանց մէջ կը զաներ ինքզինքը . ու չէր
զիտեր թէ որուն ձեռքով և ինչպէս հոն ե-
կաւ : Կատարեալ ու խորսնկ լուսութիւն մը
չորս դին պաշարած էր . իր ցաւոց անկող-

նին չորս կողմը թանձր վարադոյրներ կը
տեսնէր, որոնց մէջէն շամանդաղեալ սպա-
ծառութիւն մը կ'երենար: Վիրաւոր զլուխն
ալ լաթերով պատած էր:

Յաւոց հառաջանք մը խեղճ ասպետին նը-
կուն եղած սրտէն լսուեցաւ: Նոյն միջոցին
վարագուրաց մէջ տարօրինակ անուշահո-
տութիւն մը տարածուելով ինչուան իրեն
հասաւ: Բոլոր կենացը մէջ այսպիսի քաղ-
ցրաբոյր հոտ զգացած չէր: Քանի մը վայր-
կեանէն ետքը այն հոտը սկսաւ տկարա-
նալ, բայց ետքը ալ աւելի ուժով և առա-
տութեամբ կը սփռէր: Կարծես թէ անա-
կընկալ սփռիանք մը ազգեց այն հոտը
Ատեփանոսին վրայ . ու փափաքելով իմա-
նալ թէ ինչ կ'ըլլայ իր չորս կողմը, դժուա-
րութեամբ մը իր մէկ թեսովը վարադոյրը
վերցուց :

Լապտերին լուսովը տեսաւ սգոյ զգեստ-
ներով կին մը, որն որ պզտի կրակարանի
մը մէջ այն անուշահոտ խունկերը կ'այրէր.
քովի ալ սե կնիկ մը նստած էր: Ատեփա-
նոս երբ վարադոյրը վերցուց, կինը դէպ 'ի
անոր դարձուց աչուըները . բայց ետքը նո-
րէն իր առջի բանին ետեկ ըլլալը շարու-
նակեց :

Կարդէ դուրս զարմանք մը եկած էր աս-
պետին վրայ, բայց չէր համարձակեր խօ-
սիլ: Գլխուն եկած փորձանքը՝ զինքը աւե-
լի շրջահայեաց ըբեր էր . կը սպասէր որ
անձանօթ կինն ըլլաց առջի խօսողը: Բայց

մուճ տեղ կը սպասէր այս բանին . որովհետեւն կինը իր զօրծին դքաղած էր , ու լըութիւնը կը շարանակէր : Ստեփանոս հետաքրրտթեամբ մը անոր վրայ կը նայէր . զեղեցիկ ու վայելչաղէմ կին մը կ'երենար : Անոր երեսին վրայ նկարուած բարուց ազնուականութենէն սիրտ առաւ ասպետը ու հարցուց . — « Խնդրեմ ըսէիր ինձի , տիկին , թէ ուր եմ ես , ու դիս ովք բերաւ հոս » :

Այս հարցման վրայ անծանօթ կինը ոտքելաւ , ու դէալ 'ի Ստեփանոսի մօտեցաւ . ու ասպետը իմացաւ թէ անիկայ այն ու ըուականն էր , որոն բերդէն ելլելը , ու նորէն ներս մտնելը տեսաւ : Ծանր ու լորջկերպով մը պատասխան տուաւ անոր .

« Ո՞վ պատանի , խորհրդաւոր բերդին ստորերկրեայ տեղւոյն մէջն ես : Իմ սև զերւոյս օգնութեամբը այս անկողնին վրայ բերի զքեզ : Խուզեմ որ իմանձիս ու խնամոցս վրայ վստահ ըլլաս , ու քեզմէ մերժես այն սնոտի երկիւզը՝ զոր աւելորդապաշտմարդիկ թերես ձգած են քու սրտիդ մէջ » :

Աս ըստաւ , ու խմելիք մը տալով ասպետին ձեռքը , ըստաւ .

« Դեղ մըն է ասիկայ՝ որ կորսընցուցած ոյժդ տեղը կը բերէ , ու սրտիդ տաղնապերը կը զաղրեցընէ » :

Բարձին կոթընելով խմեց այն զեղը Ստեփանոս , ու քիչ ատենէն խոր քնով մը ոչուըները զոցուեցան :

Առաւոտուն արթըննալով՝ վարագոյրը
մէկդի առաւ, ու չորս կողմը նայեցաւ :
Այն միջոցին մինակ մնացած էր, ու լաւ-
տերը՝ առատ լոյս մը կը տարածէր չորս կող-
մը : Աղէկ վիճակի մէջ զտաւ ինքդինքը աս-
պետը, ու առանց յողնելու կրնար ուշա-
զրութիւն ընել չորս կողմը պատահած բա-
ներուն : Կահկարասեաց ձեր տարբեր ու
իրեն առջեր զարմանալի էին : Մէկէն միտ-
քը բերաւ նաւագարին սկատմութիւնը, ու
անսաւ որ անոր նկարադրածին նման էին :
Անկողնոյն վարագոյրը՝ կարդէ զուրս զե-
ղեցկութիւն ունեցող զիալակ մըն էր, ու
վրան բազմագունի թուչուններ նկարուած :
Յովազի մորթով ծածկեր էին ասպետին ան-
կողինը, որպէս զի հիւանդին մարմինը իր
առջի ջերմութիւնը ստանայ :

Այս նորօրինակ բաներս աչքէ անցրնե-
լու վրայ էր, երբ թեթև շփոթութեան ձայն
մը լսեց : Տեսաւ որ անծանօթ կինը իր զեր-
ւոյն հետ մէկտեղ քովը կու զար, ու վիրա-
բուժութեան հանդերձանք անոնց ձեռքը :
Զգուշութեամբ մը հիւանդին վէրքերուն լա-
թերը փոխեց, ու ստիպեց որ քիչ մը բան
ուտէ : Ստեփանոս թող կու ասր որ ու-
ղածն ընէ, ու ինչպէս պղտի տղայ մը իր
մօրը՝ ասանկ անոր ամէն ակնարկութեան-
ցը կը հնագանդէր : Փոխադարձ վստահու-
թիւն մը հաստատուեցաւ այս երկու ան-
ձանց մէջ որ անանկ անակնուննելի պարա-
գաներով իրարու մօտեցած էին : Սակայն

խորհրդական կերպ մը կար այս կնկան վրայ , որ ասպետին իրաւամբ զարմանալի կ'երևնար , ու իրեն հարցընելու սիրտ չէր ըներ : Կը հիանար թէ ինչպէս ամեննին հարցմռնք մը չէր լսեր իրմէ՝ թէ ինչպէս հոն եկած ըլլայ . ուստի միաբը դրաւ որ ինքն ըլլայ անոր հետ առջի խօսողը :

Գանի մը օր վրան անցած էր : Գիշեր մը՝ երբ կինը Ստեփանոսի անկողնոյն կոթընած՝ լոիկ մնջիկ կեցած էր , ոկտաւ ասպետը պատմել ջորտոյն դետին վրայ ըրած ճամբորդութիւնը , ու նաւագարէն լսածները , ու ինչ օր իր զիտէն անցան՝ ինչուան որ հոն ինկաւ :

Ուշի ուշով մտիկ ըրաւ կինը , ու նաւագարին պատմութեանը վրայ կարծես թէ կարդէ զուրս զգալ ցըցուց . ու խորունկ մտածութեանց մէջ ընկդմած կ'երենար : Ետքը Ստեփանոսի դառնալով , « Հասկըցայ , ըստու , թէ ինչ բան կ'ուզես լսել ինձմէ : Քու առջեղ հանելուկ մըն եմ ես , ու ուն մեկնութեանը կը փափաքիս : Երախտադիտութեան պարտք մը ունիս զու ինձի նկատմամբ . ուստի կը կարծեմ թէ զաղտնիք մը պահելու յարմարութիւնն ունիս : Վասն զի իմ կենացս ապահովութիւնը այն զաղտնիքէն կախուած է , որ զատապարտած է զիս հոս մինակ կենալու , այս աըխուր և մութ բնակութեան մէջ , ուր արեգակը երբէք իր կենդանարար ճառագայթներովը չկրնար իր լոյսը տարածել » :

Հոս կանկ առաւ , ու երկար լոռութենէ
մը ետքը՝ ըսաւ .

« Տեղնիտեղը պիտի պատմեմ քեզի թէ
ինչ դէպքով հոս եկայ . այս պատմութիւնը
սփոփանք պիտի ըլլայ իմ սրտիս՝ որ լոռու-
թեամբ և միայնութեամբ նեղուած է » :

Այն միջոցին՝ աւազէ ժամացոյցը՝ որ ան-
ձանօթին ձեռքն էր , ու այն լոին ստոր-
երկրեայ լոռութեանց մէջ ժամանակը կը
ցոցընէր , ծանոյց թէ քնանալու ժամա-
նակը եկած է : Ուստի անձանօթ կինը հե-
ռացաւ , մեծ զարմանքի մէջ ձգելով զԱտե-
գանոս :



ՆԱԽՈՒՄԱՅԻ ՊԱՏՄՈՒԹԻՒՆԸ

Ա

Երկրորդ օրը այս խօսքերով սկսաւ իբ
պատմութիւնն ընել :

« Նաւումա է իմ անունս , ու Արեելեան
Հնդկաց Բոնափէրի քաղաքը ծնած իմ՝
զաղղիացի հօրէ ու հնդիկ մօրմէ : Վաճա-
ռականի նաւով մը՝ որուն նաւապետն էր
իմ հայրս , Բոնափէրի հասաւ . և կարգէ
զորս զիազուածներով զորս հոստեզը կըրե-
նելը ընդունայն է , մայրս հարս տռաւ ի-
րեն , որ մէկ հարուստ հնդիկ վաճառակա-
նի մը դուսարն էր : Իմ պապս՝ ծերութեա-
նը ժամանակ հօրս ընկեր եղաւ 'ի վաճա-
ռականութեան . ու արտաքին հոգերը և
ճամբորդութիւնները անոր ձգելով , ինքը
մօրս հետ մէկանդ տան մէջ կը նստէր : Իմ

Ճննդեանս վրայ մեծապէս ուրախ եղաւ պապս , ու տարօրինակ սէր ու խնամք կը ցուցընէր : Այս վստահութեամբ՝ երբ հայրս ուզեց ուրիշ ճամբորգութիւն մ'ալ ընել՝ մայրս ալ իր հետք առաւ , ու զիս իմ պապուս խնամոցը յանձնեց : Հնդկաստանի օղը անանկ օդտակար կ'երենար ինծի , որ որ օրուան վրայ թէ ուժով և թէ առողջութեամբ կ'ապրէի . ու իմ անձիս վրայ զաղղիական բարուց նկարագիր մը յայտնապէս կը տեսնուէր . և իմ դաստիարակութեամբս աւելի զաղղիացի կ'երենայի քան թէ հնդիկ . վասն զի հայրս կ'ուզէր իր երկրին սովորութեանցը համեմատ զիս դաստիարակել :

Բայց անկարելի էր որ պապս ալ իր ազգեցութիւնը չունենար վրաս , մանաւանդ որ հայրս քիչ անզամքովերնիս կը զտնըւէր , ու մայրս անոր ծովաչու ճանապարհորդութեանցը ընկերն էր : Պրահմայից պաշտաման հետեւող էր պապս , ու անոնց աւելորդապաշտութեանցը մեծապէս յարուած : Ես ալ նոյն կրօնքին կը հետեւէի , ու քրիստոնէութիւնը ընդունելէս ետքը շատ անզամքարմանքով հարցուցած եմ հօրս թէ ինչպէս թողոցեր է որ ես կուպաշտութեան մէջ մեծնամ : Բայց ինչ ալ կրնար զալ ձեռքէն . շատ անզամայս նիւթիս վրայօք պապուս հետ խօսք բացեր էր , բայց անանկ հակառակութիւն մը տեսնելով անոր կողմէն՝ որ հարկ եղած էր լոել .

որովհետև կը մեծարէր անոր հասակը :
Սակայն անով ալ առիթ չէր փախցըներ՝
քրիստոնէական կրօնից ուզդութեանը վր-
այ հետս խօսելու , ու տկարացընելու այն
ազգեցութիւնը՝ որ Պրահմայից պաշտա-
մունքը կրնային ունենալ վրաս : Ասանկով
առանց համոգման , ու զրեթէ առանց ու-
ղելու՝ նոյն հեթանոսական կրօնից սահմա-
նած պարտքերը կը կատարէի :

Միշտ իմ մեծ հօրս հետ կենցաղավարե-
լով կարդէ զուրս կը սիրէի զինքը . բայց
երես առած տղու մը պէս՝ ամենեին չէի
ոգեր իմ կամքէս անցնիկ՝ զինքը չվշտացը-
նելու համար : Ասանկով անկախութեան
փափաք մը կը գօրանար վրաս , որուն առ-
ջի բերան աչք կը դոցէր , բայց ետքը այն
վիճակին հասայ՝ որ զրեթէ բոնաւոր մըն-
էիխեղձին վրայ , ու ինքը առանց տրտնջա-
լու կը համբերէր :

Բոնտիշէրի քաղաքէն դուրս՝ ծովուն քո-
վերը զուարճալի տուն մը ունէր իմ հայրս .
ու յաճախ հոն կը տանէր զիս պապս : Ա-
րեելեան ճոխութեան հանդիսաբան մը կըր-
նար սեպուիլ այն տունը , ամենայն ինչ նոր-
օրինակ էր և խտաղեցուցիչ աչաց : Ինչ
որ հոս քանի մը կտոր բան կը տեսնես ու
կը զարմանաս՝ չնչին բան մըն է այն ճոխու-
թեանը քով՝ որով լի էր մեր տունը :

Ամէն տարի ընտանեկան ժողովք մը կը
կաղմէինք այն փառաւոր բնակութեանը
մէջ : Իմ պանս անզբանիկ էր բաղմաթիւ

զերդաստանին, և իր եղբարքը և անոնց որդիքը կու գային անոր ծննդեանը տարեղարձին հանդէսը կատարելու : Իր եղբայրներէն մէկը Բոնտիշէրի կը բնակէր, ու հոն ատենակալի պաշտօն ունէր : Թէ տեղւոյ և թէ բնաւորութեանց նմանութեամբը՝ իրարու վրայ մասնաւոր սէր և յարում կը ցուցընէին այս եղբարքը . ես ալ բնականաբար աւելի սէր կը յայտնէի անոր՝ քան թէ ուրիշազգականացս : Այն ծովեղերեայ բնակութիւնը որովհետեւ շատ սիրելի էր ինձի, ուստի պատս սիրտս չկոտրելու համար՝ զրեթէ բոլոր տարին հոն կ'անցընէր :

Իմ խաղուցս ընկեր և հաճոյիցս սարուկ՝ Սենեկալի կողմերէն սե օրիորդ մը ունէի, ուր ու յաջողակ մտքով որ իմ ամէն կամքս և հրամաններս մտադիրութեամբ՝ կը կատարէր : Ասոր հետ, շատ անզամ առանց մեծ հօրս՝ զիտութեանը՝ շրջապայութեան կ'ելլէինք չորս կողմերնիս զտնուած տեղուանքն ու զաշտերը . քայց տեսնելով թէ նոր բան մը չկայ ու իմ հետաքննութեանս արժանաւոր, ուստի մտքերնիս զրինք որ մեզի անձանօթ տեղեաց այցելութեան ելլենք :

‘Օսվափանցքով պտղախլը մեծապէս հաճոյական կու զար ինձի : Պապս կ'ըսէր թէ այն տեղուանքը քալելն վտանզաւոր է, ու պէտք է հմտուառութիւնքը փոխանակ վախ ձգելու սրտիս մէջ ալ աւելի եռանդս կը բորբոքէին :

Երբոր մեր ճանապարհորդութեան խորհութեանը կարդի զրինք , ձի մը ստացանք՝ որուն համար խօսք տուաւ ինծի սև կինը՝ թէ մէկը չտեսնայ : Ուստի այն օրն որ ճամբայ պիտի ելլէինք՝ տներնուս մօտիկ պղտի անտառ մը բերաւ ձին , ու հոն ինծի կը սպասէր :

Առտուան ժամը չորսն էր : Հազայ իմ զարդարուն զգեստներս , ու սահմանուած տեղը զնացի : Տասնըհինգ տարեկան էի այն ատենը , իսկ ընկերս տասնըվեց տարուան : Ուրախութենէս խենթ գարձեր էի , ու ինծի անանկ կ'երենար թէ այն ճամբորդութիւնը մեծ բաղդի զուռ պիտի բանայ ինծի : Երկուքնիս մէկ ձիու վրայ կը նըստէինք . ու իմ զօտոյս վրայ՝ որ պատուական ակունքներով զարդարուած էր , մէկ սուր մը ունէի՝ նոյնպէս քարերով լեցուն :

Ծովափանց քովէն կը քալէինք՝ որուն զեղեցիկ տեսարանը ալ աւելի կը բորբոքէր իմ երևակայութիւնս : Երկայն ճամբայ ըրած էինք , առանց ամեննին անդրագառնալու թէ ժամանակը կ'անցնէր , ու ճաշաժամուն անկարելի էր որ կարենայինք հասնիլ մեր տունը : Ընկերս հասկըցուց ինծի որ եթէ քիչ մըն ալ առաջ երթանք , հարկ պիտի ըլլայ զիշերը բացօթեայ անցընել :

« Վախկոտ օրիորդ , ըսի իրեն բարկանալով մը , կը կարծես թէ կ'ահաբեկիմ ես այս տեղուանքը զիշերելէն : Թէ որ անանկ հարկ ըլլայ , անկէ ինչ կ'ելլէ եղեր : Բայց

դու զիշելպատան վրայ կը խօսիս, մինչդեռ տահաւին օրուան կէսը հաղիս հասեր ենք . . . Կ'ուզեմես ալ աւելի առաջ երթալ, որպէս դի քանի մը բան աւելի տեսնենք, որովհետեւ գեռ կարգէ զուրս բանի մը չհանդիպեցանք » : Աս ըսելով, ծին սկսայ մարակել ու ալ աւելի երազել մեր ընթացքը :

Ասանկ առաջ երթալով պտոյտ տեղ մը հասանք, դոր ծովուն ափունքը կը ձևացընէր. ու հաղիս թէ անցեր էինք՝ մարդկանց խումբ մը տեսանք հոն ապաստանած :

Մէկէն կանկ առի այն նորանշան տեսարանը քննելու . բայց մէկ վախ մը ափրեց վրաս. փախչիմ ըսելուս չմնաց՝ անոնք չորս կողմն պաշարեցին : Կատաղի ու անբանական ուրախութիւն մը անոնց երեսին վրայ կը փայլէր : Անոնցմէ մէկը իր յաղթ բազուկներովը զիս զրկելով տարաւ իրենց ապրանքներուն մէկ կոյտին վրայ զրաւ դիս :

Անանկ ապշած ու զարհուրած էի այս զէպքէն, որ անձայն ու անշարժ կեցեր էի : Աչքս դարձընելով տեսայ որ Տոլա աղախինս ալ հոն էր . սիրտ ըրի, կանչեցի զինքը իմ քովս : Խեղճ օրիորդը տասնը մէկ տարուան եղած ատենը՝ զերեաց վաճառականներուն ձեռքն ինկած էր . ուստի քովս զալով ըսաւ ինծի . « Ակրեցեալդ իմ տիկին, երբ զմեզ ծախելու ելլեն՝ կ'աղաչեմ խնզրէիր անոնցմէ որ զմեզ իրարմէ շբաժնեն » : Տարօրինակ եկաւ ինծի այս խընդիրը . չէի կրնար հասկընալ թէ մարդ վա-

ճառելը ինչ ըսել է : Երբոր անանկ աչուք-
ներս զետին տնկած ու անշարժ կեցեր էի ,
այն մարդիկներէն մէկը՝ որ կերպէն կ'ե-
րևար թէ անոնց զլխաւորն է , քաղաքա-
վարութեամբ մը մօտեցաւ ինձի , ու աղա-
չեց որ վրաս եղած զէնքը իրեն յանձնեմ:
Քաջալերուեցայ այն ընտանի կերպէն , ա-
նոյշ նայուածքով մը երեսը նայեցայ , ու
մեծագնի սուրս անոր ձեռքը յանձնեցի :

Ուրախութիւն մը տեսնուեցաւ ամենուն
երեսը , ցանկալի աւար մը յափշտակել-
նուն համար . ու աչուքնին՝ վրաս եղած զար-
դերուն տնկեցին : Ժողվուեցան իրենց մեծին
քով , ու անանկ լեզու մը կը խօսէին իրարու-
հետ՝ զոր ես չէի հասկընար . ու անանկ
ձեեր կ'ընէին՝ որ կ'իմանայի թէ այն զգեստ-
ները երկար ատեն պիտի չմնային իմ վրաս:
Դլխաւորնին կ'երևնար թէ զէմ կը կենար
անոնց , բայց չէր կրնար համոզել :

Այն խօսակցութեանց մէջ մէկերնին մօ-
տեցաւ ինձի , ու կը ստիպէր որ մէջքս եղած
փառաւոր զօտին առնու : Այն ժամանակ
ցաւագին աղաղակ մը վերուցի , ու անոնց
զլխաւորին քով վազելով ոտքը ինկայ , ու
բոլոր ուժովս զինքը բռնած՝ չէի ուղեր իր-
մէ բաժնուիլ : Ահաւոր աղաղակ մը չորս
դիէս կը լսուէր . և ինչպէս զայլերու խումբ
մը իրենց որսը կը պաշարեն , ասանկ ալ
այս անդութ և կատաղի մարդիկը իմ չորս
բոլորս լեցուեր էին :

Դլխաւորնին սուրը վերցուց , ու հրա-

մայեց անոնց որ ինձմէ հեռանան . կը սպառնար նախ անոր զլուխը կտրել՝ որն որ իր այս հրամանին դէմ կը կենայ : Առութիւն մը պատեց , ու ամէնքը քանի մը քայլ ետ քաշուեցան . բայց քիչ ատենէն աղաղակ մը նորէն սկսաւ լսովիլ : Այն ատեն զլխաւորը բարձր ճայնով խմացուց թէ ինքը ծովեղերքը եղած աւարին մասէն կը հրաժարի , բայց այն դաշամբ որ մէկը չհամարձակի այս գերւոյն ձեռք դպցընել : Երկաթմը առաւ ձեռքը , ու անով սրոյս վրայ եղած ակունքը հանելով , իր մարդիկներուն մէջ բաժնեց . որոնք մէկէն վազեցին յափրշտակելու այն աւարը՝ զոր զլխաւորնին տուեր էր իրենց :

Չեմ կընար բացատրել թէ ինչ մեծ եղաւ իմ ուրախութիւնս այն մեծանձն մարդուն նկատմամբ . անոր ոտքն ինկայ , արցունքը աչուըներէս կը վազէր ու չէի կընար խօսիլ : Վերջապէս զողալով զողդըզալով սկըսայ աղաչել որ թոյլ տայ որպէս զի կարենամ իմ ծերունի մեծ հօրս քովը դառնալ՝ որ առանց ինձի սրտին սաստիկ ցաւէն չըկընար ապրիլ :

Մարզը խօսքերուս մտիկ կ'ընէր , ու լըսութեամբ մը կը նայէր ինձի . « Ուսկից կու զաս , հարցուց , և ուր է քու բնակութիւնդ . ու ինչպէս այդ հասակիդ համարձակեր ես այդ գերւոյն հետ ինչուան հոսդալ » :

Երբոր իրեն ամէն բան տեղնիտեղը

սպատմեցի , « Հիմայ , ըստւ , կ'ուզես նորէն
քու տունդ երթալ . բայց չես վախեր մինակ
այս աղախնոյդ հետ երկար ճամբայ մը կըտ-
րել : Գիշերը առաջ կ'երթայ . ինչ բան կու
զայ ձեռքէդ՝ դէմ զնելու այն վտանգներուն
որ ճամբուդ վրայ կրնան հանդիպիլ քեղի » :
Ես լուս կեցեր էի , ու չէի զիտեր ինչ պա-
տասխան տալ իրեն : Կը փափաքէի որ հետս
ընկերէր , բայց համարձակութիւն չունէի
այնպիսի խնդիրք մը ընելու . « կ'ուզես , ը-
ստւ , որ զքեզ քու ծերունի պապուդ տունը
տանիմ » : Երախտազիտութեամբ մը նայե-
ցայ անոր երեսը , և առաջարկութիւնը ըն-
դունեցայ : « Անանկ է նէ շուտ ըրէ , ըստւ ,
կորսընցընելու ժամանակ չունինք » :

Մէկէն հրամանը տուաւ : Զի մը բերին
որ վրան նստի . զիս ալ նոյն ձիուն վրայ
հեծցուց , ու սկսանք առաջ երթալ : Բայց
ճամբուն վրայ միտքս եկաւ թէ խեղճ Տո-
լան՝ ծովեղերքը մնաց . ու երբոր իմ սրտիս
ցաւը յայտնեցի իմ առաջնորդիս , անիկայ
առանց այլայլելու ըստւ . « Մի վախեր , կը
տեսնես քու աղախինդ » :

Քանի մը ժամ անցնելէն ետքը՝ զեղեցիկ
զիշերուան պայծառութեանը մէջ տեսայ
այն ծառերը՝ որոնք իմ պապուս բնակու-
թեան չորս կողմը տնկուած էին , ու առաջ-
նորդիս ցըցուցի : Մէկէն կեցուց ձին , ու
վար ինչանք . տարածեց իր զգեստը ծովա-
փանց վրայ , ու զիս նստեցուց . իսկ ինքը
ոտքի վրայ ու ձիուն սանձը ձեռքը , կը պա-
տրաստուէր ետ դառնալու .

« Ահաւասիկ , ըստու , տանդ մօտեցած
ես . ալ տոկէ ետքը վտանգ չկայ . . . Հիմայ
կրնամ ես ետ զառնալ . — Ե՞տ զառնալ ,
ըսի իրեն , տոանց խմ տանս մէջ զալու
հանգչելու . տոանց խմ մեծ հօրս ցուցընե-
լու գքեղ , ու խմ երախտազիտութիւնս
յայտնելու » :

Սանձը ձղեց ձեռքէն . եկաւ քովս նըս-
տու , ու քանի մը վայրկեան անբարբառ
մնաց : Բայց վերջապէս հատկլեալ ձայնով
մը ըստու .

« Զէ , չեմ կրնար ես քու տանդ մէջ
հանգչիլ . այս բանիս պատճառը ինծի մի
հարցըներ » , ըստու ու երկար ատեն լուս
կեցաւ : Ետքը խօսքը վոխելով , « Ո՛հ , որ-
չափ դեղեցիկ է , ըստու , այս դիշերս անոր
համար՝ որուն սիրտը խաղաղ է : Խոկ ինծի
համար՝ որ անդադար ծովուց ընդարձակու-
թեանը մէջ կը քալեմ՝ ու այս վատանուն
մարդկանց ընկերութեանը մէջ կը կենցա-
դավարիմ , ո՞հ , ինծի համար երջանկութիւն
ըստած բանդ չկայ . . . ի՞նչպէս կրնամ ես
ապրիլ . . . ա՞հ , ինծի համար ցանկալի է
մահ :

— Զէ , մի մեռնիր , սրտի պարզութեամբ
մը աղաղակեցի : Խօսէ թէ ինչ բանի կա-
րօտ ես երջանիկ ըլլալու համար : Անթիւ
զանձեր ունինք , կ'ուզես նէ մէկմէկու հետ
կը բաժնենք :

— Գանձեր , հառաջելով մը խօսքը բեր-
նէս կտրեց . զանձերը որչափ ալ շատ ըլ-

րան, զիս չեն կրնար երջանիկ ընել . . . Ո՞վ
մայր իմ, ինչու համար այսպէս շուտով
կորսնցուցի դքեղ » :

Աս ըստ, ու զլուխը ձեռքերուն մէջ
խոնարհեցընելով, հառաչեց 'ի խորոց
սրտի :

Կը վշտանայի անոր ցաւոցը վրայ . բայց
այս անգամ չիշխեցի խօսիլ հետը . ինծի ա-
նանկ կ'երևնար թէ ստըկի վրայ ըրած խօս-
քովս դինքը անհանգիստ ըրի :

Ցաւագին խօսքերը քիչ մը երկընցընելէն
ետքը, նիւթը փոխեց, ու սկսաւ իմանձիս,
դերգաստանիս ու բնակութեանս վրայ այլ
և այլ հարցումներ ընել ինծի : Ես ալ ամէն
բանին տեղնիտեղը պատասխանը կուտայի.
Վասն զի ինչ կասկած կրնայի ունենալ այն-
պիսի անձի մը վրայ՝ որ այնպիսի մեծ վը-
տանգէ մը զիս փրկեր էր, ու անանկ աղ-
նուականութեամբ իր շահը արհամարհած :

Երկար ատեն տեսեց այս խօսակցութիւ-
նը, ու ալ աւելի երկար լուռութիւն մը յա-
ջորդեց անոր . չէի զիտեր ինչ ըսել, ու
ինչպէս շնորհակալ ըլլալ իրեն կամ զինքը
մխիթարել : Վերջապէս ձիուն վրայ ելաւ,
ու կ'ուզէր իր տեղը դառնալ . բայց քանի
մը քայլ ընելէն ետքը՝ նորէն ետ դարձաւ
ու ըստ :

« Կրնամս դաղտնիք մը պահել : — Այո՛,
ըսի, մանաւանդ եթէ այդ դաղտնիքը քեզի
նկատմամբ է : — Քաջ է, ըստ, զրոցէ
քու մեծ հօրդ թէ անձանօթ մարդ մը ան-

տառայ մէջ գտու դրեզ , սև աղախնոյդ հետ , ու մեծ վտանգէ մը ազատեց զձեղ : Բայց չըլլայ թէ ըսես թէ ծովուն քովերը չանգիպեցար ինծի , և կամ պատմես ինչ որ տեսար . ապա թէ ոչ , զիս մէյ մ'ալ չես կրնար տեսնել :

— Ատոր վրայ ամենեին հոգ մ'ըներ , ըսի . ինչու կրնամ ես զիս ազատողին անհնաղանդ ըլլալ :

— Վաղը , ըսաւ , այս ժամուն նորէն հոս կը դառնամ , ու քու սև աղախնոյդ կը զըտնես ինծի հետ » :

Այս խօսքին չէի զիտեր ինչ զրուցել . բայց ինքը վրայ բերաւ .

« Այո , կը գտնես զիս : Բայց ինչէն կը քաշուիս սպատասխան մը տալու ինծի : Այդչափ քիչ վստահութիւն ունիս վրաս . ու չես ուզեր քանի մը վայրկեան խօսիլ հետս » :

Աւազ , ամէն ուզած քաները խոստացայ իրեն , ու երդուընցայ որ մէկու մը չզրուցեմ ինչ որ ծովեզերքին վրայ տեսայ : Ասանկով կը սկսէի կորստական ճամբու մը մէջ մանել , որով իմ երջանկութիւնս պիտի կորսընցընէի :

Զեմուզեր անմեղաղիր ընել ինքզինքս . հասակիս նուազութեանը սպատճառաւ . վասն զի անկարելիէ ինծի՝ ստել իմ խըղճմտանքիս : Երբ մինակ մնացի՝ սկսայ խորհրդածել տեսած քաներուս վրայ . սոսկում մը կու դար վրաս քանի որ անծանօթ

մարդուն ընկերակցաց գէմքերը միտքս կը
բերէի . կը մտածէի թէ ինչ վերաբերութիւն
կրնար ունենալ այն բարեկիրթ կարծուած
մարդը՝ անանկ խոշորաբարոյ ընկերակցաց
հետ :

Քանի որ այս բանիս լուծումը կը փնտը-
ռէի , միտքս անլաւելի տարակուսանաց մէջ
կ'իյնար : Բայց չէի ուզեր որ գէշ կասկած-
ներու երթամ այնպիսի մարդու մը վրայ՝ որ
իմազատարարս ու բարեբարս կը սեղէի .
ուստի ուզեցի խաբել իմ պապս , որուն ի-
մաստուն խորհուրդները թերևս կարենային
զիս իմ զժնդակ անկմանէս ազատել : Որ-
դիական վստահութիւնս մէկ վայրկենի մէջ
մոռցայ :

Տունս մտնելու ժամանակը հասած էր .
կեցայ՝ ինչուան որ անծանօթ մարդը անհե-
տացաւ առջնէս . ու կամաց կամաց՝ զրե-
թէ ցաւալից սրտով մը տուն մտայ : Առ-
տուան ժամը երկուքն էր , ու տանը ծառա-
ները բոլորն ալ ոտքի վրայ . ամէն կողմ
խրկեր էր զիրենք իմ մեծ հայրս՝ զիս փըն-
տուելու . իսկ ինքը ծեր զերտոյ մը հետ մի-
նակ մնացած , որ իրեն հասակակիցն էր ,
ու տեսած էր իմ ծնունդս , և տիրոջմէն ա-
մինեին չէր հեռանար :

Ամէն անզամ որ մեծ հայրս կը տեսնէի՝
անպատում կ'ըլլար սրտիս խնդութիւնը .
իսկ այն օրը կարծես թէ ցուրա սարսուռ
մը ինջաւ վրաս : Բայց ինքը հայրենի խան-
դաղատանօք ողջազուրեց զիս , ու իմանա-

լով թէ անծանօթ մարդու մը առաջնորդին լովը գտած էի կորսընցուցած բնակոթիւնս, յանդիմանեց զիս՝ որ ինչուան տներնիս չեմ կանչած զինքը . կ'օրէնէր, ու ամենայն վարձուց արժանաւոր է կ'ըսէր :

Երբոր քիչ մը ինքինքս զտայ, ուղեցի քոն ըլլալով հանդիլ . բայց անկարելի եզաւ աշուըներս զոցելը : Տարօրինակ տաքութիւն մը արիւնս և ըզեզս տակնուվրայ կ'ընէր : Փափաքանօք մը կը սպասէի զիշերուան, որպէս զի մէյ մ'ալ կարենամ տեսնել այն անծանօթ մարդը : Բայց մէկալ կոզմանէ ալ խղճմտանք կ'ընէի հայրս խարելու . մտքէս կ'անցնէր որ երթամ տմէն բան տեղնիտեղը պատմեմ անոր : Սակայն այսպիսի զոհ մը խմ ուժէս վեր ըլլալով անկարելի կը սեպէի կատարելը :

Գիշերը վրայ հասնելով հարկ եղաւ որ ինքինքս պատրաստեմ այն զիշերային այցելութեանը . և ուղելով ինքինքս ծածկել, Դոլայի զզեստները հազայ : Բայց եաքէն տեսնելով որ այն զծուձ հանդերձից տակ՝ արժանի չէի սեպեր ազատարարիս առջևն երենալու, ուստի առջի զիշերուան զգեստներս հազայ, ու զեղեցիկ մարդրիտներ և ակունք վրաս շարեցի : Մեծ վերարկուի մը մէջ պլլուելով կամացուկ մը խուցէս վարինչայ, առանց մէկը արթընցընելու . վասն զի խմ մեծ հայրս ու իր ծառայքը աշխատութենէ յոդնած՝ ամէնքն ալ խորունկ քուն մը կը քաշէին :

Սիրաս կը բարախսէր , ոտուքներս կը դողզըզային . ու անանկով հասայ վերջաւ պէս այն տեղը՝ որ խօսք տուերէի գտնուելու . նոյն միջոցին ծիս մը ստքի ձայն լսեցի , ու անծանօթ մարդը իմ քովս դառյ : Առջի բերան որչափ որ կը ցաւէի ըրած անխոհեմութեանս վրայ , հիմայ որ աղատարարս քովս կը տեսնէի՝ կարդէ զուրս ուրախութիւն մը խմացայ : Վերարկուս հանեցի վրայէս , ցուցընելու համար անոր իմ ակոնքս ու մարդրիտներս :

Մէկմէկու քով նստած՝ խոր լուսութիւն մը տիրած էր մէջերնիս . միայն անծանօթը՝ երբեմն երբեմն հառաջանքի ձայներ կ'արձըկէր : Խորամանկը խմացած էր թէ ինչ կերպով զիս պէտք էր որսալ , ուստի վարպետ խոհեմութեամբ մը առջի բերան իր նպատակը կը ծածկէր ինձմէ : Աակայն իմ վրաս կամաւոր կուրութիւն մը կար , ու անոր կարծեցիալ խոհականութիւնը՝ այնչափ հաճոյական էր աչքիս , որ այնպիսի բարերար մը գտնելուս վրայ չափէն աւելի ուրախութիւն կ'իմանայի : Ուստի երբ մէկմէկէ բաժնուելու վրայ եղանք , ու սիրտը ելած կերպով մը խնդրեց ինձմէ որ հետևեալ զիշերուան նորէն մէկմէկու հետ տեսնը մինք , չկրցայ չէ ըսել . կարծես թէ նման էի անոր՝ որ զառ ի վայրէ մը վար իջնելուն աւեն զգուշութեամբ կը սկսի իր ոստուըներն առնով , բայց երբ մէյ մը սահի՛ ալ անկուրելի է զինքը բունելլը : Ասանկ տասր ատու

նըմէկ անդամ՝ հետք տեսնուեցայ, և օր օրուան վրայ՝ մէկմէկու հետ ունեցած մը տերմութիւննիս կ'աւելիար: Վերջին զիշերը՝ զարձաւ ըստ ինծի:

« Տարժիալիդ Նաւումա, որ իմ վշտալից սրտիս սփոփանքն ես, վաղը ստիպուած իմ քիչ մը ատենուան համար քեզմէ հեռանալ: Զեմ զիտեր թէ երբ դառնամ պիտի այս ծովեղերքը՝ ուստի ցաւօք կը բաժնուիմ. բայց զիտցիր որ այն ատեն պիտի զամ ձեր տունը: Երբ զիս տեսնելու ըլլաս՝ յիշէ տուած խոստամունքդ » :

Զես կրնար ըմբռնել թէ որչափ մեծ եւ զաւ սրտիս ցաւը՝ երբ անոր ինձմէ հեռանալը տեսայ, ու մտքէս անոր յիշատակն հանելը անկարելի կ'ըլլար: Բնդհակառակն հիմայ զմնդակ է ինծի այն յիշատակը, և եթէ կարելի ըլլար յափտենական մոռացութեան մէջ կը թաղէի: Բայց որովհետե խօսք տուեր եմքեզի տեղնիտեղը իմ պատմութիւնս ընել, ուստի բան մը չեմ ուզեր դուրս թողուկ » :

« Նոյն միջոցին՝ սեաւ աղախինը, որ քիչ մը ատենուան համար դուրս ելեր էր, նորէն մտաւ, ծանուցանելու համար թէ բերդին չորս կողմերը անվտանգ են, ու զիշերը զեղեցիկ: Նաւումա հրաման տուաւ որ երթայ գռները բանայ, և թէ քիչ ատենէն ինքն ալ ետենէն կու զայ: Ու զմնդակ.քմծիծ ծաղով մը ըստ Ստեփանոսի. « Կ'երթամ զիշերային շրջազայութիւն մը ընելու: Ա-

ւաղ ինծի . Հնդկաստանի ջերմու փայլուն
ճառագայթիցը սովորած հիմա ուրիշ զրօ-
սանք չունիմ , բայց եթէ զիշերուան աստ-
ղերը » : Առ խօսքերս ըսելով գուրս ելաւ :
Ստեփանոս ալ՝ արդէն ուժը ստացած ըլ-
լալով մէկէն քուն մը սկսաւ քաշել :



ասոյն շատ զի հապալի և շնուրափառի
ապ ով ցըմառըն ուշա գու դաւազ ։ այս առ
առօնի վամանասի մասնաբարձրացնել ։ և այս
ուոշ մն ճարանդր դժման թարական հակ
սոյոր ։ սըմառըն ուշա ուս զինք ուս ։
։ չ ճախդմ ցմանը ։ **Բ** ասոյն և ասոյն
առ իր մասի ։ զինանդմ սիրով այս և առ ա
մեռ վաստիրա թման շըմախանութի առն
ուրմ ուր միջան զմենդրապար մն դժման
շատ զի մնան յայ ։ մասու մն զի
այ ։ ասոյն ։ զմեն միան միուն ։

Առաւօտուն արթըննալով երբ զգեստ
ներն զեռ նոր հաղեր էր ։ հնդկուհին և ի-
րեն զերին ։ Ստեփանոսի քովի եկան ։ իմա-
նալու համար թէ արդեօք միտք ունի նոյն
օրը իր բնակութիւնը դառնալ ։ Բայց անի-
կայ այնչափ հետաքրքիր էր այն զարմանա-
լի պատմութիւնն տեղնիտեղը լսելու ։ որ
յօժար սրտով յանձն առաւ իր բարերարին
քով ուշանալու ։

Առտուան ճաշը լմընցընելնէն ետքը՝ Նա-
ւումա ուզեց որ Ստեփանոս այն ստորեր-
կրեայ տեղուանքը տեսնէ ։ ու աղախանոյն
հրամայեց որ կանթեղներով լուսաւորէ այն
մշտազիշեր արգելարանները ։ Պատուէրը
կատարուելէն ետքը՝ Ստեփանոսի խուցէն
եկան ։ ու անոր մերձակայ սենեակը զնա-
ցին ։ որ առջինին սկէս զարդարուած էր ։
և կահկարասիքն ալ նոյն ձևերով ։ Արիշ
խուցերն ալ նման էին իրարու ։ Նաւումա
բաղմազդի տանջանարաններ ցուցընելով

Ատելիանոսի, « Առակումմը , ըստ , վրաս
կու զայ , քանի որ այս տեղուանքը կը քա-
լեմ : Դաշնակցութեան ժամանակ՝ մեծա-
մեծ անիրաւութիւններ գործուած են հոս :
Բայց ելլենք այս տխուր տեղուանքէս , զորս
տկարաց և թշուառաց արիւնը ներկած է :
Դէպ ՚ի այս կողմա երթանք , վասն զի հոն
տեղի գետնավայրք՝ ասանկ աղէտալի տե-
սարաններ չեն պարզեր մեր աչքին առջեր » :

Երբ հոն հասան , խուլ ձայն մը սկսաւ
լուսիլ : « Գետին տակն ենք , ըստ Նա-
տումա , ու այս ջուրն է որ իմ տխուր բնա-
կութիւնս կը բաժնէ ցամաքէն » : Աստի-
ճաններով սկսան վեր ելլել , ու մեծ սենե-
կի մը մէջ նստելով , Նաւումա սկսաւ այս-
պէս առաջ տանիլ իր պատմութիւնը .

« Ազատարարիս ինծմէ հեռանալէն ետ-
քը՝ սրտի այնպիսի տազնապ մը եկաւ վր-
րաս՝ զոր անկարելի է բացատրել . ինծի
անանկ կերենար թէ տխորութիւնը՝ իր ծանր
ունուանը տակ զիս պիտի ճմէր : Սակայն
կը ջանայի իմ սրտիս վիճակը ծածկել , ու
իմ անձիս գէմ մարտնչիլ : Այս խեզնու-
թեան մէջ էին երբ իրիկուն մը եկան իմա-
ցընելու մեզի թէ օտարական մը հասեր է ,
և կը փափաքի հետերնիս տեսնուիլ : Այս
տնակնկալ լուրը՝ խելքս զլաէս տարաւ . ու
երբ ինքզինքս զտայ՝ տեսայ որ իմ ազատա-
րարս քովս նստեր էր : Պապս չնորհա-
կալութիւններ կընէր իրեն . իսկ անիկայ
անտարբեր կերպով մը աչքը չորս կողմը

կը դարձընէր . անանկ որ ես ինքն կը գար-
մանայի անոր այնպիսի ցուրտ կերպին վը-
րայ : Բայց մէկէն կարծես թէ յիշեց որ
զործ մը 'ի զլուխ տանելու եկած էր . ուստի
կերպը փոխելով սկսաւ կարգէ զուրս սէր
և փոյթ մը ցուցընել իմ մեծ հօրս : Շինծու
պատմութիւններ ձևացուց թէ ինչպէս զիս
աղատեր է 'ի վատանգաց . ու աչքովը ինծի
նշան կ'ընէր որ օգնեմ սուտերը յարմարցը-
նելուն : Ես ալ յօժարութեամբ կ'օժանդա-
կէի՛ իմ մեծ հայրս խաբելու . որն որ ա-
նանկ մեծ վստահութիւն մը առաւ անոր
վրայ , որ իբրև մեր տանը մարդը անանկ
սկսաւ նայիլ , ու երկրորդ օրը վառաւոր
բնակութիւն մը տուաւ մեր տանը մէջ , ու
հարստութիւննիս ձեռքը յանձնեց , ուզա-
ծին պէս զործածելու . ու մեծազին զէնքեր
ընծայեց անոր : Բայց օտարականը մեր ե-
րախտազիտութեան հաւաստիքը ընզունած
ժամանակն ալ՝ կարծես թէ կ'իմացընէր թէ
մեծ բան մը չեն անոնք իր աչքին առջև ,
ու իբրևն բոլորովին անծանօթ անշահասէր
կերպ մը կ'երեցընէր :

Պապս հետաքրքիր բնաւորութիւն մը ու-
նենալուն՝ կը վափաքէր տեղնիտեղը իմա-
նալ անոր պատմութիւնը : Անծանօթ մարդն
ալ ուզածին պէս սուտերը կը յարմարցը-
նէր , ըսելով թէ նէապոլսեցի ընտիր տոհ-
մէ մը առաջ եկած է , և թէ տղայութեանը
ժամանակ՝ մայրը կորսընցընելով՝ հայրը
կրկին ամուսնացեր էր , և անով իր ժառան-

զութեան մեծ մասը փճացուցած . միացածն ալ՝ հօրը գէշ մատակարարութեամբը վատ-նուած . անանկ որ ինքը քսան տարուան եղած ատենը՝ դաստիարակութենէն զատ որիշ հարստութիւն ձեռքը չէր միացած . և այն ատեն Նէապոլոոյ թագաւորին ծառայութեանը մէջ մտեր և հոն ութ տարի կեցեր է : Վերջը՝ ի վարձ իր հաւասարիմ աշխատութեանցը՝ Կապրէայի գրսութեան պատուանունն առեր է , և մէկ մեծ նաւ մըն ալ . ուստի այն ատենէն զինուորական վիճակը թողլով վաճառականութեան ետենէ եղեր է . և երկու տարիէն ՚ի վեր է որ նոյն վախճանաւ Հնդկաց ծովերը կը քալէ : Եւ աւելցոց թէ հիմայ քիչ մը ատենուան համար հանդիսաւ է . որովհետեւ վաճառականութեանն հոգը և իր մէկ նաւը՝ ընկերակցին յանձնած է :

Այսպիսի խօսքերով իմ մեծ հօրս աչըր մոնել կ'ուզէր , թէ ինչպէս նէապոլսեցի գուքս մը՝ իր մեծութեանը անարժան չէ սեստած վաճառականութիւն ընելը : Անիկայ ալ սկսաւ ցուցընել ինչ հարստութիւն և ճոխութիւնք ունէր . և վերջապէս այնպիսի վստահութիւն ունեցաւ՝ որ իր վաճառականութեանը ընկեր առաւ զինքը , իր շահուցը մէկ մեծ մասը խոստանալով յանձնել անոր . կեղծ գուքսն ալ՝ յօժարութեամբ յանձն առաւ այն առաջարկութիւնը :

Իրեք ամիս անցնելէն վերջը՝ ալ մեր տանը մարդիկներէն մէկը սեսպուեցաւ . որով-

Հետեւ կարդէ զորս զօրծունէութեամբ ու
եւանդով կ'օգնէր իմ մեծ հօրս առուարի
մէջ . անանկ որ պապս օր մը ցաւելով ը-
ռաւ անոր . « Ո՞վնիւ դուքս , ափանս որքեղի
ոլէս ազնուածկանութեան անուանք չունիմ .
ցանկալի էր ինձի իմ Նաւումա դուարս
քեղի հարս տալ . . . բայց ես սուկ վաճա-
ռական մըն եմ » . . .

Սուտանուն ազնուականը պատասխաւ-
նեց .

« Այդ քու մոտածմունքդ իմ սրտիս մէջ
այն ատեն մոտա՛ երբ առաջին անգամ տե-
սայ դՆաւումա : Մենք կը սիրենք մէկզմէկ ,
ու այս վայրիկեանէս՝ կրնաս իրրե քու որ-
դույդ վրայ՝ անանկ նայիլ վրաս » :

Այս պատասխանիս վրայ ծերունոյն
զզացած ուրախութիւնն յայտնելը անկա-
րելի է : Մէկէն կանչել տուառ զիս ու բառ .

« Միրելիդ Նաւումա , երկինք կ'ուղեն որ
ծերութեանս օրերը բարեբաստ ու երջանիկ
ըլլան . ուստի զնա՞ քու մեծարանացգ հա-
սաստիքը ցուցընելուանոր՝ որ հաճեցաւ իմ
ձեռքէս ընդունիլ զքեղ իրրե իւր հարսը » :

Իմ ուրախութիւնս ալ քիչ չեղաւ այն ա-
ւեաարար լրոյն վրայ . կիրքը այն աստի-
ճան բռնացած էր վրաս , որ զիտնալով ալ
թէ ստութեամբ ու խարէութեամբ բացուե-
ցաւ առջևս այս ճամբան , այլ ինքզինքս եր-
ջանիկ կը համարէի :

Անծանօթ մարդը երբ մեր սունն եկաւ ,
հայրա իր երկարատեւ ծովային ճամբորզու-

թիւններն կ'ընէր . իր սովորոթեանը հաւ-
մեմատ հետն առած էր նաև մայրս : Խօս-
քերնիս անանկ էր որ սպասենք անոնց
դառնալուն , ու ան ատեն կատարենք հար-
սանեաց հանդէսը : Բայց թէ ես և թէ պապս
չէինք կրնար համբերել . և թէպէտ իր եղ-
բացրը շատ կը խրատէր որ այսպիսի նիւ-
թի մը մէջ աճապարելէն մեծ վեասներ կըր-
նան առաջ դալ , ու մաքէ շանցած դէպքեր
զուրս կ'ելլեն , բայց չկրցաւ համոզել զմեզ ,
ու հարսանեաց հանդէսը կատարեցինք :

Հարսնիքէն ետքն ալ մեր դաշտային տան
մէջ բնակութիւննիս շարունակեցինք . ո-
րովհետեւ փեսաս կը ձեացընէր թէ ամեննեին
չուզեր հեռանալ այն տեղուանքէն՝ որոնց
մէջ կենաց քազցրութեան առջի ճաշակը
վայելեց : Մէկ օր մը՝ զիշերուան դէմմար-
դուն մէկը եկաւ տուններնիս՝ որ կ'ըսէր թէ
երկար ատեն կապքէայի դրսին ծառայու-
թեանը մէջ եզած ըլլայ : Մալանոյ կը կո-
չուէր այս մարդուն անունը , որ մէկէն՝ ի
մէկ սկսաւ իր տիրոջը ծառայել . բայց մէ-
ջերնին այնպիսի ընտանութիւն մը կ'երե-
նար՝ որ սովորականէ զարս բան մըն էր ,
ու իրենց ամէն ջանքովն ալ անկարելի էր որ
ծածկուէր : Ծառ ային հասնելուն երկրորդ
օրը փեսաս ուզեց որ հետք ծովուն վրայ
շրջագայութեան ելլեմ , ու թիւավրադն ալ
իր ծառան պիտի ըլլար : « Երթանք , ըսաւ ,
մէյ մ'ալ աեսնենք այն ամսունքը ուր որ ի-
րաբաւ հանդիպեցանք : Ծովան վրայ քիչ

մը քալելէն ետքը նորէն տներնիս կը զառ-
նանք » : Ուրախութեամբ յանձն առի ա-
ռաջարկութիւնը , ու մէկէն գնացի պապուս
իմացընելու : Ան ալ զրկեց զիս , « Դուսար
իմ , ըստ , նայէ որ ամենէն աւելի զեղե-
ցիկ զգեստներդ հազնիս . քու պատուոյդ
և աստիճանիդ վայլածն է որ ամեննին բա-
նի մը չխնայես » : Ու վիզս մեծագին մո-
նեակ մը անցուց :

Փեսիս թեր մտած՝ ծովեղերքն ինջանք ,
ուր Մալանոյ զեղեցիկ ու զարդարուն մա-
կոյկի մը մէջ նստած՝ մեղի կը սպասէր :
Մտանք մէջը , ու երբ ես բնութեան զեղե-
ցիկ տեսարաններովը բոլորովին զմայլած՝
զրեթէ ինքիրմէս զուրս ելած էի , մէյ մ'ալ
տեսայ որ ցամաքը բոլորովին աներեսոյթ ե-
ղեր էր մեղմէ : Վախ մը եկաւ վրաս , եր-
կանս երեսը նայեցայ . ան ալ մէկէն ոտք
ելաւ , ու թիակ մըն ալ ինքն տռնելով՝ սկը-
սաւ տելի ուժով զէալ՚ի մեծ ծովը առաջ
տանիլ զմեղ : Մերթ ընդ մերթ ալ ծառային
հետ անանկ լեզու մը կը խօսէին՝ զոր ա-
մեննին չէի հասկընար :

Քիչ մը ատեն անցնելէն ետքը՝ տեսայ որ
ծառան զիտակ մը առաւ ձեռքը , ու հեռուն
զէալ՚ի մեծ ծովը կը զիտէր : Դիատակը տի-
րոջն ալ տռաւ , որ նայելով զէալ՚ի այն
կողմը զարձուց մակուկին զետակը : Խսկ ես
զարմացած կեցեր էի թէ ուր սիտի երթայ
տառը վախճանը , որովհետեւ զէմքերնէն ու
կերպերնէն յայտնապէս կը տեսնուէր թէ

պարզ զուարճութեան մը համար չէր այս
շրջադայութիւնը :

Հեռուէն սև զիծ մը զարկաւ աչուրնու .
զէպ 'ի այն կողմն էր ուր սրարշաւ կը զիւ
մէր մեր մակոյկը : Աւ երբ կ'իմացընէի թէ
ալ ետ զաւնալու ատեննն է, Մալանոյ այն
պիսի խստութեամք մը երեսս նայեցաւ որ
վախէս ոսկորներս դող ելան : Մէյ մ'ալ
տեսնեմ որ այն սև զիծ ըսածա ակազին նաւ
մըն էր, որոն մօտեցանք . ու աչուրներս
վեր վերցընելով տեսայ որ կատազի մար
զիկներով լեցուն էր, ու մէջերնէն ճանչցայ
դանոնք՝ որոնց զոհ պիտի ըլլայի ծովուն ա
փանցը վրայ : Ա՛ւ չկրցայ լոել . « Ո՞ւր կ'եր
թանք, ըսի բարձրածայն, ու ով են այս
մարզիկները » : Յրտութեամք մը պատաս
խան տուաւ ինծի սուտ զուքսը . « Այս
մարզիկը արդէն ծանօթ են քեզի, ու զիւ
տես որ իմ ընկերներս են » :

Ո՞վ կրնայ նկարազրել իմ սրախս տագ
նապն ու վախը . միակ յոյս մը այս ունէի
թէ 'ի շնորհս իմ փեսայիս՝ կենաց վանդ
մը զժուարին էր որ հանէր ինծի :

Չուանէ սանզուպք մը ինջեցուցին նտւէն
ինչուան մեր մակոյկը : Մալանոյ ըսաւ ին-
ծի որ վեր ելլենմ, ու երբ ես չէի զիտեր ինչ-
պէս այն շարժուն սանզզոց վրայ ուղերս
զնել, նաւուն մարզիկը բարձրածայն կը
խնտային վրաս : Աչուրներս փեսիս դար-
ձուցի, ու ցաւօք սրտի տեսայ որ անիկայ
զիս զրեթէ բոլորովին մուցած էր, և մա-

կոյկին մէջ պահուած բեռները նաւը փոխազրելու ետենէ էր : Սիրոս տակնուվրայ եղած՝ ոյս բանիս վախճանին կը սպասէի : Այս մարտիսնեմ որ նոյն նաւուն մէջ է իմ Գոլա աղախինս , որ սասափել ուրախութենէն աշուրները արտաստօք լցուած՝ ձեռուրներն ինծի կ'երկընցընէր : Խմոցաւթէ չեմ կրնար միայնակ վեր ելլել . մէկէն մակուկիս մէջ ինջաւ , ու մէկմէկաւ զիրկը ինկանք : Ետքը իր ուսոցը վրան աւաս դիս , ու անանկով նաւուն տախտակամածին վրաց հանեց . ու իր սենեակը առանելով , ըսկըսաւ գառնապէս արտաստևել իմ խեղճութեանս վրայ . անանկ որ իմ սիրաս ալ տակնուվրայ ըրաւ : Փուճ տեղը կը ջանայի բան մը իմանալ իրմէ . անոր արցունքը աչուրներէն չէին զագրեր : Ետքը զնաց քիչ մը կերակուր ձարելու , ու առջևս եղած սեղանատախտակին վրայ զրաւ :

« Սիրելիդ իմ , ըսի իրեն , բան մը բերանս զնելու սիրաշունիմ ես այսօր . ուստի վերցուը առջենէս , ու նորէն իմ քովս եկուր հանգչելու » :

Խօսքիս մտիկ ըրաւ Գոլա . տեսայ որ սիրաք քիչ մը հանգարտած էր , ու կրնայի քանիմը բան հարցընել : Առջի հարցմանքս այն եղաւ թէ ուր է փեսաս : Գոլա զարմացած սկսու երեսս 'ի վեր նայիլ : Արախս տաղնապէն միաքէս չէր անցած թէ Գոլա չէր կրնար զիսնալ մեր պսակուիլ : Վերջը հարցաց ինծի :

« Փեսանդ կը հարցընեմ . որիմն կար-
պուած ես :

— Այս , ըստ , այն մարդուն հետ կար-
զուեցայ որ երկուքնիս ալ աղատեց , երբոք
ծովուն քով բանուելու վրայ էինք » : Ու ա-
մէն բան տեղնիտեղը պատմեցի իրին .
« Գէշ բան ըրեր ես , ըստ , որ սառ-
թեամբ ողեր ես պապդ խարել : Հիմայ վե-
սայդ նորէն ծովեղերքը դարձաւ , հեան
ոնենալով զՄալանոց և իր ընկերակիցնե-
րէն որիշ տասը հոգի : Այս իրիկուն նաւը
ճամբայ չեղեր , վասն զի հարկ է որ ակրո-
ջը դարձին սպասէ . ուստի կրնաս առանց
վախի քնանալ , ու ես ալ քու քովդ եմ » :
Ես չողեցի պառկիլ . վասն զի պիտէի
թէ սրախս այլայլութենէն անկարելի էր որ
կարենայի աշուըներս զոցել . ու խօսու-
կցութիւննիս շարունակելով , պատմեցի ի-
րին թէ ինչպէս խարէութեամբ ու զաւար-
ծութեան պատրուակաւ այս նաւուն մէջ
ձգեցին զիս : Հետաքրքրութիւն մը եկաւ ին-
ձի իմանուլու թէ կրարմէ բաժնուելնէս ետ-
քը ինչ դէսկեր անցեր էին : Դոլու հասա-
չեց . « ԱՇ , ըստ , երանի թէ չղիտնայիր
զիսուս եկածները : Բայց որովհետեւ ծած-
կելն ալ անկարելի է , ներէ ինձի եթէ հա-
մարձակիմ քու փեսայիդ պատմութիւնն ը-
նելու : Տեսայ որ զուն կը հեռանայիր ինձ-
մէ . սիրտ ըրի ետեկդ վաղել հասնելու .
բայց այն մարդիկներէն մէկը ձեսքէս բըս-
նելով ըստ . « Հսս կեցիր , որպէս զի զի-

շերտան թուչունները վախցընես » : Վա-
ճառքի բեռան մը ետև՝ ահուզողի մէջ ծած-
կուեր էի : Հոն ալ չկրցայ հանգիստ կե-
նալ : Այն դէշ ու ամարզի մարդիկներէն
մէկը ոտքովը աքացի դարկաւ ինձի , ու
անդին ձգեց : Չայն չհանեցի . մէյ մ'ալ տես-
նեմ որ անդիէն Մալանոյ ուրախութեան
ծիծաղ մը փրցուց . « Ահաւասիկ , ըստ,
մեր ուզած մարզիկներէն մէկը . աստանկը
կը սիրեմ , որ ծեծ ուտէ ու ձայն չհանէ » :

Աս ըսելով , նշան ըրաւ ինձի որ քովը
մօտենամ . ու իբրի շան մը՝ անանկ հացի
կտոր մը ձգեց առջես . ու երբ տեսաւ թէ
հացը ձեռքս կեցեր եմ , « Շուտով մը կեր »
ըստ . ու հնագոնդեցայ :

« Ա՛ւ առկէ ետքը զու իմ աղախինս եռ ,
ըստ . զու պիտի ըլլաս ծխափայտս պա-
տրաստողն ու մաքրողը , և զու քնոյս մէջ
ճանձերը երեսէս պիտի վորնտես , ու ան-
տրտոնջ թող պիտի տաս որ ամէնքն ըզ-
քեզ ծեծեն » : Այս վերջին պայմանին վր-
րայ ուրախութեան աղաղակ մը փրթաւ հոն
եղողներուն մէջ :

Նշան մը ըրաւ , ու հնդիկները՝ որ կ'ե-
րենայ թէ ատոնց հետ խօսքերնին մէկ ը-
րած էին , ուղաբը բերին , ու անոնց վրայ
իրենց վաճառքը բեռոցուցին . ու մէջերնէն
շատերը վաճառականներու կերպարանք
մտնելով , դացին այն ապրանքները ծախսե-
լու : Քիչ ատենէն դարձան , ու մակոյկնե-
րու մէջ մտնելով , զիս ալ հետերնին առին
ու այս նաւս եկանք :

Վերջապէս իմացայ թէ ասոնք հուղկա-
հարք էին , և թէ ասոնց առաջնորդը՝ աք-
սորուած նէապոլսեցւոյ մը որդի էր , Ոտն-
չպի անունով , ու տեղւոյն ու պարագայից
համեմատ իր անունը կը փոխէր : Նարալիի
մէջ յանցաւոր բռնուելով , պատմէն խա-
լսելու համար՝ փախչելէն ուրիշ հնարք
մը չէր կրցած մտածել . ու մեծ ծովերու վր-
րայ աւազակութիւն ընելով կ'ապրէր : Աչ-
քովս տեսայ մէկ պատերազմ մը՝ յորում
նաւ մը բռնելով , բոլոր մէջի մարդիկը ըս-
պաննեցին » :

Աս խօսքերս որ լսեցի , յուսահատու-
թիւն մը եկաւ վրաս . իմացայ որ կապրէայի
դուքսը վորնտուած յանցաւորի մը տղայ
էր , ու ինքն ալ հուղկահարաց պլուս : Փուճ
տեղ կը ջանար Գոլա իմ սրտիս ցաւը հան-
դարտեցընել . « Փաջալերուէ , կ'ըսէր , ու
մտածէ թէ քեզմէ աւելի թշուառը կայ՝ որ
չյուսահատիր » : Եւ որովհետեւ այս խօսքը
յաճախ կը կրկնէր , ուղեցի զիտնալ թէ ո-
րուն վրայ էր իր խօսքը . « Մարդ մը կայ ,
ըսաւ , որ նաւուն խորը շղթաներով կապ-
կըպած է : Զեմզիտեր ինչպէս մոռցեր էին
զինքը հուղկահարք իրենց բռնած նաւուն
տախտակամածին վրայ : Վէրքեր ընդու-
ներ էր խեղճը . ես առի հոս բերի զինքը ,
ու Մարանոյէն խնդրեցի որ կեանքը շնոր-
հեն իրեն , ինչուան որ գառնայ քու փե-
ռայդ՝ ու պատշաճ սեպած կարգագրութիւնն
ընէ » :

— « Վնչ կերպով , ըսի , Մալանոյի վը-
րայ այդշափ ազգեցութիւն ունեցեր ես , որ
քու ուզելովդ այն խեղճին կեանքը չնորհէ :

— Միտքս դրի , ըսաւ , մէկ օր մը որ իմ՝
երկրիս յատուկ ըմպելիք մը պատրաստեմ
անոր համար : Գերազանց ըմպելիք մըն էր
տափկայ , ու նաւուն մէջ ինձմէն զատ մարդ
չկար՝ որ պատրաստելը գիտնայ : Այնչափ
հաճոյ անցաւ Մալանոյի , որ անկէ եաքը
ամէն օր կ'ուզէ ինձմէ , ու կ'ըսէ ինձի թէ
այն ըմպելիքը իր կեանքը , ուրախութիւնն
և երջանկութիւնն է : Երբոր խնդիրք մը ու-
ղենամ իրմէ , բաւական է որ այս ըմպելի-
քը ձեռքս զբուցեմ , ու խնդիրքս մէկէն կը
կատարուի :

Գիշերը կը մօտենար . հաւատարիմն դու-
ր ըսաւ ինձի . « Քիչ մը ատենուան համար
հարկ է որ քեզմէ հեռանամ . վասն զի այս
ժամուն կ'երթամ վերմակ մը աանելու որ
ինձի անկողնոյ տեղ կը ծառայէ այն խեղ-
ճին՝ սրուն վրայ խօսեցայ . վասն զի աս ալ
որ չունենայ , հարկ է որ բանտին տախո-
տակամածին վրայ պառկի : Ամէն զիշեր
կ'երթամ զինքը տեսնելու , ու կերակրոյս
մէկ մասը կը տանիմ իրեն . և այն միջոցին
շղթաներն ալ կը քակեմ իրմէ , որպէս զի
զիշերը կարենայ քիչ մը հանգիստ ունենալ :

Հանախին ու շղթայիցը բանալիքը Մալանոյի
խուցին մէջն են . զիտնալովթէ ուր կը պա-
հէ զանոնք , կ'առնում առանց իրեն զիտ-
նալուն , ու եսքը նորէն իր տեղը կը զնեմ :

Վաղը՝ թէ որ կ'ուզես, պատշաճ ժամանակ
մը գտնելով երթանք քեզի հետ տեսնելու
այն խեղճը՝ որ ինձի համար երկնքէն ին-
չած մարդ մը կ'երեի : Նատ զեղեցիկ բա-
ներ սորվեցուց ինձի, իր կուրծքին վրայ՝
խաչեալ մարդու մը պատկերը կախած է .
և ըստ ինձի թէ այս մարդը աստուած մըն
է : Եւ քանի որ սկսաւ ինձի հետ իր աս-
տուծոյն վրայ խօսիլ, տաղտկալի կ'երենան
ինձի մեր ափրիկեան զարշութիւնքը, և ար-
համարէ քու հնդկային աստուածներդ : Իր
աստուածը տարբեր է մերիններէն : Բոլո-
րովին բարութիւն է, և անանկ ալ հարկ է
որ ըլլայ, որովհետեւ այս մարդը ազօթք կ'ը-
նէ այն հուզկահարաց համար, որ դիմքը
շղթաներով կապկըստ են : Ո՛հ, եկու վա-
զը, որպէս զի քու աջքովդ տեսնես այն
խեղճը : Քահանեայ է նա մեծին Աստուծոյ՝
որուն վրայ իմ հետո խօսեցաւ » :

Դոլայի խօսքերը լաելուս առեն՝ միտքս
եկաւ ինչ որ հայրս խօսած էր ինձի հետ
քրիստոնէական կրօնից վրայ . և կը փա-
փարէի տեսնալ քահանայն և հետը խօսիլ :

Գ

Երկրորդ օրը Գոլա եկաւ ծանուցանելու ինձի թէ նաւուն խորը իջնելու յարմար տտենն է . » Արդէն խօսեր եմ, ըստ , քահանային հետ ու մեզի կը սպասէ . եկու հետս որ երթանք » :

Նեղ ու գժուարին սանդուղքէ մը վար կիջնէինք , ուր այն կենդանեաց բնակութեան տեղուանք էին՝ որ հուղկահարաց կերակուրին համար սահմանուած էին : Այն տեղէն ելլելնէս ետքը դուռ մը զտանք՝ որ այնչափ ցած էր , որ հարկ եղաւ կէս մէջքով ծոխ՝ ներս մտնելու համար . ու այն մթութեան մէջ հազիւ կրցաց տեսնել որ փայտի կոճղի մը վրայ քահանայ մը նստած էր , ձեռքն և ոտքը շղթայի զարկած : Աս որ տեսայ՝ կարդէ դուրս սրտի ցաւ մը պաշարեց զիս : Գոլա բանտարգեղոյն քովը նստաւ , ու ձեռուը ներովը անոր շղթայից ծանրութիւնը կ'ուզէր թեթեցընել . ես ալ նոյնպէս ըրի , և խեղճ Գոլային կ'օղնէի :

Արդղը՝ անոյշ նայուածք մը ձգելով վրաս ,
ըստ Գոլայի . « Որդեակ իմ , ասիկայ է
քու տիրուհիդ , որուն վրայ իմ հետս խօ-
սեցար :

— Այս , ըսի , ես ինքն եմ որ եկայ զքեզ
տիսնելու , և քաշած ցաւոցդ վշտակից ըլլա-
լու : Բայց իմ փեսաս քիչ ատենէն պիտի
զայ , ու պիտի աղաչեմ իրեն որ զքեզ աղա-
տէ : . . . Աս խօսքերս ըսելուս ատեն՝ ձեռուր-
ներովս անոր ծանր շղթաները բռնած էի :

Բանտարզեալլը երեսս նայելով հարցուց
ինձի . « Ո՞վ է քու փեսայդ » :

Այս հարցման վրայ՝ ամօթը երեսներս
կարմրցուց : Զէի համարձակեր խոստովա-
նելու թէ հուղկահարի մը կնիկն եմ . բայց
ստիպուելով « Աւան , ըսի , իմ փեսայս
առ նաւուն մէջ եղող աւագակներուն զըլ-
խաւորն է » :

Հառաչեց տիրութեամբ . ու ետքը ծոցէն
զիրք մը հանելով սկսաւ կարգալ բարձր
ձայնով :

Այն ատեն իր խօսքերը դեռ չէի հաս-
կընար . բայց հիմայ որ քրիստոնեայ եմ՝
կրնամ զրուցել քեզի թէ կը խօսէր իր աս-
տուծոյն վրայ , որ յերկիր ինջած է 'ի փըր-
կութիւն մարդկան . Փրկչին հրաշալի ծնըն-
դեանը , պաշտաման , քարոզութեան , մա-
հուան և յարութեանը վրայ : Կը տեսնուէր
թէ իր նուիրական պաշտօնը կատարելու
համար մեծ փոյթ մը կը ցուցընէր . կը գու-
շակէր անշուշտ՝ եթէ երկրիս վրայ կենալու

քիչ օր մնացած էր իրեն : Խմ՝ սրտիս մէջ խորունկ տպաւորութիւն և ազդեցութիւն ունեցան իր խօսքերը , և անարդասաւոր չեղան : Անկէ ետքը ամէն օր Գոլայի հետ անոր քովը կ'երթայի , լսելու իրմէն այն խօսքերը որ իմ հիւանդ և վիրաւորեալ հու գույս կենդանութիւն կու տային : Պատմել կու տայի իրեն ջաւագին Մօր քաշած ներ դութիւններն , Գեթսեմանիի և Գողգոթա լերան վրայ կատարուած հրաշալի դոհը . . .

Այս աստուածուայց կրօնքին առջեւ հեթանոսականը իր բոլոր ոյժը կը կորսընցը նէր . ու մէկէն փափաք կը ցուցընէի քրիստոնեայ ըլլալու :

Աս խնդրուածքիս վրայ՝ երկնային ուրախութիւն մը փայլեցաւ քահանային երեսը . « Աստուած իմ , քատ , ինչ ըրեր եմ ես որ ինձի այս մեծ շնորհքն ըրիք . ով եմ ես , տէր , որ քու ձեռքդ գործի մը բլլամ՝ հողիները քեզի դարձընելու » :

Մէկէն ծնկան վրայ զալում անանկ շնորհակալութեան խօսքեր զրուցեց , որոնց նըմանը բոլոր կենացս մէջ լսած չէի : Ի՞նչ պէս հրաշալի են աստուածային սիրոյ և ճշմարտութեան խօսքերը , և որոնց բան մը չկրնարհաւասարիլ : Այն արագաստհվայր կեանները ամեննեին պիտի չելեն մտքէս . պիտի չկարենամ մոռնալ այն սուրբ քահանային պատկերը՝ որ ուրախութենէն կարծես թէ շղթայի զարնուած չէր :

Կատ օրեր անցան՝ ինչուան որ լաւ մը

կարենամ հրահանգուիլ քրիստոնէական
կրօնքը ընդունելու : Բայց շատ կարճառե
նզաւ այս ուրախութիւնս : Հեռուանց տես-
նուեցաւ որ մակոյկներով դէպ ՚ի մեղի կու
զային Ռոնչելլի , Մալանոյ և իրենց տասն
ընկերները : Կամաց կամաց մեղի մօտենալ-
նէն կ'երենար թէ շատ բեռ ունին հետեր-
նին : Հուղկահարք դանոնք որ տեսան՝ ու-
րախութեան աղաղակ մը վերուցին , և ձե-
ռուընին ուսուընին կը զարնէին : Եոր ա-
ար մը կու դար անոնց , և աւազակներուն
ուրախութիւնը այս բանին համար էր :

Մակոյկներն հասան . ու ամէնքը վազեցին բեռները նաւ փոխազրելու . իսկ ես
մէկ խորշ մը քաշուեցայ արտասուելու հա-
մար . աչքովս կը տեսնէի որ Գողացի պատ-
մածներն ստոյգ էին . տեսայ իմ փեսայս՝
զոր կը վախէի սիրել , որ աւազակաց մէջ
նստած՝ աւարը կը բաժնէր . . .

Մէկէն կանչեցի զԳոլա . կ'ուզէի քահա-
նային քով երթալ , ու իմ սրտիս վրայ
ծանրացած ցաւերը դնել անոր առջեր :
Բայց փուճ տեղ կը կանչէի զԳոլա . վասն
զի անիկայ չէր երենար : Ա.Լ չէի կրնար
մինակ և անվախ կենալ : Ծովուն վրայ նայ-
ող պատուհանիկ մը կար , դէպ ՚ի այն կող
մը՝ ուր մակոյկները կը պարպէին . բացի ,
ու քանի մը վայրկեան կը նայէի . . . Եւ ա-
հա սարսափ մը պատեց վրաս . տեսայ որ
մեր տան կահկարասիրն էին , զոր աւարեւ-
լով նաւ կը վախազրէին . . . կը մատածէի իմ

մեծ հօրս վրայ , ու չէի զիտեր թէ ինչ եղած է : Դժնդակ մտածութիւններ մտքիս առջեւ կու գային . ու չկարենալով սրտիս ցաւին դիմանալ , գետին ինկայ , անշարժ ու անզգայ :

Երբորքիչ մը խելքս զլուխս եկաւ , տեսայ զԴոլա քովս կեցած . « Հարկ չէ , ըստ , որ սրտիդ մէջ դզացած ցաւը ինձի ալ ուզենաս բացատրել , ես ալ աչքովս կը տեսնեմ . բայց խնդրեմ որ համբերես . քու արդար բարկութիւնդ հանդարտեցու . յիշէ թէ աղատութեան շնորհք պիտի խնդրես այն թշուառացելոյն համար՝ որ մեզի այնչափ բարիք ըրաւ : Թէ որ զինքը սրդողցընես , անկարելի է որ խնդիրքդ կատարէ » :

Սրտիս ցաւերն ու տաղնապները զսպելով , երկրորդ օրը խրկեցի զԴոլա որ հաճեցընէ զՈտնչելի վայրկեան մը իմ սենեակս ինջնելու . բայց անիկայ ուզեր էր որ ես անձամբ երթամ իրեն : Աարսափով մօտեցայ հուղկահարին . ու տեսայ որ մեր տունէն առնուած բարձերուն վրայ ինկեր պառկեր էր : Այս բանս սիրտս տակնու վրայ ըրաւ . բայց ինքզինքս քաջալերելով զալստեանս պատճառը բացատրեցի իրեն : Կարծես թէ ուշադրութեամբ մը ինձի մտիկընելէն ետքը , պատճառը հարցուց թէ ինչու համար ինձի անծանօթ եղաղ մարդու մը կեանքը կ'ուզեմ փրկել : Ես ալ տեղնիտեղը պատմեցի իրեն թէ ինչ բարիք ըրաւ թէ ինձի և թէ Գոլայի քրիստոնեայ քա-

Հանայն ,ու յորդորեցի զինքը որ անոր քարոզած աստուածը ճանչնայ , որով նոր կետնք մը պիտի սկսի անոր սրտին մէջ :

Բայց անիկայ արհամարհանօք պատասխան տուաւ ինձի . « Ճանչնա՞լ զԱստուած . և ով ըսեր է թէ Աստուած մը կայ » :

Այս պատասխանին վրայ՝ վախէս լեզուարերնիս մէջ կապուեցաւ . . . երկար լուռթիւն մը տիրեց մէջերնիս :

Վերջը ըսաւ . « Լաւ է . վաղը այդ մարդը նաւուն տախտակամածին վրայ հանել տալով կ'աղատեմ զինքը . միայն քանի մը սրայմաններով կ'ուզեմ ընել այն բարիքը : Այդ պայմաններն ալ կատարելը դժուարին բաներ չեն » :

Ես ետ քաշուեցայ : « Քրիստոնեայ քահանային կեանքը փրկելու յոյսը վերացաւ ինձմէ . ու ինքզինքս կը մեղազրէի որ թերես իմ անխոհեմութեամբս անոր մահը մօտեցուցի . ու բոլոր դիչերը տաղնապով և քնհատութեամբ անցուցի :

Երկրորդ օրը Ռոնչելի կանչել տուաւ զիս , իմացընելով թէ քիչ ատենէն պիտի երենայ իմ պաշտպանածու :

Նաւուն տախտակամածին վրայ ելայ , հետո ունենալով նաև զԻոլա : Բայց անսպատմելի վախս մը տիրեց վրաս . տեսայ ով ամէն հուզկահարք , զրեթէ երեւ հարիւրէն աւելի , նաւուն վրայ շարուած էին : Այն ցած և անարդ խմբին մէջ զիս ալ կեցուցին . և այն միջոցին տեսայ որ Մայանոյ

քահանային հետ մէկտեղ առաջ կու դար :
Ես ու Դոլա անոր երկու կողմը կեցանք .
կարծես թէ երկուքնիս ալ մահուան դա-
տապարտուած անձինք էինք . այնչափ մեծ
էր մեր գէմքին և երեսաց այլայլութիւնը :

Ա.չուըներս քրիստոնեայ քահանային վր-
բայ դարձուցի . կարգէ զուրս հանդարտու-
թիւն մը տիրած էր անոր գէմքին վրայ :
Ա.չուըները դէպ 'ի երկինք վերցուցած՝ ան-
խուով և անայլայլ կերպով մը՝ այս նորօրիւ-
նակ տեսարանին լմըննալուն կը սպասէր :
Երբեմն երբեմն անոյշնայուածք մը կը ճգէր
վրանիս , և մեզի անանկ կ'երենար թէ ան-
ձայն կ'աղօթէ մեզի համար առ Աստուած :

Անոր այս կերպը՝ կարծես թէ պատկա-
ռանք մը ճգեց աւագակաց վրայ . ամենքն
իրենք զիրենք ժողվըտած՝ լուռ կեցեր էին :
Որոնչելի միայն անտարբեր կերպով կը նը-
կատէր այն տեսարանը . և սկսաւ անանկ
խօսիլ քրիստոնէին հետ .

« Ո՞վ ես զու , հարցուց , և ի՞նչ կ'ուզես :
— Գաղղիացի քարոզիչ մըն եմ , պա-
տասխանեց քահանայն , և Հնդկաստան
գացեր էի քրիստոսական հաւատքը քարո-
զելու և ճշմարտութիւնը ճանչցընելու ա-
նոնց որ սխալանաց խաւարին մէջ ըն-
կըմած են : Խմուզածս ուրիշ բան չէ՝ բայց
եթէ առ Աստուած ճգել անոնց հողիքը ,
սորվեցընելով անոնց գհաւատս , զճշմար-
տութիւն և զպատուիրանս Քրիստոսի : Այս
խնդիրքը ճեզի ամենուդ ալ կ'ընեմ որ չորս

կողմու կեցած էք , ըստու , ու ծնկան վրայ դալով խաչելեալ փրկշին պատկեր մը ցըց ցուց անոնց : Ո՞վ եղբարք , եթէ կայ ձեր մէջ մէկը որ ՚ի քրիստոնեայ ծնողաց եղած ըլլայ , եթէ կան ձեր մէջ մարդիկ որ քրիստոնէի անունն ունին , դարձիք առ Աստուած : Թողէք այս կեանքը որ կը հեռացընէ զձեղ անկէ որ ամենայնի կարող է , որ է ինքն ճշմարտութիւն , որ մեռած է ձեր փրկութեանը համար , և զոր ՚ի խաչ կը հանէք ամէն օր այս ձեր կեանքովը : Դարձիք առ Աստուած , և ձեր մեղացը թողութիւն կ'ըլլայ , և յոյսը ձեր թշուառացեալ սրահից մէջ կը մտնէ : Այս , թշուառ էք զուք . թէպէտ և չորս կողմերնիդ կարծեցեալ ուրախութիւն մը պաշարած ըլլայ » . . .

Սիրտը շարժելով ալ չկրցաւ խօսքն առաջ տանիլ : Խմ աչքս հուզկահարաց վրայ էք . կը տեսնէի ամէն մէկուն երեսին վրայ տարբեր տարբեր զգածմունքներ . ոմանք կարծես թէ կ'իմանային այն խօսքերուն մէջ բովանդակուած ճշմարտութիւնները , ու աչուլնին վար առած՝ զետին կը նայէին . ոմանք ալ զարմանքով մտիկ կ'ընէին անոր խօսքերուն : Խոկ Ռոնչելլիի երեսին վրայ՝ դժոխային կատաղութիւն մը կար . կը զողովրդար , բերնէն մերթ ընդ մերթ սպառնալից խօսքեր կը լսուէին , ու ահաւոր աչուլները իր մարդիկներուն վրայ կը զարձընէք : . . . Ահոգովով մը երեսս դարձուցի որ չտեսնեմ զինքը :

« Այդ քու խօսքերովզ , ըստ , ինձի ղէմ՝
ապատամբեցընել կ'ուզես իմ մարդիկս . . .
բայց փուճ տեղ կ'աշխատիս . . . մենք ուրա-
ցեր ենք այն աստուածը որուն վրայ կը խօ-
սիս : . . . Մեզի համար , — ձեռքը բուռ մը
ոսկի առնելով , — ասիկայ է , ըստ , մեր աս-
տուածը . . . ասոր երկրպագութիւն կ'ընենք ,
ասիկայ մեր ամէն խնդիրը կու տայ մեզի . . .
Ասով կենցաղական ամէն վայելք կը ստա-
նանք , վասն զի մահուընէ ետքը ամենայն
ինչ լմբնցած է : . . . Հիմայ քեզի սորվեցը-
նեմ թէ իմ կրօնքս ինչ մեծ արժէք ունի :
կ'ուզես զու ալ քու Աստուածդ ուրանալ ,
ու մեզի պէս կեանք անցընել . . . Ասով
կեանքդ կը վաստըկիս , և մեր ընչիցն ալ
կցորդ կ'ըլլաս . . . Բայց եթէ կը յամառիս
ու պաշտէլ կ'ուզես այն աստուածը զոր մենք
չենք ճանչնար , ու քու խօսքերովզ և օրի-
նակաւ կը ջանաս իմ մարդիկս ինձմէ օտա-
րացընել , մահուան միայն սպասէ ինձ-
մէ » . . .

Աստուածային ճառագայթ մը վկային ե-
րեսը փայլեցաւ .

« Ո՛վ Աստուած իմ , աղաղակեց , աս
ինչ մեծ բաղդ է ինձի որ քեզի համար մեռ-
նիմ » : Ետքը մեզի զառնալով , « Խեղճ խա-
շինք , ըստ , որ քիչ ատենէն առանց հովով
պիտի մնաք . ընդունեցէք զայս պատկեր
Աստուծոյ , զոր ինձի հետ կը պաշտէք . ըն-
դունեցէք Աստուածամօր կուսին այս պատ-
կերն ալ՝ զոր իմ օտարութեանս վրայ ար-

տասուող եղբայրներս և քոյրերս ինձի յիշատակ տուին » :

Այս ըսելով կախեց իմ վզէս խաչելոյն պատկերը , և իրեն սիրելի գերդաստանին յիշատակը ձեռքս տուաւ :

Հուղկահարքը լսութեան մէջ իրենց զըլիսաւորին երեսը կը նայէին , որ յանկարծ սովոր ելաւ և հրամայեց որ քարոզիչը ծով ձգեն . . . Աւազակներէն մէկը սիրտ չըրաւ այս բանիս . . . Այն ատեն Ոռնչելի անձամբ անոր վրայ վազեց . . . Ալիք ծածկեցին դինքը , վկայն՝ սուրբ հաւատոց համար իր կեանքը կորսընցուց : . . .

Այս որ տեսայ , սրտիս ցաւէն ինքզինքս կորսընցուցի :

Իսկ երբ զգաստացայ , տեսայ որ սենեկի մը մէջ դրեր են զիս , ու ամեննեին միտքս վրաս չէր , և եղածէն անցածէն բան մը չէի յիշեր : Վերջապէս աչուըներէս գառն արտասուք սկսան զետահետիլ , և իմ սիրտս սփոփեցին : Դոլա կենաց այս նշանակը կը նկատէր իմ վրաս : « Արտասուէ , կըսէր ինձի , արտասուէ , ո՞վ թշուառ տիրուհիդ » : Ու այս ըսելով իր արցունքը իմ արտասուացս հետ կը խառնէր :

Արցունքը մեր աչքէն ցամաքեցան , և ցաւերնիս լոիկ եղաւ . և հոն մէկմէկու երեսը նայելով կեցած էինք : Մէյ մալ լսեցինք որ երկու հողի մեղի մօտ եղած խուցին մէջ կը խօսէին , և ճայներնէն ճանչցանք որ անոնցմէ մէկը աւազակաց դլխա-

որն էր, ու մէկալն անոր հաւատարիմ արբանեակը Մալանոյ :

Ոսնչելի կ'ըսէր . « Դու ալ ինծի պէս տեսար՝ որ հեռուանց մեծ ծովուն մէջ առազաստ մը կ'երենար : Մեծ ճարտարութիւն և հմտութիւն կը տեսնեմ վրադ : Ապա սենք, ու երբ մեղի մօտենալու ըլլան՝ մէկէնիմէկ վրանին երթանք : Հնդիկ նաւ մըն է ասիկայ, իսկ մենք դադզիացւոյ գրօշակ բանանք : Դու անանկ ձեացուր թէ հուզկահարք մեր վրայ վազեր են և ամէնքը սպաննելով հազիւ տաս տասուերկու հոգի խալըսեցանք, և անոնցմէ ալ շատը վիրաւորք են : Պիտի ըսես թէ անկարելի է այս պիսի կերպով նաւ մը ձեռք ձգել . ես քեզմէ ուրիշ բան չեմ ուզեր՝ բայց եթէ կարենաս յաջողիլ քանի մը հոգի իր մարդիկներէն ձեռք ձգել, ու նաւը ամենէն մօտ նաւահանդիսուը քաշել : Աւ ուրիշ բան հարկ չէ ըսել քեզի . . .

— Շատ լաւ, ըսաւ Մալանոյ . . . բայց դու այն միջոցին մէջ ինչ պիտի ընես . . . Լաւ զիտես բան մը կարգի զնել, բայց երբ վտանգ մը ելլէ, մէկէնիմէկ երեսդ կը ծածկես : Աւազակիներն ալ որդէն ճանչցած են քու այս բնաւորութիւնդ, և վատ ու ցած մարդու մը տեղ կը դնեն :

— Ի՞նչ փոյթս է, պատասխանեց Ոսնչելի, թէ մարդիկ ասանկ կամ անանկ կը զրուցեն իմ վրաս, երբ մէյ մը ես իմ նպատակիս հասնիմ. . . իմ ջանքս ուրիշ բան

չէ բայց եթէ հարստութիւնք դիզել . բայց
անոնք վայելելու համար՝ հարկ է կեանքեր.
նիս ալ պահպանել . ասոր համար է որ չեմ
ուղեր իմ կեանքս ընդունայն կերպով ծա-
խել : . . .

« ԱՌ բաւական է , ըստ Դոլա . այս
խօսքերս մեզի վնաս կ'ընեն . երթանք քու
խուցդ քաշուինք , ու աղաչենք զաստուած
այն խեղճ նաւուն համար , որ ինչպէս յայտ
նի կ'երենայ՝ զոհ պիտի ըլլայ այսպիսի ցած
մատնութեան . . . Աւաղ , ինչ խեղճութեան
մէջ ենք . այսպիսի ահաւոր վայրկեանի
մը մէջ ուրիշ բան չգար ձեռքերնէս՝ բայց
եթէ մեր աղաչաւոր ձեռքերը երկինք վեր-
ցընել » :

Առանց ձայն մը հանելու՝ մեր սենեակը
քաշուեցանք : Հոն ծնկան վրայ եկած՝ ոկը-
սանք աղաչել անոր որ ամենայնի կարող
է , և որուն իմաստութիւնը մերինին չնմա-
նիր : Ազօթքնիս գեռ լմընցած չէր , երբ
սենեկիս զուոր բացուելով առջևս տեսայ
դիտնչելի . . . ծիծաղելով մը դէպ ինծի մօ-
տեցաւ . . . իսկ իմ վրաս սարսափու ցուրտ
քրտինք մը տարածուեցաւ :

« Ի՞նչ բան է ասիկայ » հարցուց ինծի :
Անդամներս բոլոր զող ելան ու շրթունքս
իրարու կը զարնուեին . . . Բայց վերջա-
պէս սրտիս մէջի եղած կիրքը չկարենալով
դապել՝ աղաղակեցի .

« Վաս աւաղակ , ինչպէս համարձակե-
ցար իմ առջևս ելլել . . . որ ան պատսպար և

անզէն վկային արիւնը մտար , և նենգութեամբ իմ մեծ հօրս աչքը մտնելով ինչուան անոր տունն ալ աւարեցիր . . . և հիմայ ալ ուրիշ ցածութիւններ կը մտածես » . . . Առ ըսի , ու աթոռիս վրայ ինկայ :

Յրտութեամբ մը պատասխանեց ինձի Ռոնչելի . « Ես ալ այսպիսի տեսարանի մը կը սալասէի : Վաղուան օրը չմընցած՝ ըդքեզ անանկ վիճակի մը մէջ զնեմ , որ իմ ներկայութենէս դքեզ ազատէ : Տարակոյս չունիմ որ քեզի նման ուրիշ կնիկ մարդիկ ալ կրնամ զտնել , և որտնց զլուխը՝ քեզի պէս փունումուն զաղափարներով լեցուած չըլայ . . . Բայց եթէ միտքդ զրած ես թէ իմ առջևս յարդ մը ունիս , ընդունայն կը խարես ինքզինքդ . և հոս ալ զտնուելուդ պատճառը դուն ես . . . Պէտք է յիշես որ դու ալ օղնական եղար ինձ 'ի ստութեան » : Այս ըսելով դոնէն դուրս ելաւ :

արքան և պատմա բարձրա մեջացի մշակուած
ասուակն լուսաւուացաւ սպօք օմեն այ պատմա
չու սպան մ . . . ովքը զաւ առ մմառու պամա
ու մաս և ածուան ով ուժում աւ նետաց ցույլու

Պ

ու պատմա պատմա ու պատմա պատմա պատմա
ու պատմա պատմա պատմա պատմա պատմա պատմա
ու պատմա պատմա պատմա պատմա պատմա պատմա պատմա

Կորէն աղօթքի նստեր էի : Այն միջու-
յին իմ հօրս և մօրս յիշատակը սաստիկ կեր-
պով մը արթընցաւ սրտիս մէջ : Կը յիշէի
թէ մեծ հայրս քանի մը օրուան մէջ անոնց
դալստեանը կը սպասէր , և կը մտածէի թէ
ինչ ցաւ պիտի իմանային տուն մտած ա-
տեննին : Միտքս կու զար թէ անոնց նաւը
ծանրագին վաճառքներով բեռնաւորուած՝
բոնտիշէրի կ'երթար :

Այսալիսի տխուր մտածութեանց մէջ
սիրտս ընկղմած , կարծես թէ զժնդակ նա-
խազգածութիւն մը կ'ունենայի . . . ան , սուտ
պիտի չելլէին այն կարծիքներս :

Դիշերը զրեթէ բոլորովին փարատելու
վրայ էր , և արշալոյսին մօտ Գոլա և ես՝
վախով և սարսափով լցուած կը սպասէինք :
Մէյ մ'ալ Մալանոյի ձայնը լսեցինք՝ որ վո-
ղը ձեռքը՝ իր վարդապետէն սորված զասը
կը կրկնէր : Հնդիկ նաւուն զիսաւորը խա-
րուեցաւ անոր կեղծաւորութենէն , և զի-

Հանձնութեամբ դէալ 'ի այն կողմը շակեց
նաւը . չեր զիտեր թէ դէալ 'ի նենգութիւն
և 'ի մահ առաջ կը վաղեր :

Վիչ առենին աւագակաց նաւուն մօտե-
ցաւ . . . Այն միջոցին սոսկալի ձայներ ա-
կանջիս զարկաւ . պատուհանը բացի , ու
տեսայ որ մեր նաւուն մարզիկը զինուորած՝
մէկալին վրայ կը վաղեն : Առաւոտեան
դէմ էր : Մէկ մարդ մը տեսայ որ ամէն
քաջութեամբ կը պատերազմէր իրեն վրայ
զիմող աւագակաց խմբին հետ : Աւզեցի ա-
նոր երեսը տեսնել որ այնչափ քաջութիւն
կը ցուցընէր իր հակառակորդացը դէմ :
Ո՛հ Աստուած իմ . . . այն դաղղիացի նաւա-
պետը իմ հայրս էր :

Աս որ տեսայ , մէկէն խուցէս զորս
ցատքեցի , ու նաւուն տախտակամածին
վրայ ելայ . յուսահատ կերպավ մը իմ հօրս
նաւը զնացի . . . սրախ ցաւը կրկնապա-
տիկ ըրած էր ոյժս . ալ կնիկ մարդ մը չէի ,
հսուպա դառագղէն զուրս ինկած առիւծ մը :
Հօրս չորս կողմը բոլորած աւագակներուն
խումբը պատուեցի . . . հասայ անոր քով :
Չեմ զիտեր թէ ճանչցաւ զիս . . . Առած
վէրբերուն չկրցաւ զիմանալ , և կենաց վեր-
ջի շունչը տալուն ատեն՝ ևս իրեն քովն էի :
Իր զաղղիացի նաւասարիներէն ումանք անոր
մարմնոյն չորս կողմը բոլորեցան . և թէսէտ
թշնամեաց բազմութեան չկրցան յաղթել ,
բայց քաջութեամբ ու զէնքը ճեռաընին
մեռան :

Առնչելլի հրաման տուաւ աւագակաց որ
զիս ալ շղթայիւք կապեն . բայց չհամարձա-
կեցաւ զիս սպաննել : Անանկ հօրս նաւուն
կայմին կասլուած մնացի : Աչուըներս չորս
զին կը դարձընէի , ու տեսայ կնիկ մարդու
մը զիակ՝ իր արեանը մէջ տապըլաըլկած . . .
իմ մայրս էր . . . Խելքս դլիսէս երթալու
վրայ էր , և ահա դիպուածով մը աչքիս
զարկաւ խաչելութեան պատկերը որ կուրծ-
քիս վրայ կախուած էր , և եռանդեամբ մը
համբուրելով աղաղակեցի . « Ո՞վ Աստուած
իմ , որ այնչափ վիշտեր և չարչարանք քա-
շեցիր , բաց ինձ քու արքայութիւնդ , ինչ-
պէս որ բացիր քու սուրբ վկայիդ . . . Ա-
զատէ զիս այս անվախճան տանջանքներէն
որ կը ծանրանան իմ՝ վրաս » :

Աւաղակները տախտակամածին վրայ
կ'երթային կու գոյին , դիակներուն վրայ կը
կոխելուտէին , և կը փութային մեր նաւուն
հարստութիւնները աւարելու : Առնչելլի զի-
մացէս կ'անցնէր . « Անօրէն » ըսի իրեն :
Բայց անիկայ և ոչ իսկ երեսը դարձուց
ինձի :

Աւարատութիւնը լմըննալէն ետքը , Մա-
լանոյ ինձի մօտեցաւ , և կայմէն զիս ազա-
տելով , ըսաւ .

« Փեսադք քեզի կու տոյ այն նաւը որ քու
ստացուածդ է : Կրնաս զու հոն մինակ ի-
րբե թագաւոր ասլրիլ : Մենք հիմայ ճամ-
բանիս պիտի շարունակենք » :

Որչափ ալ դժնդակ բան էր ընդարձակ

ծովուց մէջ միայնակ նաւով մը թափառիլն
ու կորսուիլը , սակայն ինձի համար անա-
կընկալ բարեբաստութիւն մը երևցաւ :
Կեանքը աչքիս առջև բան մը չէր երևնար ,
մանաւանդ եթէ ստիպուած ըլլայի անօրէն
աւագակաց խմբին մէջ անցընել իմ օրերս :
Երբոր ճամբայ ելլելու պատրաստութիւն
կը տեսնէին , անսայ դՊոլա որ կ'ուզէր զէպ
ինձ զալ : Ամանոյ թող չտուաւ որ իրենց
նաւէն ինձի զայ , ու մէկէն երկու նաւերը
իրարմէ հեռացուց : Բայց հաւատարիմ ա-
ղախինը ինքզինքը ծով նետեց , ու զլփի-
նի մը պէս լողալով զէպ ինձի կ'ուզզէր իր
ընթացքը , աղաչելով որ չուան մը երկրն-
ցընեմ իրեն : Ասանկով աղատեցաւ Դոլա՝
՚ի մեծ զարմանս և ՚ի բարկութիւն աւագա-
կաց , որոնց նաւը կրակի պէս կը սուրար
ծովուն վրայէն :

Իմ ցաւա անխօս էր , կարծես թէ քարէ
արձան մը դարձեր էի : Վովս ծնկան վրայ
եկաւ Դոլա , և սկսաւ աղօթք ընել . փա-
փուկ և սրտաշարժ մաղթանքով մը եր-
կնային օգնութիւնը կը խնդրէր սեաւ աղա-
խինը : Այն աղօթքը սիրտ տուաւ իրեն . և
ոտքի վրայ ելլելով « Իմ ետեսէս եկուր »
ըսաւ : Հասկրցեր էր թէ պէտք չէր թողով
զիս այն արիւնալից տեսարանին մէջ , հօր
մը և մօր զիականց առջև : Ուզեցի ետեսէն
երթալ , բայց ծնկուըներս չէին բռներ .
ձեռքէս բռնեց Դոլա , ու նաւոն խուցերէն
մէկը ինջեցուց . « Հոս կեցիր , ըսաւ , քիչ

մը ատենուան համար քեզմէ կը կեռանամ։
բայց դու մինակ չես, վասն դի կրծոցդ վր-
բայ ունիս այն մեծ աստոծոյն պատկերը
որ կը տեսնէ զմեզ, և մեր աղօթիցը ձայ-
նին կը լսէ»։

Աս ըսելով նաւուն տախտակամածին
վրայ ելաւ, ու կը լսէի որ կ'երթար ու կու-
զար։ Քանի մը վայրկեանէն ետքը եկաւ
զիս տեսնելու, և «Հոս կեցիր, ըստու, քիչ
ատենէն ես կը դառնամ»։ Սիրտը բոլորո-
վին այլայլած էր, և աչացը վրայ՝ արտա-
սուաց կաթիլները կ'երմնային։

Երկար ատեն հոն կենալէն ետքը՝ բոլոր
մարմինը դող ելած քովս եկաւ, և ուզեց որ
աղօթքի նստինք։ Ծունկ չոքեցանք՝ ձեւ-
ուուրնիս տարածելով առ Այն՝ ուսկից օգ-
նութիւն կը խնդրէինք։ Երկարատև եղաւ
մեր աղօթքը, տիսուր և ցաւազին սրտերէ
առաջ եկած մաղթանք մըն էր։ Վերջը ու-
ղեց Դոլա որ քիչ մը կերակուր ուտենք։
բայց երբ սրտիս անկարելի եղաւ բերանա
բան մը դնել, ըմպելիք մը պատրաստեց զոր
խմեցի, ու ետքը խորունկ քնոյ մէջ ինկայ։

Երկրորդ օրը արթըննալով՝ տեսայ որ
կարգէ դուքս ոյժ մը եկած էր վրաս։ Բայց
այն ատեն աւելի կերպով մը խմացայ ցա-
ւցու դառնութիւնը, ու բոլորովին ինք-
զինքս կորսընցուցի։ Նոյն միջոցին աչուր-
ներս զարձան կրծոյս վրայ եղած խաչելու-
թեան պատկերին վրայ։ իմ յուսահատու-
թիւնս և արցունքներս յանդիմանելով սիրտ
առի։

Անկողնէս ելլելով՝ զգեստներս հապայ : Ետքը գէալ 'ի սանդուղքը սկսայ առաջ երթալ, ու նաւուն տախտակամածին վրայ կ'ելլէի . և զարմացմամբ տեսայ որ բոլոր դիակունքը վերցուցեր էին : Միտքս եկան իմ հօրս և մօրս դիակունքը, և նորէն արցունքը սկսան դնատահետիլ աչուըներէս :

Կայմի մը տակ նստայ : Անդեակ և անտառաջնորդ նաւերնիս մէյ մը մէկ կողմը մէյ մը մէկալ կողմը կը տասանէր, և ամեննեին ափունք մը չէինք կրնար տեսնել : Այսպիսի խեղճ վիճակի մը մէջ՝ մանկութեանս երջանիկ օրերը միաքս կու զային, և որոնց յարգը այն ատեն չէի ճանչցած :

Բայց այս ամէն յիշատակներուն, այս պատկերներուն մէջ՝ մէկ պատկեր մը, մէկ յիշատակ մը կար որ իմ սիրտս ու խղճմըտանքս կը յուղէր : Իմ մեծ հօրս յիշատակն ու պատկերն էր : Ի՞նչ եղած էր արդեօք... Դեռ կ'արտասուէր զանիկայ որ զինքը խաբեց . . . և կամ ստութիւնն իմանալով՝ արդեօք անիծած էր զինքը . . . Զախող մտածութիւններ իմ սրտիս առջեր կ'ելլէին . . . Աւագ, թերեւս դոհ եղած էր այն անօրէն մարդուն՝ որ այնպիսի ցածութեամբ անոր վսաահութեամբը զեղծաւ . . . Այս տխուր մտածութիւններուս միջոց, ինքիրմէս ալ զզուիլ մը կը ցուցընէի . կը յանդիմանէի ինքինքս, և իմ ստութեանս պատիմը վրաս ծանրացած կը նկատէի : Այն աստիճանընկղմած էի այս մտածութեանց մէջ, որ

չկրցայ տեսնել դՊոլա , որ ախուք ու յոդ-
նած եկեր .քովս նստեր էր . « Եկու , ըսաւ ,
քիչ մը կերակուր ուտենք » : Ես ալ հնա-
զանդեցայ իրեն :

Երբ մեր թեթև ճաշը լմբնցաւ , Պոլա
ըսաւ ինձի . « Հարկ է որ նաւուն ներսի
դիերն ալ սլարտինք » . ու տեսանք որ սե-
նեակները աւարի չէին առած , այլ միայն
նաւուն մէջ դտնուած անբաւ վաճառքնե-
րով գոհ եղած : Մտանք իմ հօրս և մօրս
խուցը . նստայ այն անկողնոյն քով ուր
առջի զիշերը հանդշած էր իմ մայրս , զե-
կավարին հմտութեանը յանձնելով ինքդին-
.քը : Պատին վրայէն կախուած էր մարդու
մը դէմքը՝ զեղեցիկ շրջանակի մէջ զրուած ,
և իմ մեծ հօրս զիմացը նկարագիրն էր :
Ալ առ առի զայն , և արտասուալից աչուր-
ներով համբուրելէն չէի զադրեր : Պոլայի
ալ ցըցուցի , որ մեծարանոք պազնելով ը-
սսւ ինձի .

« Հաւտա ինձի , մի կենար այս ամէն ա-
ռարկաներուն մէջ որ քու ցաւդ կը նարո-
գեն . մի մտածեր այն բաներուն վրայ որ
անցեր զացեր են : Հիմայ հնարք մը մտածե-
լու ենք որպէս զի մեր այս վիճակէն զուրս
ելլենք : Աստուած բոլորովին երեսէ ձգած
չէ զմեզ , առատ կերակուր ունինք նաւուս
մէջ : Մէյ մը կայմին վրայ ելլեմտեսնելու » :

Ժամանակը կ'անցնէր , և իմ ընկերոջս
վրայ տիսրութիւնը կը տիրէր . զասն զի ե-

թէ երբեմն՝ի հեռուստ առազատ մը տեսնելու ըլլար, մէկէնիմէկ կ'անհետանար :

Չատ օրեր ընդունայն յոյսերով անցընելէն եաքը՝ տեսանք որ մեր նաւը խիստ կանոնաւոր կերպով իր ընթացքը կ'ընէր . և կայմերնուս վրայ կը տեսնէինք մերթ ընդմերթ թռչուններ : Տարակոյս չունեցանք թէ մակընթացութիւնը զէպ 'ի ցամաք կը մղէր զմեղ . այս ակնկալութիւննիս ալ սուս շելաւ . քիչ ատենէն տեսանք ցամաքը , և նաւերնիս որ դէպ 'ի հռն կ'երթար :

Դոլա մեծ կայմին վրայ ելլելով , հետաքննութեամբ մը կը քննէր այն ափունքը որ մեզի անծանօթ էին : Ետքը վար իջնելով ըստւ . « Տիսայ այն ափունքը ուր որ մեր նաւը կ'երթայ . մէկ կողմը բոլոր ժայռեր են և ափափայք , խակ միւսն ընդհակառակն դուր և շիտակ է , ու անփտանդ կ'երննայ : Ժամանակն է որ ցամաքին ակսինք մօտենալ . մանենք մէկ մակոյկի մը մէջ , ու թիավարելով առաջ երթանք » : Նեղ ու թեթեաշարժ մակոյկ մըն էր ասիկայ , զոր առանց զըժուարութեան կրնայինք զործածել : Դոլա կ'ուզէր որ աւելի մեծ մակոյկի մը մէջ մըտնենք , որպէս զի շատ ապրանք կարենանք առնուլ հետերնիս : Բայց հարկ եղաւ որ այս խորհուրդէն ետ կենանք . վասն զի անկարելի պիտի ըլլար մեզի թիավարելը : Ռւսաի քանի մը հարկաւոր բաներ միայն հետերնիս առնելով նաւակ մտանք , ու կամաց կամաց առաջ երթալով հատանք մէկ

տեղ մը՝ որ չորս կողմէն ծառերով շրջապատած էր. Դոլա այն տեղն յարմար սեպեց, և մակոյկը կապեց. « Հիմայ, ըստու, քիչ մը կանկ առնօնք հոստեզս . ցամաքը չեղած՝ հարկ է աղեկ մը դիտել քննել »: Անապատ տեղ մը կ'երևնար, ու երբ կը նայէինք՝ տեսանք որ բարձրէն երկու կապիկ կը վազէին մեր վրայ : Երբ ես վախցընելավ կ'ուզէի հեռացընել ինձմէ այս կենդանիները, Դոլա թող չտուաւ . « Զանոնք չսրդողցընենք, ըստու, կրնայթլալ որ ետքը թշնամանալով վնաս ընեն մեղի »: Քանի մը վայրկեանէն ետքը՝ այս կենդանիք բոլոր իմ ուշագրութիւնս իրենց վրայ գրաւեցին : Ասոնցմէ մէկը էզ էր, և իր գրկացը վրայ պղտի ձագ մը ունէր : Պտուղ մը կ'ուտէր, և ամէն անդամ որ կը խածնէր, իր ձագուն ալ կու տար որ նոյնը խածնէ :

Գիշերը վրայ հասաւ, և լուսինը իր զեղեցիկ և պայծառ ճառագայթները տարածեց աստեղազարդ և անամալ երկնքէն : Դոլա ըստու ինձի, « Այս գիշերս լաւ է որ մեր մակուկին մէջ անցընենք . ալ աւելի ապահով կ'ըլլանք քան թէ ցամաքի վրայ » :

Քանի մը վայրկեանէն ետքը սուր ձայներ լսեցինք չորս կողմերնէս . և տեսանք որ զրեթէ ամէն ծառերուն վրայէն խմբովին կ'իջնէին այն կապիկներն զոր առաջալ տեսած էինք : Ասոնք եկած էին մէկմէկ կու հետ խաղալու, և լուսին լուսովը զըւարձանալու համար . և խառնագոչ ձայնե-

րով մէկզմէկ կը հալածէին : Ոմանք ծառեւ
բուն վրայ կ'ելլէին , և անկէց վարը եղող-
ներուն վրայ կ'իյնային » :

Այս միջոցին խօսքը բերնէն առաւ բիով-
տացին ու ըսաւ .

« Կենդանի մարդը զրեթէ բոլորովին նը-
ման է զաղանի : Իր յօժարութիւններն և
բնական կարողութիւնները նման են անոնց
ունեցածին . և թէ որ ուզենանք զզայական
մարդու և զաղանի մէջ բաղդատութիւն մը
դնել , այս վերջինիս կը մնար շահը :

» Ասկէց պէտք է հետեցընել թէ մարդս
ամէն ջանք պիտի ընէ զարգացընել իր մը-
տաւոր և բարոյական կարողութիւնները ,
երբոր ուզենայ սլահել ինքզինքը այն աս-
տիճանին մէջ զոր ուրիշ արարածոց մէջ
զրաւած է . և թէ ամէն բանէ աւելի ջանա-
լու է զործածել իր հոգեորական կարողու-
թիւններնքան թէ զանոնք զոր անբանք ալ
ոնին » : Ասանկով խօսքը հետեցուց թէ
ինչպէս պէտք է նիւթական գեղեցկութենէ
աւելի վեր սեսլել բանական գեղեցկութիւ-
նը , և թէ որչափ զէշութիւնք և չարիք պա-
կաս կ'ըլլային այս աշխարհէս , եթէ այս
ուզիղ սկզբան հետեւելու ըլլային մարդիկ :
Եւ որովհետեւ հանգչելու ժամանակնին
հասած էր , Հնդկուհին իր սեննեակը քա-
շուեցաւ , մեծ ու խորունկ մտածութեանց
մէջ ձղելով ասպետը :

շման անդամնի անցնեաւ սովոր քաղաքացիութեանը հայոց
Հոգուն զգան անձուն է՝ սօվագութեանը ապա ու շուրջ
անձուն առաւա մահեանը ու տառած օքուունը ու վարչունը թուալ
b առաւ առ անքառաւ
ու միջազգուաց անձուն անձուունը և
և մահան անձուն անձունը ու անձուունը և մահ
տառաւ անձուն անձուունը և մահան անձուունը անձուունը
մահան անձուն անձուունը անձունը և անձուունը
գուարուս անձուունը և անձուունը անձուունը և անձուունը
անձուունը և անձուունը և անձուունը և անձուունը

Երկրորդ օրը Նաւումա ասանկ սկսաւ շարունակել իր պատմութիւնը :

« Այս զիշերը նաւակին մէջ անցուցինք,
ընդհատ ու չարատանջ քնով մը : Երբոր
առատու եղաւ, կ'ըսէր ինծի Դոլա . « Տա-
րակոյս չկայ որ երեելի կերպով պաշտապա-
նութիւն կ'ընէ մեզի այն մեծ աստուածը՝ ո-
րուն պատկերն ունիս : Հոս հանգստու-
թեան մէջ ենք . վասն զի ուր որ կասկաց
բազմութիւն կայ՝ նշան է թէ հոն ուրիշ վայ-
րենի զագաններ չեն զտնուիր : Ուստի դորս
ցամաք ելլենք, քիչ մը քաղելու համար » :

Ու մակոյկէն ելլելով սկսանք կամաց կա-
մաց ասղին անղին քալել, չոր տերենները
ժողվելով, որոնք ետքը մեզի կրակ վառե-
լու համար պիտի զործածէինք : Դոլա նշան-
ներ կը դնէր անցած ճամբաներնուս, որպէս
զի ետքը կարենանք զիւրութեամք նորէն
նաւակ մտնել : Լայն զետի մը ափունք հա-
սանք, որ իրեն լոխն և բիւրեղակերպ ջրո-
վը՝ խաղաղութեան և անդորրութեան սլատ.

կեր կրնար սեսլուիլ : Եթր այն ականակիտ ջրոյն քով նստած կը խօսակցէինք , և ահա տեսանք որ ամաց ծանրութենէն կորացած կու զար դէալ 'ի մեղ կը մօտենար պառաւ հնդիկ կնիմկ մը : Մէկէն ոտք ելլելով մեծարանօք իրեն մօտեցանք :

Հնդկաստանի մէջ սրբազան պարտք մը սեպուած է ծերունիները մեծարելը : Ուստի փութով մը դնացի անոր քով , և պարտ ու պատշաճ կերպով դինքը բարեելէն ետքը , ջրոյն կուժը առի ձեռքէն , ուզելով որ ես լեցընեմ զայն ջրով : Այս մեծարանաց նշանակներէն ախորդիլ մը ցըցուց պառաւք , ու խոտին վրայ նստաւ . մենք ալ իրեն քովը : Եւ սկսաւ հետերնիս անանկ լեզուով մը խօսիլ , որ իմինէս քիչ տարբերութիւն ունէր : Հարցուց թէ ուսկից կու զամ , և թէ ինչպէս հոն կը զանուինք մենք , մինչզեռ ոչ ոք յօտարաց ոտք կոխած էր այն տեղը , բաց 'ի այն նաւավարներէն՝ որ կու զան երբեմն անոյշ ջուր առնելու համար :

Պատասխան տուի իրեն . « Եթէ ուզենամ տեղնիտեղը պատմել քեզի թէ որ պիսի դէպքեր զմեղ հոս ձգեցին , խօսքս չափէն աւելի կ'երկըննայ , և ընդունայն տեղ իմ սրտիս վէրքերը կը նորոգուին »: Ու լոեցի : Հնդիկը նոյն միջոցին հետաքրքրութեամբ մը կը պիտէր իմ զղեստներուս հարաստութիւնը . կը նայէր իմ երեսմ՝ յօրում միանգամայն կը անսուեին իմ երիտաստրոգութիւնս և ցաւոց ու վշտաց ձևացու-

յած խորշոմքը . « Կը հասկընամ , ըստ ,
թէ թշուառութիւնք հոս բերած են գրել » :
Եւ խոր մտածութեանց մէջ ինկաւ :

Այն միջոցին Գոլա կը կեղեւէր քանի մը
պառւղներ՝ զորոնք ժողված էինք , և իմ
կերակուրս կը պատրաստէր : Բայց ես չկե-
րած՝ պառափն հրամցուցի , ու տեսայ որ
ախորժանօք ուսելովը իմացուց թէ քաղ-
ցած է . և սկսաւ օրհնենքներ կարդալ ինձի :
Պատմեց թէ գետեզերքէն քիչ հեռու հիւղի
մը մէջ կը բնակի , ու մարդ մը չունի հետը :

— « Միայնակ ես , գարմանալով մը հար-
ցուցի իրեն : Ուրեմն որդիք չունիս » :

Աս հարցմանս վրայ պառաւ հնգիկը սկը-
սաւ արտասուել . « Այո , որդիք ունիմ ,
ըստ , զօրս իմ կաթամբս մեծցուցեր , և
իմ զրկացս մէջ սնուցեր եմ . . . Այլ հիմայ
միայնակ եմ :

— Հաղա վեսայդ ուր է , հարցուցի ես
իրեն :

— Փեսայս , ըստ , իր երիտասարդու-
թեան տիտղը մէջ հոգւոց զաւառը զնաց ,
ու իրեք ազոցմով այրի ձգեց զիս , ուրիշ
հարստութիւն չթողլով բայց եթէ պզտի
դաշտ մը , և իմ բաղկացս աշխատանքը :
Հատ անգամ՝ ես անօթի մնացած եմ , որ
պէս զի տղաքս կշտանան , ու զանոնք հա-
զուեցընելու համար շատ անգամ ինքզինքս
մերկացուցած եմ . . . Եւ քանի որ անոնց
մեծնալը կը տեսնէի , սիրտս յուսով և վրա-
տակութեամբ կը լեցուէր . . . Խակ հիմայ

միայնակ մնացած իմ, և դաշտս ալ անմըշտկ, որովհետեւ աշխատելու ոյժը մնացած չէ իմ վրաս . . . Միայնակ մնացի այն հիւզին մէջ՝ որ անոնց ամենուն ծնանիլը և մեծնալը տեսաւ : . . . Քիչ ատենէն պիտի մեռնիմ ես. և իմ որդեոցս և ոչ մէկը պիտի յիշէ զիս » . . .

Այս խօսքերս ըսելով՝ ոտք ելաւ երթալու : Ետքը ինձի՞ դարձաւ, « Դուստր իմ, ըստու, ծերունեաց ցըցուցած պատկառանքդ և թշուառաց վրայ ունեցած գութդ յայտնաւ պէս կ'իմացընեն քու սրտիդ անմեզութիւնը . տստի եկու, քու դերւոյդ հետ իմ հիւզիս մէջ հանդչէ :

— Իմ ընկերս է, ըսի, չէ թէ զերիս :

— Ուրեմն, ըստու, երկուքնիդ ալ եկէք իմ հիւզս : Եկէք, վասն զի երկինք կը խըրկեն զձեղ իբրև քաղցը և մխիթարիչ երեւոյթ մը » :

Մենք իրեն ետենէն զնացինք : Ես իրեն ձեռքէն բռնեցի, և Դոլա անոր ձեռքի կուծը առած էր :

Ո՞րչափ տխուր և ցաւազին մտածութիւններ կ'անցնէին այն ատենը մտքերնէս : Իմ մեծ հօրս յիշատակը արթընցաւ սրտիս մէջ . խղճմտանաց խայթը զիս կը նեղէր, և սկսայ դառնապէս արտասուել : Գորովալիր ձայնով մը հարցուց ինձի հնզիկ պառաւը . « Ինչո՞ւ կ'արտասուես :

— Թող տուր, ըսի, մայր իմ, թող տուր որ իմ յանցանքս ողբամ . . . Պատկառելի

ծերունի մը , իմ մեծ հայրս խարեցի . և այն խարէութեան հետևանք են ան ամէն վրշտերը որ հասան վրաս » : Եւ երբ իր բնակարանը հասանէք , տեղնիտեղը պատմեցի ամէն բան :

Երբոր պատմութիւնս լմընցաւ , հնդիկ պառաւը կրկնել տուաւ ինծի այն ամէն պարագաները որ աւելի ազդեցութիւն ըրած էին վրան : Աքանչացաւ սուրբ քահանային մահուանը վրայ , և « Կը փափաքէի , ըստւ , ճանչնալ այն աստուածը՝ որ այսպիսի բարութիւն կ'ազդէ զինքը պաշտողաց սրախն մէջ » : Ես ալ քահանայէն լսածներս կը կրկնէի իրեն , իմ խորհրդածութիւններս ալ աւելցընելով . և աստուածային լոյսը՝ որ ինչուան խաւարելոց սրտին մէջ իր զերահրաշ ազդեցութիւնը կ'ընէ , կենարար ձայնը սկսաւ սիրելի ընել տալ անոր :

Գիշերը վրայ հասնելով մեր խօսակցութիւններն ընդհատեցան . ու խոսացաւ որ երկրորդ օրն իր պատմութիւնը ընէ ինծի :

ՆԻՀԱԼՅՅԻ ՊԱՏՄՈՒԹԻՒՆԸ

Նողիկ պատաւն երկրորդ օրը իր խոստանը համեմատ սկսաւ իր պատմութիւննընել :

« Արդէն ըսի քեզի թէ իրեք տղոցմով սյրի մնացեր էի : Ասոնցմէ երկու երիցազոյնքը մանչ տղաք էին : Երբոր տարիքնին առին՝ տեսնելով թէ իմ պղտի դաշտիկա չբաւեր անոնց կարեոր պիտոյքը լեցընելու, փափաք ցըցուցին հեռաւոր երկիրներ երթալու : Թէպէտ մեծ վիշտ էր ինձի անոնցմէ բաժնուիլը, սակայն չէի ալ կրնար գէմ զնել անոնց իրաւացի փափաքանացը, մինչդեռ աչքովս կը տեսնէի անոնց քաշածնեղութիւնները ապրուստի համար : Պղտի տղաս էր Նիհալա աղջիկս զոր հիմայ կ'արտասուեմ, և որ այն ատեն քովս մնաց : Ուրախութեամբ կը տեսնէի իմ աչքիս առջև անոր օր օրուան վրայ մեծնալը . և սրտին

մէջ ամեննեին օտար զաղամիար մը չկար որ
ուրիշէ մը ընդունած ըլլար : Ինքն ալ եր-
ջանիկ էր և իր վիճակին վրայ զոհ : Ան-
զարդ՝ բայց մաքուր զգեստներ կը հազնէր,
և իր առողջարար բայց չափաւոր կերակու-
րը իր պիտոյքը կը լեցընէր : Դաշտերու մէջ
կ'աշխատէր, և հնդիկ պատանի մը՝ զոր փե-
սայ պիտի տայի իրեն՝ յոյս կ'ուտային ինծի
թէ պիտի կարենայ երկար ատեն իմ քովս
մնալ :

Իմ երկու տղաքս զիս բոլորովին թողու-
ցեր էին, ու ամեննեին լուր մը չէի առնուր
անոնց վրայ . բայց հնդիկ պատանին իմ
աչքիս առջև որդւոյ մը պէս էր ինծի հա-
մար զոր Աստուած խրկած էր : Իր ջանքովը
և խնամքովը՝ իմ դաշտիկս կը պտղաբերէր,
և ալ կարօտութիւն չունէի իմ ուժէս և հա-
սակէս վեր աշխատանքներու ձեռք զար-
նել : Այլ իմ խզիս դրան առջեր նստած ու
զիւրին աշխատանքներու ետևէ ըլլալով կը
տեսնէի ուրախութեամբ իմ որդիս թէ ինչ-
պէս եռանդեամբ կ'աշխատէր զաշտիս մէջ.
կը նայէի զարձեալ զստերս վրայ թէ ինչ
սրտով կ'օգնէր անոր . և ինքզինքս մեծ եր-
ջաննեութեան մէջ կը սեպէի :

Այս հնդիկ պատանին Ծամոր կը կո-
չուէր, և փափաքանօք կ'սպասէր այն օ-
րուան յորում փեսայանալով ինծի՝ զայ մեր
հիւղին մէջ բնակի : Ընտանեաց չորրորդ
զաւակը սեպուած էր . մեզի պէս զաշտային
զաստակոց փոյթ և խնամք ունէր, և իր

սրտին բարութեամբը և դպացմանց աղնու-
ութեամբ յօյս կու տար ինծի թէ իմ ծե-
րութեանս նեցուկ և մխիթարութիւն պիտի
ըլլար : Երբոր մութը կը կոխէր , մեր տունը
կուզար ընթրիքը ընելու մեզի հետ : Ետքը
ինչուան իր զեղին կէս ճամբան հետը կ'եր-
թայինք , և մտազիւրութեամբ ականջ կը
զնէի իր անոյշ և զզայուն երգերուն , որոնց-
մով կը յայտնէր իր սէրը զոր իմ զստերա
վրայ ունէր :

Ո՞վ պատկերք ընդունայնացեալ երջան-
կութեան՝ որ առաւօտեան զեղեցիկ արշա-
լուսի մը պէս իմ մտքիս մէջ կու զաք : Ին-
չու համար հիմայ տխուր յիշատակներ
միտքս կը զրաւեն , որ անաստղ մութ եր-
կընքի մը կը նմանին , ու ծովոց ջրերուն
պէս զառն են իմ սրտիս :

Յօր մը զեախն քով խրկեր էի զՆիհալա որ
տասնըվեց տարուան էր այն ատեն մեր
սյծերուն պահպանութիւն ընելու : Ճաշուն
տտենը եկած ըլլալով՝ կ'սպասէի իմ զըս-
տերս , բայց անիկայ ամենեին չէր երե-
նար : Վերջապէս ևս անձամբ զէպ'ի զե-
տին կողմը սկսայ երթալ : Տեսայ հեռուանց
իմ դուստրս , բայց մինակ չէր , այլ երկու
հոգի քովը կեցած էին , և ինքը ուշի ուշով
անոնց խօսքերուն մտազրութիւն կ'ընէր :
Ճոխ ու փառաւոր զզեստներ հազած էին
ասոնք . ու քովերնին զերիներ կեցած էին,
որոնք զետէն ջուր կ'առնուին ու տակառ-
ներու մէջ կը լեցընէին :

Աճապարեցի ինծի կանչել դՆիհալա , որ
մէկէն հնագանդեցաւ ձայնիս . բայց կեր-
պէն դժկամակութիւն մը կ'երենար , և կի-
մացուէր թէ չէր ուզեր հեռանալ այն խօ-
սակցութենէն որ իրեն այնչափ հետաքըլ-
քրական կ'երենար : Հարցուցի իրեն թէ ո-
րոնք են այս օտարականները .

— « Հարուստ ու զօրաւոր մարդիկ են
անոնք , պատասխանեց օրիորդը , և ինծի
պատմեցին թէ նաւերնին խարիսխ ձգած է
մօտ տեղերս , և իրենք եկած են անոյշ ջոր
առնելու մեր զետէն :

— « Դուստր իմ , ըսի իրեն , ուրիշ բան
չըսինքեզի այդ օտարականները : Բայց օ-
րիորդը ամեննեին չէր պատասխաներ իմ
խօսքիս , ու դէմքին վրայ այլայլութիւն և
խուզութիւն մը կը տեսնուէր : Ետքը ըստ
ինծի . « Մայր իմ , կ'երենայ ինծի թէ կըր-
նայիրքիչ մը ատեն թող տալ ինծի՝ որ այն օ-
տարականաց անոյշ խօսակցութիւնը վայե-
լէի : Հարցուցին ինծի թէ որուն հետ կը
բնակիմ . ու երբոր ըսի թէ միայն իմ մօրս
հետ կը բնակիմ , մեր վիճակին վրայ այլ և
այլ բաններ հարցուցին : Ես ալ ըսի թէ մեր
ձեռքի աշխատանքով կ'ապրինք , և պղտի
դաշտ մը ունինք : Այն ատեն ըսին ինծի .
« Դու աղքատ ես , բայց քեզի պէս դիմաց
զեղեցկութիւն և հանճար ունեցող օրիորդ
մը պէտք է հարուստ ըլլայ : Դու դաշտաց
մէջ կ'աշխատիս , մինչդեռ քու ձեռքդ փա-
փուկ վաստակոց համար եղած են : Այս

խոսքիս զբաղած էինք , երբ զու զիս կան-
չեցիր . բայց հեռանալու ատեննին ըստին թէ
մեր տունը պիտի զան . . . Աւազ , որ այն-
պիսի մեծ մարդիկ ընդունելու համար ար-
ժանաւոր տեղ չունինք » . . .

Աս ըսելով , կըրցածին չափ կարգի կը
գնէր տնակին կահ կարասիքը : Վերջը տը-
խուր կերպով մը նոյելով իր աշխատու-
թեան զգեստին վրայ , որոնց վրայ քիչ մը
առաջ զոհ էր , սկսաւ հառաչել : Բացաւ
ոնտուկը՝ ուր որ իր տօնական զգեստները
կային , և մեծ զարմանքով տեսայ որ զա-
նոնք առեր կը հազնէր . և զորոնք զու հի-
մայ հազեր ես , ըսաւ հնդկուհին , աչքերը
արցունքով լեցուած :

— « Ի՞նչ կ'ընես Նիհալա , աղջիկս , ըսի
իրեն : Ի՞նչ պիտի ըսէ սիրականդ թէ որ
զքեզ ասանկ զարդարուած տեսնայ : Պիտի
իմանայ որ ամենայն փառաւորութեամբ
հազուեր սըզուեր ես , այն անձանօթ մար-
դիկները պատուելու համար զորոնք հաւա-
նականաբար մէյմընալ պիտի չիտեսնաս :

— « Մայր իմ , ըսաւ , երկայն ատենէ ՚ի
վեր անդադար կ'աշխատիմ , առտուընէ
ինչուան իրիկուն , քու պիտոյքդ հողալու և
զքեզ զոհ ընելու համար : Դուն ալ ուրեմն
ինծի պիտի չի զլանաս այսօր որ իմ անմեղ
փափաքս կատարեմ տօնական զգեստներս
հազնելով : Խսկ սիրականս որ կ'ըսես զեռ
իշխանութիւն չունի իմ զործոցս չափ զնե-
լու :

Աս ըսելով գարդարանքը լրմբնցուց . և
ահա քիչ մը ատենէն այն երկու օտարա-
կանները գէպ 'ի մեր տնակը սկսան զալ ,
որոնցմէ մէկուն ձեռքը խոշոր կապոց մը
կար : Ո՞հ շատ կը փափաքէի արդիլել որ
ներս չի մտնան . բայց ինչ կրնայի ընել այն
դօրաւոր մարդիկներու դէմ :

Ներս մտան , քաղաքավարութեամբ մը
բարեւ տուին ինծի . վերջը կապոցը սեղա-
նատախտակին վրայ զնելով , հրաման խըն-
դրեցին նստելու և զիշերը հոն անցընելու
դորն որ չէի կը ընար ժիմտել :

Երբոր նստան . « Մինակ դուն և աղջիկդ
ես հոս , ըսին » :

— « Ո՞հ , այս ըսի իրենց :

Վերջը սկսան շատ մը հարցմունքներ ը-
նել . կամաց կամաց սկսայ երկայն բարակ
հետերնին խօսակցիլ , և իմ թշուառու-
թիւններս իրենց պատմեցի . որոնք դժա-
միր կերպով մը մտիկ կ'ընէին . մէջերնէն
մէկը ոսկեով լեցուն քսակ մը հանեց , ու
ինծի երկնցուց . իսկ ես « Զէ , ալէտք չէ ը-
սի . վասն զի այդ ոսկին 'ի մեզ այնպիսի
փափաքներ պիտի զարթուցանէ որ մեր այս
խոնարհ վիճակին յարմար չեն զար : Իմ
ամուսնոյս օրինակին հետեւելով մեր աշխա-
տութեամբը կ'ապրինք . ես իմ ունեցածիս
զոհ եմ . ո՞ զիտէ որ այդ ոսկին , սովորու-
թիւննիս փոխելով , մեր երջանկութեանն
ալ փոփոխութիւն մը չի բերէ :

Ան միջոցին որ ես ասանկ կը զուրցէի ,

մէկալ օտարականը բերած կապոյը բացաւ , և իրը թէ ունեցած վաճառքները սկսած ծաղլէ կարգի դնէ սկսաւ առջևնիս տարածել արևելքի ճոխապահոյն կերպասները :

Տեսայ որ ազջիկս աչքերը տընկած անշարժ այն զեղեցիկ կերպասները կը զիտէր . այս միջոցին Ծամոր ներս մտաւ , և շուրած մնաց այն նոր տեսարանին վրայ , ու եկաւ քովս նստաւ :

Մէկէն իրեն բացատրեցի բանին ինչ ըլլալը . բայց իր խելքը միտքը բոլոր Նիհալային վրայ էր , որ մաքուր զղեստները հազած զեղեցիկ կերպասները կը զննէր , որոնց սիրուն զոյներուն պայծառութիւնը մեր տնակին խեղճութիւնը աւելի գուրս կը ցատկեցնէին :

Նիհալա դիմացի առարկաներուն մէջ անանկ խորունկ ընկզմեր էր որ իր սիրականին գալը չէր իմացած , այնչափ աւելի որ ամէն անզամուն ընդառաջ կ'ելլար , և քալուածքին ձայնէն կ'իմանար թէ ինքն է եկողը :

Ծամոր լուռ կերպով զինքը կը զիտէր , և կամաց կամաց անսովոր տիսրութիւն մը երեսին վրայ կը նկարուէր : Օտարականներէն մէկը ինծի դառնալով , « Ի՞նչ մարդէ ասիկայ , ըստ :

— Իմ խանզաղատանացս զաւակն է , ըսի . զորն որ իմ ազջըկանս հետ սկսի կարգեմ :

Այս խօսքիս երկուքն ալ իրարու աչք ը-
նեղով հեղնաբար ծիծաղեցան :

— Ի՞նչ արհեստ ունիս , հարցուցին Ծա-
մարին .

— Երկրագործի մը զաւակ եմ , պատաս-
խանեց Ծամոր ծանրութեամբ , և հօրս ար-
հեստը կը շարունակեմ :

— Այդ արհեստով կրնամս հարստանալ .

— Հարուստ է ան մարդը , ըստու Ծամոր,
որ իր ունեցածին դոհ կ'ըլլայ :

— Մեծին կոնֆուկիոսի վայել խօսքեր
կը դուրցես , ըստու տարիքով աւելի պատի-
կը , սուր ծաղրաբանութեամբ մը :

— Ես իրեն զիրքերը կարդացած չեմ , ը-
ստու Ծամոր , և ըստու խօսքս միայն փորձա-
ռութեան արդիւնքն է :

— Փու փորձառութեանդ . բայց զեռ
քսանը հինգ տարեկան չկաս :

— Հայրս , որուն փորձառութիւնը ինծի
առաջնորդ պիտի ըլլայ , սորվեցուց ինծի
որ հարստութիւնը զմարդ միշտ երջանիկ
չընէր , և անոնց փափաքողը շատ անզամ
իրեն կործանում կը պատճառէ :

Այս խօսքիս զիմացինները լոեցին , և այն
ճոխ զարդարանքներն ու փառաւոր կեր-
պասները ծալեցին , ու ինծի ըսին որ մեծ
հաճոյք մը ըրած կ'ըլլամ իրենց թէ որ զա-
նոնք քովս պահեմ ինչուան որ իրենք մօտ
տեղ մը երթան ու դառնան : Տեսայ որ կա-
պոցը լաւ զոցուած չէր , և կերպասները մէջ
չէն կը տեսնուին , բայց ես փոյթ մը չըրի :

Երբոր անոնք դացին Նիհալա իր սիւրականը դիմացը տեսնալով այլայլեցաւ . վախնալով որ անիկայ վառաւոր զգեստները հաղնելուն պատճառը կը հարցընէ . ինչպէս որ եղաւ ալ :

— Ինչո՞ւ , սիրելիդ իմ Նիհալա , ինչո՞ւ այդ ազուոր զգեստներդ հաղեր ես , ըստ Ծամոր , ձեռքէն բռնելով :

Այսպիսի ընտանեբար հարցմունքի մը դէմ Նիհալա խրոխտ կերպով մը զլուխոը վեր բարձրացընելով . « Հին զգեստներս նորոգութեան կարօտ են , ըստ , անոր համար այս զգեաներս հաղայ » :

Նիհալա կը ստէր , բայց չուզեցի ստութիւնը երեսը զարնել :

Ծամոր զո՞հ եղաւ այս պատասխանին , ու նստանք առանց բան մը խօսելու նախաճաշիկնիս ըրինք : Նիհալա քիթը կախած էր , իսկ Ծամոր ախրութեամբ լցուած :

Նախաճաշիկէն ետև հարկ էր զաշտ երթալ աշխատիլ . բայց Նիհալա պատճառը բերելով որ աշխատելով զգեստները կ'աղտոսին՝ տուն մնաց , զգեստները կարելու պատրուակաւ :

Ես Ծամորը հետս առած ելայ զաշտ զացի . բայց քիչ մը ատենէն զործիքի մը կարօտութիւն ունենալով Ծամորը խաւրեցի որ երթայ բերէ , ու տեսնալով որ կ'ուշանայ ես ալ ետևէն դացի : Զարմացայ մնացի երբոր ներս մտնալով տեսայ Նիհալան որ այն երկու օտարականներուն թողուցած զգեստ-

ները հազուած սըդուած լուռ ու բարկացած կերպով մը Ծամորին դիմացը նըստած էր որն որ տխրութեամբ լցուած դիմացը կը կենար :

Երբոր հարցուցի աղջըկանս այս անսովոր կերպարանափոխութեան պատճառը , սկսաւ լալ արցունք թափել , ըսելով որ սաստիկ սիրտը այրած է , տեսնալով որ իր ամէն ըրածին պատճառը կը հարցնեն . և թէ ուզեր է մէյմը այդ զգեստները փորձել , և վերջը նորէն տեղը զնել և թէ չէր կարծեր բնաւ որ Ծամոր իրեն լրտեսութիւն ընէ . Ծամոր փուժ տեղը ջանաց զինքը խաղաղցընել , ըսելով որ դիպուածով հոն եկեր էր բայց օգուտ մը չեղաւ . ետքը հառաշելով հաղած զգեստները հանեց թողուց . և իրիկոնը ամեննեին սիրականին հետ չտեսնուեցաւ . ուստի ես մինակ Ծամորին հետ ելանք զացինք :

— « Սիրելի զաւակս , ըսի այրած սըտով մը Ծամորին , ճամբան երթալու ատեննիս . ինչո՞ւ համար ասանկ երեսդ կախեր ես : Այսօր վազը կ'անցնին կ'երթան այդ տխուր ամպերը , որ քու սիրտդ կը մթազնեն և նորէն սիրականդ քու սիրովդ կը վառուի :

— « Ո՞հ մայր իմ , ըսաւ , ուր էր թէ այդ ըսածներդ իրաւ ըլլային . կ'ուզէի ես ալ ասանկ յուսով մը զիս խաթել : Բայց ափսոս , իմացայ որ Նիհալա մէկ վայրկենի մէջ ինձմէ պաղած ու սիրտը ունայնութեանց հետ կապած է :

— « Ապահով կեցիր որդեակ , ըսի . ես
հիմայ կ'երթամ՝ Նիշալային աչքէն կը ծած-
կեմ այն զարդարանքները , որոնց տեսքը
սիրառ անանկ սաստիկ գրաւեր են : Վաղը
երբոք ըստ սովորականին զաս , պիտի
տեսնաս այդ մտածութիւնները բոլորովին
ջընջուած աղջկանս մաքէն :

Ծամոր տխրութեամբ թողուց զիս ու զը-
նաց , և տեսայ որ աչուըները արցունքով
լեցուած էին :

Երբոր տնակս կը մտնայի կը յուսայի որ
աղջիկս կրակարանին քովնըստած դտնամ ,
բայց տեսայ որ անկողինին մէջ պառկած
էր : Բան մը ըսի , բայց պատասխան չի
տուաւ , կարծեցի որ քնացած ըլլայ : Նոյն
զիշերը քիչ քուն եղայ , վասն զի բոլոր
միտքս Ծամորին կասկածներովը լեցուած
էր , թէալէտ չէի ուզեր զանոնք աղջկանս
յայտնել :

Երկրորդ օրը արել երկնքին երեսը սկը-
սաւ փալփիլիլ , և զեռ աղջիկս անկո-
ղինն էր :

— « Նիշալա , ըսի , ինչո՞ւ սովորական
ատենին զեռ չես ելած . ահա Ծամոր դաշտը
զացեր կ'աշխատի .

— « Այսօր Ծամորին չեմ կրնար օգնել
ըսաւ , վասն զի յոգնած ու հիւանդ եմ . ե-
րէկ իրիկուն առանց բան մը ուտելու պառ-
կեցայ և զիշերը շատ դէշ անցուցի :

Մէկէն փութացի իր սիրած կերակարը
եփեցի . ան ատեն անկողնէն ելաւ ու նո-

թէն մաքուր ըզգեստներն հաղաւ : Այս անցամուն իրեն բան մը չըսի , վախնալով որ ունեցած տկարութիւնը չիսաստկացընեմ : Գրեթէ բան մը չկերաւ . վերջը մտածութեանց մէջ ընկդմած և զանդազ քայլերով սկսաւ երթալ ոչ որ որ Ծամոր կ'աշխատէր , հապա ուր որ երկու օտարականաց հանդիպեր էր :

Գնաց մեր դաշտին եղերքը նստաւ , անանկ տեղ մը ուսկից հեռուները կրնար դիտել . ու զլուխը ձեռքին կոթնցուցած , սկսաւ ասդիս անգին նայիլ :

Ելայ մօտիկ դացի ու քովը նստեցայ : — Նեղութիւն ունիս աղջիկս , ըսի քաղցր կերպով մը :

Քանի մը վայրկեան լուռ կենալէն ետե՛պատասխանեց .

— « Այս , մայր իմ , նեղութիւն ունիմ որուն գու դարման չես կրնար ընել : Ինչուան հիմայ կը կարծէի որ մենք երջանիկ ենք , և այս մտածութիւնը զիս կ'ուրախացընէր . բայց այսօր կը տեսնամ որ մեզի շատ բան կը պակսի , և ինձի ծանր կուգայ

. . . կարծես թէ ըստաւ , խիստ կերպով մը աչքը վրաս տնկելով , կարծես թէ չեմ տեսնար մեր խեղճութիւնը : . . . Տեսար այս հարուստ կերպասները որոնց թանձրութիւնը մեր տնակին պատերուն կը հաւասարի : . . . Ասկէ զատ , այդ օտարականները ինձի ըսին որ այնպիսի աներ կան

որոնց սենեակներուն յատակը ատոնցմով
պատած է, և թէ տանը մարդիկը անոնց
վրայ կը քալեն, ինչպէս որ մենք դարնան
դաշտաց խոտը կը կոխենք : . . . Տեսար
մէյմը առ զոյն զգոյն նկարներով և ոսկե-
թել ծոպերով դարդարած կերպասները,
որոնք այդ փառաւոր տներուն պատերը
ծածկելու համար են . . . Եւ այդ շքեղ բա-
նուածքները, ըստ հառաջելով, որոնք
Քոլիպրիթոչնոյն փետուրներէն աւելինըր-
բին են, և այնպիսի կանանց դարդարան-
քի համար պիտի զործածուին որոնք թերեւ
ինձմէ աւելի զեղեցիկ չըլլան . . . Ա՛ն, ո՞
զիտէ ինչ երջանիկ են անոնք որ այդպիսի
հարստութեանց տէր են և ինչո՞ւ ամէն մար-
դիկ ալ հարուստ չեն . . . :

Այս վերջի խօսքերը զիս քար դարձու-
ցին . խորին լըռութիւն մը տիրեց վրաս :
Այս միջոցին ետիս դարձայ տեսայ որ Ծա-
մոր բահը ձեռքը ետես կայնած իր սի-
րուհւոյն ըսածները մտիկ կընէր : Քանի
մը վայրկեան լուռ կենալէն ետե, աղջը-
կանս դառնալով, ասանկ ըստ :

Նիհալա քու խօսքերդ սուր նետերու
պէս սիրտս խոցեցին, կ'աղաչեմ թոյլ տուր
որ զուրցեմ իմ մտածութիւններս ալ քու
ըսածներուդ հակառակ, որով որ մեր եր-
ջանկութիւնը տակնուվրայ կ'սկսի ըլլալ :

— Կըրնայ մէկը առանց հարստութեան
ալ երջանիկ ըլլալ. երսածիս մի միայն փորձ
քու երէկուան ոնեցած երջանկութիւնդ

է : Աղատ թռչնոյ մը պէս զուարթ կ'եր-
գէիր . երեսդ խաղաղ էր՝ աստղաղարդ
երկնի նման , և միթէ այն միջոցին հա-
րուստ էիր , ունէիր այն աւելորդ բա-
ները որոնց վրայ ատանկ բռնկած կը խօ-
սիս :

« Այսօրուան վիճակդ երէկուանէն տար-
բերութիւն մը չունի , և սակայն սրտիդ
վրայ ի՞նչ դառն յեղափոխութիւն մը կը տի-
րէ . . . ինչ որ զքեզ առաջ կ'երջանկացը-
նէր , հիմայ տիսրութիւն կը բերէ :

« Հեռաւոր անձանօթի մը ունեցած հա-
րբատութիւնները ձեռք ձգելու փափաքը , ո-
րոնք քու դիմացդ կը փալփլին և զքեզ ի-
րենց կը քաշեն , կը նմանին այն խաբող
բոցին պայծառութեանը որ անփորձ ճանա-
պարհորդը դէալ 'ի անզունդ կը ձգեն , այն
հարստութեանց փափաքը կ'ըսեմ , որոնցմէ-
եթէ չզգուշանաս , մէկէն պիտի պազեցընէ
այդ ճշմարիտ սէրը , որ իմ սիրոյս համապա-
տասխանելով զքեզ ատանկ երջանիկ կ'ը-
նէր :

« Հանէ մտքէդ այդ սխալ մտածութիւնը ,
թէ հարստութիւնը զմարդ երջանիկ կ'ընէ :
Հայրո , որ մօտանց տեսած է այդ քու ե-
րեակայած տներուդ նմանները , ինծի կը
զուրցէր որ երջանկութիւնը հարստութենէ
կախմունք չունի : Այդ հարուստները որոնց
վիճակին կը ցանկաս , և որոնց թերեսս մեա-
սակար նախանձով կը փափաքիս , մեր ե-
րէկուան ունեցած երջանկութիւնը չու-

նին . և մեր երջանկութիւնը հաստատելը քեզմէ կը կախուի :

« Կ'ըսես թէ , ինչո՞ւ ամէն մարդիկ ալ հարուստ չեն : Զգուշացիր վասն զի ասով զԱստուած կը նախատես որ ամենայն բարեաց տէր ու մատակարարն է : Ի՞նչ կ'ըսէիր անարդ ու տգեղ մարդու մը որ քեզի զար ըսէր . ինչո՞ւ քու հասակդ արմաւենիի բունին պէս շիտակ ու բարձր է , մինչզեռ իմինս տգեղ կերպով ծռած ու կորացած է : Ի՞նչ պիտի ըսենն այն հանճարեղ մարդիկը ու ըսնք քան դուրիշները կը գերազանցեն , մեծամեծ բաներ ընելով , կամ մարդկութեան օգտակար զիւտեր զանալով , երբոր գան ումանք ու ըսեն . ինչո՞ւ զուրկ ենք մենք այն պարզեներէն որոնցմավ դուք կը գերազանցէք և մեզմէ աւելի բարձրագոյն վիճակի մը կը հասնիք : Խսկ արդ թէ որ հարկ ալ ըլլար հարստութեան փափաքիլ , պէտք էր որ ամենայն կերպով մտաւոր և բարոյական ճոխութեան միտքերնիս տայինք : Հարստութիւնը մեզմէ դուրս բան է , և մեր անձնական արժանեացը վրայ բան մը չաւելցըներ . չորս կողմերնիս լեցուն է , բայց կը նանք ըսել որ մեզի չի վերաբերիր . խսկ մեր բարոյական կատարելութեան հարստութիւնը մեզի յատուկ է , և անհրաժեշտ կերպով մեզի հետ կապտակցութիւն ունի : ինչո՞ւ համար աւելի ասոնց չես փափաքիր : . . .

« Մեր երջանկութեանը մէջ մնանք , Նիշալա , որ ձեռքերնիս է , և է մեր սէրը :

Որչափներ կը փափաքին մեղի պէս զիրար սիրել : Անխռով խաղաղութեամբ վայելենք Աստուծոյ բարերարութեանը մեղի շնորհած երջանկութիւնը . զորն որ պահելը մեղմէ կը կախուի :

Նիհալա լուռ և մտայոյգ կերպով մտիկ կը ներ իր սիրականին խօսքերը :

Կը ճանչնամոհ Ծամոր , ըսաւ , քու ըսածներուդ ճշմարտութիւնը : Կը ջանամ այս ունեցած փափաքներս սրտէս դուրս հանել :

Ճնակը մտաւ , և վհատեալ կերպով մը սկսաւ իր դրաղանացը ետեկ ըլլալ :

Իրիկուն որ եղաւ , կերակուրի նստանք :

Ո՞ր է Նիհալա , ըսաւ ինձի Ծամոր :

— Անկողինն է , պատասխանեցի :

Ան ատեն հառաչանք մը արձըկեց ու ըսաւ . — Նիհալա իր երջանկութիւնը կ'ուզէ կորսնցնել : . . .

Ե

« **ԽԵԼ** մը օրեր անցան և կարծես թէ աղ-
ջիկս բոլոր իր ունեցած խորհուրդները մոռ-
ցեր էր որոնք զինքը այնչափ կը նեղէին, և
ահա նոյն միջոցին Ծամոր ստիպուեցաւ իր
հօրը հետ հեռու տեղ մը երթալու ուր որ քիչ
մը ատեն պիտի կենար : Մինչդեռ մենք ան-
համբերութեամբ կ'սպասէինք անոր դար-
ձին և ահա տեսանք առաւտոտ մը որ այն եր-
կու օտարականները դարձեալ մեր կողմե-
րը կուղային բերելով հետերնին այս ան-
գամբեռնաւրուած ուղոեր և շատ մը գե-
րիներ : Խրենց բաղմաթիւ կարաւանը եկաւ
մեր բնակարանին առջեր կարզով շարուե-
ցաւ որոնք ետքը դացին այդ գիմացի անմշակ
երկրին վրայ բնակեցան : Հոն խիստ փա-
ռաւոր վրան մը զրին որուն զոյները հե-
ռուէն կը տեսնուէր, և անուշ բուրմունք-
ներ կը ծխէին որոնք մինչև մեր յարկերուն
խորերն ալ կը ծաւալէին : Քամիէն բացուե-
լով վրանին մետաքսէ վայրազոյրները կը
տեսնուէին մէջի եղած արևելեան բաղմա-

հարուստ ճոխութիւնները : Կը ջանայի արդիլել աղջկանս որ բնաւ այն օտարականաց վրանին կողմը չերթայ . բայց ես մինակ և ստիպուած ըլլալով մեր օրական ապրուստը ճարելու , չէի կրնար լաւ կերպով հսկել վրան որ անոնց խօսքերը չի հասնին ականջը ու իրեն վրայ ազգեցութիւն մը չընեն :

Բայց ես ինչու դարձեալ կը յիշեմ այն ցաւազին պատմութեան դէպքերը . . . Ո՞հ որչափ աւելի աղէկ կ'ըլլար որ ես մեռած ըլլայի այդ թշուառութիւններէն ետքը : Երբոր Ծամոր գեռ գառնալու կ'ուշանար և ահա առաւօտ մը տեսայ որ օտարականները կը պատրաստուէին ետ դառնալու խել մը ատեն կենալէն վերջը . այս բանիս վրայ խիստ շատ ուրախացայ և հեռուէն կը տեսնայի որ վրաննին կը ծալլէին և ուղտերը կը բեռնաւորէին . նոյնալէս զիշերն ալ վառուած ջահերուն լուսովը կահ կարասիքնին կը ժողվէին և ճամբայ ելլալու վերջին պատրաստութիւննին կը տեսնային :

Ողւով չափ ուրախացայ երբոր տեսայ որ կը հեռանային մեր քովերէն այն մարդիկները որ իմ տանս խաղաղութիւնը խռովեցին :

Յողնած դաղրած տուն դարձայ և տեսայ որ Նիհալան երեկոյեան ընթրիքը սեղանին վրայ կը զնէր զոր մեծ խնամքով պատրաստած էր :

— « Մայր իմ, ըսաւ ինձի, նստէ ու կեր վասն զի ես ախորժակ չունիմ » . Մէյ մը ե-

բեսը նայեցայ և տեսայ որ իմ վրաս որչափ
որ գորով ու խանդաղատանք մը կը ցուցը-
նէր նէ նոյնչափ ալ սաստիկ տիտրութիւն
մը վրան կը տեսնուէր :

Երբոր կերակուրս կերայ լմնցուցի եկաւ
նստաւ քովս (ինչպէս որ գուն հիմայ նըս-
տեր ես, ով իմ հոգւոյս հատորը, ըստ ինձի
Հնդկաստանցի պառաւը մազերս շոյելով),
ու ձեռքս բռնած ստէպ կը պազնէր և պազ-
նելու ատենը ջերմաջերմարտասուաց կա-
թիլները աչքէն զետի պէս կը վազէին :

— « Դուսար իմ, ըսի իրեն, մխիթա-
րանթիւն իմ վերջին օրերուս, ինչու կու-
լսո » . Այս խօսքիս վրայ սկսաւ առջինէն
եւէլ լալ :

— « Մայր իմ, ըսաւ ինձի, կը փափաքիմ
զրեզ երջանկացնել որ քու ծերութեան օ-
րերդ բան մը պակաս չըլլայ քեղի : Կ'ու-
զեմ հարուստ ըլլալ որպէս զի հարստու-
թեան ամենայն բարիքը վայելենք » :

— « Ուրեմն աղջիկս զեռ նոյն մտածու-
թեանց վրայ ես, ըսի իրեն . կ'ըսես որ կ'ու-
զես հարուստ ըլլալ զիս երջանիկ ընելու
համար, բայց երջանիկ ըլլալու համար բան
մը չի պակսիր ինձի : Ինձի համար շատ ա-
ւելի ախորժելի է քու ամէն օրուան վրաս
ցըցուցած խանդաղատանքդ քան թէ ինչեի-
ցէ հարստութիւն : . . .

— « Ո՞չ չէ մայր իմ, ըսաւ, ո՞րչափ աւելի
ուրախ և երջանիկ կ'ըլլամ երբոր տեսնամ
որ չորս կողմղ առեր են բազմութիւն զերի-

ներու որոնք քու ամէն հրամաններդ ու
ակնարկութիւններդ կատարելու կը վու
թան » :

— « Նիշալա զուստր իմ, ըսի իրեն, չես
զիտեր որ քու առիս ցըցուցած սէրդ ու խը-
նամքդի ինձի համար շատ աւելի ախորժելի
են քան թէ բազմաթիւ զերիներու ըրած
ծառայութիւնը . և դու աղջիկս կը յու-
սան արդեօք որ մօրմէ մը աւելի լաւ նային
զքեզ զերիները, թէպէտ և բազմաթիւ ալ
ըլլան » :

Այս բանիս վրայ խոր հառաջանք մը ար-
ձըկեց, ու քանի մը վայրկենէ ետքը սկսու
ըսել : « Այս մերժեր մայր իմ ազաշանքս . և
չի կարծես որ վառասիրութեան համար
կ'ըսեմ ասոնք, այլ զքեզ սիրելէս » : Այս
խօսքերս ըսելով ելաւ ու պլուեցաւ ինձի և
չէր ուզեր բաժնուիլ ինձմէ և մէկալ կողմա-
նէ ալ կ'ուզար անդադար : Այս խօսքէս վեր-
ջը ելաւ ու իր սենեակը քաջուեցաւ և ես ալ
մտայ սնկողին : Քանի մը ժամ ետքը եր-
բոր գեռ կէս քուն կէս արթուն էի, անկող-
նիս քովերը շարժմունք մը իմացայ, և կար-
ծես թէ լուսնին լուսովը որ պատուհանէն
ներս կը զարնէր, տեսայ աղջիկս որ ան-
կողնոյս սրահակը բանալով դէպ'ի ինձի
երկնցաւ, բայց նոյն միջոցին քունս տա-
րաւ և առաւօտը միայն անդրադարձայ ինչ
որ դիշերը պատահեցաւ նէ : Առաւօտը
արթնցածիս պէս անկողնիս քովը թղթի
կտոր մը զտայ աղջկանս ձեռքով դրած, ու

Հաղիւ թէ քիչ մը կարդացի մէկէն անկողնիս վրայ ընկայ անհնարին ցաւի մէջ ընկրդմած . բայց ամենայն կերպով ջանացի ամբողջը կարդալու : Խել մը ատեն լուռ կենալէն ետքը Հնդկաստանցի պատաւը սկսաւ նորէն ըսել .

— « Այս թուղթը քովս պահեր ևմ և ինչուան որ մեռնիմ նէ քովս պիտի պահեմ ու ինծի հետ մէկտեղ զերեզման պիտի տանիմ » : Այս ըսելով ծոցէն հանեց պապիկը կտոր մը ու տուաւ ինծի որ կարդամ : Բայցի թուղթը տեսայ որ շատոնցուան զրուած բան պիտի ըլլար . որուն մէջէն աս հետեւալ տողերը կարդացի որ կը տեսնուէր թէ անվարժ ու գոզզոջուն ձեռքի մը զրուածք էր :

« « Մայր իմ, ահաւասիկ կը թողում գքեղ բայց քիչ ժամանակի համար է . թէ պէտ և կը բաժնուիմ քու և Ծամորին սերէն այլ ընդհուպ կը զառնամ բերելով հետս ամէն տեսակ հանգիստ և երջանկութիւն : Մայր իմ, չես կրնար երեակայել թէ ինչպէս սիրտս պատառ պատառ կ'ըլլայ , բայց ի՞նչ ընեմ հարկ է որ երթամ , վասն զի ալ չեմ կրնար այս ունեցած խեղճութիւններնուս զիմանալ : . . .

Թէպէտ կը հեռանամ քեզմէ սակայն սիրտս քեզի հետ է : Ո՞չ թէ կարենայիր զուշակել թէ ինչպէս կը փափաքիմ կանուխ զառնալ և բաղդին բարիքները Ծամորին և քու առջեղ զեղով և ալ անկէ ետքը աշխատութենէ ձեռքերնիս քաշել » :

Հաւտալս չեր զար կարգացածներուս ,
ըսաւ , Հնդկաստանցի պառաւը . . . ինձի
կ'երեար թէ ցնորքի մը մէջ կը դանդաջէի .
չորսղիս կը նայէի շուարած թէ արդեօք ըս-
տուղիւ աշխարհքիս մէջն եմ . և ահա նոյն
ատեն տեսայ սեղանատախտակին վրայ այն
քսակը զորն որ ինձի տալ ուղեր էին այն
երկու օտարականները և ես չէի առած :

Քսակը տեսնալուս պէս իմացայ որ դեռ
աշխարհքիս մէջն եմ . զողզըզալով ելայ շու-
տով մը անկողնէս ու զգեստներս հազայ և
մէկէն աղջկանս սենեակը վազեցի . անկո-
ղինը պարապ էր և զգեստները միայն կային
զոր զուն հիմայ հազած ես , որոնք թողած
էր իբրև վկայ իր աներեսութանալուն :

Դուրս ելայ կանչեցի աղջիկս . զացի հոն
որ որ այն օտարականները կեցած էին
ինչուան առջի իրիկուն որոնք իմ թշուա-
ռութեանս պատճառ եղան :

Բայց աւազ . . որ ամէն բան աներեսոյթ
եղեր էր և միայն հետքերնին թողուցեր
էին : Գետին ընկայ զառն ցաւերու մէջ
ընկղմած և սրտիս զառնութիւնը կ'ուղէի
փարատել լալով ու ողբով . . . և ահա այս
միջոցին տեսայ որ Ծամոր կուզար այլայ-
լած ու զունաթափ կերպարանքով մը և ձեռ-
քը բռնած աղջկանս թողուցած պապիրին
թերթը :

« Մայր իմ , ըսաւ ինձի , երկինք կ'ուղեն
պատժել դմեղ . . . ես ուղտերուն թողու-
ցած հետքին ետևէն երթալով կ'ուղեմ Նի-

Հալան գտնալ . . . ճամբայ ելլալէս առաջ
ի՛ուզեմ՝ զքեղ ապահովցընել , եկուր հիւզը
դառնանք որպէս զի ես մէկէն կարենամ
ճամբայ ելլալ : — Հազիւ թէ հիւզը դար-
ձանք Ծամոր շուտ մը աչքէս աներեսոյթ ե-
ղաւ :

Իսկ ես մինակ մնացի նորէն իմ ցաւե-
րուս մէջ ու աղջկանս սենեկին մէջ լալով
ժուռ կուզայի . ժողուեցի թողուցած զգեստ
ները և ծնկիս վրայ բռնած իրեն անկողնոյն
քովը նստայ . ո՞հ ինչպէս երկայն կը տես-
նուէին նոյն օրուան ժամերը . քանի՛ քանի՛
անդամ դաշտին ծայրը դացի տեսնալու
համար թէ արդեօք աղջիկս Ծամորին հետ
կուզայ թէ ոչ :

Ծամորին հայրը աեսնալով որ իր որդին
իրիկունը սովորական ատենին տուն չի
դառնար՝ ելաւ ինծի եկաւ . իսկ ես լալով
պատմեցի իրեն զլխուս եկածը . երբոր լը-
մընցուցի խիստ ծայնով մը դարձաւ ըստ
ինծի .

— Աղջիկդ զնաց և դաւակիս կեանքն ալ
իր հետը մէկ տեղ տարաւ . բայց Ծամոր
ոլէտք չէր որ ետևէն երթար , կարելի բան
չէ որ զինքը կարենայ գտնալ . թէ որ հոս
գտնուէի կ'արզիկէի զինքը որ աղջկանդ ե-
տևէն չերթայ . վասն զի Աստուած չընէ ,
թէ որ յանկարծ դտնելու ալ ըլլայ շատ
զէշ վտանգներու մէջ պիտի իյնայ . Գիտես
ինչ մարզիկ էին ատոնք , ըստ

— Ես զիտեմ որ զերիի վաճառականներ

են որ մեր երկիրները կուզան կերպաս ծաշ
խելու սուտ պատրուակաւ որպէս զի զեղեւ
ցիկազջիկներ յափշտակեն ու վերջը տանին
սուդ սուդ ծախեն ուրիշ վաճառականներու . որպէս զի անսնք ալ տանին Տաճկաց
ու Պարսից արքունիքներուն ծախեն : Եւ
զիտես գարձեալ թէ ինչ խեղճ վիճակ ու
նին այդ աղջիկները . տարակոյս չկայ որ
փառաւոր պալատներու մէջ կը բնակին
բայց գառազդի մէջ փակուած գաղաննեւ
րու պէս և խեղճերը իրենց սակաւօրեայ օ
րիորդութիւնը կը փացնեն իրենց տէրե
րուն հաճոյքը կատարելու համար : Այս
անարդ կեանքս որչափ ալ նուաստ և ընդ
դէմ օրինաց բնութեան բան է , բայց իրեն
շնորհք մը կը համարուի իրենց և երկար ա
տեն նոյն վիճակին մէջ չեն կրնար մնալ .
վասն զի քիչ ատենէն պէտք է իրենք տե
զիք տան իրենցմէ վերջը եկողներուն : Ա
զետալի է այս կանանց վիճակը լի անար
դանօք և նուաստութեամբ : Առջի տէրերը
ուրիշներու կը ծախեն զիրենք , և անսնք ալ
կամ ծանր աշխատութեանց կը դործածեն
և կամ նոյն առջի անարդ պաշտօնը կը կա
տարեն եթէ դեռ ծաղիկ հասակի մէջ ըւ
լան նէ » :

Աս խօսքերուս վրայ անշարժ ընկայ մնա
ցի : Աս տեսնալով Ծամորին հայրը սկսաւ
ինքզինքը մեղազրել ատանկ արձակ հա
մարձակ առջևս խօսելուն համար ու երբոր
մարելէս արթնցայ սկսաւ ըսել : « Ապա-

Հով եմ որ աղջիկդ զգիտեր ինչ վախճանաւ զինքը կը տանին նէ . բայց թէ որ իմանալու ըլլայ անոնց ինչ մարդիկ ըլլալը կրնայ ձեռքերնէն վախչիլ . բայց թէ որ զիտնար տարակոյս չկայ որ հետերնին ալ չէր երթար . ես հիմայ որդւոյս ետևէն կ'երթամ որ զինքը կարենամ ետ դարձնել . աս ըսելով աներեսոյթ եղաւ : Անգատմելի տաղնապներով անցուցի բոլոր զիշերը և չեմ զիտեր ինչպէս հիմայ կ'ապրիմ այնչափ ունեցած ցաւերէս ետքը : Առաւօտ ըլլալուն պէս դացի նատայ դաշտին այն կողմը ուսկից շատ հեռուները կը տեսնուէր . ինչուան իրիկուն հոն կեցայ և ահա ուշ ատեն Ծամոր ու իր հայրը եկան հասան : Ծամոր յամրաքայլ հօրը կոթնած առաջ կուզար և հազիւ հազ իմ դաշտս զալու ճամբան կը նար ընել . երբոր քովս հասաւ դիրկս ընկաւ ըսելով :

— Անդարձ կերպով կորսուեցաւ աղջիկդ, ով մայր իմ . ո՞ զիտէ ինչ վիճակ պիտի ունենայ ան խեղճը որ բոլոր իմ ուրախութիւնս էր : Այն չուառականները տարին զինքը խարելով իր զիւրահաւանութիւնը՝ ու իրեն անփորձ հասակը իրենց զործիր առնելով . զիտեմ որ այս թշուառութեանս վըրայ ես չեմ կրնար ասլրիլ : Հայր իմ թող որ երթամ նորէն . . . չեմ կրնար բնակիլ հոս . . . կ'ուզեմ երթալ . . . պէտք է որ գտնամ զինքը . . . :

— Խելացնոր , ըսաւ իրեն հայրը , այն

նաւը որուն մէջ պիտի ըլլայ Նիհալան հիմայ ծովուն խորերն է . պէտք է որ զուն հիմայ հնագանդիս հօրդ և իրեն խրատներուն մրտիկ ընես : Մոռցիր բոլորովին զինքը . անիւ կայ ալ ասկէ վերջը քու սիրոյդ և իմին համարմանս արժանի չէ . պէտք է որ մոռնաս դՆիհալան . հարկը այսպէս կը պահանջէ և կ'ուզեմ որ այնպէս ալ ընես : Աս կտրուկ խօսքիս վրայ Ծամոր զլուխը կախած քովս մօտեցաւ :

— Հայր իմ , կը խոստանամ , ըստու , որ ամենայն ջանք ընեմ Նիհալան մառնալու համար . բայց կը խնդրեմ որ թոյլ տաս ինձի որ զոնէ այս սիրոյ մօրս քովը կարենամ կենալ . չեմ կրնար զինքը մինակ թողուլ . և միթէ ես իրեն որդին չեմ » : Այս խօսքիս պատասխանեց հայրը ըսելով . « Եղբայր ներէդ մէկը իր քովը կը կենայ . անիկայ քեզմէ աւելի լաւ կրնայ ընել դաշտին աշխատութիւնները . դուն իմ խօսքիս մտիկ ըրէ . հեռացիր այս տեղերէս որոնց տեսութիւնը սրտիդ մէջը պիտի զարթուցանեն ան առջի յիշատակները որոնք զքեղ հալեն ու մաշեն պիտի , եկուր խօսքս մտիկ ըրէ որդեակ » :

— Ո՛չ հայր իմ , դոչեց Ծամոր , չեմ կը նար այս մեծ զոհս ալ ընել : Խօսք կ'ուտամ որ ալ Նիհալան փնտոելու չեմ եթար , ան ինձի համար մեռած է՝ թող ու ըսմն զիս հոս , հայր իմ , կ'աղաչեմ » :

Հայրը հառաչելով մը ըստու որդւոյն :

— Խեղճ տղայ, ինչպէս հաւանիմքու խընդիրը երրոր զիտեմ՝ որ քեզի զէշ պիտի ըլլայ. գուն քու խնդրածդ չես զիտեր ։ Աս ըսելով հեռացաւ :

Ծամոր եկաւ քովս նստաւ ու սկսանք երկուքնիս մէկտեղ լալ : Պատմել տուաւ ինձի ամենայն պարագաներով հանդերձ ազգականս փախչելուն դէպքերը և աւելի սկսաւ լալ :

— Մայր իմ, ըսաւ ինձի, Նիհալան պիտի մեռնի սրտին ցաւէն երբոր իմանայ թէ ինչ որոզայթի մէջ ինկած է . ինքը որ այնչափ սուրբ և մաքուր սիրտ ունի անկարելի է որ զիջանի իրեն առաջարկուած զէշ ձամբուն ետեկն երթալու ։

Երբոր զիշեր եղաւ ըսի Ծամորին . « Որդեակ, զուն իմ խուցս կ'առնես ես ալ ազգականս խուցը կ'երթամ » : « Մայր իմ, ըսաւ, Նիհալային խուցը ինձի թող ։ Այ խեղճ, զրայ բերի ըսելով, փոխանակ զի պէտք է որ հեռանաս այն առարկաներէն որ միտքդ կրնան բերել այն տխուր յիշատակները, զուն աւելի կ'ուզես անոնց մօտենալ : Որչափի ալ ինձի մեծ մխիթարութիւն է քու հոս կենալզ, այնչափ ալ չուզելով զիջայ ես : Դուն չես կրնար Նիհալային խուցը քուն ըլլալ ուր որ այնչափ յիշատակներ կան որոնք զքեզ կրնան հալել ու մաշեցընել :

— Թոյլ տուր ինձի՝ պատասխանեց . աւելի կ'ուզեմմեռնիլ քան թէ ապրիլ ։

Այսպէսով Ծամոր իմ աղջկանս խոցը
քաշուեցաւ . իմ քունս չտարաւ և խմացայ
որ ինքն ալ ինծի պէս անքուն մնացեր էր
ու կը տազնատէր . դրան բացուածքէն տե-
սայ որ խուցը ճրագ կար ու ականջ դրի :

Դժբաղդ Ծամոր բոլոր իր երեակայու-
թիւնը չորս կողմի առարկայից վրայ կը
սլստրտցնէր , անոնց հետ կը խօսակցէր՝
իբրև թէ կարենային իր լեզուն հասկընալ :
Իմ մինակ ըլլալուս վրայ շատ կը ցաւէի
տեսնալով իրեն յորդ արտասուքը և հեծ-
կըլտանքը՝ որն որ վախնալով որ չըլլայ թէ
ես խմանամ՝ կարելի եղածին շափ ինք զին-
քը կը բռնէր : Բայց վերջապէս սիրտ ը-
նելով ներս մտայ , ու տեսայ որ անկողնին
քովը զետինը փոռուած էր , ու ձեռքն ալ
այնպիսի բաներ կար՝ որոնք ատենօք Նի-
հալային կը վերաբերէին :

— Սիրելի որդեակա , ըսի իրեն , ինչու հա-
մար իմ զորովալիր խորհուրդներուս մտիկ
չես ըներ . կ'ուզես որ աղջիկս կորսնցընելէն
վերջը քու ցաւալի մահդ ալ տեսնեմ :

Այս խօսքէս ետքը եկաւ քովս նստաւ ,
ու բոլոր զիշերը այս կերպով անցուցինք
ինչուան առաւօտ լալով :

Ծամոր թէպէտ սաստիկ յովնած էր ու
ցաւերով տանջուած՝ սակայն այսու ամե-
նայնիւ առաւօտ ըլլալուն պէս մէկէն վա-
զեց դաշտը զնաց աշխատելու : Այս բանիս
վրայ ես շատ ուրախացայ յուսալով որ այս-
պէսով ունեցած ցաւերը մեղմանան : Բայց

՚ի զուր, վասն դի իր պարտուցը համար միայն ունեցած վութաջանութիւնը բաւական էր զինքը ողեսպառ ընելու . թող որ սիրաը մահացու վէրքով մը անանկ վիրաւորուած էր որ աչքիս առջելը կը տեսնայի իրեն մահը առանց կարենալու դարման մը ընել :

Այսպէսով օրերը կ'անցնէին՝ և Ծամոր երթալով մահուան դուռը կը մօտենար . ան աստիճան ուժէ ինկաւ՝ որ ալ չէր կրնար խրճիթէս դուրս ելլել : Իր հայրը որ ամէն օր կուգար զինքը տեսնելու՝ ու ոչ երեք կրցած էր զինքը համոզել որ իր ընտանեացքովը դառնայ , յարմար առիթ մը սեպեց իր այս ուժաթափութիւնը որ զինքը այն տխուր յիշատակներէն հեռացընէ , և կը յուսար որ ընտանեաց քովը դառնալով՝ մոռնայ իր այն տարաբաղդ սէրը :

Ծամոր՝ ուժէ ինկած ու կամքը տկարացած, այս անգամ՝ իր հօրը խրատին շատ մեծ ընզիմութիւն մը չըրաւ . ուստի եղբայրներէն երկուքը եկան ու զինքը իրենց հօրենական տունը տարին ուր որ ամէն խնամք կը տանէին , բայց մեզք որ իր տկարութիւնը նուազելու աեզ՝ աւելի ևս զայրացաւ :

Ամէն օր կ'երթայի զինքը տեսնելու . և մէկ զիշեր մ'ալ զինքը խիստ խաղաղ և Աստուծոյ կամացը հպատակ զանելով ըսի իրեն :

— Որդեակ իմ, այս զիշեր աւելի աղէկ ես անանկ չէ :

— Այս , ըստ , և ներսիղիէս անանկ մը
կ'զգամ որ կարծես թէ երկինքը իմ վրաս
զթալով զիս քիչ ատենէն իր քովը պիտի
կանչէ :

Այս խօսքիս , չկրցայ դիս բռնել՝ ու սաս-
տիկ լացի . « Մայր իմ , ըստ , մի լար .
վասն զի ես շատ ուրախ եմ այս աշխարհքէն
ելլելուս վրայ , ու այնպէս մը կուզայ ինձի
որ հոն երթալովս իմ սիրելիներս ալիսի
զտնեմ՝ ուր որ նորէն զիրենք կորսնցընե-
լու վտանգ չկայ : Դուն ալ քիչ ատենէն զիս
հոն կը զտնաս , ինչպէս նաև Նիհալան ալ
բայց ո՞ զիտէ թէ ան ինձմէ ալ առաջ կան-
խած չըլլայ » :

Այս խօսքերս ըսելու ատենը իր աչքերը
զէպ 'ի երկինք վերցուց լի յուսով :

— Ո՞հ , ըստ ինձի ան ատեն Հնդկաս-
տանցի պառաւը , թէ որ նոյն միջոցին
ճանչցած ըլլայի քու Աստուածդ՝ որչափ մեծ
միսիթարութիւն կրնայի ըլլալ խեղճ Ծամո-
րին : Բայց ինչպէս որ կը տեսնաս իր այս
մտածմունքները այն կրօնքին արգասիքն
են որ կը սորվեցընէ թէ երանեալ ողիքը
երկինքը կը ժողվուին :

Այս խօսակցութեանց երկրորդ օրը գար-
ձեալ Ծամորը տեսնելու զացի . բայց ա-
ւազ , տուն հասնելու ատենս լսեցի որ մե-
ռելի երգերը կ'երգէին որոնք իրեն մահը
ինձի զուժեցին :

Ծամորին մահուամբը երկրիս վրայ ունե-
ցած բոլոր միսիթարութիւններս ալ կոր-

սուեցան քանի մը որ իրեն ընտանեաց քովը կեցայ որոնց 'ի սրտէ վշտակից էի : Բայց քիչ ատենէն ստիպուեցայ նորէն իմ բնակութիւնս զառնալու :

Երկայն ատեն Ծամորին եղբարքը , երբեմն մէկը և երբեմն մէկալը կուզային ինծի օգնելու . բայց ատեն անցնելով իրենց կենաց հանգամանքը փոխուեցաւ՝ որովհետեւ երկուքն ալ կարգուեցան : Անդրանիկը իր հօրը քով կը բնակի և հիմայ շատ մը տղաքներ ունի , և խիստ շատ ատեն է որ զինքը չեմ տեսնար . սակայն հանդերձ այսու ամենայնիւ երբեմն երբեմն ինծի քիչ մը բրինձ կը խաւրէ , ու աս ալ ըստինքեան մեծ շնորհք մըն է , որովհետեւ դեռ կը յիշէ այն աղջկան մայրը որ իրեն սիրելի եղբօրը մահուանը պատճառ եղած է :

Այս խօսքերս ըսելէն վերջը Նիհալայի մայրը խորունկ հառաջանք մը արձկեց ու զլուխը ձեռքերուն մէջ բոնելով երկար ատեն լուռ կեցաւ :

— Բայց ես լուռթիւնը կտրելով հարցուցի . ուրեմն ամեննին չտեսա՞ր քու աղջիկդ .

— Զէ , ըսաւ , և ոչ ալ պիտի տեսնամ զինքը այս աշխարհիս վրայ : Փոխանակ հարստութեան ու երջանկութեան որոնց այնչափ կը փափաքէր՝ խեղճ ու յուսահատ կեանք մը ունեցաւ և իր ու ուրիշի մահուան ալ պատճառ եղաւ

Կ'աղաչեմ՝ ալ ինծի աս բանիս վրայօք բան մի հարցներ :

Կէս զիշերը վրայ հասած ըլլալով, նե-
հալայի մայրը ինձի պլլուելով ըստ . Գնու
պառկէ , աղջիկս , և նայէ որ քնանաս :



Է

«**Գիշեր ցորեկ բոլոր մտածութիւննիս այն
էր թէ ինչպէս կարենանք աւելի լաւ կերպով
մշակել մեր անզաստանը , որ արգէն մեր
դալովը բազմացեր էինք , որպէս զի ապ-
րուստնիս ապահովցնենք :** Աշխատասէր և
ճարտարամիտ Գոլան մէկէն սկսաւ այն
սղտի անքեր դաշտը մշակել , և Հնդկաս-
տանցի պառաւին խորհրդովը ամէն տեղ
սերմցանեց՝ որով այն անմշակ և վայրի խո-
տերով լեցուն դաշտը , քիչ ատենէն իր ջա-
նից խնամքովը զեղեցիկ ու մշակեալ պար-
տէղ մը դարձաւ՝ և ամէն տեսակ բան կը
բուսցընէր :

Այս տեսնալով ես ալ ուզեցի իրենց աշ-
խատանացը հազորդակից ըլլալ , բայց Գո-
լան ու պառաւ Հնդկաստանցին իմ վրաս
զթալով դէմ՝ կը կենային իմ այս փափա-
քանացս :

Ամէն առաւօտ գեռ արել չտաքցած
մէկաեղ դաշտը կ'երթայինք զէշ և աւելորդ
խոտերը քաղելու համար : Խակ երբոր խըր-

Ճիթնիս կը դառնայինք՝ զետին ափունքներէն ժողված բարակ եղեղներով փսխաթներ կը շինէինք զորոնք Դոլա մօտիկ զեղը կը տանէր ծախելու համար :

Այս արուեստոս խիստ շուտ սորվեցայ՝ որովհետեւ հնդկաստանի այն կողմերը չատ զործածական է այս ձեռապործս :

Մեր հնդկաստանցի պառաւին քով գալը կամաց կամաց ամէն տեղ տարածուեցաւ՝ զորն որ նոյն խակ հնդկաստանցին ալ կը պատմէր ամէն զեղացոց իր այս անակնկալ բաղզը որոնց մէջն էր նաև Ծամորին հայրը :

— Բարերար երկինքը, կ'ըսէր իրենց, իմ վրաս զթալով, կորսնցուցածիս տեղ ուրիշ աղջիկ մ'ալ ինծի չնորհեց » : Խեղճ բարեսէր պառաւը ամենայն խնամքով ու սիրով կը հողար իմ ամէն պիտոյքս . երբոր տեսնար զիս որ քիչ մը մեր դաշտին սահմաններէն կը հեռանամ՝ մէկէն ետեկս կը վագէր ըսելով,

— Սիրելի աղջիկս, կ'աղաչեմ շատ մի հեռանար . վասն զի այս կողմերս այնչափ ապահով չեն, կրնայ ըլլալ որ զքեղ առնեն տանին . խնայէ ինծի որ այս նոր խեղճութիւնս ալ զլուխս շիգայ :

Մեր այս անխոնջ աշխատանօքը՝ վերջապէս կրցանք հնդկաստանցին ու մեր բազովը շինել . բայց ես միշտ իմ պապս մտածելէն չէի դադրէր, ու զիշեր ցորեկ բոլոր մտածմունքս իր վրան էր և խղճմտանքս ալ զիս չարաչար կը տանջէր . զիս ուրիշ բա-

նով չեի կրնար հանդարտեցընել եթէ ոչ
քրիստոնէութեան հաւատոյ, յուաոյ և համ
բերութեան առաքինութիւններովը զորոնք
կը ջանայի սրտիս մէջ վառ պահել :

Սակայն այսու ամենայնիւ չեի կրնար ես
ինծի յաղթել և կ'ուզէի երթալ պապս զըտ-
նել, որպէս զի զինքը սիրելովս կարենամ
մոռցընել տալ իրեն իմ պատճառաւս քա-
շած վիշտերը : Բայց երբեմն երբեմն խոր
տրտմութեամբ մը պաշարուած կը դառնայի
ու կը հարցընէի ես ինծի . արդեօք զինքը
զեռ կենդանի պիտի գտնամմի . չէ նէ ու
նեցած վիշտերուն չզիմանալով մեռած:....
Ի՞նչպէս այս սահմաններէս պիտի կարե-
նամ հեռանալ, որովհետև հոսանքուանքը
խիստ քիչ անզամ նաւ կը տեսնուի, ան
ալ զիապուածով թէ որ ջուրերնին պակսած
ըլլայ որպէս զի հոսկէց ջուր առնեն: Աա-
կայն հանդերձ այսու ամենայնիւ կը ջանայի
միտքս դրածը կատարել . ու դրեթէ ամէն
օր Դոլային հետ մէկտեղ զետին եղերքը
կ'երթայինք յուսալով որ զեռ ևս նաւու մը
նաւաստիներու հանդիպինք: Իմ միտքսին-
չուան Բոնսիշերի երթալ էր բայց մէկտեղ
առնելով Դոլան ու հնդկաստանցի պառա-
ւը, եթէ հոն զացող նաւ մը գտնալու ըլ-
լայի նէ: Այս վերջինիս իմացուցեր էի իմ
զիտմունքս՝ և ինքն ալ սիրով յանձն առեր
էր մեղի հետ զալու :

Այս խարէական յուսոյ մէջ զրեթէ վեց
տարի անցուցինք ու միշտ յոյսերնիս պա-

բապ կ'ելլար . բայց վերջապէս որ մը երբոր
մեր սովորութեան համեմատ գետին եզեր-
քը նստած յուսահատաբար կ' սպասէինք ,
յանկարծ տեսանք հեռուէն որ քանի մը նա-
ւաստիք կուզային գետէն ջուր առնելու հա-
մար : Անկէն ուրախութեամբ մը իրենց քով
մօտեցայ , ու իմացայ որ սկսվածիցի էին .
բայց բարեբաղգաբար մէջէրնին զաղղիա-
ցի մը կար՝ որուն կրցայ իմ լեզուս հասկը-
ցընել , և տեղեկացայ իրմէ որ նաւուն հրա-
մանատարը սկսվածիցի մըն էր ու գէպ՚ի
Բոնտիշէրի կ'երթային : Ան ատեն ըսի ի-
րեն իմ երկարժամանակեայ փափաքս և
թէ կ'ուզէի Բոնտիշէրի երթալ՝ իմուրիշ եր-
կու ընկերներովս :

— Կարծեմ որ , ըստ ինձի ան ատեն
զաղղիացին , շատ դժուարաւ կրնայ յաջո-
ղիլ քու այս փափաքդ :

Սակայն շատ ստիպեցի զինքը որ զիս
նաւապետին տանի որ իրեն հետ խօսիմ .
ինքն ալ հաւանելով իմ այս խնդրոյս յանձն
առաւ զիս նաւը տանելու , ու հաւատարիմ
Դոլայիս հետ ճամբայ ելանք :

Հուսկ ուրեմն հասանք ծովածոց մը ուր
որ նաւը կ' սպասէր . նաւապետը՝ ի սկզբան
մեծ տհաճութեամբ մը զմեղ ընդունեցաւ ,
բայց քիչ ատենէն իր առջի կերպը փոխեց :

— Շատ աղէկ , պատասխանեց նաւա-
պետը , ամենայն սիրով կ'ընդունիմ զձեղ .
ուր է մէկալ ընկերնիդ , և թէ՝ բաւական
ստակ ունիք ձեր ճամբու ծախսքը վճարելու :

Պատասխանեցի իրեն որ չէ թէ միայն ճամբու ծախքը վճարելու կարողութիւն չունէինք այլ և ոչ աղքատօրէն ապրելու :

Բայց աս ալ ըսի իրեն՝ որ եթէ զմեղ մեր փափաքած տեղը հասցընէր ան ատեն կըրնայինք իրեն առատապէս հատուցանել մեր ծախքը :

— Ոչ . ոչ . պատասխանեց նաւապետը , ես չեմ կրնար այս տեսակ անսովոյդ առուտուր ընել . կ'ուզեմ որ վաստըկիս վրայ ապահով ըլլամ :

Աս բանիս վրայ յուսահատած ճայնս քաշեցի կեցայ : Բայց ճշմարիտը ըսելով առանց զիտնալու բաւական հարստութիւն ունէի :

Մինչդեռ ես հոն կեցած նաւապետին հանած դժուարութեանը վրայ կը մտածէի , իմ հանճարեղ Գոլաս խրճիթը գնաց՝ որ իմ ոսկեղիպակ և գոհարներով զարդարուած հարուստ զգեստս բերէ դորն որ ինքը երկայն տտենէ 'ի վեր մեծ խնամքով կը պահէր : Երբոր բերաւ մէկէն նաւապետին ներկայացուցինք . ան ալ քիչ մը քննելէն ետքը՝ մէկէն ամէն դժուարութիւն վերցաւ :

— Այո , պատասխանեց նաւապետը , կ'ընդունիմ զձեղ այս զգեստներուս տեղ , որոնց արժէքը ձեր ճամբու ծախքը կը լիցընէ : Բաց ասկէ խօսք ալ կուտամ ձեզի որ ոչ միայն Բոնտիշէրի այլ նաև ինչուան ձեր բնակութեան տեղը տանիմ զձեղ : Փոթացէք ուրեմն ձեր միւս ընկերն ալ հոս բե-

րելու , վասն զի երկու ժամէն ճամբայ պիտի ելլենք :

Հուտ մը խրճիթնիս դարձանք . սակայն հոն ալ մէկ ուրիշ նոր գժուարութիւն մը դիմացնիս ելաւ . որովհետև շատ գժուարին կուղար մեր բարեսէր հնդկաստանցիին իր սիրելի այծը թողովը , որուն վրայ մասնաւոր գութ մը ունէր :

Աղեկ ուրեմն , ըստ իրեն , զան ալ մէկտեղ տանինք , և ես նաւազետին հետ աս բանս ալ կը յարմարցընեմ . իր տուած կաթը իրեն ճամբու ծախքին տեղ կրնայ բռնել :

Պատրաստութիւննիս խիստ կարճ եղաւ , ու մեծ արագութեամբ ժողվեցինք այն ամէն բանը որոնց վրայ որ պառաւը սէր ձզած էր և յիշատակի համար կը պահէր . բայց թէ որ աս ընտրութիւնը իրեն թողլու ըլլայինք , անշուշտ բեռներու ծանրութենէն չէինք կրնար առաջ երթալ : Վերջապէս թողուցինք մեր բնակարանը՝ ու սկսանք դէպ 'ի նաւ երթալ : Դոլա մեր կարասիներովը բեռնաւորուած առջևէն կը քալէր , իսկ ես ետեէն պառաւին թեր մըտած կ'երթայի ու մէկ ձեռքովս ալ այծին չուանը բռնած էի : Հասանք վերջապէս ծովածոցը ու այս անդամուն տեսանք որ նաւուն տախտակամածը նաւաստիներով ու ճամբորդներով լեցուն էր , որոնց մէջն էր նաև նաւապետին կինը իր պղտի տղովը : Նաւապետը այծը տեսնելուն պէս տհա-

ճելով մը ըսաւ թէ ինչու առաջոց բան մը
ըսիք ասոր համար . և թէ ինքը պարտա-
կան չէր զանիկայ ընդունելու , ըսելով թէ՝
ծախքը կ'աւելնայ : Բայց իր կինը մէկէն
պատասխանեց թէ զան ալ կրնար ընդու-
նիլ , որովհետև կենդանւոյն տուած կաթը
կրնար իր տղուն ծառայել : Վերջապէս ա-
մէն բան յարմարեցաւ , ու առանց մէկ
զժուարութեան մը նաւ մտանք : Մեղի ի-
րեքներնուս համար երկու անկողին և մէկ
պզտի խցիկ մը տուին . իսկ այծերնիս նա-
ւուն յատակը կը պառկէր , բայց ցորե-
կուան միջոց միշտ ազատ էր և նաւուն վր-
րայ արձակ համարձակ կը քալէր :

Նաւապետին կինը՝ որ գաղղիարէն
խիստ լաւ կը խօսէր՝ ստէալ կ'ուզար ինծի
հետ խօսակցելու , ու շատ սիրելի և աշխոյժ
կերպ մը ունէր . քիչ օրուան մէջ ան առ-
ախճան իրեն հետ ընտանեցայ՝ որ ամէն ի-
րիկուն իրեն հետ մէկտեղ թէյ խմելու
հրամցոց : Աիրով ընդունեցայ իր հրատէր-
քը ու փառաւոր յախճապակիներով զար-
զարուած սեղանի մը քով նստանք : Փիչ
մը ատեն այնպէս նստելէն եաքը , յան-
կարծ հարուստ ու շքեղ բաժակ մը աչքիս
զարկաւ : Ուշաղրութեամբ մը զննեցի՝ ու
ձեռքովս ալ շօշափեցի զայն , և վրայի եղած
նշանէն ճանչցայ որ անիկայ ատենօք պա-
պուս էր : . . . Զարմանքս ան աստիճանի
սաստիկ եղաւ , որ խաթունը անզբազառ-
նալով հարցուց ինծի թէ ինչու համար այն
բանը զիս այնչափ զարմացուց :

Խամբուն , պատասխանեցի ես իրեն , ներեցէք ինձի հարցընելու , թէ որ զիտէք , և թէ կը հաճիք ըսելու , ի՞նչ կերպով այս բաժակը ձեր քովը եկած է :

« Հինգ տարի առաջ Ակովտիա եղած ժամանակնիս՝ հարուստ վաճառական մը եկաւ հօն , որն որ խիստ շատ ապրանքներ ունէր որոնք այս տեսակ գեղեցիկ և սակաւագիւտ բաներ էին ու անկէ ընդունեցանք . էրիկս իրեն հետ բարեկամանալով դիւրացուց իրեն իր նաւն ու վաճառքները ծախելու միջոցը . աս մարդը սաստիկ հարսաանալով թողուց վաճառականութիւնը , ու քիչ ատենէն խտիմպուրկցի որբ ու աղքատ աղջկան մը հետ կարգուեցաւ : Իրեն կարգուելէն քիչ մը ետքը մենք խտիմպուրկէն ելանք՝ բայց նախ իրեն ու կնկանը մնաքբարովի գացինք . բայց կրնամ ըսել որ իրենց ունեցած գեղեցիկ ու հրաշալի կահկարասիքին նման ուրիշ տեսած չէի :

Խսկ ես այլայլած ու դողդոջուն անձամբ մտիկ կ'ընէի սկսվտիացի խաթունին պատմութիւնը . — Խաթուն , ըսի իրեն , կրնաք աւելի լաւ մը բացատրել ինձի թէ ի՞նչ տեսակ էին կահկարասիքը :

— Ո՞՛հ , պատասխանեց , շատ գեղեցիկ էին՝ բայց միանգամայն ահաւոր . վասն զի ամէնքն ալ կենդանւոյ ձեռվ շինուած էին . ահաւասիկ՝ ըսածս քեզի հաւաստելու համար՝ հետաքրքրական բան մ'ալ ցուցընեմ քեզի . կը տեսնամս սա թեաւոր աթու-

որ, ասիկայ ինծի նոյն վաճառականին խաթունը պարզեց՝ իմ տղուս համար։ Առակուր որ ցուցընեմքեզի։

Աս ըսելով աթոռին վրայի ծածկոցը հանեց։ ինչպէս զարմացայ մնացի երբոր տեսայ թէ անիկայ իմ տղայութեանս ատն զործածած աթոռս էր. ո՞հ, այն երջանիկ ժամանակը՝ որն որ դեռ իմ պապուս սիրալիր հովանաւորութեանը տակ՝ նոյն աթոռին վրայ իրեն ուղինքովերը քաղցր քուն կ'ըլլայի. ո՞հ, քաղցր է ինծի այն աթոռը, քաղցր է որ և իցէ ցանկալի օրորոցէ մը տւելի. Տարակոյսս երթալով աւելցաւ. իմացայ որ Ռոնչելին Ակովտիա էր, և փոխանակ իր յանցանաց պատիժը կրելու հանգիստ կ'ապրէր։

Այլայլութիւնս բռնելով սկսայ ուրիշ նոր նոր հարցմունքներ ընել խաթունին. և իրեն տուած մանրամասն տեղեկութիւններէն ալ տարակուսելու տեղիք չի մնաց։ Միայն անունին տարբերութիւնն էր որ քիչ մը տարակոյս կրնար վերցընել. բայց ան ալ ստուգուեցաւ որ Ռոնչելին Ակովտիա հասնելէն ետքը անունը փոխելով վանտէր կոչուեր էր ու իր Մալանոյ գործակիցն ալ որ ընկերէն չէր բաժնուած Տիր անունը առեր էր։

Մէկէն փութացի իմացածս Դոլային պատմելու. «Անտարակոյս եղիր, ըստ ինծի, երկինք զինքը կը պատժէ, մտքէ անցնելու բան չէ որ այնալիսին կարենայ եր-

ջանիկ ըլլալ . ցաւալին ան խեղճ կինն է որ
ատանկ անզգամ մարդու հետ կարզըւեր է
անշուշտ առանց լաւ ճանչնալու զինքը .
բայց թողունք հիմա այս մտածոթիւններս
և նայինք մեր բանին որ պապուդ քով պի-
տի երթանք » :

Երեք ամսէն վերջը հասանք Բոնտիշէրիի
առջեները , երբոր հեռուէն տեսայ իմ հայ-
րենիքս՝ սիրտս դոդ մը եկաւ :

Կ'ըսէի ինքնիրենս , ինչպէս պիտի հա-
մարձակիմ պապուս առջն երենալու թէ
որ ողջ է ինչուան հիմայ . իսկ թէ որ ինքը
մեռած է ինչպէս պիտի տեսնամ մէկալ
ազգականներս , պապուս եղբայրը ու իրեն
որդիքը : Բայց ինչ որ ալ ըլլայ , պէտք է որ
փութամ թողութիւն խնդրելու անցած դա-
ցած դէպքերուն վրայ :

Սկզբանիացի նաւապետը , հաստատուն
կեցաւ իր խոստմանը վրայ , ու Բոնտիշէրի
հասնելնէս ետեւ , իր ծախքովը զիս մեր
գաշտային բնակութիւնը կ'ուզէր տանիլ :
Բայց ես ամչնալէս չէի ուզէր և ոչ պապուս
եղբօրը քով երթալ ինչպէս վերը ըսի , որ
Բոնտիշէրի կը կենար :

Զեմուզեր հիմայ հոս նկարագրել ունե-
ցած զգածմունքս երբոր մեր տունը տեսայ .
այնպիսի այլայլութիւն մը եկաւ վրաս որ
բացատրելու բան չէ . վերցուցի աչուըներս ,
որ արցունքով լեցուն էին , դէպ 'ի այն պա-
տուհանը ուր որ ատեն մը կը կենար պապս ,
որ իմ խաղերուս նայելով կը ժըմտէր ու կը

դուարճանար : Այն պատուհանը հիմա զոց
էր : . . . Բակը մտայ , հոն ալ տեսայ որ խո-
տերը արձակ համարձակ աճեր էին . ան
թուփերը որ ատեն մը ծաղկած հոտերնին
կը բռւրէին , հիմա չորցած ու տկարացած
կը տեսնուէին մարդուս աչքին : Բաց դուռ
մը տեսնալով առաջ զայի ու ներս մտնե-
լով տեսայ զթոմը , որ ծառի մը շուքին տակ
նստած լուռ և տխուր կեցեր էր գերեզմա-
նական արձանի մը պէս :

— Ո՞վ է ան , հարցուց , դարձնելով դէպ
ի ինծի իր տկար և ազօտ նայուածքը :

— Ես եմ , պոռացի , ու լալով ընկայ իր
պարանոցը . Նառաման է որ շատ թշուա-
ռութիւններ քաշելէն ետքը եկեր է թողու-
թիւն խնդրելու իր յանցանացը ու դա-
նոնք քաւելու : Բայց ո՞ւր է պապս :

Այս վերջի հարցմանս վրայ , արցունքի
կաթիլներ իր ցամաք արտեսանանցը վրայ
ինչնալով պատասխանեց այլայլած ձայնով
մը : — Քու պապդ , ո՞հ , քու պապդ , ալ այս
աշխարհիս վրայ չէ : Չեմ զիտեր , ըստ
բարկացած ձայնով մը , թէ արդեօք ընդու-
նիմ զքեղ հիմա թէ չէ . չեմ զիտեր թէ մեր
զլուխը եկած այնչափ չարիքներուն մէջ դուն
մատ ունիս մի չէ նէ արդար ես . ինչ որ ալ
ըլլայ՝ նստէ հիմա ու հանգիստ առ քու
տանգ մէջ . վազը ես կը ծանուցանեմ բո-
լոր մնացած աղղականներուդ քու դարձդ .
իրենց կը մնայ զքեղ դատելը :

Աս ըսելով պատրաստուեցաւ ինծի ծա-

ուայելու և իրեն ունեցած կասկածներովը
հանդերձ ամենայն ակնածութիւն կը բա-
նեցնէր : Ես կը ջանայի որ ինքը չաշխատի ,
ու աղաչեցի որ ինծի թողու ընելու բանե-
րը : Ինքը նստեցաւ և սաստիկ այլայլու-
թիւն մը կը տեսնայի դէմքին վրայ իմ դար-
ձիս պատճառաւը . թէսկէտ և ինքը պարապ-
տեղ կը ջանար ծածկելու իր սրտին այլայ-
լութիւնը ծանր կերպ մը բանեցնելով :

«Մէկէն ուղեցի իմ մանկութեանս բնակութիւնը մէյմը աչքէ անցնել, թէպէտ և սիրտս սաստիկ կոտրած էր: Դոլան հետս առի և գացի նախս պապուս բնակած խուցը ու դողգոջուն ձեռքով մը փեղկը բացի որն որ երկայն ժամանակէ ՚ի վեր չէր բացուած: Երբոր լուսաւորուեցաւ խուցը պարապ տեղ յիշատակի բաներ կը փնտոէի հոն. վասն զի բան մը չէր մնացած, յափշտակուած ըլլալով Ռոնչելիէն և իրեն ասպատակներուն խումբէն. չորս կողմն ուրիշ բան չէի տեսնէր բայց եթէ կատարեալ աւերածութիւն մը. պատերը բոլորովին մերկացած էին իրենց զարդերէն և միայն ծանրազին օթոցներու կտորուանք կախուած կը տեսնու էին որոնք կատաղութեամբ վրցունելու ատեննին կտորները պատին վրայ մնացեր էին ասզին անզին կահ կարասիքներու՝ կտորուանքներ սփոռուած. զետինը զրուած զեղեցիկ զորզը չկար և ասզին անզին աւազակներուն հետքը կը նշմարուէր: Ահա այս

տիսուր տեսարանը դիմացս ելաւ . ալ չէի կրնար հոն յիշատակի բան մը փնտռել , ու բոլորովին լքեալ կոթնեցայ իմ հաւատարիմ Դոլայիս , և փութացի պարտէղ իջնալ , ուր որ սաստիկ այլայլութենէս մարած ընկայ սեղանատախտակի մը վրայ , ու երկայն ատեն լուս կենալէն եաքը ըսի Դոլային :

— Զեմ համարձակիր հարցընել Թումինիմ տունէս հեռանալէն ետև պատահած դէպքերը , բայց վերջի աստիճան ալ հետաքըրքիր եմ իմանալու և տարակոյսներս լուծելու : Արդեօք պապս Ռոնչելլիէն կամ իր մարդիկներէն սպաննուեր է . . . : Ո՞չ կազաչեմ սիրելիդ իմ Դոլա , դնա . ճշմարիտը իմացիր , ու եկուր պատմէ ինձի : Ո՞չ ես հարցընելու դող կ'ելլամ . . . կ'սպասեմ քեզի հոս ինչուան երիկուն թէ որ հարկ ըլլայ : Ո՞չ չեմ կրնար սիրտ ընել մտնելու այս բնակարանս , զորն որ վատահամբաւն Ռոնչէլլի թերես հայրասպանութեամբ մը պղծեր է :

Դոլա դիս մինակ թողլով Թումին քովը զնաց . քանի մը վայրկենէն տեսայ որ ետ կը դառնար և սաստիկ զզացուած կերալ մը կը տեսնուէր վրան . հարցուցի իրեն պատճառը՝ բայց պատախան մը չտուաւ :

— Դոլա , ըսի իրեն , ինչու ինձմէ կը ծածկես . իսկ ինքը առանց պատախան մը տալու հառաջեց , ես ալ լուս կեցայ ու սիրտս կը հատնէր :

— Թումղիս սեպելով այս ամէնչարեացս
պատճառ՝ վանտեց զիս , ըսելով . « Զըլլալու
աղջիկ կորիր սըկէց . առանց քու ատելի
դործակցութեանդ մեր Նառւման , մեր սի-
րելի աղջիկը , մեր քովէն չէր հեռանար .
զու հազար անզամ իրմէ աւելի յանցաւոր
ես . զուն իրեն սորվեցուցիր սուտ ըսելը .
առանցքու նենզաւոր խորհուրդներուդ ան-
կարելի բան էր որ մեր սիրելի զուստը՝
որուն ծնանիլը տեսեր եմ ու զինքը օրեր
եմ , զմեղ թողուր : Եւ զուն զեռ կը համար-
ձակիս զալու ու տեսնուելու առջևս որ զքեզ
տեսնելով սիրտս կը խոցոտի : Գնայ կորիր
առջևէս անհաւատարիմ ու նենզաւոր ծա-
ռայ :

Մէկէն խեղճ Դոլային վիզը պլլուեցայ
որ անիրաւ տեղը իմ սխալանացս պատիժը
կը քաշէր :

— Ելիր երթանք , ըսի իրեն , ու վերջա-
պէս պատմենք Թումին առանց դարձուածքի
մը զլուխս եկած դժբաղդութիւնները . ես
միայն եմ յանցաւորը և ես պէտք է որ
իրեմ իմ յանցանացս ծանրութիւնը :

Մանելով Թումին խուցը տեսանք որ ու-
շաղրութեամք մտիկ կ'ընէր հնգկաստանցի
պառաւին խօսակցութեանը . և որովհետե-
այս վերջինին խօսակցութիւնը կրնար լաւ
աղղեցութիւն մը ընել Թումին վրայ , հարկ
սեպեցինք լուել նոյն ատեն և մեր խօսակ-
ցութիւնը երկրորդ օրուան թողուցինք :

Երբոր զիշերը առաջ կ'երթար և մենք

մտքերնիս զրեր էինք խուցին տախտակա-
մածին վրայ քովէ քով նստած դիշերը ան-
ցընել , լսեցինք Թոռմին սանդուխներէն վեր
եղելուն ոտքին ձայնը , հնդկաստանցի պա-
ռաւին հետ մէկտեղ . իրենք զիս կը փնտը-
ռէին , մտան մեր կեցած խուցը ու աես-
նելով որ զետինը նստած եմ պառաւը յան-
դիմաննելով ըստ :

— Ատ ըլլալու բան է որ իմ սիրոյ աղ-
ջկս ուսկից որ ես վեց տարի ամէն տեսակ
հոգ ու մսիթարութիւն ունեցայ աւելի հան-
զիստ ըլլար իմ խեղճ հիւղիս մէջ քան թէ
հոս . ու ասանկ տաք տաք խօսելով ըստ ,
Այն մահիճը որուն մէջ որ դուն կը պառ-
կէիր հետս բերեր եմ . հիմա կ'երթամ փըն-
տըռելու : Դոլա հետս եկուր որ ինծի օդ-
նես :

Թոռմ ինծի հետ մինակ մնաց . իմացայ որ
պառաւին խօսակցութիւնը շատ օգուտ ը-
րեր էր . ու այն մտերմական անունները որ
ատենօք ինծի կուտար նորէն սկսաւ դոր-
ծածել :

Այն մահիճը ուր որ կը պառկէի հիւղին
մէջ բերին :

— Հապա դու մայրիկ , ըսի պառաւին ,
ուր պիտի պառկիս :

— Իր անկողինը պատրաստ է , պա-
տասխանեց Թոռմ , խսկ քեղի համար Դոլա ,
խսիր մը պատրաստեր եմ խաթունիդ դրա-
նը առջև , դուն ալ անոր վրայ կը պառկիս :

— Զէ , ըսի ես , ատանկ բան չըլլար . Դո-

ւան իմ զրանս առջև պիտի չի պառկի . ապա թէ ոչ կ'ելլամ կ'երթամ՝ ու մէյմըն ալ չեմ զառնար :

Թոմ զարմացած ինձի նայեցաւ .

— Թող խեղճին ուղածին պէս ըլլայ , ըստ հնդկաստանցի պառաւը , ուղածը գէշ բան մը չէ , թշուառութիւնը շատ բան սորվեց իրեն :

Երկրորդ առաւօտ տեսայ որ Թոմ զիս նախաճաշկի կը կանչէր . այն քաղցր անուանակոչութիւնը որ ինձի կուտար միտքս ձգեցին իմ պզտիկութեան օրերս ու սիրտս ելլելով լացի . մէկէն փութացի վար իջայ և վիզը պլուելով մնացի երկայն ատեն . նոյնպէս խեղճ ութսնամեայ ծերունին ալ ուրախութենէն կուլար :

— Նառմա , ըստ ինձի , եկու քու ատենուան մը նստած տեղդ նստէ . այն չարագործ ասպատակները չի կրցան տանիլ նաև այս սեղանատախտակը որուն քովը երբեմն դուք կը ժողուէիք հօրդ ու մօրդ հետ մէկտեղ , և դուն կը զուարճացնէիր զմեզ քու անուշիկ անուշիկ խօսակցութեամբդ որ ծիծառնիկի ճռուղելէն աւելի քաղցր կուղար . ասպատակները չի կրցան տեղէն շարժել աս սեղանատախտակը՝ որովհետեւ ամուր կերպով զետինը քամուած էր , որով աս միայն մնաց ինձի սիրելի յիշատակ մը :

Աս ըսելով ձեռքէս բռնած տարաւ զիս սեղանատախտակին քովը որուն եղերը կը

ժողւըվէինք ուրիշ անդամներ . անոր վրայ հաւաքեր զրեր էր այն քանի մը կտոր անօթները որ ասպատակներուն ձեռքէն ապատած էին , բայց բոլորն ալ պակասաւոր ու ըստ մեծի մասին վնասուած , որոնց վրայ սաստիկ սիրտս ցաւելով նստայ :

Թում ըստ իրեն հին սովորութեանը իմ ետևս ոտքի վրայ կեցած կ'ուզէր ինծի ծառայել . բայց ես ոտք ելայ ու ըսփ իրեն , որ բան մը չեմ ուտեր ինչուան որ ինքն ալ ինծի հետ մէկտեղ չի նստի , ինչպէս նաև հնդկաստանցի պառաւը . բայց անօգուտ տեղը , վասն զի ինքը իր զիտցածէն ետ չկեցաւ . միայն հնդկաստանցի պառաւը նըստաւ ինծի հետ : Դոլան կամացուկ մը նշան ըրաւ ինծի որ իրեն պատշաճ չէր երևնար որ ինքն ալ իմ հետս սեղան նստի , վախնալով որ թումը չսրդողի որ նոյն իսկ ինքն ալ չէր նստած :

Երբոր լմնցուցինք , աղաչեցի թումին որ նստինք ու քանի մը ժամ իրարու հետ խօսինք . ես իրեն քով նստայ ու պատմեցի իրեն իմ թշուառութիւններս ու Դոլային հաւատարմութիւնը ու անմեղութիւնը , որուն վրայ մեծապէս ուրախացաւ խեղճ աղջիկը :

— Իմս Նառամա , ըսաւ ինծի ծեր թումը , դուստր իմ տիրոջս ու իմ գորովոյս . դուն աւելի թշուառ ես քան թէ յանցաւոր . շատ ուրախ եմ ինչ որ բարիք ըրեր ես լքեալ ու պառաւ կնկան մը : Թէ որ զրեղ դատելու իշխանութիւնը ինծի իյնար ես զրեղ կ'ար-

դարացնէի . բայց ասիկայ ինծի չի վերա-
բերիր . քու աղզականներդ արգէն իմացան
քու դալդ ու վաղը հոս կ'ըլլան :

— Զեմ համարձակիր , ըսի իրեն , հար-
ցընելու քեզի , ինչ որ պատահեցաւ իմ աս
տեղերէս հեռանալէն ետքը :

— Լաւ , կը պատմեմ որեմն , ըսաւ ,
քեզի :

— « Ան երիկուն որ դուն զմեղ թողուցիր
և զիշերը չի դարձար , պապդ կարծելով որ
ծովուն վրայ շրջան մը ընելու զացած ըլլաս
ամէն կողմ՝ նաւակներ խաւրեց զքեզ փըն-
տըռելու համար . նոյն միջոցին նաև ծովե-
զերքն ալ խուզարկուներ խաւրեց , բայց ա-
մէն ջանքը պարապ ելաւ . զիշերը աս կեր-
պով անցուցինք և տեսնալով որ դուն չես
երենար՝ անպատմելի տրամութեան մը մէջ
ինկանք :

Երկրորդ օրը պապդ գնաց Բոնտիշէրի
իրեն եղբօրը հետ խօսելու և մտածելու հա-
մար քու ատանկ անակնկալ կորստեանդ
վրայօք , իսկ պապուդ եղբայրը ըսաւ ի-
րեն . Ուր որ կ'ուզես հետդ կուզամ՝ Նա-
ուման գտնելու համար . բայց այն կաս-
կածն ու վախը որ այն օտարականին տունդ
եկած առջի օրէն սրտիս մէջը տիրեր էր ,
և որուն հետ կարգեցիր դուն Նաուման իմ
կարծեացս հակառակ , երթալով կ'աւելնայ .
չեմ կարծեր որ մէյմնալ ան տուն դառնայ .
անոր համար դուն հոս կեցիր , այնչափ ա-
ւելի որ տանդ մէջ վիշտերդ սլիտի աւել-

նան, որ հոս կենալովդ կրնան երթալով
նուազիլ :

Պատդ ալ եղբօրը խորհրդին հետեւցաւ
ու տունը ինծի և ուրիշ քանի մը զերեաց
պահպանութեանը յանձնեց . իսկ մենք
և ոչ մոքերնէս անզամ կրնայինք անցնել
այն թշուառութիւնները որ զլուխնիս եկան .
բոլոր հարստութիւնները պապդ ապահով-
ցուցած էր դարաններու մէջ ու բանալի-
ներն ալ ինծի յանձնած էր՝ գոնները ամե-
նայն խնամքով զոցելէն վերջը :

Նոյն զիշերը ոտքի ձայն մը լսուեցաւ
քարայատակին վրայ . բացի պատուհանս
որ տեսնեմ ինչ բան ըլլալը . նոյն վայրկե-
նին քու ամուսնոյդ Քարրէի դքսին ձայնը
առի որ կը հրամայէր ինծի որ գոնները բա-
նամ . պատասխանեցի թէ հիմայ անձամբ
կու զամ : Ես ուրախացայ կարծելով որ
գուն ալ հետը ըլլաս , բայց զարմացայ մնա-
ցի երրոր տեսայ որ խել մը մարզիկ ներս
թափեցան քու ամուսնոյդ նտեէն , որոնք
բոնութեամբ զիս լսուցի մը մէջ փակեցին
ու վրայէն բանալիով մ'ալ զոցեցին :

Քանի մը վայրկենէն վերջը լսեցի մեր զե-
րեաց ցաւազին աղաղակներուն ձայնը , զո-
րոնք կը փողոտէին : Բոլոր զիշերը կը լսէի
կարգէ զուրս շվութութիւն մը բոլոր տանը
մէջ ու չէի կրնար հասկնալ թէ ինչ կ'ընեն,
և ոչ իսկ կրնայի երեսակացել այդ եղած սոս-
կալի եղեռնը . կը կանչէի քու էրիկդ , բայց
պարապ տեղ , և վերջապէս առաւտեան
դէմ բոլորովին լսեց աղաղակը :

Ես ինչուան կէսօր անանկ փակուած մնացի , և ահա ան միջոցին գերի մը քու պապուդ եղբօրը կողմանէ նամակ մը բերաւ ինծի . խեղճը իմ աղաղակս լսելով ու տեսնալով նաև մեր տանը այս խելքէ զուրս աւերումը մէկէն զացեր էր օգնութիւն կանչելու . եկան ու խորտակելով բացին իմ կեցած խուցիս զուռը . կարծեմ ալ հարկաւորութիւն չկայ պատմելու քեզի ուրիշ պատահած բաները , զորոնք զուն ինծմէ լաւ պիտի զիտնաս :

Քու պապդ անկէ վերջը ամենեին հոս չեկաւ , վասն զի եղբայրը զինքը Բոնտիշէրի բոնեց , որպէս զի իր տանը խեղճութիւնը չտեսնայ որ օր մը առաջայնչափ զեղեցիկ ու զուարձալի էր : Պապուդ եղբայրը ու իրեն երկու որդիքը եկան , բայց ահարեկած նորէն ետ դարձան . ես մինակ կը բնակիմ հոս աս տիսուր տեղս պահպանելու համար :

Անկէ ետև շատ քննութիւններ եղան յանցաւորները զտնելու համար , և վերջապէս իմացանք որ Փաբրէի զուքս ըսածը վտանգաւոր հէն մըն է եղեր , և շատ հաւանական երեցաւ որ իրեն նաւովը ճամբայ ելած ու փախած ըլլար . իմացանք նաև քանի մը հնդկաստանցիներէ որ Դոլան ծովեղերքը ընկերութիւն կ'ընէ եղեր ասպատակներուն հետ որոնք իրեն կը ծառայեն եղեր . կրնաս իմանալ հիմայ իմ իրեն դէմ ցըցուցած բարկութեանս պատճառը :

Պապդ աս եղած խեղճութիւններուն վը-

բայ չղիմանալով հիւանդացաւ , և խեղճը
չկրցաւ ունենալ գոնէ ատ մխիթարութիւ-
նը որ հայրդ ու մայրդ տեսնար . որոնց որ
կ'սպասէինք : Ո՛հ , եղուկ ինձ . ինչուան
աս ետքերս բան մը չէի զիտեր իրենց ցա-
ւալի վիճակին վրայ . . . Պապդ քանի մը
ամսէն մեռաւ առանց զիտնալու թէ ինչ
պատահեր էր քեզի ու ինչ եղեր էր հօրդ և
մօրդ » — :

Ծերունին Թոմ լոեց , և աչքէն արցուն-
քը զետի պէս կը վազէր :

Փ

Երբոր զիշեր եղաւ Դոլային հետ անկողին մտանք . ես յաշխատութենէ և 'ի յուզմանէ կրից սաստիկ յոդնած ըլլալով խորքուն մը կ'ուզէի ըլլալ , բայց բոլոր զիշերը ահաւոր երազներով տանջուեցայ :

Երկրորդ օրը ցորեկուան դէմ երբոր Դոլային հետ իմ խուցիս այն պատուհանը կեցած էինք որն որ Բոնտիշէրիի ճամբուն վրան կը նայէր , և ահա տեսանք հեռուէն որ խել մը մարդիկ առաջ կուզային ոմանք ուղարերու վրայ հեծած , ոմանք ալ ոտքով . հետզհետէ մօտիկնալով տեսայ որ մեր տանք ճամբան բռնեցին և խմացայ որ մեր ընտանիքէն պիտի ըլլան : Աս բազմութեան առջնէն , որ երեսունի չափ կային , գերիներն ալ մէկտեղ առնելով որոնք ոտքով ետեէն կուզային , փառաւոր դահաւորակ մը կ'երթար . վրան աղուոր դոյներով զորդ մը ձզուած էր որուն վարագոյրները բաց ըլլալով տեսայ որ պատկառելի ծեր մըն էր մէջի նստողը և ճանչցայ որ իմ մեծ հօրս

Եղբայրն էր իր պաշտօնական զգեստները հաղած : Երեսէն ալ կ'իմացուէր սըրտին ազնուութիւնը և արդէն իրեն համբաւը բոլոր գաւառին մէջն ալ տարածուած էր . ինձի անանկ մը երեցաւ իբրև թէ սաստիկ տրտմութեան մը մէջ ըլլար ինքը որ իմ պվտիկութիւնս տեսեր և շատ անդամ ալ զիս ծունկին վրայ բռներ էր . . . : Տեսնալուս պէս՝ կէս մարած ներս քաշուեցայ ու ծնկի վրայ եկած Աստուծոյ ապավինեցայ :

Քանի մը վայրկենէն զաւթին քարայատակին վրայ եկողներուն ոտքին ձայնը լսեցի որոնք մեծ զրան առջև եկան կայնեցան : Հրաման մը տրուելով երկու գուռն ալ բացուեցաւ որպէս զի զահաւորակն ալ կարենայ անցնիլ որուն մէջի եղողը իմ պապուս եղբայրն էր և ան միջոցին իրմէ զատ ուրիշ ամէնքն ալ հետի էին . կամաց կամաց սկսան սանդուխներէն վեր ելլալ ուսկից մէկ մեծ դահլիճ մը կ'երթըցուէր , ուր որ մեր բարօրութեան միջոցը տարին հեղ մը հոն կը ժողվուէինք բոլոր ընտանեօք հանդերձ իմ մեծ հօրս տարեղարձը տօնախմբելու համար որ իր եղբայրներուն անդրանիկն էր : Գաղառուկ ես ալ ասոնց ետևէն զացի որպէս զի աս աղուոր հանդէսը աչքէ չփախսցընեմ . մէյմ' ալ տեսնամ որ զահաւորակը զահլիճին մէջտեղը կեցուցին . բայց իրեն վար իջնալէն առաջ զահլիճին յատակը զարդարուն զորզով մը ծածկեցին ու ճոխ

և բարձրկէկ աթոռ մըն ալ զրին որ յար-
դոյ ծերունին վրան հանդչի . աս ընելէն
վերջը գահաւորակը վար զրին և տեսնամ
որ մէջէն իմ միծ հօրս եղբայրը զուրս ե-
լաւ իր երկու որդւոցը թերուուն վրայ յե-
նած :

Իրեն նստելէն վերջը որդիքներն ալ իրմէ-
աւելի ցած աթոռներու վրայ նստեցան . իսկ
ընտանեաց ուրիշ անձինքը որ տասնըհինդ
հոգիի չափի կային ուրիշի վրայ իրենց երկու
կողմը շարուեցան . ուրիշ քանի մը տղայք
ալ կային որոնք հազիւ տասնըհինդ տա-
րուան կրնային ըլլալ զորոնք հետերնին բե-
րած էին , որպէս զի ինծմով խրատուին :

Դոլան ու ես , սաստիկ կը գողղըզայինք .
« Դոլա , ըսի , զնաւ աղաչէ սիրոյ մօրս որ
զայ . վասն զի չեմ համարձակիր միայն
քեզմով ընտանեացս վսեմ ժողովրին առ-
ջև ներկայանալ » : Պառաւ հնդկաստանցին
շուտ մը փութաց եկաւ , բայց սաստիկ
վախցաւ տեսնալով այնչափ բազմութիւն
մարդկանց նոյն դահլիճին մէջ : Թում եկաւ
զիս կանչեց . երբոր ես կ'ուզէի ոլառաւն
ալ հետս տանիլ , չէ ըսաւ զուն միայն
սկսոք է որ ներկայանաս . ես զողղըզալով
ու ինքիրմէս զուրս ելած ետեէն սկսայ եր-
թալ . բայց դահլիճին զրան առջեր կանկ
առի և սեմին վրայ ծունկի վրայ ինկայ :
Շուտ ըրէ , ել , հարկէ որ երթանք ըսելով ,
թում բռնեց ու զետեէն վեր հանեց զիս :
Ան ատեն ուրիշ վրայ ելլալով ինքիրմէս

սկսայ տուած քալել, բայց պատռուս աթու-
ոին դիմացը նորէն երկու ծունկով երեսի
վրայ զետին ինկայ + իմ ներս մտնալուս
ու լալուս ժամանակ խորին լուսթիւն մը
պատեր էր բոլոր սրահին մէջ, և երբոր ես
անանկ երկար ժամանակ զետնի վրայ ին-
կած կեցեր էի առանց ամենեին զլուխո վեր
առնելու կամ բառ մը զուրցելու, վերջու-
պէս մեծ պատռուս եղբայրը թումին զառնա-
լով, զգայուն բայց շփոթ ձայնով մը ըստ,
որ զիս ինծի համար որոշուած տեղը տա-
նի. ուստի ըստածին մտիկ ընելով զացի մեր
ընտանեաց անձինքներէն քիչ մը հեռու
զրուած աթոռի մը վրայ նսանցայ և անանկ
լուսմունջ ու երեսս ձեռքերովս զոցած
կ' սպասէի որ քննութիւնը սկսի :

Խել մը ատեն ինծի բան մը չարցուցին.
մեծ հօրս եղբայրը սաստիկ զգացուած ըլ-
լուլով չէր կրնար բերանը բանալ, և կարծես
թէ սրտին մէջ պատերազմ մը կտր՝ զիս
տեսնալուն այլայլութենէն առաջ եկած.
վերջապէս իր այլայլութեանը յաղթելով և
ջանալով որ ձայնին խիստ կերպ մը տայ,
հրամայեց ինծի որ հանդիսաւոր երդումն
ընեմ խոստանալով ճշմարիտը զուրցել.
վերջը զառնալով իր ընտանեացը « Յաւօք
սրտի, ըստ, այսօր պէտք է որ իմ պաշ-
տօնիս համեմատ խոստութիւն բանեցնեմ » :
Աս ըսելով սկսու քննութիւնս և ինչուան
զիշեր տեսեց . բայց չլմննալով, թումին հեա
զիս նորէն իմ խուցս խաւրեցին . բայց աս

անդամուս չթողուցին որ Գոլան ալ հետս
կենայ , այլ զինքն ալ առանձին խուց մը
փակեր էին որպէս զի վերջը առանձին
քննուի : Երկրորդ օրը զիս խիստ փակա-
նաց տակ պահեցին . ու երբոր թում կերա-
կորս բերաւ՝ քանի մը բան հարցուցի ի-
րեն , բայց անիկայ ըստ որ զուրսի եղած-
ներուն վրայ արզիլեր էին իրեն որ հետս
բան մը չխօսի . վերջը կրկին անդամ զիս
քննել սկսելով մի և նոյն բանները շատ ան-
դամ նորէն հարցուցին : Ասանկ ութը օր
անցնելէն ետքը , իններորդ օրը զիս գար-
ձեալ ազգականներուս առջեր տարին ուր
որ պապուս եղբայրը հրամմեց որ իրենց մէ-
կիկ մէկիկ բոլոր զլխէս անցածները պատ-
մեմ . ես ալ առանց բան մը պակսեցնելու
ամէն բան տեղն՝ ի տեղը պատմեցի , և ամէն-
քը լուսիթեամբ մտիկ կ'ընէին ինծի . երբոր
հասայ ան կտորը ուր սկսայ զուրցել թէ՝ ինչ-
պէս հիմա Ռոնչելին առանձին տեղ մը բա-
շուած իր ըրած անօրէնութեանց վրայ կը
զուարճանար առանց պատիժ մը կրելու ,
ամենուն բերնէն վրէժխնդրութեան ձայ-
ներ սկսան լսուիլ . բայց պապուս եղբայրը
ձեռքովը նշան ընելով դազրեցուց անոնց
շփոթութիւնը և խօսքս առաջ տանել տը-
ւաւ . ու երբոր լմնցուցի թում զիս նորէն
առաւ տարաւ : Երկրորդ օրը երբոր նորէն
ժողովքին ներկայացայ , պապուս եղբայրը
ասանկ սկսաւ ըսել . « Մեր ընտանեաց ա-
րիւնը մտնող մարդասպանը , մեր հանզը »

տութիւնը շիտթողը մութ փոսի մը մէջ
փակուած ըլլալու տեղ զեռ ինչուան հի-
մայ կ'ասլրի ու արեուն լոյսը կը վայելէ .
բայց Աստուած ահա կը ցուցնէ մեզի ան-
ճամբան որ պէտք է բռնենք . իսկ մեզի
կ'իյնայ մտածելը թէ ինչ կերպով կրնանք
ձեռք ձգել զշարադրծը . կըսեն թէ Եւրո-
պացիք լաւ կը պահեն արգարութեան օ-
րէնքները . ուրեմն հոն պէտք է դիմենք
մենք ալ վրէժխնդրութիւն խնդրելու հա-
մար . հոն պէտք է երթալ յանցաւորը դրտ-
նելու համար . և մեր ունեցած վկայներուն
վրայ ուրիշ վկայներ ալ պէտք է դտնանք
որպէս զի եղեռնաւորը պատժուի : Անհրա-
ժեշտ պէտք է ձեռք ձգել այնչափ մեզմէ
յափշտակուած ու բոլոր ընտանեաց հար-
կաւոր եղած մեծագանձ հարստութիւնները
որ ան անօրէն մտրդը զմեզ կողոպաելով
տարաւ , որուն և ոչ անունը բերանս կ'ու-
զեմ առնուկ . . . Բայց հիմայ , ըսաւ զառ-
նալով ինձի , հնարք մը միայն կայ , հնարք
մը որով կրնաս զուն քու սխալանքներդ
քաւել և ինչ չարիք որ անկէ առաջ եկան
դարմանել . այսինքն պէտք է որ զոհես ըգ-
քեզ յանցաւորը զտնալու համար . ծախքին
կողմանէ զուն բան մը մի մտածեր , ամէն
բան առատութեամբ կ'ունենաս . ծովեր ու
ցամաքներ կտրելով զնա՛ ուրեմն Եւրոպա . . .
զլիսէդ շատ բաներ ալ անցած են , ուստի
հիմակուան քաշելիքներդ բան մը ըսել չեն
անոնց քով . բայց նայէ որ դառնալէդ վեր-

ջը անկեղծութեամբ կարենաս ըսել մնդի որ
ամէն ձեռքէդ եկածը ըրիր մեր կամքը կա-
տարելու համար . իսկ թէ որ ալ չդառնաս
դոնէ արժանի ընես զբեզ որ լանք վրադ ու
մխիթարուինք մտածելով որ դուն ամէն
ջանքդ ըրիր որպէս զի քուկին աս սուրբ
սպարտքդ լեցընես » : Աս խօսքիս ծնկի վրայ
եկած ու անանկ առաջ զալով պապուս զիւ-
մացը եկայ . « Հայր իմ, կանչեցի, խալքսէ
զիս աս աշխատութենէս, վասն զի գիտեմ
որ կարողութենէս վեր է . կ'աղաչեմ մի
խաւրեր զիս այդ ատելի մարդը փնտուելու
դորն որ տեսնալը միայն մահուընէ աւելի
դառն է ինծի ու սարսափելի : Շնորհէ ին-
ծի, հայր, զթաւ վրաս . ասոնք ըսելով աւել-
ցուցի խզդուկ ձայնով մը, թող որ քու քովդ
կենամ իբրև քու յետին զերիներէդ մէկը ,
կը խոստանամ՝ ծառայել քեզի և անզաւ-
դար զոհաննալ աս իմին ունեցած վիճակիս
վրայ :

Աս ըսելով աչքերս վեր առի և մէյմը իր
սպատկառելի երեսը նայեցայ որ կուլար և
խորին կարեկցութեամբ մըն ալ լցեալ կ'ե-
րենար : Աս միջոցին իր երկու որդիրը ոտ-
քի վրայ ելան ու ինծի հետ խօսելու հրաման
ուղեցին իրմէ՝ որուն զիջաւ հայրերնին :
« Աս ի՞նչ վատասրտութիւն է ըրածդ , պո-
ռաց երեսիս անդրանիկը , որ կը փախչիս
ասանկ զործողութենէ մը որ քու յան-
ցանքդ սկսոի սրբէ . ինչպէս կ'ուզես կենալ
այն տեղը ուր միշտ աչքիդ առջեր սկսուի

տեսնաս այնխեղճութիւնները որ քու պատճառաւաւդ հանգիպեցան : Բայց կարծեմ որ եթէ մենք քու ուզածիդ հաւանէինք զուն քեզմէ աղաչէիր պիտի որպէս զի թողունք գրեզ որ երթաս և առ սրբադան պարտքդ վճարես : Յիշէ որ այս ընտանեաց անդամներէն մէկն ես որ պատուով ու քաջութեամբ նշանաւոր եղած է միշտ . հաւտանինձի որ զուն ալ կարծածէդ աւելի զործուզութիւնն կրնաս տեսնալ : Գնաւ ուրեմն հոն ուր որ մենք ամենքնիս կ'ուզենք որ երթաս , և զիտենք որ զուն ալ նոյնպէս կ'ուզես , և միայն գրեզ կը բանէ քու սրտիդ այլայլութիւնը : Նայէ , թէ որ երթալու ըլլաս՝ ամէնքնուս սէրն ու համակրութիւնը քու հետդ կը տանիս . իսկ թէ որ չէ՝ ուզենաս կենալ , ալ անկէ վերջը ամէնքնուս ատելի պիտի ըլլաս ու անտարբեր աչքով մը պիտի նայինք վրադ . . . Ընտրէ ուրեմն ասոնցմէ որն որ կ'ուզես նէ . . . »

Աիտքս հաստատութեամբ որոշելէն ետքը ուսրի վրայ ելայ ու զզացուած ձայնով մը , « Աիրով յանձն կ'առնում , ըսի , ինչ բան որ ինձի կ'առաջարկէք , և ձեր ամենուն զիւմացը կ'երդնում հանդիսապէս որ ամենայն երկայնմասութեամբ ու պնդութեամբ սրտի կատարեմ աս իմ պարտք » :

Աս ըսելուս պէս ամէնքը մէկէն թեերնին բացին որ ինձի հետ պլլուին . տեսայ որ պատուս եղբայրն ալ կ'ուզար և ձեռքս բոնած ատենը բոլոր մարմինը կը զողղը-

զար : Ասկէ վերջը զիս իմ աստիճանիս համեմատ իրենց կարգին մէջը դասեցին . մէկէն մեծ զումար մը դրամոյ ձեռքս զրին ու ճամբու պատրաստութիւններս սկսան տեսնալ և հրաման ալ տուին որ իմ հաւատարիմ Գոլաս ալ հետս առնեմ որ զիս կրկին տեսնալուն ուրախութենէն սկսաւ լալ : Աս ամէն բանս ըլլալէն վերջը պատուս եղրայրը սորվեցուց ինծիթէ ինչ ճամբայ կրնամբոնել Եւրոպա հասնելէս վերջը . վասն զի ինքը շատ հմաւտ էր աս տեսակ բաններու մէջ և մասնաւոր տեղեկութիւն ալ ունէր Սկովտիոյ գատաստանարաններուն վրայ : Նոյն միջոցին իր անդրանիկ որդին ալ Բոնտիշէրի զնաց որ սկովտիացի նաւապետը զտնայ ու անկէց տեղեկութիւններ առնէ՝ ուսկից որ Ռոնչելիին վրայ խել մը բան իմացեր էիր : Ազգականներս ամէնքն ալ զիմացս զրին ինչ դժուարութիւններ որ կըրնայի քաշել ինծի յանձնուած զործողութիւնը զլովս հանելու ատենն : Միտքս եկաւ որ նաւապետին կնկանը խօսքին համեմատ Ռոնչելիին իր անունը փոխած էր և Քարքէի զուքս կոչուելու տեղ , Վանտէր կըսուէր՝ ու զերմանացի ընտանիքէ մը առաջ եկած կը ձեւացընէր ինքզինքը : Իսկ Մալանոյ իրեն կուսակիցը որ նոյնպէս կընկանը ըսածներէն կ'երեննար որ Վանտէրի ծառան ձեւացած էր ու Սկովտիա իր անունը փոխած Տիք կը կոչուէր ու զերմանացի մը կ'անուանէր ինքզինքը : Երբոր աս

արգելքը պատուս եղբօրք առջև զրի, « Ես
ալ զիտեմ՝ ըստ, որդեակ, որ անհամար
դժուարութիւններ պիտի քաշես. բայց աւ
մէն բանէ աւելի ինծի ախորժելի է որ քու
անունդ կարենաս շակել ու մեր համարմա-
նը արժանի ըլլալ. զուն բնաւ մի յուսահա-
տիրքեղի յանձնուած զործողութիւնը զլուխ
հանելէն : Զեմ տարակուսիր բնաւ որ Աս-
տուած քու ձեռքովկդ պիտի պատժէ ան-
մարդը, և զուն թէպէտ բաւական փաստեր
ալ չունենաս եւրոպայի ատեաններուն ձեռ-
քով զինքը պատժել տալու, սակայն քու
ներկայութիւնդ միայն իրեն համար ամենէն
մեծ պատիժներէն մէկն է : Անշուշտ ինքը
միարք դրած է որ զուն նաւուն մէջ կոր-
սուած ես, ուր որ թողուցեր էր զքեզ ալիք-
ներուն ժանեացը . և տարակոյս չունիմ որ
անանկ մը պիտի երենասիր աչքին իրրե թէ
անդիի աշխարհքէն Աստուծմէ խաւուած
ըլլաս զինքը խախք ընելու համար . . . Զքեզ
տեսնալով խոստովանի պիտի Աստուծոյ ա-
մենակարողութիւնը զորն որ հիմայ կ'ուրա-
նայ ու կը հայշոյէ . . . :

Փիչ ատենէն իր անդրանիկ որդին ալ
բնափիշէրիէն դարձաւ խել մը տեղեկու-
թիւններ հետք բերելով . խսկ պապուս եղ-
բայրն ալ իր կողմանէ ինչ վկայականներ
կրցեր էր նէ հաւաքել՝ տուաւ, եթէ մեր
տանը կողովտուելուն վերաբերեալ, և եթէ
հօրս և մօրս աներենոյթ ըլլալուն նկատ-
մամբ . բայց բոլոր ան թղթերէն ուրիշ բան

շեր կրնար խմացուիլ եթէ ոչ թէ Փարքէի
դուքս ըսուածը ծովու վտանգաւոր հէն մըն
էր . և զէշը ան էր որ ան թղթերէն չեր
կրնար հաստատուիլ որ բուն Ռոնչելին էր
Փարքէի դուքս ըսուածը : Ազգականներս
ուզեցին որ հետո քանի մը զերի ալ դնեն
ինծի ընկերելու համար , բայց ես չուզեցի ,
ըսելով որ ասանկ պաշտօնի մը մէջ շատ
մեծ չափաւորութիւն պէտք էր զործածել :
Դողային հաւատարմութեանը վրայ ամեն-
նայն կերպով վստահ էի , բայց ոչ նոյն-
պէս ուրիշ զերեաց վրայ՝ որոնք փոխա-
նակ օգտելու կրնային արգելք ըլլալ ինծի :
Հնդկաստանցի պառաւն ալ պէտք էր որ
հողայի . ազգականներս ամէնքը միարե-
րան սիրով յանձն առին որ զինքը խնա-
մեն . մեր տանը խուցերէն մէկը իրեն տը-
ւինք և այսպէս ուզածէն բան մը պակաս
չեղաւ . մէկ զերի մ'ալ իրեն ծառայութեա-
նը կապեցինք . և երբոր ես ուրախակից
կըլլայի իր աս նոր վիճակին , « Զէի ու-
զեր , ըսաւ , որ զուն ինծմէ հեռանայիր .
շնորհակալ եմ քու իմ վրաս ունեցած
խնամքիդ ու բարեսրտութեանդ որով բան
մը պակաս չեղաւ ինծի , մանաւանդ թէ
ամէն բան հարկաւոր եղածէն ալ աւելի
առատութեամբ ունիմ : Ա՛լ ասկէ վերջը
հանդիսաւ սրտով արեուն մտնալուն կը
նայիմ առանց մտածելու որ եթէ տուն դառ-
նամ ինչ պիտի ուտեմ իրիկունը . քու ըրած
բարերարութիւններովդ ինծի նոր կեանք

տուիր . ո՞չ , կ'ուզեմասքիլ միայն նորէն
զքեզ մէյմ՝ ալ տեսնալու համար » : Աս խօս-
քերս ըսելու ժամանակ գուրզուրալով ին-
ծի պլլուեցաւ :



ՓԱ

Պատրաստութիւններս տեսնալէն վեր-
ջը Սկզբանա գարձող նաւ մը վարձեցինք
որուն մէջ ուրիշ Եւրոպացի շատ ճանապար-
հորդներ ալ կային : Ճամբայ ելլալուս առ-
ջի զիշերը մասնաւոր աղօթք ըրի և կրօնա-
կան եռանդեամբ մը ուժ առած ու քաջա-
լերուած հանդարտութեամբ մը կը մտածէի
թէ ինչ դժուար և ինչ վտանգալից բան էր
ընելիքս : Երբոր նաւ մտնալուս ատենը հա-
սաւ , մեծ հօրս եղբօրը գահաւորակին մէջ
նստեցուցին զիս իրեն քովը . հնդկաստան-
ցի պառաւն ալ ինչուան Բոնտիշէրի հետս
մէկտեղ եկաւ և ինքն ալ իմ քովս նստեր
էր : Թոմշատ ցաւելով որ իր ծերութեանը
համար չէր կրնար հետերնիս գալ , « Աիրե-
լի Նառամաս , ըսաւ ինծի , երբոր դուն նո-րէն դառնաս ես անդիի աշխարհք տիրոջս**
քովը գացած կ'ըլլամ . » Աս ըսելով կուլար ,
ու անանկ զիս կը զրկէր որ չէի կրնար բաժ-
նուիլ : Ամէնքը ինծի կ'սպասէին որ ճամ-
բայ ելլանք . ես զահաւորակին մէջ մտայ ,**

Դոլան ալ ձիու վրայ հեծած մեր քովէն կը քալէր : Արեք մտնալու վրայ էր երբոր Բոնտիշէրի հասանք . նոյն զիշերը ազգականներուս տունը պատկեցայ՝ որոնք ամէնքն ալ զգացուած էին իմին իրենցմէ բաժնուելուս վրայ . ես հանդարտութեամբ մը իրենց վախը կը փարատէի և թէպէտ իմ սիրտս ալ կը նետէր՝ բայց կը ջանայի որ ծածկեմ :

Առաւոտանց կանուխ սկսվածիացի նաւապետը իմացուց որ ճամբայ պիտի ելլար . բոլոր ազգականներս չորս զիս առին . բայց աս անգամուն չէ թէ առջինին նման յանցաւորի մը պէս , հասկա սիրուն տղու մը պէս որ ամենուն զութը կը շարժէ . ան ատեն մեծ հօրս եղբայրը զիս օրհնելով ըստ որ ինչուան նաւ ալ հետս պիտի գար . աս բանս մտքէս ալ չէր անցներ՝ ուստի շատ շնորհակալ եղայ իրեն : Մէկ թեր անդրանիկ որդւոյն ուսին վրայ զրած և մէկայն ալ իմինիս՝ ասանկ պատկառելի ծերունին ըսկըսաւ դէպ 'ի նաւը առաջ դալ . ու երբոր հասանք նաւուն քովը իսկոյն նաւապետը կանչել տուաւ « Ահաւասիկ քու պաշտպանութեանդ կը յանձնեմ , ըստ , այս աղջիկս որ ինծի հաւասար կը սիրեմ . այլիայլ պատճառներու համար Ակովտիա պիտի երթայ . կ'ուզեմ որ լաւ նայիս զինքը , ինչպէս որ կ'ուզէիր որ ուրիշները քու աղջիկդ նայէին : Իսկ հիմայ ցուցու ինծի , ըստ , ուր որ ինքը պիտի կենայ : Մէկէն նաւապետը

ամենայն յարդութեամբ ու պատկառանօք ղինքը իմ կենալու սենեակս տարաւ . երբոր աեսաւ՝ հառաջելով մը « Ամսո՞ս , ըսաւ , շատ նեղ է՝ ևս առաւել իրեն թողուցած ընդարձակ ընակարանին համեմատելով » : Ամենայն ուշադրութեամբ քննեց սենեակս որ որ երկու անկողին կար մէկը ինձի ու միւսը Դոլային համար . ինչ որ կրնար ինձի հարկաւոր ըլլալ ամէնքն ալ դնել տուաւ . Դեռ կ'ուզէր աւելի երկար կենալ , բայց ճամբայ ելլալու նշանը տրուեցաւ . որով ես իմ մնաք բարովներս ըսի եթէ պապուս եղբօրը և եթէ իր ընտանեացը որ զիս ճամբայ գնելու համար նաւ եկեր էին :

Դոլային հետ նաւուն տախտակամածին վրայ մնացի և կը տեսնայի որ ազգական ներս ծովեղերքը կեցեր էին : Փիչ ատենէն յաջող քամիով մը նաւը սկսաւ ցամաքէն հեռանալ և քիչ մը ետքը ցամաքը բոլորովին աներևոյթ եղաւ աչքերնէս , ու լայնածաւալ ծովէն և կապոյտ երկնքէն դուրս ուրիշ տեսարան մը չունէինք աչքերնուս առջին . այս ահազին ընդարձակութեանը մէջ արեր կը փալփլէր իր լուսասփիւռ ճառադայթներովը :

Երբոր հօրենական երկրիս ափունքը բոլորովին ծածկեցան աչքերէս , Դոլային հետ իմ ներքին սենեակս քաշուեցայ . և ինչուան ան ատեն որ ամենայն ջանք ընելով այլայլութիւնս բռներ էի , ալ չղիմանալով սկսայ սաստկապէս լալ : Կամաց կամաց

այլայլութիւնս անցնելով նորէն հանդար-
տեցայ . և ջանացի զիս միսիթարել ըսելով
որ ինչպէս կ'երթամ նոյնպէս ալ կը դառ-
նամ , և թէ երթալուս պատճառը սրբազն
պարտք մը կատարելու վախճանաւէ , ո-
րուն համար տրտմիլս չէ թէ միայն անօ-
գուտ էր , այլ հարկ էր որ զիս զօրացնէի
ստուծոյ յանձնելով զիս :

ԺԲ

Իրիկուան Դոլային հետ նաւուն տախ-
տակամածին վրայ եղայ ուր որ ուրիշ ճա-
նապարհորդներ ալ լեցուեր էին օդ առնե-
լու և արեւոն փառաւոր մուտքը զիտելու
համար ուր որ ամէնքն ալ իրարու հետ կը
խօսէին : Ոմանց բարձր բարձր ըսածնե-
րուն ականջ դրի ու տեսայ որ այլնայլ աշ-
խարհներէ մարզիկ կային հոն և քանի մը
հոգի ալ իրենց լեզուէն և հաղուածնուն
կերպէն ճանչցայ որ զաղղիացի պիտի ըլ-
լային : Ասոնցմէ մէկը վայելուչ ու քաղա-
քավարական կերպով մը մեր կեցած տեղ-
ոյն մօտեցաւ ու բարենելով զմեղ՝ նստեցաւ.
ու երբոր վիզէս կախած խաչս տեսաւ՝ հընդ-
կաց լեզուով « Փրիստոննեայ ես խաթուն
հարցուց ինծի : — Ես իրեն հրամմերէս ը-
սի զաղղիերէն . հայրս զաղղիացի է , բայց
մայրս հնդկաստանցի : Շատ ախորժիլ մը
ցուցուց երբոր տեսաւ որ ես իրեն աշխարհ-
քին լեզուովը պատասխանեցի . հազիւ թէ
ակսեր էր հետս խօսակցիլ , յանկարծ մէյ-

մ' ալ կտրեց խօսքը և բոլոր ուշադրութիւնը մեզմէ քանի մը քայլ հեռու եղած խօսակցութեան մը վրայ գարձուց : Ես արդէն լսած ըլլալով թէ զաղղիացիք կարգէ դուրս փոփոխական են , ամեննեին չղարմացայ ասոր այսպէս յանկարծակի խօսակցութիւնը զաղրեցընելուն և ուրիշներուն խօսածը մտիկ ընելուն վրայ : Շատ չանցաւ ինքն ալ անոնց մօտեցաւ և ոգովվ մարմնով անոնց խօսակցութեան մէջ մտաւ :

Ես լուռ կեցած ասոնց խօսածին մտիկ կընէի որոնք երաժշտութեան վրայ կը խօսէին . իմ քովէս հեռացող զաղղիացին ուժ գովասանքներով բռնկած երաժշտութիւնը կը բարձրացնէր և ամէն բանէ վեր կը սեպէր . և աս բանիս նկատմամբ զեղեցիկ անդրադարձութիւններ կ'ընէր թէպէտ և քիչ մը չափազանց էին : Բոլոր ոգովվ ցուցընել կը ջանար թէ եկեղեցական երաժշտութիւնը ամենազօրաւոր միջոց մըն է մարդուս բարոյականը շտկելու . և ըստածը հաստատելու համար օրինակ կը բերէր թէ ինչպէս Սաւուղ Դաւիթ մարգարէին երգերովը հանդարտեցաւ , ինչպէս նաև ուրիշ շատ օրինակներ ալ որ հիմայ միտքս չեն գար : Քայց դիմացի մարդը որուն հետ որ ինքը կը վիճէր իրեն զարմանալի խելքը ուզելով ցուցընել , բնաւ անոր ըստածին չէր հաւաներ և ընդհակառակն կը պաշտպանէր որ ինչ տեսակ երաժշտութիւն ալ ըլլայ բոլորովին անօդուստ բան է , և պարագ անցընել կուտայ

մարդուս ան ժամանակը՝ որ կրնայ շատ ա-
ելի լաւ բանի մը դործածել . և ձայնը բար-
ձրացնելով . « Ի՞նչ կրնամ շահիլ , խօսքի
համար ըսենք , եթէ օրուան մէջ նստիմ
երկու ժամ մը երգեմ կամ նուազարանով
մը խաղամ » . և աս խօսքս անանկ կերպով
մը կ'ըսէր որ իր խելքին չափաւորութիւնը
կը ցուցնէր « Ասիկակ , ըսաւ , քսակս չի
լեցներ , ուր մնաց որ փորս , ուրիշ բան է
թէ որ մէկը երաժշտութեան վարպետ ըլ-
լայ . վասն զի ան ատեն երաժշտութիւնն ալ
իրեն վաստակը ունի . բայց աս ալ յայտնի
է որ մեծ բան մը չէ վասն զի երաժիշտնե-
րը խիստ շատ չեն հարըստնար :

Ան ատեն միւս զաղղիացին բարկու-
թեամբ մը սկսաւ ըսել » Քու ըսածիդ նայ-
ելով պէտք է ըսենք թէ ինչ բանի կուզան
Աստուծոյ ստեղծած բաներուն մէջ թըռ-
չունները որոնք կ'երգեն , ծաղիկները ի-
րենց ճոխ գոյներովը , բանաստեղծութիւնը
որ մարդուս սրտին մէջը հաստատուած է
և զեղեցիկ ներգաշնակութեամբ մը կ'ար-
տաբերուի » . և երթալով , աւելի տաքցած
կ'ըսէր . « աւելի բնական է ըսելը , թէ
ինչ բանի կուզան բոլոր ստեղծուած բա-
ները , քան թէ ըսել ինչ բանի կու զայ ե-
րաժշտութիւնը . և ան ատեն աւելի աղէկ
է ըսելը թէ ամէնքն ալ օգուտ մը չունին ,
քան թէ հաստատելը թէ երաժշտութիւնը
միայն անօդուտ արհեստ մըն է : Հոս ար-
համարհութեամբ մը իրեն հակառակորդին

երեսը նայելով, որ լուս ու բերանը բաց կեցիր էր, բայց աս ալ յայտնի է, ըստու, որ ամէն արարածներէ ալ նոյն աստիճանի յարմարութիւն չի պահանջուիր. զորօրինակ անկարելի է որ սագն ու հնդկահաւը սոխակին ու չի կահաւին պէս երգեն, և սոխակը ու չի կահաւն փուճ տեղ սպասած կ'ըլլային թէ որ ուզենային որ սագն ու հնդկահաւը դան իրենց երգելուն մտիկ ընեն, վասն զի յայտնի է որ անոնք շատ աւելի կ'ախորժին կաղնիով կոկորդնին լեցնել քան թէ վայրկեան մը կենալ ու անոնց ձայնին մը տիկ ընել » :

Իսկ հակառակորդը որուն երեսին վրայ բարկութիւնը յայտնի կը տեսնուէր, փուճ տեղը խօսք մը կը փնտռէր որ իր բոնկած բայց ճարտասան ընդզիմաքանին ըսածները հերքէ. վերջապէս « Աղէկ ուրեմն, ըստ ծաղր ընելու կերպով մը, որովհետեւ այնչափ կը սիրես ու կը գովես երածշտութիւնը, անշուշտ երգել պիտի պիտնաս . . . անանկ է նէ, զա երգէ տեսնանք, երգէ. բոլոր շանաձուկները նաւուն չորս կողմը պիտի լեցուին որ քու ձայնդ լսեն » :

Աս խօսքիս գաղղիացին որ 'ի բնէ վառ գուռն էր, ինչպէս ըսինք, իրեն հակառակորդին մօտեցաւ որ աւելի մօտէն պատասխանը տայ. բայց յանկարծ միտքը ուրիշ բան մը գալով քիչ մը կեցաւ և տեսանք որ զէպ 'ի սանդուխին կողմը գնաց ուսկից նաւուն ներքնասսենեակը կ'ինչեցուի. շուտ մը

զեր եկաւ ձեռքը փառաւոր վին մը առած և
սկսաւ ձայները յարմարցնել . բայց առջի
հանած ձայներէն ամէնքը դուշակեցին իւ-
րեն ճարտարութիւնը , ու ամէնքը մէկէն
չորս կողմը խռնեցան . երգին նախերգան-
քը սիրուն ու պարզ կերպով մը ընելէն վեր-
ջը , սկսաւ լեցուն ու խաղաղ ձայնով մը ա-
ռաջ տանիլ այնչափ բազմութեան առջեւ ո-
րոնք խորին լուսութեամբ մը ուշ կը դնէին .
փուճ տեղը հակառակորդը իրբարձրաձայն
ծիծաղովը կը ջանար անոր ըրած ազդեցու-
թիւնը փճացնելու , և վերջապէս հարկա-
դրեցաւ ձայնը քաշելու :

Կամաց կամաց երաժիշտը սիրտ առած ,
տեսնալով չորս կողմի եղողներուն ցուցը-
ցած ախորժը , սկսաւ աւելի ազատօրէն
ձայնը բարձրացնել , որով ամենազերա-
զանց երաժշտութիւն մը եղաւ , որուն իւ-
րաքանչիւր հնչիւնը հոգւոյն խորէն բխած
անծանօթ ձայներ էին . վասն զի երաժը-
տութիւնը հոգւոյն լեզուն է , ուստի հոգւոյն
պէս երաժշտութիւնն ալ ընդհանրական է :
Մենք ալ ախորժով մտիկ կ'ընէինք ան եր-
գերուն որոնք լի էին բանաստեղծութեամբ ,
և որուն բառերն ալ հաւասարապէս երա-
ժըտութեան նման աղօւոր էին : Մեր եր-
կնային հայրենիքը կ'երդէր ուր որ ամենք-
նիս կը դիմենք . և հոգւոյ մը այս աշխարհ-
քէս ելլելու ատեն , ուր որ չուզելով կեցած
է , և վերին հայրենիքը թռանելու միջոց ,
ունեցած տեսիլքները կը նուազէր , որով

բոլոր մտիկ ընողներուն միտքը Երկինք կը յափշտակէր իր աղղողական ներդաշնակութեամբը . զեկավարը զեկը թողոցած , թիավարները քաշելէն դադրած կեցեր մըտիկ կընէին . իսկ լուսինը աս գեղեցիկ տեսարանին վրայ իր խորհրդաւոր լոյսը տարածեր էր , մինչդեռ ծովուն երեսը խորին հանդարտութիւն մը կը տիրէր և նաւն ալ ինքիրեն մնացած կեցեր էր :

Երդերը լմնացան , բայց դեռ մեր ականջները կը խօսէին . . . իսկ զաղղիացին ան միջոցին առեր վիճը ու աներեսյթ եղեր էր . ամէնքը նաւապետին չորս դին առած , ովէ աս մարդս կը հարցնէին , որ ասանկ հրաշալի կերպով կ'եղանակէ :

— « Ասիկայ բանաստեղծ մըն է , պատասխանեց նաւապետը . ես Սկովտիա իշեն հետը ծանօթացայ ուր որ իր աշխոյժը վառելու համար եկեր էր , իսկ հիմայ Հնդկաստանէն կը դառնայ . ես աս մարդս ամենայն կերպով կը պատուեմ ու կը մեծարեմ :

Երբոր կէս դիշեր եղաւ նաւապետը նշան տուաւ որ քաշուինք , ու մէկէն ամէն մարդ իր տեղը քաշուեցաւ , և նաւուն վրայ նաւը կառավարելու համար հարկաւոր եղածէն դուրս ուրիշ մարդ չմնաց :

Երկրորդ օրը ջանացի որ երաժշտին մօտենամ որ վրաս անանկ խոր տպաւորութիւն մը ըրեր էր . իրիկուան Դոլան հետառած նաւուն վրայ ելայ . բանաստեղծը

մէկէնքովերնիս եկաւ, մարդավարութեամբ
մը բարեեց ու մեզմէ քիչ մը հեռուն լուռ
մունջնստած կեցաւ ու անտարբեր կերպով
մը հեռուները կը դիտէր առանց մասնաւոր
բանի մը նայելու ու բոլորովին իր խոր-
հուրդներուն մէջը ընկղմած էր : Ես ան ա-
տեն ուշի ուշով սկսայ զինքը դիտել աչքերս
իրեն վրայ տնկած . աս մարդուս տարիքը
զուշակելը ինձի համար խրթին առեղծուած
մըն էր զորն որ փուճ տեղը քակել կը ջւ-
նայի : Երիտասարդութեան ծաղիկ հասակը
երեսին վրայ կը փայլէր եղական զեղեց-
կութեամբ մը , ոչ այնչափ զծագրութեանը
մէջ որչափ ընդհանուր դէմքին վրայ : Բայց
արծաթի թելեր որ մազերը սկսեր էին ա-
կօսաբեկ ընել և ճակտին թեթև խորշոմնե-
րը , կը ցուցընէին որ երիտասարդութեան
օրերը սկսեր էին իրմէ հեռանալ : Ուրիշ ան-
ցորդներ ալ նաւուն վրայ ելեր էին և ամէն
հասակի մարդիկ կային մէջերնին : Երիտա-
սարդութեամբ և բնական զեղեցկութեամբ
զարդարուած շատ կանոնաւոր դէմքեր կայ-
ին հոն՝ որոնց վրայ ամեննին պակասու-
թիւն մը չէր կրնար զրուիլ . բայց ասոնցմէ
և ոչ մէկուն դէմքը կրնար բանաստեղծին
դէմքին հետ բաղզատուիլ . վասն զի դէմ-
քին վրայ եղած տպաւորութիւնը իրեն հո-
գւոյն և մտացը ճառագայթներն էին . և աս
հոգւոյն ճառագայթները այնպիսի զեղեց-
կութեամբ մը կ'այլակերպէին զինքը որուն
նմանը բնաւ վրձին մը չէր կրնար հանել և

ոչ իսկ բնական զեղեցկութիւն մը կրնար հաւասարել անոր . երբոր բոլոր ուշադրութիւնս ու միտքս իր վրայ գրած կը դիտէի , ինչ որ այդ դէմքին տակ ծածկեալ խորհուրդներ կրնային ըլլալ՝ որովհետև բոլորով վին ոգելից անձ մըն էր , յանկարծ մէյմ'ալ փոփոխութիւն մը տեսայ բանաստեղծին դէմքին վրայ :

Ան կոպիտ մարդը որուն հետ որ առջի զիշեր վիճեր էր եկաւ քովը նստեցաւ և հետք քանի մը բան ալ խօսեցաւ որ չկրցայ հասկնալ . աս մարդուն զաղղիացւոյն մօտիկնալը , որբոլորովին տարբեր բնութեան տէր մարդ էր , մէկէն բանաստեղծին դէմքին պայծառութիւնը կորսնցնել տուաւ . երեսը պաղ ու մեռած դոյն մը առաւ և յայտնի կ'երեար թէ կը նեղուէր , ուստի ոտքի վըրայ ելաւ ու զնաց սանդուխէն վար ներքին խուցը ինջաւ : Աս տեսնալովս ինձի սաստիկ փափաք մը եկաւ որ աս մարդուն հետքարեկամանամ՝ որ ասանկ լաւ ձիրքերով զարդարուած կ'երեննար , որով սիրտս զերջի աստիճան իր հետը կապուեցաւ տեսնալով իր հոգւոյն և մտացը ունեցած զեղեցիկ վսեւմութիւնը :

Երկրորդ օրը իրիկուան՝ անցորդները ըստ իրենց սովորութեանը նորէն նաւուն տախտակամածին վրայ ելեր էին . երբոր ամէնքը իրենց տեղը բռնեցին , նաւուն ծայրերը քիչ մը տեղ պարապ մնացեր էր , ես ալ Դոլային հետ հոն զացի նստեցայ . մէկէն

նոյն միջոցին տեսայ որ բանաստեղծն ալ եկաւ . մէյմը աչքը չորս կողմը պտըտցուց և տեսնալով որ մեր քովը տեղ կայ եկաւ հոն նստեցաւ , ու ծոցէն կապարեայ զրիչ մը հանելով սկսաւ պղտի թղթի մը վրայ բաներ զրել . աս միջոցին կ'ուղէր Դոլան ինձի բան մը հարցնել՝ բայց ես լռեցուցի զինքը , որպէս զի չըլլայ թէ մեր խօսելովը իրեն միտքը ցրուի :

Աս մտադրութիւնս կարծես թէ իրեն ախորժելի եկաւ ու մէկէն թուղթը ծոցը զըրաւ և բարեսրտութեամբ մը սկսաւ ինձի նայիլ : կը տեսնայի որ կ'ուղէր խօսիլ , բայց պէտք էր որ նախ մտքին բարձր մտածութիւնները զաղրեցնէր . վերջապէս խընտալով մը աս սովորական խօսքս ըսաւ :

— « Ի՞նչ աղուոր իրիկուն է , խաթուն :

— « Հրամմենք ես , շատ աղուոր իրիկուն է , պատասխանեցի . . . որ նոյն խոկ ուամիկ մարդկանց համար ալ ախորժելի է , որ միայն արտաքին զգայութեամբ կը շարժին և անկէ գուրս ուրիշ բան իրենց աչքին չերենար . բայց քանի քանի զեղեցկութիւններ կը յայտնէ աս իրիկունս անոր՝ որուն հոգին աներեսոյթ աշխարհներ վերանալով անոնց զաղտնիքները կ'իմանայ և հոգւյն կեանքը կենդանացնող հուրը կ'ստանայ » :

Աս խօսքիս բանաստեղծը աւելի մօտեցաւ ինձի , և տեսայ որ երեսին վրայ նորէն սկսաւ փայլիլ ան բարոյական զեղեցկութիւնը որուն այնչափ զմայլեր էի առջի օ-

ըը . բայց աս անգամուս շատ աւելի վսեւ մութիւն մը կը տեսնուէր վրան որ բնաւ կերպով մը չբացատրուիր . ինչ և իցէ , վերաբերութիւն մը հաստատուեցաւ մէջերնիս և առանց ուրիշ յառաջաբանութիւններու սկսանք մէկմէկու հետ խօսիլ . ինքը զլուխը ձեռքին վրայ կոթնցուցած և նշանաւոր ու սուր կերպով մը ինծի նայելով ,

— « Փիչ մարդիկ կան որ զիտնան , պատասխանեց , հոգեկան կենաց զաղտնիքները . մեր արտաքին զգայարանացը և մեր էութեանը հարկաւոր եղող նիւթական բաներուն ետևէն երթալով , բոլորովին մեր մարմնոյն և թանձր զգայարանացը մէջ կը թաղուինք . բայց ըստ ինքեան մեր ձեռքնէ ան սրբազան հրոյն կայծը չմարելը զորն որ ունեցեր ենք մեր երկնային ծաղմանէն . ընդունայն տեղը չէ որ մարզս ըստ պատկերի Աստուծոյն ստեղծուած է . թէ որ նիւթական էութիւնը այսինքն մարմինը զինքը Աստուծմէ կը հեռացնէ , բայց իրեն հոգեկան էութիւնը զինքը միշտ հօն կը տանի :

— Մարդուս վրայ ամէն բան կ'իմացնեն իրեն որ նիւթական աշխարհը իրեն ճըշմարիտ ընակարանը չէ , ու մարզս այլեայլ զոյացութիւններէ կազմեալ ըլլալովը անընդհատ պատերազմի մը մէջ է ու երբէք չկրնար էութենէն կամ թէ ըսենք վիճակէն , ընդ որով կը հեծէ , զոհ ըլլալ , և ոչ ալ խելք հասցնել իր այնչափ քաշած թշուա-

ոռւթեանցը ու անոնց դարման մը ընել .
թէպէտ և ըստ ինքեան մարդս աս կէտիս
վրայ պիտի թափէր բոլոր իր ուշադրութիւնը
և հոգւոյն ունեցած կարողութիւնները :
Թէ որ մարդ աշխատի ինքզինքը ճանչնալու
համար , մէկէն կ'իմանայ որ երկու էութիւն
ունի ինքը իր մէջը որոնք իրարու հետ ա-
մենայն կերպով միացած են , այսինքն է
մէյմը բնաբանական էութիւննիս և մէյմալ
բարոյական կամ հոգեկան էութիւննիս .
փուճ տեղը առջինը կ'ուզէ ամենայն կարե-
լի եղած հաճոյքները վայելել , զորն որ ոչ
երբէք պիտի կարենայ ունենալ քանի որ
հողին վեր է քան զինքը , և ոչ երբէք ալ
պիտի ունենայ այն գերազանց բարձրու-
թեան հասնելու ախորժը այս աշխարհքիս
մէջ , որ իրեն իրաւոնքն է և իշխանաբար
կը պահանջէ :

— Բայց կարծե՞ս , ըսի , որ ամէնքնիս
ալ հաւասարապէս ունենանք հոգեկան կե-
նաց հասնելու կարողութիւնը , որ ըստքեզ ,
հարկ է որ ըսեմ նաև ըստ իս , միայն կա-
րող է մարդուս երջանկութիւնը կատարեալ
ընելու :

— Ամենածանր խնդիր մը կը յարուցա-
նես զու ըսաւ . . . Զէ ամէնքնիս ալ 'ի բնէ
նոյն յարմարութիւնը չունինք հոգեկան կե-
նաց հասնելու . և մէջերնիս շատ անկա-
տարներ կան թէ մտաց և թէ բարոյականի
կողմանէ , աս բանիս ուրիշ մեկնութիւն
մը չեմ կրնար զտնել բայց եթէ սուրբ զըր-

քին այն խօսքը թէ « Հողին որ կամի շընչէ » : Ասանկ ուրեմն առանց մարդկային մտաց անհաւասարութեանց պատճառը վնասուելու (զորն որ անկարելի է զտնալը) ես աս կերպով կը մտածեմ . . . : Համոզուած եմ որ իւրաքանչիւր ոք մեղմէ որ չափ ալ խեղճ ըլլայ՝ պարդ անդրադարձութիւն մը ընելով իր վրայ կրնայ ըստածներուս ճշմարտութիւնը ճանչնալ . բայց մարդս ընդհանրապէս խիստ շատ իրեն ներքին և անմահ էութիւնը կը մոռնայ, որպէս զի բուրովին իրեն կորստական և արտաքին էութեանը զբաղի. և ասոր ալ պատճառը յայտնի է. հողեկան կենաց գաղտնիքները ճանչնալու համար պէտք է մասնաւոր փոյթ ունենալ, իսկ նիւթեղէն մարդը չախորժիր անոնց ետենէն ըլլալու, վախնալով որ չըլլայ թէ իրեն վիճակը կամ էութիւնը, որուն վարժած է, կորսնցնէ. և ասանկ ինչ որ ուսմունքը իրեն կատարելութիւն մը պիտի տար՝ անկից զուրկ մնացած, առանց զիտնալու կը մերժէ նաև այն զօրաւոր օգնականը որ իրեն նեցուկ մը պիտի ըլլար այն զրժուարին զէսքերու մէջ որ աս աշխարհքիս վրայ անհրաժեշտ ամեն տեսակ մարդկանց կը պատահին. և ընդ հակառակն երջանիկ կը ըլլայ թէ որ ան փորձութիւնները հողերական կենաց սեմը առաջնորդեն և բռնութեամբ խոթեն զինքը ան սրբարանը ուր որ չէր ուզեր մտնալ . . . » :

Հոս բանաստեղծը քանի մը վայրկեան

լոեց ու կանկ առաւ . վերջը նորէն այսպէս սկսաւ ըսել . « Կենաց մէջ վայրկեաններ կան որ յոյս ըսածդ բոլորովին կը վերնայ և ան ատենն է որ մարդուս սիրալ նեղուած ու վիրաւորուած իր սրտին ներքին խորը կը քաշուի հոն մեռնելու Ո՞՛ , շատ երազանիկ կըլլայ թէ որ անանկ ողջ ողջ իրեն զերեզմանին մէջ թաղուած միջոցը նոր զօրութիւն մը դգենու . երջանիկ դարձեալ թէ որ զերեզմանին այն խոր լուութեանը մէջ լսէ ու մտածէ հոգեկան կենաց զաղունիքները . և հոն մէյմը փորձելէն ետքը անլուու միայնութեան մէջ իրեն ասնոր կենաց արդասիքները , շուտ մը զերեզմանէն դուրս կը ցատքէ զօրացած ու լուսաւորուած , և ալ ան ատեն ամէն բան իրենց բուն իսկութեանը մէջ կ'երեան իրեն . երբէք ալ իրեն զուարձութիւնները չեն կրնար վերցուիլ իրմէ , վասն զի ան զուարձութեանց ազրիւրը այնպիսի աշխարհքէ մը կը բզիսէ որ անմատչելի է արտաքին մարդոյն » :

Դեռ կը շարունակէր խօսելը թէ որ նաւապետը իրեն չմօտենար ու ճամբորդներուն կողմանէ չխնդրեր որ մէյմ'ալ լըսել տայ իր վինը որ զիրենք զարմացմամբ լեցուցեր էր . պարզութեամբ մը զիջաննելով անոր խնդիրքին զնաց վարէն վինը բերաւ ու նստաւ որ երգէ : Բայց աս անզամուս երգածները առջի զիշերուան երդածներէն տարբեր էին . ասոնք ալ թէպէտ աղուոր էին և թերես աւելի ալ աղուոր , բայց մար-

դուս սիրտը տխրութեամբ մը կը պատէին :
Բանաստեղծը սքանչելի ներշնչմամբ մը կը
նկարագրէր այնպիսի հոգւոյ մը վիճակը որ
Աստուծմէ , ճշմարտութենէ ու լաւութենէ
դուրս երջանկութիւն փնտուելով անդունզէ
անդունդ ու խարէութենէ 'ի խարէութիւն
կ'իյնայ . ու լաւ կերպով գուրս կը ցաթկեցը-
նէր այնպիսի հոգւոյն յուսահատութիւնը ,
երբոր Աստուծմէ զատուած բոլորովին ին-
քիր դլխուն կը մնայ : Ինչ որ կ'երգէր կար-
ծես թէ առջենիս կը տեսնայինք , անոր հա-
մար ալ կը հառաչէինք ու կուլայինք . կա-
մաց կամաց իր երգերը տարբեր մէկ զգաց-
մունք մը սկսան աղղել . դեռ ցաւի զգաց-
մունք մըն էր բայց միսիթարական ցաւ . քիչ
մը վերջը իր երգերը առ Աստուծած չնորհա-
կալութեան դարձուց և սկսաւ մոլորութենէ
դարձող հոգւոյ մը բերկրապատար խնդու-
թիւնը երգել երբոր Աստուծոյ կը մօտենայ .
աս վայրկենիս կարծես թէ երկնային հոգի-
ներ ինջան վրանիս և զմեղ աստուածային
օգեգէն ամպով մը սպատեցին : Ես նորէն
լուռ կեցած իրեն հոգւոյն ունեցած ներքին
ճոխութեանը կը դարմանայի զորն որ ա-
նանկ լաւ կերպով գուրս կը ցաթկեցնէր .
ուզեցի իրեն մօտենալ ու հետք խօսիլ բայց
տեսայ որ այլայլութեան մը մէջ էր ու չէր
կրնար խօսիլ . վասն զի անկարելի էր որ
այնպիսի ներշնչմունք մը մարդկային գոր-
ծարանէ մը անցնէր առանց զանիկայ լաւ
մը ողեսպառ ընելու » :

Ժ.Գ.

**Ինծի Համար մեծ բաղդ մը եղաւ առ
հանճարեղ մարդուն հանդիպիլս այնպիսի
ցաւալի վիճակի մը մէջ յորում կը զըտ-
նուէի : Թէալէտ և անտեսանելի կապով մը՝
բայց սակայն բոլորովին սիրոս կապուե-
ցաւ իր հետը , ու մէկէն բոլոր զիխէս ան-
ցած դժբախտութիւնները պատմեցի իրեն
որոնց կարեկից զթով մտիկ ըրաւ :**

— « Վեզի յանձնուած գործողութիւնը
զլուխ հանելու համար , շատ աւելի նեղու-
թիւններ պիտի կրես , ըսաւ . անոր համար
շատ կը փափաքէի , եթէ կարելի ըլլար , քեզի
հետ մէկտեղ Սկովտիա դալոր կարելի եղա-
ծին չափթեթեցնէի քաշելու վիշտերդ : Հար-
կաւոր գործողութեան մը համար հարկ է որ
Գաղղիա երթամ ուր որ եղբարքս կ' ըս-
պասեն ինծի , որոնք մեծապէս ինծի կա-
րօւտ են » :

Ես ան ատենքանի մը բաներ հարցուցի ի-
րեն , որոնց ինքը համարձակ պարզութեամբ
մը պատասխանեցի մացնելով որ բարեհամ-

բաւ ընտանիքէ մըն էր որուն անունն աէ
տուաւ ինծի :

Վերջը հարցմունքներուս պատասխանը
շարունակելով ըստաւ .

— Թէպէտ իմ կեանքս քուկինիդ պէս
նշանաւոր եղած չէ տեսակ տեսակ դէպքե-
րով , բայց սակայն ոչ ինչ նուազ ձախոր-
դութիւններ իմ զլխէս ալ անցած են
Սրտիս խորերը բուռն ալէկոծութիւններ
պատահած են , որոնք այնչափ աւելի ուժ-
զին եղան որչափ որ ջանացի իմ սրտիս
մէջ թաղել : Զիս բոլորովին տակնուվրայ
ըրին ամէն կողմանէ վրաս յարձկելով : Բո-
լոր ուժս բանեցուցի այս ներքին պատե-
րազմներուս դէմ և կրնաս երևակայել թէ
ինչ բան կրնամ քաշած ըլլալ այս իմ ան-
ձիս դէմ եղած պատերազմին մէջ , ուր
միանգամայն յաղթող ու յաղթուղ էի ես :

— Տղակութեան հասակիս էն առջի տա-
րիներէն սկսեալ կարդէ դուրս փափաք մը
կ'զզայի երջանիկ ըլլալու և տեսակ տեսակ
երևակայտական մխիթարութիւններ փնտուե-
լու . անանկ որ բոլորովին յողնեցայ այս
երազացնոր բաներուս ետենէ ըլլալէն , տես-
նալով որ ոչ երբէք ինծի համար կը ճշմար-
տին :

— Բոլորովին ողեսպառ եղած այս պա-
տերազմներէն , հողեորով և անտեսանելի
աշխարհքին վրայ մտածելով միայն ուզեցի
իմ մխիթարութիւնս գտնալ : Տարակոյս
չկայ որ այս տեսանելի աշխարհքէն բաժ-

նուելու համար բոլոր ճիզս թափեցի . և թէ
որ երբեմն երբեմն հիմայ ալ յօժարութիւն
զզամ իրեն դառնալու , ամենայն փութով
կը փախչիմ իրեն հրապուրիչ պատրանքնե-
րէն . վասն զի դիտեմ որ չի կրնար երջան-
կացնել զիս : Վ երջապէս երբոր մէկ խա-
բէութենէ մը ուրիշ խարէութիւն իյնալով
բոլորովին յուսահատեր էի , տառապեալ
հոգւոյս վրայ երկնային շնորհաց ճառա-
գայթներ իջնալով նոր կենաց բողբոջներ
յիս բուսուցին :

— Բոլոր ոգւովս զիս առաքինական կե-
նաց տալէն վերջը քրիստոնէական հաւատ-
քին սորվեցուցածներուն ուշ կը զնէի իմ
ոգւոյս առանձնութեանը մէջ : Այս ճամ-
բուս մէջ ամէն մէկ ըրած քայլերուս միջոց
հոգեորապէս կը զօրանայի և կամաց կա-
մաց սկսայ խորամուխ ըլլալ աստուածային
սիրոյն , և աղօթից օգնութեամբը հասու ե-
ղայ աներեսոյթ և հոգեղէն զաղտնիքներուն :
Նորանոր կարողութիւններ սկսան երկնալ
վրաս , զորոնք առաջուցչունէի , որով ամէն
զզացմունքս զիւրաւ սկսայ բացատրել :
Ո՞չ ինչպէս ան ատեն այդ ներքին ուրա-
խութիւնները մոռցնել տուին ինծի այն ան-
ցուցած ցաւերս : Իրօք նմաններ էի այն ան-
խօսուն մարդուն որուն յանկարծ լեզուն
բացուելով կ' սկսի իր սրտին մէջի կաշկան-
գեալ մտածութիւնները բացատրել : Այս
ամէն բաներուս վրայ զզացի նաև քերթո-
ղութեան խանդ մըն ալ և տաղաչափելու

յո ջողութիւն մը որն որ անպատմելի ափու փանք և մխիթարութիւն եղաւ ինծի՝ որ բնաւ մտքէս ուլ չէր անցներ : Եղայ վերջաւ պէս բանաստեղծ մը վերնական շնչմամբ . վասն զի Առառած ուղեց իր բարութեամբ ըը բժշկել զիս ու մխիթարել : Անոր համար ես ալ բոլոր իմ երգերս նուիրեցի անոր՝ ուսկից որ ընդունեցայ այս պարզես :

— Ամէն անզամ որ սիրտս կը զեղանէր կ' զզայի ազնուական ուրախութիւն մը ուրուն բնաւ բան մը չէր կրնար հաւասարել : Ինծի համար տաղտկալի եղան այս աշխարհիս ուրախութիւնները որոնցմէ բնաւ ախորժ չեմ զզար և ոչ ալ անոնց ետեէն կ'ըլլամ , վախնալով որ աստուածային սիրոյն աղբիւրը չի ցամքի :

— Բայց սակայն , ըսաւ բանաստեղծը առաջ տանելով խօսակցութիւնը , չի կարծիս որ ես բոլորովին անձնասիրութեամբ մը զոհ եղած իմ ուրախութիւններովս՝ ամենեին չուզենամ ուրիշի հետ վերաբերութիւն ունենալ . ոչ , այլ մանաւանդ թէ ընդհակառակն ինծի մեծ բարեթաղդութիւն կը սեպեմ ուրիշներուն ալ հազորդել հոգւոյս զզացմունքները :

— Անհնարին ուրախութեամբ մը , որ աշխարհիս մէջ նմանը կարելի չէ ունենալ , կը լեցուէր սիրտս՝ երբոր կը տեսնայի որ խուռն բազմութիւն մը չորս զիս առած լուս թեամբ մտիկ կը զնէին երգերուս վերաթըսիչ և հողիազգեցիկ իմաստներուն . կար-

ծէի թէ ամենքն ալ իմ հոգւոյս հաղորդակից էին որոնք ինձի հետ մշկաեղ կ'երգէին՝ թէպէտ և ոչ նոյն ոգւով և ուժգնութեամբ :

— Այո, կրկնեց քիչ մը լուսութենէ ետե, անկէ աւելի մեծ երջանկութիւն չի կրնար ըլլալ ինձի համար, ինչպէս իմ միտքս ուրիշին հաղորդել. անպատմելի ուրախութեամբ լեցուեցաւ սիրտս երբոր քու սիրտդ ու միտքդ բացիր ինձի. ունիս զուն ալ հոգեռուական կենաց կենդանարար բողբոջները և քիչ ատենէն անոնց ախորժը կ'զգաս » :

Ես լուսութեամբ մտիկ կ'ընէի . . . « Դեռ զուն ծաղիկ հասակի մէջ ես, ըսաւ այնպիսի ձայնով մը որ մինչեւ սրտիս խորը թափանցեց, և չես կրնար ըմբռնել հոգեռուական կենաց զաղտնիքները, բայց պէտք է որ ըմբռնես ատենին : Արդէն իսկ սկսած ես հասու ըլլալ՝ պարզութեամբ հպատակելով քրիստոնէական հրահանդաց որոնց մով միայն կրնայ մարդ ապահովապէս հասնիլ այդ հոգեռուական կենաց : Դեռ քու վրադ ըլլալիք փոփոխութիւններ կան. բայց ինչ որ ալ ըլլայ զուն սահմանուած ես այդ կենաց, և այս ըսածիս վրայ ընաւ մի տարակուսիր » :

Զեր ճամբորդութեան այս զէպքը, ըստ Նաումային Ստեփանոս Բիովտիացին, շատ խելք սորվելու բան է : Այդպիսի մարդկանց պատահիլը մեծ երջանկութիւն է ան մարդուն որ զիտէ անոնցմէ օգուտ քաղել. շատ բան կրնայ սորվիլ մարդ

այն տեսակ մարդիկներէն որոնք նոյն խոհ տխմար մտքերը կը լուսաւորեն ընդարձակելով իրենց մտացը սահմանը , որուն մէջ ամփոփուած է մարդկային հանճարը :

Քերթութիւնը , վրայ բերաւ Ստեփանոս , ներդաշնակ ոտանաւոր չափով ըլլայ՝ ինչ ձև կ'ուզես կ'առնէ . տարակոյս չկայ որ բանաստեղծութեան յատուկ ձեզ ոտանաւորն է որ առանց ասոր երաժշտութեան ալ լաւ չի յարմարիր , վասն զի արձակ բանով բնաւ չերդցուիր . սակայն եղան շատ քերթողներ ալ որ իրենց երկասիրութիւնը արձակ զրեցին . և շատ անգամ աս ալ կ'ըլլայ որ ամէն ոտանաւոր բան զրողը բանաստեղծ չըլլար » :

Ստեփանոս քիչ մը մտածելէն վերջը՝ ըստ Նաումային .

— Խաթուն , երաժշտութեան զօրութիւնը խիստ մեծ է Ես խիստ շատ կը սիրեմ երաժշտութիւնը , ու թէ որ զեղեցիկ ըլլայ , խելքս միտքս զլլաէս կ'երթայ : Եթէ թոյլ կուտաս ինծի , և թէ որ պառկելու ժամանակը եկած չէ նէ , պատմեմ քեզի այնպիսի զարմանալի դէպէ մը որ հաուկնաս թէ ինչ մեծ ազդեցութիւն ունի երաժշտութիւնը » :

Նաումա աւագէ ժամացոյցը նայեցաւ և տեսաւ որ երեկոյեան ժամը տասն էր :

— Լաւ , թէպէտ պառկելու ժամանակն է , ըստ , բայց սիրով մտիկ կ'ընեմ պատմութեանդ :

Եւահա Ստեփանոս Բիովտիացին սկսաւ
իր պատմութիւնը :

Մեր զղեկին մէջ զեռ ինչուան հիմոյ
ոնինք ծեր ծառայ մը որ ինչուան իմին
ծնանիլս տեսած է . աս մարդը ոչ զրել և ոչ
կարդալ գիտէ : Տասնըհինգ տարի կրնայ
ըլլալ որ մեր զղեակը մէկ երենելի քնարա-
հար մը եկաւ որն որ Պորտոյ քաղքէն էր :
Երգերուն ձայնը կը հասնէր ինչուան խո-
հակերոցը ուր ժողվուեր էին մեր ծառանե-
րը : Հաղիւ թէ քնարին ձայնը ելաւ և ահա
տեսայ մեծ զարմանքով մը որ ըսած ծեր
ծառաս սրահին զուռը կէս մը բանալով ,
ուր մենք կեցեր էինք , եկաւ մտիկ ընելու .
ևս քովը զացի ու ըսի իրեն :

« Յակոբ ինչ կ'ընես հօս :

« Երաժշտութիւնը մտիկ կ'ընեմ , պա-
տասխանեց ինձի , կ'աղաչեմ թող տուր որ
ոչ դնեմ :

« Աղէկ , ըսի իրեն , ներս եկուր որ լաւ
լսես :

Նոյն միջոցին երաժիշտը խիստ սրտա-
շարժ տխրական ծանը եղանակ մը կը զար-
նէր , ես ծառային երեսը նայեցայ և տե-
սայ որ կուլար :

Ամէն իրիկուն կուզար ինքն ալ մտիկ ը-
նելու այն միտք յափշտակող եղանակնե-
րը : Անգամ մը ցորեկ ատեն երբոր սրահը
մարդ չկար տեսայ որ հոն զացեր մեծ ու-
շաղրութեամբ մը կը զննէր չորեքաղեան
քնարը :

« Շատ կ'ուզէի , ըստւ ինծի , ես ալ զար-
նել զիտնալ այս պարոնին պէս :

Զի կրցայ խնտալս բռնել Յակորին այս-
ըսածին վրայ , որուն ինքը սկսաւ զարմա-
նալ :

Քնարահարը երբոր տուներնէս զնաց ,
Յակոր սաստիկ արտմելով այս բանիս վը-
րայ՝ խոր ցաւի մէջ ընկղմեցաւ :

Տարի մը ետքը օր մը սաստիկ հետաքըր-
քրութիւնս եկաւ այն խոտնոցը ելլալու որ
Յակոր կը պառկէր և սկսայ ամէն բան խոտ-
նել՝ ինչպէս կ'ընեն տղայք ընդհանրապէս :
Խոտին տակը լաթով պատած մէկ կիս-
կատար մեծկակ քնար մը դտայ , որուն վե-
րի մասը արգէն շինած էր և վարի մասը
նոր սկսած : Գտածս ուշի ուշով զննեցի և
ինծի զարմանալի բան մը երեցաւ , մանա-
ւանդ այնպիսի տեղ մը գտնալով ուր միայն
Յակոր կը մտնէր կ'ելլէր . մէկէն միտքս ե-
կաւ թէ ինչպէս Յակորին վրայ մեծ տպա-
ւորութիւն մը ըրած էր երաժշտին քնարը ,
որով մակաբերեցի թէ այս կոշտ ու տձե մեծ
քառաղին ալ՝ Յակորին ձեռագործը պիտի
ըլլար , և չսխալեցայ . վասն զի մինչդեռ
խոտնոցը քնարը ձեռքս կեցեր էի , ինքն ալ
վրայ հասաւ և կարծես թէ չախորժեցաւ զիս
հոն տեսնողուն վրայ :

« Բարեկամ , ըստւ ինծի , ինչու եկեր
բաներս կը խառնես , ամենեին աղէկ բան
չէ ըրածդ :

« Մի խռովիր , պատասխանեցի իրեն ,

ևս այս դտածիս վրայ բնաւ մէկու մը բան
չեմ ըսեր : Բայց կ'ազաշեմ ըսէ ինծի ինչ
պէս շինեցիր այս դործիքս :

Յակոր նստաւ և կտրոց մը ծոցէն հանելով
սկսաւ աշխատիլ աչքիս դիմացը . բայց ա-
նանկ ծանր առաջ կ'երթար աշխատութիւ-
նը՝ որ բան մը չէի հասկնար ըրած աշխա-
տութենէն , ուստի գարծայ ըսի իրեն .

« Ի՞նչ , միթէ կը կարծես որ պիտի կարե-
նաս լմնցնել այդ մեծ քնարը : Գիտնաս որ
ոչ երբէք պիտի կարենաս լմնցնել :

« Կ'ուզես ուրեմն , ըսաւ ինծի , որ մէկ
աչք բանալ գոցելով մը լմննայ գործիք մը :
Կ'ուզես նէ զնայ նստէ ցորենի արտին
դիմացը և դիտէ թէ կրնաս տեսնել անոր
աճիլը : Ապահով եմ որ վախճանիդ չես
հասնիր : Իմին քնարս ալ ուրեմն ցորենին
պէս պիտի ըլլայ որ առանց զզալու պիտի
լմննայ :

Աս խօսակցութենէն տարի մը ետքը օր
մըն ալ երբոր մենք ժողվուած էինք սրահին
մէջ , Յակոր իր քնարովը ներս մտաւ : Մեծ
զարմացմամբ մը տեսանք որ սկսաւ զար-
նել քնարը որուն բան մը կարծես թէ չէր
պակսեր : Իրաւ թէ պէտ միջոց միջոց անա-
րուեստ ձայներ կը հանէր , բայց անով
հանդերձ խիստ անուշ և զզայուն էր : Մենք
ծափահար զուարթութեամբ զովեցինք ի-
րին հանճարը :

Բայց որովհետեւ Յակորին քնարը շատ
պակասութիւններ ունէր , հայրս խոստա-

ցաւ մէկ ուրիշ լաւազոյն մը տալ . Ոչ , պատասխանեց ինքը , ես իմինս չեմ թողուր , և ինչուան ՚ի մահ կ'ուզեմ աս զործածել :

Նորհակալ եմ պատմութեանդ , ըստ Նաումա , որ շատ հետաքրքրական բան էր . և ըսածէդ կը տեսնամ որ նաև անուսում մարդկանց մէջն ալ աս տեսակ բաներու վերաբերեալ հանճարներ կը գտնուին և շատ անզամ ուսկից որ չես սպասեր . այս բանիս հաստատութիւն մը կրնայ ըլլալ այս ըսած գեղացիիդ երաժշտութեան մէջ ունեցած կարգէ զուրս բերումը :

Ժ.Դ

Երկրորդ օրը այսպէս սկսաւ Նառմա
իր պատմութիւնը առաջտանիլ :

« Հնդկաստանէն զալու ատեննիս զար-
մանալի ղիալուած մը պատահեցաւ որով
քիչ մնաց որ հաւատարիմ Դոլաս ձեռքէս
պիտի ելլար :

Երբոր Սենեկամալիայի ափանց քովերն
էինք , հարկ էր քիչ մը ատեն հոն կենալ
անուշ ջրի պաշար առնելու համար : Դո-
լա իր հայրենիքը տեսնալուն պէս սաստիկ
զգածուեցաւ . վասն զի անանկ հասակի մը
մէջ թողուցեր էր իր հայրենիքը յորում
սաստիկ կ'ըլլայ մարդուս մտքին տպաւ-
րութիւնը . ուստի զգածուած խնդրեց որ
ցամաք ելլէ անոնց հետ որոնք ջուր առնե-
լու կ'երթային : Զիջայ խնդիրքին՝ բայց այս
պայմանաւ որ ես ալ հետք երթամ : Շո-
տով մը ցամաք ելանք և հետերնիս ունէինք
երկու մեծզի նաւավարներ որոնք ջրին տա-
կառին կառքը կը քաշէին , և ուրիշ մը
որ նաւապետին հրամանները ըստ կարգի

՚ի զործ դնելու համար եկեր էր : Շուտով
շուտով առաջ զացինք ճարտար ուղղեցոյ-
ցին առաջնորդութեամբը և քիչ ատենէն
հասանք ակնավճիտ առատաբուխ աղբիւրի
մը քով որ կը հոսէր ոստախիտ և հովա-
նասուեր ծառերով պատած լեռնակի մը
ստորոտէն : Աղբիւրին քով հասնելնէս ետ-
քը տեսայ որ Դոլան այլայլութեան մը և
շփոթութեան մէջ էր : Աչքերը տնկած կը
նայէր բլրին վրայ եղած անտառին , և ահա
ակնթարթի մը մէջ աներեսոյթ եղաւ ծառե-
րուն մէջ , այծեամի մը պէս բլրէն վեր ել-
լելով . վազեցի ետենէն և անտառը հասնե-
լով տեսայ հեռուանց տերեններուն մէջէն
Դոլային ճերմակ զգեստին ծածանմունքը
և սկսայ կանչել զինքը . բայց ինքը պա-
տասխանեց որ իր ետենէն դամ , ինչպէս որ
ես ալ ըրի : Երբոր հասայ իրեն քով՝ զար-
մացած մնացի տեսնալով զինքը մէկ պա-
ռաւի ու սև ծերու մը մէջ կեցած , որոնք
բազուկներնուն մէջ զինքը զրկած ուրա-
խութիւններնէն կ'ուլային : Իմացայ որ զի-
պուածով ան տեղը ցամաք ելեր էինք ուր
որ ծնած էր իմ սև Դոլաս , զորն որ տաս-
նըմէկ տարուան հասակին մէջ յափշտա-
կեր էին անկէց : Այս զիպուածը զարմա-
նալու բան մը չէ : Ափրիկէի ծովեզերքնե-
րը ինչպէս որ յայտնի է անուշ ջուր խիստ
քիչ կը զտնուի . անոր համար շատ անզամ
նաւերը հոն կը հանդիպին ուր որ անուշ
ջրի աղբիւր կայ . և ընդհանրապէս զիտեն

որ այն աղքիւրներուն մօտերը ափրիկեցի սևերու հիւղեր կան որոնց բնակիչքը կուզան հետաքրքրութեամբ դիտելու ջուր առնողները : Խեղճերը , շատ անգամ իրենց անմեղ հետաքրքրութեանը զոհ կ'ընեն աղատութիւննին : Աս կերպով ուրեմն Դոլան ալ գերեբարձ նաւու մը մարզիկներէն յափշտակուած էր :

Զիս տեսնալնուն պէս երկու ծերերը երեսնին թթուեցուցին ու չախորժելու կերպ մը կը բանեցնէին . բայց Դոլա հետերնին խօսեցաւ , և այն ատեն փոխանակ ինծմէ հեռանալու աւելի մօտեցան ինծի : Դոլա բացատրեց ինծի թէ ինչ աստիճան դութ կը ցուցնեն իր վրան : Ատ խեղճ ծերերը իրեն հայրն ու մայրն են եղեր , որոնք դեռ զինքը չի ճանչցած ինքը զիրենք նախ ճանչցեր էր :

Դոլա և իր ծնողքը զիս իրենց հիւղը տարին ուր որ մտնալուս պէս՝ տեսայ մէկ սև աղջիկ մը և մանչ տղայ մը որոնք իմ ուղեկցիս եղբայրն ու քոյրն էին : Դոլա իր եղբարց ու ծնողաց մէջը նստած՝ անպատմելի ուրախութեամբ մը լեցուած էր : Բայց ես իրենց ուրախութեանը հաղորդ չի կը նալով ըլլալ , հետաքրքրութեամբ մը սկսայ իրենց հիւղը զննել որն որ ինծի համար նոր բան մըն էր : Հիւղին պատուաւոր կողմը մէկ անարուեստ փորազրուած արձանի զլուխ մը կար կենդանւոյ վրայ աղուցած . այս արձանը որ իրենց չաստուածն էր և

զորն որ կը պաշտէին ահոելի կերպարանք
մը ունէր : Իսկ հիւղը բոլորովին ազտոտ
ու խառնափնդոր բան մըն էր :

Ժամանակը կ'անցնէր և Դոլա բոլորո-
վին մոռցեր էր որ նաւը նորէն ճամբայ պի-
տի ելլեր . ուստի միտքը ձղեցի՝ բայց ինքը
ուրախութեան մէջ ընկղմած բան մը չէր
ըմբռներ :

Այս միջոցիս նաւաստիները տակառները
կը լեցնեն և զմեզ չտեսնալով ու կարծելով
որ մենք նաւ դարձած ըլլանք իրենք ալ նաւ
կը դառնան : Բայց ճամբայ ելլալնէն առաջ
զմեզ կը կանչեն , բայց մենք չի լսեցինք :

Իսկ ես հիւղին մէջ կը փութացնէի Դո-
լան որ նաւ դառնանք . բայց ինքը փոխա-
նակ իմ ազգարարութեանս մտիկ ընելու
զիս ալ կը բռնազատէր որ հոն իրեն ըն-
տանեացը քով մնամ հետերնին , ըսելով որ
խիստ ազէկ կը նայինք զքեզ և թէ իր ծնող-
քը ինծի համար հիւղ մը կը շինեն ուր եր-
կուքնիս մէկտեղ բնակինք , և թէ ըստ ամե-
նայնի երջանիկ կ'ըլլանք և բնաւ մէկմէկէ
չենք բաժնուիր :

Մինչեռ բանը այս վիճակիս մէջ էր և
ահա յանկարծ նաւապետին պոռալուն ձայ-
նը լսեցի անտառին մէջէն որ զիս կը կան-
չէր . պատասխանեցի իրեն :

Դոլային ծնողքը հազիւ թէ լսեցին նաւա-
պետին ձայնը շուտով մը հիւղին դուռը գո-
ցեցին և սկսան ետեէն արգելքներ զնել ը-
սելով . չենք թողուր որ ներս մտնան այն

մարդիկները որոնք անշուշտ նորէն կը յա-
փըշտակեն մեր աղջիկը :

Փակուեցայ ուրեմն ես ալ Դոլային հետ
հիւղին մէջ . բայց զլուխս ծակէ մը դուրս
հանեցի ու տեսայ դնաւապետը որ կը մօ-
տենարքերթողն ալ հետք առած :

Աս միջօցիս ընկերս ալ իր ծնողը կը հա-
մողէր որ ըրածնին աղէկ բան չէր : Վեր-
ջապէս զիրենք հաւանեցուց որ դուռը բա-
նան որով անարդել ներս մտան քերթողն
և նաւապետը :

— Կաւը ճամբայ պիտի ելլայ, ըսաւ նա-
ւապետը ու քեզի կ'ովասենք :

Աչքերս Դոլային վրայ դարձուցի և
դութս շարժեցաւ աեսնալով թէ ինչ աստի-
ճանի յուզման մը մէջ էր խեղճը :

Մէկ ձեռքովը զգեստներէս , մէկալովը
մօրը ձեռքէն բռնած էր , ոչ կրնար իր աղ-
զականներէն բաժնուիլ և ոչ ալ զիս թո-
ղուլ : Կը հարցնէի ես ինծի թէ արդեօք ա-
նիրաւութիւն մը ըրած չեմ ըլլար , զինքը
յորդորելով որ հայրը մայրը թողու ու ե-
տեհս գայ : Բայց մէյմը աչքերս ատ խեղճ
մարդկանց կուռքին վրայ դարձուցի և ըսի
մորէս որ խոհեմութիւն չէ Դոլան այդ
կռապաշտներուն մէջ թողուլը : Մորէս
անցուցինան թէ ծնողը մինակ չեն , վասն
զի զեռ ուրիշ որդիք ալ ունին : Յանկարծ
զեղեցիկ խորհուրդ մը եկաւ միտքս . առի
այն պատուական խաչը դոր միշտ հետս կը
կրէի , և զիմացը դնելով ըսի .

— Դոլա , ովք քոյր իմ՝ ի Քրիստոս , ու
բեմն պիտի թողուս զիս ու հոս կենաս , ուր
որ ո՞գիտէ թերես դժմարիտն Աստուած ,
քու սիրելի Աստուածդ մոռնալով , ելլաս
ատ կուռքը պաշտես :

Աս որ ըսի , խեղճ աղջիկը ծնողացը զըր-
կէն ելաւ ու խաչը առած ծունկի վրայ ե-
կաւ , ու համբուրելով դայն արցունքովը
թրջեց :

— Այո , ըսաւ , քու ետևէդ կու զամ.
բայց ինչ մեծ կսկիծ է ինձի համար , թո-
ղուլ ծնողքս , զուրկ՝ ի ծանօթութենէ ճըշ-
մարտին Աստուածոյ , որ է Աստուած սիրոյ
և զթութեան :

— Իրաւցընէ , ըսաւ բանսատեղծը , այդ
աղջկան եռանդը շատ աւելի մեծ է , քան
զբազում քրիստոնեայ ծնածներունը , թէ-
պէտե տղակուց ալ սորված ըլլան իրենց
կրօնքին սկզբունքները . լաւ կ'ըլլայ որ քիչ
մը ատեն ալ հոս կենանք , ու ատոր ընտա-
նեացը քրիստոնէութեան նախնական ըս-
կըզբունքները սորվեցնենք : Վերջը դար-
ձաւ նաւապետին ու ըսաւ , թէ մէկ կամ
երկու օր մը աւելի ուշանալնիս այսպիսի մեծ
ճամբորգութեան մը մէջ բան մը ըսել չէ :
Թէ որ ուզենաս կրնաս առանց մեծ դժուա-
րութեան մը կենալ հոս . որպէս զի ատ
խեղճ մարդկանց սորվեցընենք թէ ինչ կեր-
պով ընդունելու են այս կողմս եկող քարո-
զիչները , որոնք զեռ չեն գտած այս մե-
նաւոր ու առանձնացեալ հիւզը , բայց ան-

շուշտ իրենց եռանդը հոս ալ կը բերէ զի-
րենք :

Նաւապետը յօժարութեամբ հաւանեցաւ
այս խնդիրքին : Երկրորդ օրը նորէն տնա-
կը եկանք , ուր որ բանաստեղծը ամենայն
ջանքով կ'աշխատէր սեամորթներուն սոր-
վեցընելու , թէ ինչ կերպով պիտի ընդու-
նին քարոզիչները : Դոլա իր թարգմանն
էր :

— Իրենց հասկցուր , ըստ աղջկան , որ
գան պիտի աս կողմերս ճշմարիտ , զթած
և ամենազօր Աստուծոյն հոգւովը վառուած
մարդիկներ : Ըսէ դարձեալ որ ատ մարդի-
կը աշխարհքիս ամէն վայելքներէն հրաժա-
րած են , ու ամէն բան կը թողուն իրենց
Աստուծոյն ծառայելու համար , ու կը համ-
բերեն վշտաց , տանջանքներու , ու նաև
կեանքերնին կը զոհեն , և զոհ կ'ըլլան ու ի-
րենց այնչափ նեղութիւնները վարձա-
տրուած կը սեպեն , թէ որ կարենան հողի
մը առ ճշմարիտն Աստուծած դարձնել :

Թէ որ խեղճ մարդկանց վրայ իրենց սի-
րելի աղջիկը աղդեցութիւն չունենար , խօս-
քերնիս արդիւնք մը չէր ունենար . բայց
Դոլային ձեռքով քիչ ատենուան մէջ մեր
ջանքը արդիւնաւոր եղաւ . վասն զի խոս-
տացան իրեւ եղբայր ընդունելու աս ը-
սած մարդիկնիս :

Երբոր ճամբայ ելլալու ժամանակնիս մօ-
տեցաւ , Դոլային ծնողքը նաւը հրաւիրե-
ցինք . անոնք ալ սիրով յանձն առին , ո-

լովիրենց ունեցած վատահութիւնը յայտնի ցուցըցին :

Ժամերով կեցան նաւը , ամէն բան հետաքրրութեամբ դիտելով . վերջը իրենց ընծաներ ալ տուինք : Վերջապէս ճամբայ ելլալու նշանը տրուեցաւ . անոնք ալ եկան ծովեղերքը կեցան , ու մեր նաւուն հեռանալը կը դիտէին : Դոլա որպէս զի զիրենք զեռ աւելի երկայն ատեն կարենայ տեսնալ , կայմի մը ծայրը ելաւ , ու երբոր վար ինջաւ սաստիկ զգացուած ու սիրտը ելած էր . անոր համար ջանացի նոյն օրը զինքը մսիթարելու :

ԺԵ

Ճամբանիս առաջ տարինք , առանց նը-
շանաւոր դէպք մը ունենալու :

Փորթուզալի եղերքները անցնելնէս վեր-
ջը , Պորտոյի դիմացը հասանք , ուր որ բա-
նաստեղծը ցամաք պիտի ելլար : Նաւէն
ելլալուն առջի դիշերը ինծի իմացուց իր ուր
բնակիլը և ըսաւ որ եթէ Գաղղիա զամ-
ու օգնութեան մը կարօտութիւն ունենամ ,
իրեն երթամ , և աւելցուց նաև թէ ինքը
Պորտոյի արքեալիսկոսլուխն հետ մեծ բա-
րեկամ էր :

Երբոր նաւէն դուրս ելլալու ժամանա-
կը եկաւ , ինծի վերջին բարեր տուաւ . իր
երթալը սրտիս մեծ ցաւ պատճառեց . վասն
զի օգտակար խորհուրդներ կ'ուտար ինծի ,
անանկ որ ինչ օգուտ որ իր խօսքերէն քա-
ղեր էի ուրիշ ճամբորդէ մը չէի կրնար
յուսալ :

Քիչ մը ատենէն վերջը նաւը Ֆօրդի նե-
ղուցը մտաւ , ու Ակովտիայի եղերքը խա-
րիսխ ձգեց :

Էտիմակուրկ հասնելնուս երկրորդ օրը ,
նաւապետը զիս սկսվածիացի վաճառակա-
նի մը տարաւ , որ ուղածիս վրայօք կրնար
տեղեկութիւններ տալ ինձի : Հարցուցի ի-
րեն որ արդեօք կը ճանչնայ Վանտէր ա-
նունով պարոն մը , որ հինգ տարի առաջ
Սկովախա եկեր էր վաճառքով լեցուն նա-
ռով մը , և նաևն ու վաճառքները ծախեր ,
ու սաստիկ հարստացեր էր :

Ուշադրութեամբ մտիկ ըրաւ մարդը , և
երրոր խօսքս լմնցուցի դարձաւ ըստւ .

— Խաթուն , ատ քու ըստածիդ վրայօք
ինձմէ միայն կրնաս ուղած տեղեկութիւն-
ներդ առնուլ . որովհետեատ մարդը Սկով-
ախա հասնելէն քիչ մը վերջը կարգուեցաւ
իմ հին բարեկամներէս մէկուն՝ որ շատոնց-
վընէ ՚ի վեր մեռած էր , աղջկանը հետ .
Խեղճ որբացեալ աղջիկը բաղդ ունեցաւ
Վանտէրի պէս անշահասէր ու ազնուական
մարդու մը տմուսին ըլլալու :

Աս խօսքերս որ լսեցի , սաստիկ զայրա-
ցայ ներսէս . բայց ինք զինքս բռնեցի :

— Պարսն Վանտէր , շարունակեց վա-
ճառականը , քիչ մը տաեն Սկովախա կե-
նալէն ետե , ելտւ Գաղղիա դնուց , մեղի
մեծ ցաւ պատճառելով , և քանի մը տարիէ
՚ի վեր հոն է : Ատէպ իրմէ նամակ կընդու-
նիմ : Կիւյէն քաղաքը , Տորտոյնի եղեր-
քը դղեակ մը գնեց ուր որ կը բնակի իր
խաթունովը , երկու որդիքներովը ու շատ
մը ծառաներով : Վերջը դարձաւ հարցուց

Հետաքրքրական կերպով մը . խաթուն , կրնամս ըսել թէ ինչո՞ւ Պ . Վ անտէրին վրայօք ինծի տեղեկութիւն կը հարցնես :

Ես քիչ մը ատեն լուռ կեցայ , և վերջը , — Պարոն , ըսի , իմ ազգականներէս մէկը իրեն վերաբերեալ յանձնարարութիւն մը ըրաւ ինծի . բայց խօսքերնիս առաջ չի տարած , կ'ուղէի զիտնալ թէ ատ մարդը՝ որուն վրայօք խօսեցար արդեօք նոյն իմ ըսած Վ անտէրս է :

— Կը ճանչնամս , խաթուն , այն Վ անտէր անունով մարդուն զիրը որուն վրայօք ինծի տեղեկութիւն կը հարցնես :

— Այո , պարոն , պատասխանեցի :

— Ազէկ ուրեմն . հիմայ քեզի նամակ մը ցուցընեմ , որով կարենաս աւելի վստահ ըլլալ :

Հաղիւ թէ ձեռքս տուաւ նամակը , մէկէն ճանչցայ որ Ռոնչէլիին ձեռագիրն էր :

— Խաթուն , կրնաս կարդալ , ըսաւ վաճառականը :

Վիրտս դոզ ելած կարդացի նամակը , և իմացայ ինչպէս Ռոնչէլիին վարպետութեամբ ինք զինքը բարի մարդ մը կը ձեռցընէր և չզիտցողներուն ալ հաւտացնել կուտար :

Նամակը խնամքով զրուած կ'երենար , և մէջը կ'ապահովցնէր զվաճառականը թէ զինքը սաստիկ կը սիրէ և հետը մեծ բարեկամ է : Կը խօսէր նաև իր կնկանը և որդւոցը վրայօք , իբրև ընտանեաց բարի հայր

մը : Քայց իր կեղծաւորութեանը վրայ խելքէ զուրս դայրացայ . վասն զի Սկովտիոյ մէջ իրեն շահուն վերաբերեալ լմեցնելու դործողութիւն մը ունենալով , կեղծաւորութեամբ այնպէս մը կը ձեացնէր որ կարծես թէ անշահասէր ու ամենայն կերպով խըղճմտանքաւոր մարդ մը ըլլար :

Ենորհակալ եղայ վաճառականին որ հաճեցաւ ինծի ուզած տեղեկութիւններս տալու , և մեկնեցայ քովէն : Քանի մը օրէն Պորտոյ գացող զաղղիացի նաւ մը մտանք , ու երբոր հոն հառանք , սկսայ մտածել թէ ինչ պիտի ընեմ . վասն զի բնաւ մարդ մը չէի ճանչնար :

Ան ատեն յիշեցի բանաստեղծին ինծմէ բաժնուելու ժամանակ ըրած աղնուական խոստմունքը : Նամակ մը զրեցի իրմէ խորհուրդ ու օգնութիւն խնդրելով . որուն պատասխանը շուտով մը ընդունեցայ , որուն մէջ կ'ըսէր թէ բանի մը ձեռք չղարնեմ առանց խորհուրդ հարցնելու Պորտոյի արքեպիսկոպոսին , որուն համար յանձնարարական թուղթ մըն ալ խաւեր էր ինծի :

Արքեպիսկոպոսին թուղթը խաւելով ինծի ալ ասանկ կը զրէր :

« Պէտք է խոհեմութեամբ ու չափաւորութեամբ վարուիս , անոր համար կարօտես այնպիսի մարդու մը խորհուրդ հարցընելու , որուն կարենաս տեղն 'ի տեղը պատամել ինչպիսի դժուարին վիճակի մէջ

զտնուիլդ։ Աս բանիս համար Պորտայի արժանընտիր արքեպիսկոպոսէն զատ որիցի մը չեմ կրնար խաւրել գքեղ որ իրրե հայր մը կարենայ քեզի խորհուրդ տալ, և թէ որ հարկ ըլլայ պաշտաղանել ալ զքեղ » :

Երկրորդ օրը հաւատարիմ Գոլային հետ միատեղ ելայ արքեպիսկոպոսարանը դացի. տուի յանձնարարական թուղթու ըսելով որ պատասխանի մը կ'սպասեմ, և շուտով մը ընդունեցայ . քանի մը վայրկեանէն մը տանք արքեպիսկոպոսին ներքին սեննեակը :

Քաղցր կերպով մը մեզի մօտենալը մէկէն փարատեց սրտիս այլայլութիւնը որ կ'զգայի, և կեղեցւոյ այսպիսի բարձրասահճան պաշտօնէի մը դիմացը ներկայանալով, որուն վեհ կերպարանը խորին մեծարանք մը կ'ազդէր վրաս : Ճերմակ մազերը, վրսեմ գէմքը, ծանր և միանգամայն քաղցր ձայնը, և ուրիշ ամէն հանգամանքը տեսնալով, կարծես թէ առջեր կը նկարուէր նախնի և կեղեցւոյ հայրերէն մէկը, որոնց վրայօք ստէոլ կը խօսէր ինծի բանաստեղծը : Ինծի իրրե ճշմարիս հայր մը երեցաւ, և կարծես թէ առ ընելիքիս վրայ նեղացաւ : Նստեցուց զմեղ, և քանի մը վայրկեան լուռ կենալէն ետե, քաղցր կերպով մը ինծի,

— Որդեակ, պատրաստ եմ ըսաւ, ըսելիքիդ մտիկ ընելու :

Ան ատեն սկսայ պատմել իմ խեղճու-

թիւններս : Երբոր ան տեղը հասայ , ուր որ
սիրտս վառուած կը նկարազբէի իմին գաղ-
ղիացիքարողչին պատահիլս , և անոր ձեռ-
քով Դոլային և իմ դարձս , և վերջն ալ ի-
րեն մարտիրոսական մահը , աշքէն ար-
ցունքներ թափիեցան :

Յուցըցի իրեն մարտիրոսէն առած խաչս ,
որ առաւ ու համբուրեց : Այս ալ հազիւ
թէ աչուըները վրան դարձուց , բոլորովին
ապշած մնաց :

— Ատ խաչը ես կը ճանչնամ , ըստ : Ա-
տիկայ ես ընծայ ըրեր էի իմ ձեռնաղբած
քարողիչներէս մէկուն . . . :

Ան ատեն սկսաւ շատ մը հարցմունքներ
ընել այն անձին վրայօք , ուսկից այս խաչը
առեր էի : Երբոր հարցմունքներուն պա-
տասխանը տուի .

— Բոլորովին ապրակոյս փարատեցաւ ,
ըստ ինքնիրեն , ատ մարտիրոսը իմ աշ-
կերտներէս մէկն է : Ո՞չ , ինչպիսի շնորհա-
կալութիւններ պէտք է մատուցանեմ Աս-
տուծոյ որ իմ թէմէս այսպիսի արժանաւոր
մարտիրոս մը ընտրեր է : Որդեակ , ըստ ,
առաջ տար պատմութիւնդ , ուր որ ամէն
պատմածներուդ մէջ Աստուծոյ մատը կը
տեսնամ :

Պատմութիւնս լմնցուցի առանց բան մը
ըսելու ազգականացս ինծի յանձնած զործ-
քին վրայ , զորն որ յանձն առած էի զլուխ
տանիլ ամենայն երկայնմատթեամբ ու անձ-
նուրացութեամբ :

Վանտէրին վրայօք այնպէս մը լսած եմ,
ըստ արքեպիսկոպոսը , իրու թէ հարս-
տութեանը պատճառաւ խօսքը զալուկ մարդ
մըն է : Ահաւասիկ պատմեմ ինչ կերպով
առանց զինքը ճանչնալու վրան քանի մը
տեղեկութիւն ունեցեր եմ :

— Ամէն տարի իմ թէմիս քահանաները
կուղան ինծի իմացընելու իրենց վիճակը , և
ինծի հազորդելու քրիստոնէական հաւատ-
քին յառաջադիմութիւնը և անոր վերաբե-
րեալ զէսքերը : Անցած տարի ըստ սովո-
րականին տեսնուեցայ Վանտէրին բնա-
կած զղեակին զեղին ժողովրդապետին հե-
տը . Վանտէրին ընտանեացը վրայօք խօսք
բացաւ և մասնաւորապէս խօսեցաւ իրեն ա-
մուսնոյն բարելաւութեանցը վրայ . որուն
համար կ'ըսէր թէ քաղցրութեան և քրիստո-
նէական առաքինութեանց օրինակ մըն է .
բայց Պ. Վանտէրը , ըստ , ծանր մտածու-
թեանց մէջ ընկղմած կ'երենայ : Քննեցի
զինքը , և վախեմ որ իր ներքինը արտա-
քուստ կը ծածկէ ատ մարդը . երբոր հետը
կը խօսիմ , կը տեսնամ որ չի կրնար երեսս
նայիլ , ու աչքերը անզին կը դարձընէ :
Իրաւ թէպէտ եկեղեցւոյ պարտքերը կը
կատարէ , բայց յայտնի կ'իմացուի որ ա-
ռանց համոզման կ'ընէ . կը կասկածիմ
որ ատ մարդուն սրտին մէջ ծածուկ բա-
ներ պահուած կան . բայց զէշը ան է որ զին-
քը լաւ չենք ճանչնար , որովհետեւ աստե-
ղացի չէ :

Բայց հիմայ աղջիկս , կրկնեց արքեպիսկոպոսը , շատ զժուարին է քեզի ճամբայմը ցուցընելը : Բայց և այնպէս կրնամքեղի զուրցել որ այդ ունեցած պատճառներով չես կրնար վանտէրը գաղղիացւոց ատեաններուն դիմաց դատաստանի կանչել , վասն զի ատոնք բաւական չեն : Ինչ որ կը տեսնամ ինքը զինքը լաւ պարտըկեր է վանտէր , և իրեն ով ըլալը ես ու զուն զիտենք : Բայց գաղղիացւոց օրէնքները տարբեր են . պէտք է խնդրոյն վրայօք ամենաորոշ փաստեր յառաջ բերել . և թէպէտ մէկը ամենայն կերպով իրաւունք ալ ունենաց , մեծ վտանգի մէջ կ'իյնայ թէ որ առանց բաւական փաստի մէկու մը վրայ ամբաստանութիւն ընէ :

Ըսիր ինձի թէ շատ մը ծանրազին բաներ , որ քու ընտանեացդ կը վերաբերէին , վանտէր — Ոսնչելլիին աւարառութեանը ժումանակ կորսուեր են : Թերես ան ըսած քահանայիս միջնորդութեամբը կարենաս զանոնք նորէն ստանալ : Քեզի յանձնարարական թուղթ մ'ալ կու տամ այն քահանային , որով ոչ իրքն օտարական , այլ իրքն անձ մը նոյն ընտանեաց , անանկ ընդունելութիւն դտնաս : Այդ եկեղեցականը որ Տ . Նէրվալ կը կոչուի , երեսուն տարիէ 'ի վեր ժողովրդապետ է հոն , ուր որ կը դտնուի վանտէր — Ոսնչելլիին դղեակը : Տեղույն ժամատունը կը բնակի իր երկու քուրերովը որոնք զրեթէ իրեն տարեկից

են : Բազմաթիւ ընտանեաց մը անդրանիկն է , և իր էն պղտի եղբայրը այն մարտիրոսն է որն որ նախ ձեզի քրիստոնէական կրօնքին սկզբունքը սորվեցուց :

Աս ըսած ատենը սաստիկ սիրտս ելաւ :

— Գերապայծառ Տէր , ըսի , Տ . Նէրվալ զիտէ իր եղբօրը մահը :

— Յայտնի է , աղջիկս , ըսաւ , որ ինքը բան մը չգիտեր . . . իրմէ նամակ չառնելով , կասկածի մէջ էինք , մէյմըն ալ Աստուած գքեղ խաւրեց որ իր մահուանը ցաւալի , բայց և քաղցր լուրը մեզի բերես :

— Արդեօք Տ . Նէրվալին պատմեմ իր եղբօրը մահուան պատմութիւնը :

— Այս , կը պատմես , երբոր առ ընտանեաց ծանօթանալու ըլլաս : Նոյնպէս պէտք է տեղն՝ ի տեղը քու կենացդ անցքերը իրենց պատմես : Ճշմարիտ քրիստոնեայն այս աշխարհիս բաները հոգւոյ աչօք կը դիտէ : Իրենց եղբօրը սքանչելի մահը թէպէտ ցաւոց բայց միանգամայն օրհնութեանց ու դոհութեանց նիւթ մը կ'ըլլայ :

Արքեպիսկոպոսը վայրկեան մը խօսքը կտրեց լուս կեցաւ , ու ետքը հաւատքիս վրայօք բաներ հարցուց , յորդորելով ու անանկ ճամբաներ ցուցնելով որոնցմավ կարենամք քրիստոնէական ճամբուն մէջ առաջերթալ : Վերջը ըսաւ .

— Աղջիկս , հիմայ կրնաս երթալ . Բայց Տ .

Նէրվալին քովը երթալու համար զեռ քիչ
մը սպասելու ես . վասն զի պէտք է որ հար-
կաւոր եղած բաները սորվեցնեմ քեզի ու
կարենոր խորհուրդները տամ , վազը եկուր ,
աղջիկն ալ հետդ առած , որպէս զի ինքն
ալ խրատներէս օգտուի :

Երկրորդ օրը նորէն ելայ արքեպիսկո-
պոարանը զացի , որոշած ժամանակէն ալ
առաջ . և առջի օրուան պէս հայրական
զիթով ու քաղցրութեամբ զիս ընդունե-
ցաւ :

Լոին մեծարանքով մը մտիկ ըրի իր խր-
ատները , որոնք դթալիր սիրով լեցուն էին
որ առաքինութեանց մէջ ամենէն զերա-
զանցն է : Խօսելու ժամանակը սիրաս քաղ-
ցըր խաղաղութեամբ մը կը լեցուէր , կար-
ծես թէ պղտի տղու մը պէս իր խրատնե-
րուն մտիկ կը զնէի : Աչ երբէք կը ճանձրա-
նայի իր հոգեշարժ և սուրբ խրատները լսե-
լէն . այսպէսով շաբաթ մը անցաւ : Երբոր
ասանկ ամէն օր կ'երթայի այգ քաղցրա-
խորժ հոգեսոր կերակուրը ընդունելու մէյ-
մըն ալ արքեպիսկոպոսը իմացուց որ եր-
կրորդ օրը ճամբայ ելլամ § . Նէրվալին եր-
թալու :

— Քանի մը խրատներ պատրաստեր եմ
քեզի համար , ըստ , զորոնք հիմայ կ'ու-
տամ . առ այժմ առէք սա զբքերը :

Աս ըսելով ինքը սկսաւ զանոնք ծրարել :

— Աղջիկս , ըստ , ահաւասիկ քու սահ-
մանած տեղդ երթալու ժամանակը հասաւ ,

բայց ապահով եղիր որ խնամքս վրայէդ
պակաս չեմ ըներ : Ես միշտ մտքովս հետդ
եմ, թուղթ ալ կը զրեմ, և ապահով եղիր
որ իմ խրատներս և պաշտպանութիւնս քե-
զի օգտակար կ'ըլլան :

Տ . Նէրվալը և իր քոյրերը իրրե ճշմա-
րիտ քրիստոնեաներ պիտի դունաս , և այս
ընտանեաց մէջ պիտի սորվիս հաւատքի
զործնական ուսումը որոնք իրենց ամէն
զործոցը մէջ կը ցուցընեն : Կը պարտաւո-
րեմ զքեզ որ երկայն ատեն առ տանը մէջ
կենաս , ուր կը բնակի սէրն և անզորրու-
թիւն հոգւոյ : Տ . Նէրվալին խրատներուն
համեմատ վարուէ : Քու վախճանդ պիտի
չըլլայ արդար վրէժխնդրութեան մը ետեսէ
ըլլալու փոյթ ընել , որ թէպէտ ամենայն
կերպով արդարացի ալ ըլլայ , բայց և այն-
պէս կրնայ հոգւոյդ խազաղութիւնը վրդո-
վել , և վնասել քու փրկութեանդ որ ամէն
բանէ վեր պէտք է դասես :

Իրաւ ես ալ դիտեմ որ դու պարտաւո-
րուած ես ազգականացդ կամքը կատարել :
Բայց ապահով եմ որ իրենք ալ զոհ կ'ըլլան
թէ որ իրենց իմացնես դիմացդ ելած դժուա-
րութիւնները . մէկալ կողմանէ մեծ քաջու-
թեան և իրենց կամացը հալատակութեան
ցոյց տուիր , մինակ այսպիսի դժուարին
զործոյ մը ձեռք դարնելով : Իրենք քեզմէ
անհնարին բան չեն պահանջեր :

Ինծի շատ զժուարին կ'երենայ քու տանդ
աւարառութեան միջոց կորսուած թանկա-

զին բաները նորէն ձեռք ձղելը : Նախ որ կարելի է որ ատ բաները հիմայ Ռոնչելիին քովը ըլլայ . բայց թէ որ քովն ալ ըլլայ , հաւանական է որ պիտի չուղենայ իր ծածուկ յանցանքը խոստովանիլ և հետեաբար իրեւ գողցած բան մը պիտի չիտայ քեզի : Յայտնի բան է որ սկզբան համարձակ պիտի ուրանայ և չուղենայ տալ : Բայց որովհետեւ հանդերձ այս արգելքներովս կրօնքի ձայնը ամենէն ապստամբ սրտերու վրայ ալ ազդեցութիւն ունի , § . Նէրվալը կը ջանայ առանձին Վանտէր — Ռոնչելին հետ խօսելու :

— Բայց , պատասխանեցի արքեպիսկոպոսին , ինչպէս կրնամ յուսալ որ § . Նէրվալ կարենայ իր եղբօրը սպանչին քովը մօտենալ :

— Դուստր իմ , պատասխանեց արքեպիսկոպոսը , չեմ դիտեր թէ որչափ անկեղծ է Վանտէրի արտաքուստ ցուցըցած բարեպաշտութիւնը . վասն զի ապաշխարութեան ատեանը պարտական է ծածուկ պահել զաղտնիքները . բայց աս ալ կրնամը ըսել , որ եթէ իրաւցընէ սիրտը շարժելով (որովհետեւ անկարելի բան չէ) իր յանցանքը խոստովանած ու զզջացած ըլլայ , § . Նէրվալ կրնայ իր եղբօրը արեան վրէժիքն զրնդրութեան ձայնը սրտին մէջը մարելով ապաշխարող Վանտէրին քոլորովին թողութիւն տալ , մեր ամենասիրելի փրկչին նմանելով որն որ խաչին վրայ իր աջակող-

մեան աւազակին ներեց , ու ալ անկէց վերջը Տ . Նէրվալ իր եզրօրը սպանչին վրայ ուրիշաչքով նայի իբրու չարութեան խաւարէն բարւոյն լոյսը եկած :

Բաց ասկէ շատ հարկաւոր բան է որ ինքը քեզմէ նոյն մարդուն յանցանքը լաւ մը տեղեկանայ , որով կարենայ իմանալ թէ արդեօք անկեղծ ու ճշմարիտ է Վանտէրի բարեպաշտութիւնը թէ ոչ : Եւ եթէ կեղծաւորեալ ըլլայ իր բարեպաշտութիւնը և չուզենայ իր յանցանքները խոստովանիլ կրնայ ինչուան եկեղեցիէն բոլորովին կըտրել :

Ուրեմն գնայ և Տ . Նէրվալին հետ տեղն ՚ի տեղը խօսէ Վանտէր — Ուռնչելլիին վրայ , և ասանկով ինքը իր ընելիքը կը զիտնայ : Եկեղեցին զանոնք միայն կ'ընդունի իր ծոցը՝ որոնք իրաւցընէ կ'ապաշխարեն . բայց ընդ հակառակն անոնք որ կրօնքը իրեւ զգեստ մը կ'առնուն վրանին իրենց յանցանքը ծածկելու համար , բացէ ՚ի բաց կը մերժէ իրմէ ու կը զատապարտէ » :

Աս ըսելով արքեպիսկոպոսը ձեռքս թուղթ մը տուաւ Տ . Նէրվալին տանելու համար , ու Դոլային յանձնեց ինծի ընծայ ըրած զրքերը որ մէկտեղ տանինք : Ետքը ձեռքը ինծի երկնցնելով իր վերջին հրաժարական բարել տուաւ , որուն ես ալ արտասուօքս պատասխանեցի :

Գերապատիւ արքեպիսկոպոսին քովէն հեռանալէս վերջը միշտ կը զարմանայի ուղ-

զափառ եկեղեցւոյ վսեմութեանը վրայ , և
զիս երջանիկ կը սեպէի նոյն կրօնքէն ըլ-
լալուս համար , ու կարծես թէ մէկ դերբնա-
կան զօրութիւն մը զիս կը զօրացնէր :



մարդուն մասն իր առ պատճեն
այս սխալ է ու մաս ու գույն պատճեն ու այս
ուժը . . . չ է դա համար առ պատճեն զարդար
ուշ նաև այս պատճեն միմարդ պայուղ ու այս
իրավաք սրբակիր միջնամաս ու իր զարդ
առ պատճեն միմարդ պայուղ ու իր զարդ
իրավաք նաև այս պատճեն մայութ իր
առ պատճեն մայութ ու զարդար զարդար իրավաք
պատճեն պայուղ զի իրավաք պատճեն ու պատ
ճեն պատճեն պատճեն ու պատճեն ու պատճեն

Ֆ. 2

Ճամբորդութիւննիւ խիստ կարճ տեսց ,
որովհետեւ Պորտոյէն ցորեկուան դէմ ճամ-
բայ ելանք ու նոյն իրիկուն Տ . Նէրվալին
ժամատունը հասանք՝ ուր որ իրենք ալ մե-
զի կ' սպասէին . վասն զի արքեալիսկոպոսը
նամակով մը առաջուց մեր զալուստը իրենց
իմացուցեր էր :

Աեպտեմբեր ամսուն վերջի օրերուն սաս-
տիկ մութ զիշերներէն մէկն էր երբոր Տ .
Ներվալին տունը հասանք . ան ատեն ար-
քեալիսկոպոսին ծառան՝ որն որ մեզի ճամ-
բու ընկեր առեր էինք , ժամատան զուուը
զարկաւ անտւննիւ տալով . մէկէն շարժ-
մունք մը ու շփոթութիւն մը սկսաւ լսուիլ
տանը մէջէն՝ որ զմեղ ընդունելու նը-
շան էր :

Դուռը բացուելուն պէս զիմացնիս շնոր-
հագեղ ու աղնուաբարոյ տարեց կին մը ե-
լաւ ու ընտաներար ձեռքէս բռնելով , իբրև
թէ զիս շատոնցւընէ ճանչցած ըլլար՝ մէկ
մեծ սենեակ մը տարաւ , ուր որ բացածաւալ

կրակ մը կը վառէր, որուն սովորականէն դուրս առատութիւնը նշան էր թէ մեր զալուստը պատուելու համար էր : Տ . Նէրվալ և իր քոյրը կրակին քովը նստած էին՝ երբոր զիս տեսան մէկէն զիմացս զալով զիս իրենց մէջտեղը հրամցուցին նստելու : Իսկ Դոլան աթոռիս ետեր կեցած ըլլալով Նէրվալ խաթունը շտապեց ու իրեն ալ աթոռ մը հրամցնելով իր քովը նստեցուց :

Այս զործողութեանցս միջոց տեսայ որ Նէրվալ օրիորդներուն փոքրագոյնը սենեակէն զուրս ելաւ, ու քիչ ատենէն ուրիշ պառաւ աղախինի մը հետ նորէն ներս մըտաւ երեկոյեան ընթրիքը բերելով . սեղանը արդէն առաջացընէ ալ պատրաստուած էր նոյն մեր կեցած խուցին մէջը՝ որն որ թէ իբրև ընդունելութեան սենեակ և թէ իբրև սեղանատուն կը ծառոյէր իրենց : Տ . Նէրվալ սեղանին մօտիկնալով բարձր ձայնով կարճ աղօթք մը ըրաւ, որուն իր քոյրերն ալ կը պատասխանէին, ու նստանք ուտելու : Դոլան իմ քովս նստեցուցի . որովհետեւ սեղանը սկսելէն առաջ Նէրվալ խաթունին աղաչեր էի որ իմ սիրելի ընկերս քովէս չի հեռացնեն, ինքն ալ սիրով ընդուներ էր խնդիրքս՝ առանց ըրածիս պատճառը հարցնելու :

Շիտակը ըսելով մեծ ուրախութիւն մը զգացի այս ընտանեացս մէջ զտնուելուս վրայ, որովհետեւ պարզութիւնն ու խաղաղութիւնը ամենուն երեսին վրայ կը փայլէր :

Ընթրիքէն վերջը նորէն կրակարանին քովը
մօտեցանք , և տեսայ որ բոլոր հիւրընկալ-
ներս զուարթ էին . Նէրվալ օրիորդները՝
չէին զիտեր ընելիքնին հաղար ու մէկ ը-
րած ծառայութիւնովնին որ իրենց սրտին
աղնուութեանը ու պարզութեանը յայտա-
րարն էր . ես թէպէտ շատ նեղուած ու մը-
տայոյգ էի , սակայն հանդերձ այսու ամե-
մենայնիւ իրենց բարեսրտութեանը վրայ
շուարած մնացեր էի :

Կրակարանին քովը նստելնէս վերջը
խօսակցութիւնը դիալուածով Պորտոյի ար-
քեպիսկոպոսին վրայ դարձաւ , որ ինծի
համար անկէ աւելի փափաքելի նիւթ մը
չէր կրնար ըլլալ . ես իմ կողմանէս որչափ
որ կարելի էր նէ ամենայն երախտազի-
տութեամբ ու համարմունքով կը խօսէի
իրեն վրայ՝ զորն որ իրեն հետ տեսնուելէս
վերջը ունեցեր էի : Խսկ Նէրվալ օրիորդ-
ները իրենց ձեռքի հիւսուածը կ'ընէին , և
երեմն երեմն իրենց ձեռազործը ընդհա-
տելով ուշազրութեամբ մը երեսս կը նայէին ,
ու երեսներնէն այնպիսի բարոյական գե-
ղեցկութիւն մը կը ցոլար՝ զորն որ ամաց
բազմութիւնը չէր կրցած իրենցմէ զողնալ :
Նայուածքներնէն կը տեսնուէր որ շատ
ճարտարամիտ ու հանճարեղ պիտի ըլլային՝
թէպէտ և ըրած ձեռազործնին ոչինչ ու
պարզ բան մըն էր :

Քիչ մը ատենէն վերջը նոյն օրիորդներէն
աւելի կրտսերագոյնը ըսաւ ինծի .

— Կ'աղաչեմ՝ քանի մը վայրկեան հետո
զայիր՝ նորէն շուտով կը դառնանք : Աե-
նեակէն դուրս ելլելնէս վերջը , — Այս զի-
շերուան համար ձեզի երկու խուց կրնանք
տալ , ըստու , մէկը քեզի մէկալն ալ քու ըն-
կերոջդ համար . բաւական է որ հրամանք-
նիդ ուրիշ կերպով չուզենաք , այօինքն որ
մէկ խուցի մէջ երկու անկողին դնենք :

— Հրամմերէս , պատասխանեցի իրեն ,
աւելի կը փափաքէի երկու անկողնով խուց
մը ունենալու :

Նոյն իրիկուն ընթրիքէն վերջը խիստ
քիչ նստանք խօսակցելու , որովհետեւ Նէր-
վալ օրիորդները շուտով պառկելու փութա-
ցոցին զմեզ , կարծելով որ ես կարօտու-
թիւն ունէի հանգչելու :

Օրիորդներէն մէկը զիս ու Դոլան մեզի
համար սահմանուած խուցը տարաւ , ուր որ
կարգէ դուրս կոկոթիւն մը ու մաքրութիւն
կը տեսնուէր՝ և երկու ընդարձակ անկողին
կար : Իսկ անկողնին չորս անկիւններէն
մէյմէկ զարդարուն քանդակած սիւներ դէալ
՚ի վեր կը բարձրանային ու անոնց վրայ
փայտեայ շրջանակ մը հաստատուած էր
ուսկից զիսակեայ կանանչ վարագոյրներ
կախուած էին : Այս վարագոյրները որ ամ-
բողջ անկողնին չորս կողմը կը պատէին ,
պառկելու տեզու պղտի ու սիրուն խուցիկ
մը կը ձեացընէին : Իսկ վերմակները բո-
լորն ալ ազնիւ ճերմակ բուրդէ շինուած
էին . Նէրվալ օրիորդը զիտնալով որ ես

տաք երկրի բնակիչ եմ՝ առանց խնայելու անկողնիս վրայ շատ մը վերմակներ զիզեր էր, այնպէս որ հարկ եղաւ պառկելէս վերջը քիչ մը թեթեցնեմ։ Անկողինս ալ բոլոր փետրալից էր՝ ու պառկելու ժամանակս այնպէս մը կուգար ինծի որ թռչնոյ մը խորունկ ու փափուկ բոյնի մը մէջ ըլլայի։

Երկրորդ առաւօտը խուցիս մէջ թեթև շարժմունք մը զզալով արթնցայ՝ և տեսայ որ Նէրվալ օրիորդներուն կրտսերազոյնն էր՝ որն որ իմանալով թէ ես անկողնէս չեմ ելած եկած էր զիս տեսնելու . ժամացոյցը առաւօտեան իննին մօտ էր : Օրիորդը անկողնիս քով զալով վարազոյրը բացաւ՝ և զիս հանգիստ զտնելով շատ ուրախացաւ :

— Ան ատեն ժալտելով մը ըստ ինծի . ինչպէս, աս զիշեր աղէկ քնացաք :

— Շատ հանգիստ, պատասխանեցի ու ձեռքս դէպ ՚ի իրեն երկնցուցի ու ինքն ալ քաղաքավարութեամբ մը սխմեց :

— Կուզես որ տաք կաթ բերեմ քեզի, որպէս զի անկողնէդ չելած խմես, և կամ՝ որիշ բան մը :

— Զէ . բան մ'ալ չեմ ուզեր . քիչ ատենէն անկողնէս կ'ելլամ ու վերջը մէկտեղ նախաճաշիկ կ'ընենք :

— Լաւ ուրեմն . բայց նայէ որ չուշանաս, նախաճաշիկը պատրաստ է, և ինչուան որ չիզաս սեղան չենք նստիր :

Աչքս Դոլային վրայ գարձընելով, ըսի

օրիորդին . — Գիտես թէ արդեօք ուր է ընկերս :

— Ընկերդ , պատասխանեց օրիորդը , վարը մեր ծեր աղախինին հետն է , որն որ շատ ուրախացած է այսպիսի աշխոյժ ու բարեմիտ օգնական մը գտնելուն վրայ : Գրեթէ երկու ժամ է որ Դոլան ելած է , և ինչուան հիմայ շատ տեսակ աշխատութիւններ ալ ըրաւ :

Շուտ մը անկողնէս ելայ ու հազուելով վարի սենեակը ինջայ , ուր որ թէպէտ անպանոյն բայց կազզուրիչ նախաճաշիկ մը պատրաստուած տեսայ :

Նախաճաշկէն վերջը Նէրվալ օրիորդները զիս իրենց վայրազաւիթը պարտելու ու քիչ մ'ալ պարտէզը շրջազայելու հրաւիրեցին : Խրենց եղբայրն ալ մէկտեղ եկաւ :

Նախ և առաջ հաւնոցը տարին զիս , որն որ իրաւցընէ շատ խնամքով պահուած էր ու զրեթէ ամեն տեսակ հաւ կար . քանի մը նոր բաներ ալ տեսայ որոնց ամեննեին տեղեակ չէի . օրինակի համար հաւ մը բաղի ձագեր ունէր . և երբոր բագերը կ'երթային ջուրին մէջը լողալու անդիէն հաւը սարսափած կը վազէր ջուրին եղերը՝ ու խեղճ ձայնով մը իրեն անհանգստութիւնը կը յայտնէր : Ետքը ոչխարներու փարախը դացինք որոնք նոյնպէս շատ բազմաթիւ էին իրենց դառնուկներովը մէկտեղ :

— Այս ոչխարներուն բուրդը մեզի շատ հարկաւոր է , ըսաւ Նէրվալ օրիորդներէն

մէկը , վասն զի ամէն տարի ասոնցմէ առատ բուրդ կը հանենք , որուն շատ կարծ տութիւն ունինք : Նախ և առաջ մենք կը մանենք ու վերջը ոստայնանկին կուտանք՝ որն որ այս գեղեցիկ զգեստներս կը շինէ մեզի համար : Այս ըսելով օրիորդը՝ պարծենալու կերպով մը իր եղբօրը վրայի ըդգեստը ցըցուց ինձի , որն որ թէպէտ բիչ մը հաստկէկ էր բայց խիստ աղուոր տեսք տնէր : — Մենք ոչ երբէք , ըսաւ օրիորդը , դուրսէն բուրդ կամ զգեստ կ'առնենք՝ այլ միշտ մեր մանած բուրդը կուտանք զեղերնուս ոստայնանկին՝ ու անոնցմով մեզի ըգեստ կը շինէ :

Վերջը ախոռ մը զիս տարին ուր որ երկու կով և ծի մը կար որն որ Նէրվալ օրիորդը տեսածին պէս ուրախութենէն սկսաւ ուրերը զետին զարնել :

Այս ձին որ կը տեսնաս , ըսաւ օրիորդը , իմ եղբօրս է , ու մեր տանը ամենէն հին ծառաներէն մէկն է . և երբոր բոլորովին ծերանալով ալ չկարենայ մեզի ծառայել անկարողի կարդ կ'անցնի : Իր անունը Սիրելի է , և մեր փակարանին մէջ խոտ ուտելու ատենը երբոր զինքը իր անունովը կը կանչենք՝ մէկէն վազելով կուզայ ընտանի շան մը պէս » :

Այս ըսելով սկսաւ իր ծեր և սիրելի ձին շոյել . ան ալ երախտազէտ կերպով մը իր վիզը դէպ ՚ի իրեն տիրոջը կ'երկընցնէր :

Այս միջոցիս 8 . Նէրվալ ախոռը մտաւ

ձիոյն կաղմածքը առնելու համար . վասն զի միտք ունէր իր ձիովք հիւանդաց այցելութեան ելլալ : Իսկ մենք շարունակեցինք եկեղեցատան պարտիզին մէջի ընելու շրջադայութիւննիս : Պարտէզը թէպէտ քիչ ընդարձակութիւն ունէր՝ բայց շատ լաւ մշակուած էր՝ այնպէս որ իրենց սիստոյիցը բաւական կրնար ըլլալ : Զկրցայ հասկնալ թէ ինչպէս պարտէզը ասանկ աղէկ կըրնային նայիլ . վասն զի ժամատան մէջ ծեր աղախինէ մը զատ ուրիշ ծառայ չկար . անոր համար այս նիւթիս վրայօք օրիորդներէն մէկուն քանի մը հարցմունքներ ըրի , որուն ինքը մէկէն պատասխանեց :

— Երբոր մենք հոս տեղս եկանք , ըսաւ , առկէ շատ տարիներ առաջ , պարտէզը մշակելու համար ստիպուեցանք ծառայ մը բռնել : Այս ծառան քիչ ատենէն վերջը հիւանդանալով , մեր գեղին զեղացիները իրենց տէրերէն հրաման առնելով կուզային ու հիւանդին տեղը իրենք կ'աշխատէին , ուզելով ասով փոխարէն մը ընել մեր եղբօրը որ ամենուն սիրելի եղած էր . և խեղճերը չկարենալով ուրիշ կերպով մը իրենց սէրը յայտնել , այս առթով կ'ուզէին իրենց երախտազիտութիւնը ցուցնել :

Մեր ծառային հիւանդութիւնը խիստ երկայն քշեց . բայց երբոր առողջացաւ նոյն բարեմիտ զեղացիները փոխանակ աշխատութիւնը ծառային վրայ ձղելու ուզեցին նորէն շարունակել իրենց սկսածը :

Ուստի մեզի անկարելի ըլլալով զիրենք ճամբելը՝ ստիպուեցանք ուրիշ ծառայ չբռնել։ Այս խնայողութիւնը մեզի շատ շահաւոր եղաւ ստակի կողմանէ՝ գորն որ մեր գեղի կարօտելոց պիտոյիցը համար սահմանած ենք» :

Երջադայութենէն վերջը ժամատուն մը տանք . և 'Նէրվալ օրիորդները մէկէն զացին սեղանի մը դիմաց նստան՝ որուն վրայ լաթեղէնի լեցուն կողով մը կար, ու սկսան կար կարել :

Ես ալ զացի իրենց քովը նստայ՝ ու անյագ հետաքրքրութեամբ մը իրենց աշխատութիւնը կը զիտէի, իբրութէ աշխարհիս զարմանալի տեսարաններէն մէկը ըլլար . ետքը խնդրեցի իրենցմէ որ եթէ կարելի ըլլայ ես ալ իրենց աշխատանացը մասնակից ըլլամ:

Այսպէսով խօսակցութեան դուռ բացուեցաւ, ու սկսան օրիորդները իրենց եղբայրը զովել թէ ինչպէս իրեն քարոզութեամբը և կրօնից օգտին համար աշխատելովը գեղացոց բարոյականը ուղղէր էր: Խսկես անհամբերութեամբ կ'սպասէի որ վանտէր ընտանեաց վրայ ալ խօսք բացուի . և ան աստիճանի ներսիդիէս կը նեղուէի որ հազիւթէ կրնայի զիս բռնել այս նիւթիս վրայօք հարցմունք մը չընելու :

Բայց վերջապէս տեսնելով որ վանտէրի վրայ ամեննեին խօսակցութիւն մը չեն բանար .

— Զեր ժողովրդապետութեան մէջ հարուստ մարդիկ կա՞ն արդեօք , հարցուցի իշխնց :

— Մեր գեղին մէջ , պատասխանեց անզրանիլը , թէպէտ միջակ աստիճանի ընտանիքներ շատ կան , բայց ըստ որում հարուստ ըսուելու մարդիկ միայն մէկ ընտանիք մը կայ , որն որ իրաւցընէ խիստ հարուստ է :

Աս որ լսեցի սիրտս սկսաւ ուժով մը բարախել , և անշուշտ , կ'ըօէի ինքիրենս , այս ընտանիքը Վանտէր — Ռոնչելիին է :

— Այս ընտանիքը , խօսքը առաջ տարաւ օրիորդը , չորս հողիէ կը բաղկանայ , որոնք են Պ . Վանտէր , իր կինը և ուրիշ երկու պղտի տղաք , ու քիչ տարի է որ մեր ժողովրդապետութեան մէջն են : Պ . Վանտէր երկայն ատեն անբնակ մնացած դղեակ մը զնեց ու զրեթէ բոլորովին նորէն շինեց : Աս մարդը , ինչպէս որ կ'ըսեն , պէտք է որ շատ հեռու աշխարհներ գալած ըլլայ , վասն զի նոյն խոկ իրեն եղական կահկարասիքն ալ վկայ են ըսածիս՝ որոնցմով բոլոր պալատը զարդարած է . բաց ասկէ իրեն սովորութիւնները , ախորժակը , և այլն , վերջապէս ամէն բան մեղի համար նոր է : Խոկ ինքը , ինչպէս որ կը տեսնուի , ծովային երկայն ճանապարհորդութենէ մը դառնալէն վերջը Ակովտիա կարգուած է . ազգաւ ալ զերմանացի է կ'ըսեն : Առերս իրեն կնոջը ազգականներն ալ եկան հո-

տեղս երկու ամիսի մը չափ : Խոկ պալատին մէջի եղած հանգէսներուն ու զեղիսութեանց չափ չկայ :

Աս ըսելով Նէրվալ օրիորդը խօսքը կըտրեց . բայց ես իմ այլայլութիւնս բռնելով նոյն խօսակցութիւնը շարտնակեցի ու ըսի իրեն :

— Արդեօք ճանչուորութիւն ունիք նոյն պալատին խաթունին հետ :

— Հրամմերէս , պատասխանեց օրիորդը , և խօսք ալ կուտամ որ եթէ ուղենաս , կրնամ դքեղ իրեն տեսութեան տանիլ . շատ աղնիւ և քաղցր կերպ մը ունի և շատ ողորմած ալ է , որով և բոլոր դեղին կարօտ մարդիկը զինքը սաստիկ կը սիրեն , որոնց միշտ օգնութիւն ընելէն երբէք պակածած չէ : Շատ անդամ ալ իրեն երկու տղոց մովք մեզի տեսութեան կուգայ . պղտիկը իր մօրը շատ կը նմանի , ու կարծես թէ հըրեշտակ մըն է , Բայց անդրանիկը ընդ հակառակն թէ իրեն բնութեամբը և թէ իրեն դէմքովք բոլորովին տարբեր է , ու ճիշդ հօրը կը նմանի :

— Ուրեմն , ըսի ես ան ատեն , Պ . Վ անտէր ալ իր կնկանը պէս զեղեցիկ յատկութիւններ չունի :

— Պ . Վ անտէրին վարքը , պատասխանեց օրիորդը , ամենուն համար ալ գաղտնիք մը , առեղծուած մըն է : Ամէն տեսակ բաղդի յաջողութեանց մէջն կարծես թէ ինքիրմէ ձանձրացած մարդ մըն է , ու խո-

լունկ մտածմանց մէջ ընկզմած : Ոչ երբէք մէկու մը հետ երկայն ատեն ու ընտանեաբար խօսած ունի . ասկէ զուրս իրեն նախընթաց կեանքը ոչ ոք զիաէ : Խրեն պալատին տնպահէն ՚ի զատ ուրիշ ու և իցէ մարդու հետ ամեննեին բարեկամութիւն չունի , ու առանց աս մարդուս ընկերութեանը ճանապարհորդութիւն մը չընէք : Հիմայ ալ նոյնպէս նոյն տնպահին հետ ճանապարհորդութեան ելած է , և կարծեմ որ շատ երկայն պիտի տեէ : Այս իրիկուն իր կինը այսինքն վանտէք խաթունը մեզի այցելութեան պիտի զայ իրեն երկու տղոցմովը , և շատ ուրախ եմ որ պիտի կարենամ գքեզ իրեն ներկայացնել՝ որն որ տարիքով ալ քեզի հաւասարէ . և զիտնաս որ իր բնութեանը շատ կը հաւնիս : Բայց Պ . Վանտէրին վրայ զալով զինքը խիստ քիչ անդամ կը տեսնենք , սակայն ՚ի վերայ այսր ամենայնի երբոր ճանապարհորդութենէ մը կը դառնայ՝ ընդհանրապէս միշտ մեզի կը հանդիպի : —

Երբոր Նէրվալ օրիորդներուն աշխատութիւնը լմնցաւ՝ ես խուցս քաշուեցայ , ու Գոլան քովս կանչելով սկսայ իրեն պատմել բոլոր նոյն օրուան մէջ լսած բաներս :
— Լաւ նայէիր որ ունեցած այլայլութեանդ նշան մը չտաս այս իրիկուն , պատասխանեց Գոլա , ու խօսքը առաջ տանեւ-

լով շատ ցաւալի բան է որ , ըստ , Վանտէր խաթունը այնպիսի անօրէն Որոնչելիի մը հետ կարգուած է , և դքեզ երջանիկ պէտք է սեպես որ այնպիսի հրէշէ մը բաժնուած ես :

Իրիկուն երբոր եղաւ՝ § . Նէրվալ իրեն հիւանդաց ըրած այցելութիւնը լմնցնելով տուն դարձաւ . մինչդեռ ամմէնքնիս կրակարանին չորս կողմը շարուած նստեր էինք յանկարծ ժամատան դուռը դարնուեցաւ , ու զարնելու կերպէն կ'իմացուէր որ եկողները ընտանի մարդիկ էին : Մէկէն Նէրվալ օրիորդը վազեց դուռը բանալու՝ ու Վանտէր խաթունը և իրեն երկու տղաքը ներս հրամցուց , որոնց պղտիկը ծառային զիրկն էր :

Յետ սովորական բարններու , Նէրվալ օրիորդներուն անդրանիկը Վանտէր խաթունին ձեռքէն բռնելով զիս իրեն ներկայացուց ըսելով ,

— Ահաւասիկ հրամանքիդ կը ներկայացընեմ աս խաթունս , որ քիչ մը ատենուան համար հոս մեր քովը պիտի կենայ , և կը յուսամ որ իրեն ախորժելի վարմունքը ձեզի ալ հաճոյ կ'անցնի :

Այս խօսքէս վերջը , Վանտէր խաթունը ձեռքը երկընցնելով դէպ ՚ի ինծի մօտեցաւ , որուն ես ալ փոխադարձ ձեռքը բըռնեցի՝ բայց սաստիկ յուղեալ կերպով մը , զորն որ կարծեմ թէ ինքը չանդրադարձաւ : Իսկ խաթունը սաստիկ զորովանօք

ձեռքս սխմեց , և այնպիսի սիրալիր խօսքեր ըստ որոնց հազիւ կրցայ պատասխանել :

Երբոր նստանք՝ Վանտէր խաթունք իր տղաքները ինձի ներկայացուց . իսկ ես ու շաղրութեամբ մը անդրանիկին վրայ նայելէն վերջը մեծ սոսկմամբ մը երեսս դարձուցի իրմէ . վասն դի ըստ ամենայնի Ուոնչելիին բնութիւնն ու կերպարանքն էր . և որպէս դի միտքս կարենամ դբաղեցնել ըսկըսայ պղտիկը շոյել ու սիրել որ ամենեին մեծին չէր նմանէր : Մայրը աս տեսնալով ըստ մեծին որ դայ հետս պաղտուի . բայց անիկայ կարծես թէ զգալով որ զինքը չեմ սիրեր ամենեին տեղէն չշարժեցաւ :

Իսկ ես աս միջոցին սկսայ ուշաղրութեամբ մը դիտել Վանտէր տիկինը : Ասկէ կայ կարճահասակ կին մըն էր քաղցր ու բարեբարոյ , նիկար և փափկասուն , անանկ որ մարդ առաջին տեսնելուն տասնթինդ տարուան օրիորդ մը կը կարծէր . մէկէն սկսայ երկայն բարակ հետը խօսիլ և կամաց կամաց առջի ունեցած սրտիս տաղնապը հանդարտեցաւ . ինքն ալ ինչպէս կը տեսնուէր կ'ախորժէր հետս խօսելէն , ևս առաւել որ զիս Նէրվալ օրիորդները իրեն ներկայացուցին , որ աս միայն բաւական էր որ Վանտէր տիկինը հետս աւելի սիրով կապուի . վերջապէս աս երեկոյեան տեսութիւննիս կարծածէս աւելի լաւ տպաւորութիւն մը ըրաւ վրաս :

Վանտէր տիկինը բաժնուելու ատեն ըստ ինձի .

— Որովհետեւ այս միջոցիս մինակ եմ՝ բերդին մէջը , խնդրեմ՝ ընդունէիք խաթուն իմ հրաւերքս , ու վաղը իրիկունի իմ քովս ընկերութեան զայիք Տ . Նէրվալին ու իրեն քուրերուն հետ մէկտեղ :

Բերանս փակուած անպատասխան մեացի յանկարծակիի զալով այս հրաւերքին որուն բնաւ չէի սպասեր , բայց հարկ էր պատասխան մը տալ . ուստի .

— Տիկին , ըստ իրեն , դեռ յոդնած եմ ըրած ճամբորդութիւններէս , անոր համար չեմ կրնար ընդունիլ այս անզամուս հրամանքիդ սիրելի հրաւերքը :

— Աղեկ , ըստ Ներվալ օրիորդը , ու ընման վաղը իրիկուն ալ նորէն Վանտէր տիկինը մեղի կը հրամանէ :

— Լաւ , յօժարութեամբ , ըստ ինձի . կուզամ վաղը իրիկուն ալ նոյնպէս աս ատեններս :

Պառկելու ժամանակը արդէն եկած էր , Դոլան և ես մտանք մեր խուցը , ու երբոր նստեցանք քովէ քով , Դոլան ըստ ինձի :

— Կարծեմ լաւ կ'ընեմ թէ որ ընդունիս Վանտէր տիկինոջ հրաւերքը . վասն դի ասկէ աւելի յարմար առիթ մը չենք կրնար զանել Ռոնչելիին բնակութիւնը մտնելու որով կարենանք ապացոյցներ ու նենալ վերջէն ձեռքերնիս իր յանցանքը

Հաստատելու համար , որպէս զի ըստ արժանույն պատճուի :

— Դոլա , ըսի իրեն , այս կինը մեծապէս իմ զութս կը շարժէ . ի՞նչ զէշ ու բոլորովին զէմ ընդդէմ հանդամանաց մէջ կը զըստնուինք . . . : Բայց ինքիրենս մտածելով կ'ըսէի . խեղճը ի՞նչ յանցանք ունի թէ որ իմ հարստութեանս տէր եղեր է նէ . . . մէթէ իրեն յանցանքն է որ կարգուեր է զժրազգութեամբ ան մարդուն հետ , որուն հետ որ ես ամուսնացեր էի . . . ինքը բոլորովին անտեղեակ է հանդիպած բաներուն . . . երջանիկ և վատահ . . . կարծելով անշուշտ թէ ան որուն հետ որ կարգուեր է համարմունք ունենալու ու սիրուելու արժանի մարդ է . բայց սակայն թէ որ զիտնամր . . . Ո՞հ ամենեին չեմ ուզեր որ ինձմէ իմանայ այս սոսկալի ճշմարտութիւնը . . . զինքը սպաննել ըսել է . . . Աստուած չընէ որ ես այդ բարեսիրտ կնկանը մահուան պատճառ ըլլամ . . . ինքը անմեղ է . . . յանցաւորը միայն Ոտնչելին է . ո՞հ թէ կարենսայի զինքը պատճել առանց վընաս մը ընելու աս կնկան :

— Բայց սակայն , ըստ ինձի Դոլան , ազգականներդ քեզի յանձնեցին որ վրէժխնդիր ըլլաս , և ահա այս վախճանաւ դուն այնչափ ծովեր անցար .

— Ճշմարիտ է , պատասխանեցի . բայց զուն ալ պէտք է որ յիշես Պորտոյի սուրբ արքեալիսկոպոսին ան խօսքերը որ ըստ ,

թէ իմ վախճանս վրէժխնդրութիւն մը ը-
նել պիտի չըլլայ , և թէ պէտք է որ Տ . Նէր-
վալին խորհրդին հետեւիմ , և իրեն տուած
խորհուրդէն դուրս չելլամ :

Նոյն զիշեր երկայն ատեն առանց քունի
անցուցի ու սաստիկ տանջուեցայ . որով-
հետեւ Ռոնչելլիին անդրանիկ որդւոյն պատ-
կերը , որ ըստ ամենայնի հօրը կը նմանէր ,
անընդհատ աչքերուս առջև կուզար իրքե
սոսկալի ճիւաղ մը ուսկից չէի կրնար ինք-
ղինքս ազատել . վերջապէս քնացայ բայց
քունս անհանգիստ եղաւ վախնալու երազ-
ներով . կը տեսնայի Վանտէր տիկնոջ ան-
դրանիկ որդին , որ աչքերը վրաս տնկած
կը նայէր ինծի ճիշդ հօրը նայուածքովը .
ետքը մէկէն կերպարանափոխ կ'ըլլար ու
որդւոյն տեղ Ռոնչելլին կը տեսնէի որ ա-
րինաշաղախ զաշոյն մը կուրծքս կ'ուզէր
խոթել . վերջապէս այնպէս խոռվայոյգ ե-
ղաւ քունս որ հեղձամղձուկ ձայնէս ար-
թըննալով Դոլան , ելաւ ու անկողնիս քովը
զալով կանթեղը վառեց ու արթնցուց դիս
քունէս . իսկ ես պատմեցի իրեն տեսած ե-
րազներս :

— Պարապ տեղ ինքզինքդ կը տանջես ը-
ստինծի : Հիմայ որ դուն ճշմարիտ Աստուա-
ծը կը ճանչնաս , պէտք է որ աղօթես իրեն ,
և այն անդորրութիւնը որ դուն կը վայելէիր
երէկ դարձեալ կուզայ սրտիդ մէջ :

Աս ըսելով ծունկի վրայ եկաւ անկողնոյս
քով ու աղօթեցինք միաբան :

Արդէն լուսնցած ըլլալով, Դողան խոհաւ կերոցը զնաց պառաւ աղախնոյն օդնելու համար : Ես զիշերուան երազներէս նեղուած դարձեալ խոռվայոյդ քուն մը եղայ, և երազս այնպիսի բռնութեամբ մը սկսաւ որ քիչ տեսնէն արթննալով վերջացաւ : Երբոր աչքերս բացի տեսայ անկողնիս ծայրը Նէրվալ օրիորդը, որ զիալուածով մը խուցիս գրան մօտ զալով և լսելով իմ հեղձամղձուկ ձայնս, անձկութեամբ ներս վաղեր էր տեսնալու համար թէ ինչ եղեր է ինծի :

— Նեղութիւն մը ունիս, ըստ ինծի, քաղցրութամբ մը :

— Այո՞ ըսի, այնպիսի խառնափնդոր երազներ տեսայ որ զիս տակնուվրայ ըրին :

— Որովհետեւ տկար ես, ըստ ինծի, մ'ելլար այսօր անկողնէդ . մենք կը բերենք քեզի նախաճաշիկդ :

— Ինծի հարցնես նէ, պատառխանեցի, ես հակառակը կ'ուզեմ ընել և մէկէն ելլել անկողնէս, որպէս զի մարատի մտքէս այն սաստիկ տպաւորութիւնը որ անձունի երազներովս ունեցայ :

Աս ըսելով սկսայ հազուիլ :

“Սոյն օրն ալ Տ. Նէրվալ այցելութեան զացած էր ուրիշ քահանայի մը որ հիւանդ էր մերձաւոր ժողովրդապետութեան մէջ: Կէսօրուընէ ետքը տուն դարձաւ :

— Եօթանասունըհինդ տարուան քահանայ մը տեսնալու զացեր էի, ըստ ինծի,

զորն որ շատոնցուընէ՝ի վեր կը ճանչնամ։
Ասիկայ կը բնակի միս մինակ իր ժամատա-
նը մէջ, վասն զի ամէն քահանայ ինծի պէս
բաղդ չունի հետք քանի մը հոգի ունենա-
լու . ընդհանրապէս խիստ շատերը առան-
ձին կը բնակին, և իրաւ որ կարծուածէն
աւելի գժուար բան է . ևս ալ իմ պաշտօնիս
սկիզբները մինակ մնացած եմ, և լաւ զի-
տեմ թէ ինչ քաշեր եմ. քահանային կեան-
քը, ևս առաւել անոնց որ գեղի մէջ կը
բնակին, խիստ գժուարին բան է : Շատ
անզամ անպիտան ծառայի մը ձեռքը մատ-
նուելէն վերջը, իրիկունը երբոր տուն կը
դառնայ, բոլոր օրը պարտքը կատարելու
համար անցընելէն ետքը, հարկաւ կը փա-
փաքի քիչ մը ատեն մէկու մը հետ խօսե-
լով իր մտածութիւնները անոր հաղորդել .
բայց անձ մը չզտնար քովը որ ըսածին պա-
տասխան տայ և կ'ստիպուի իրեն այս ան-
մեղ փափաքը սրտին մէջ թաղելու, ու կը
զրկուի աս միակ մխիթարութենէն ալ : Ա-
սանկ ահա անցուցած է իմ պաշտօնակիցս
ալ իր կեանքը, և այսօրուան օրս եօթանա-
սունըհինգ տարուան է . և խեղճը միշտ
համբերելով բնաւ չէ զանգատեր իր միայ-
նութեանը համար : Հիմայ հիւանդ է, և մեծ
ցաւով սրտի տեսայ որ ինչպէս պէտք էր նէ
լաւ դարմանուած չէ . անկիրթ ու դաժան
բնութեամբ ծառայի մը ձեռքը մատնուած
է խեղճ ծերունին և շատ նեղութիւն կը քա-
շէ . բայց ամեննեին չի զանգատիր : Մար-

թա , ըստու § . “ Աերվալ պղտի քրոջը զառնալով , վաղը դուն կ'երթառ մեր բարեկամին քովը զինքը խնամելու ու քովը հսկելու համար ինչպէս որ պէտք է նէ : ”

— Շուտով կ'երթամ , եթէ այնպէս կը փափաքիս եղբայր իմ , պատպախանեց մէ կէն “ Աերվալ օրիորդը ” :

— Զէ , հարկաւոր չէ այսօր երթալդ , ես ամէն բան կարգի պրեր եմ այսօրուան համար , վաղը երթալդ ալ բաւական է :

ԺԵ

Ինչպէս որ խօսք դրած էին վահակը —
Ոտնչելի տիկինը իր երկու տչաքներովը
երեկոյեան այցելութեան եկաւ ըստ սահմանեալ ժամանակին :

Կը խորշէի աչքերս անզրանկան վրայ
դարձնելու և գժբազգաբար ալ շատ անզամ՝
անիկայ աչքիս կը հանդիպէր . իր կողմանէ
տղան ալ այնպէս հետաքրքրութեամբ մը
զիս կը գիտէր որ իրեն այն պզտի հասակին
չէիր տար : Կարելի է որ ունեցած երազներովս
երեակայութիւնս տաքնալէն առաջ
զար աս զզացմունքս որ ինձի իբրև խօլա-
կան ցնորք մը կ'երեցնէր ատ տղան :

Նոյն իրիկունը հարցուց ինձի վահակը
տիկինը , թէ արդեօք երաժշտութիւն կը
սիրեմ : — Այս ըսի , խիստ կը սիրեմ թէ-
պէտ և հանձար մը չունիմ :

— Կը յուսամ որ հրամանքիդ ախորժելի
ըլլայ տաւղիս ձայնը , ըսաւ ինձի , թէպէտ
և ես ալ խիստ մեծ յարմարութիւն մը չու-
նիմ . զեղեցիկ տաւիդ մը ունիմ , որուն ներ-

դաշնակաւոր ու թրթուուն ձայնը կարծես
թէ մարդուս միտքը ինչուան երկինքը կը
բարձրացնէ :

Այնչափ ախորժելի եկաւ առ բանս ինծի
որ յանձն առի երկրորդ օրը դղեակը եր-
թալու որպէս զի հոն իրիկունը անցնեմ ու
տաւղին ձայնը լսեմ :

— Տիկին, ըսի իրեն երկար լութենէ
մը ետքը, արդեօք շատ ատենուան համար
էրիկնիդ ճամբորդութեան ելած է :

— Քիչէն քիչ երկու ամսուան մը հա-
մար, ըստու ինքը, և քիչ օր է որ ճամբայ
ելաւ . մեծ շրջան մը պիտի ընէ ինչուան
Ակովտիա երթալու համար ուր որ ստի-
պուած է խել մը ժամանակ կենալու, ու-
նեցած գործողութիւնները լմոցնելու հա-
մար : Ապահով եմ որ՝ի դարձին շատ պիտի
ուրախանայ ձեզի հետ ծանօթանալով :

Ես լուռ կեցայ վերջի աստիճան ներսի
զիէս այլայլած . բայց նքրէն սկսայ խօսիլ
ու խօսակցութեան նիւթը ուրիշ բանի մը
վրայ դարձուցի :

Երկրորդ իրիկուն Վանտէր — Ռոնչել-
լիին դղեակը զացի Դոլային, Տ. Նէրվա-
լին և իրեն մեծ քրոջը ընկերութեամբը :

Չեմ կրնար բացատրել քեզի ունեցած
այլայլութիւնս երբոր մտայ այն զեղեցիկ
սրահը ուր որ յանկարծ չորս կողմս տեսայ
այն կահ կարասիքը զորոնք Ռոնչելլին պա-
պուս տունէն յափշտակած էր . թէ որ ու-
ժով կազմուածք մը չունենայի չէի կրնար

այլայլութիւնս բռնել . հոն աթոռի մը վրայ ընկայ մմացի , քան թէ նստեցայ , որն որ յովազի զեղեցիկ մորթով մը ծածկուած էր . առ ան աթոռն էր զորն որ շատ կ'ա խորժէր պատս . հոնկէ դարձուցի աչքս սեղանատախտակի մը վրայ որուն վրայ շարուած էին ջաբոնի զեղեցիկ անօթներ , որոնցմով թէյ կը խմէինք երբոր բոլոր մեր ընտանիքը տուներնիս կը հաւաքուէր . տեսսայ ոտքերուս տակ այն ճարտարահիւս ու փափուկ զորզը որ Եւրոպայի ամենէն ընտիր զործուած զորգերէն վար չէր մնար . այս ան զորզն էր որ իմին տղակութեանս զեղեցիկ օրերուն վրան այնչափ վազեր վազվատէր էի . ան միջոցին կ'ըսեմ որ անհոգ և զուարթ կ'ուրախտանայի և որոնք որ քիչ ատենէն անհետ պիտի ըլլային ինձմէ :

Վ անտէր տիկնոջ տաւղին նախերգանքը կը հեռացնէր մոքէս այս տխուր պաւորութիւնները . քիչ մը ետքը ինքն ու սկըսաւ երգել քաղցր ու տխրազին ձայնով մը , իր երկրին ու ամեկական երգերէն մէկը : Այն երգէն ետքը ուրիշ տխրազին եղանակներ երգեց միշտ տաւղովք ընկերելով . կ'երգէր իրեն հեռաւոր ու ցաւով թողուցած հայրենիքը ու իրեն մանկութեան անդարձ օրերը :

Այս միջոցիս Վ անտէր տիկինը իրեն ինչ սիրտ ունենալը յայտնի կ'երեցնէր . իմացայ որ սրտին խորը դառն տրտմութիւն մը թաղուած էր որն որ իրեն քաղցր բնա-

որութեամբը չեր երեցնէր : Պզտի տղան քովը նստած էր և կը տեսնուէր որ շատ համ կ'առնէր լսած երգերէն . իսկ ընդհաւ կառակն մեծը որահէն զորս ելաւ մօրը երգերէն ձանձրացած կերպով մը , որուն վրայ զարմանալ մը ցըցուցի մօրը :

— Չեմ զարմանար ամենեին , ըսաւ ին ծի . անդրանիկը բոլորովին էրկանս կը նը մանի . վասն գի ան ալ բնաւ չուզէր լսել երգերս , հաղիւ թէ ես տափղը ձեռքս կ'առ նեմ ինքը մէկէն խոցէն զորս կ'ելլէ :

— Ասիկայ կարգէ զորս բան մըն է , ըսի , որուն ամենեին խելքս չի հասնիր . քու երգերդ այնպիսի քաղցրութիւն մը ունին որ եթէ ամբողջ զիշերն ալ ըլլար մը տիկ կ'ընէի :

Այս քաղաքավարական խօսքերուս ախորժ մը զզալով կարմրցաւ վանտէր տիկինը ունորէն իր երգը առաջ տարաւ :

Երգէն բաժնուելու ատենը եկեր էր ու դարձանք երիցատունը , խօսք տալով որ նորէն կուղանք վանտէր տիկնոջ երգերը մտիկ ընելու :

Ասանկով օրերը կ'անցնէին քանի որ ես Նէրվալ ընտանեաց քով եկեր էի , առանց սրատմելու իրենց իմ զլխէս անցածները . իրենք Պորտոյի արքեպիսկոպոսէն առաջուցնէ այսչափ միայն զիտէին որ իմ իրենց քով կենալս վախճան մը ունէր , որն որ ես իրենց պիտի յայտնէի . իսկ իրենք համբերութեամբ կ'սպասէին առանց ամենեին խօսք մը բանալու :

իմ յարաբերութիւններս երթալով կ'ա-
ւելնային Վանտէր տիկնոջ հետ , ու ես ալ
օրէ օր աւելի կը համոզուէի իր անսպիտ
բարոյականին և իրեն ոգոյն բարելաւու-
թեանցը վրայ . կը տեսնայի որ քրիստո-
նէական հաւատոքը իր սրտին մէջ իրեն բը-
նիկ պարզութիւնն ու զեղեցկութիւնը չէր
կորսնցուցած : Այս անմեղ սիրաը չէր կը ը-
նար և ոչ իսկ երևակայել , թէ արդեօք կա-
րելի բան է որ մէկը չկարենայ հաւատալ
կրօնական այն ճշմարտութիւններուն որոնց
որ ինքը անկեղծ սրտով մը կը հաւատար :
Մեծապէս կը ցաւէի որ ատանկ անմեղ հո-
ղի մը Ռոնչելլիին պէս անզդամ մարդուն
հետ կարգուեր է . և մէկալ կողմանէ ես
զիս կը կշտամբէի թէ ինչպէս ես ալ ատ
մարդուն արտաքին երեսութէն խարուեցայ :
Բայց աս ալ ճշմարիտ է որ շատ անզամ
ան տեսակ մարդիկները կը խարուին որոնք
վեհանձնութեամբ մը կը մտածեն ուրիշն
վրայ : Ես կը զարմանայի իմ Վանտէր տիկ-
նոջ վրայ ունեցած սիրոյս համար . վասն զի
ինչ դիրքի մէջ էինէ կարծես թէ պէտք էր
որ բոլորովին հակառակը ըլլար . բայց մի-
թէ երկուքնիս ալ ցաւակցութեան արժանի
չէինք արդեօք , երկուքնիս ալ սաստիկ կեղ-
ծաւորութենէ մը խարուած ըլլալով :

Քանի որ մեր յարաբերութիւնները կը
շարունակէին Վանտէր տիկնոջ հետ , Դո-
լա առանց ինձի բան մը ըսելու ետենէ եղեր
էր մտաղրութեամբ և ջանքով մեր նպատա-

կին հասնելու համար տեղեկութիւններ ժողովներ , որուն համար ծովեր անցեր էինք : Ամիս մը անցեր էր երբոր իրիկուն մը ըստ ինձի :

— Քիչ մը ատեն սպասէ ու մի պառկիր , վասն զի քեզի հետ խօսելու բան մը ու նիմ : Չեմ զիտեր թէ արդեօք ուշ դրած ես իմ ստէպ ստէպ վանտէր — Ոսնչելիին զղեակը երթալուս վրայ , մէկ կամ երկու որ չէ այլ իրեք շաբաթէն աւելի է որ ամէն օր կ'երթամ , և օրուան մէջ ամենէն քիչ երկու անգամ . այնչափ եղաւ որ բարեկամանալով ծառաներուն հետ սորվեցուցի իւրենց ուոիի ճիւղերէ կողով շինելու կերպը , որոնց համար հարկաւոր եղած ճիւղերը կ'երթայի զիտին եղերքէն կը ժողուէի . այս ճիւղերս կտրելու ատեն շատ անգամ կը խօսակցէի կովարած տղու մը հետ որ զղեակին կովերը գետեղերքը արծելու կը բերէր , ասիկայ ինձի զարմանալու բաներ պատմեց , ու կ'ըսէ թէ ինքը նոր նորանց սառերկրեայ տեղ մը զտեր է զղեակին տակը որուն վրայ շատ հետաքրքրական բաներ ալ պատմեց :

— Տես ինչպէս ինքը զտեր է աս տեղս : Ամէն կիրակի օր վանտէր տիկինը , սովորութիւն ունի եղեր կէսօրէն ետե բոլոր իր ծառաները եկեղեցին խաւրելու , որպէս զի Տ . Նէրվալին քրիստոնէական վարդապետութեան մեկնութեանը ներկայ զանուին որոնց ինքն ալ կ'ընկերանայ եղեր . ասով

թերզը պարապ մնալով դրեթէ միշտ Վանտէր — Իոնչելիի և իրեն ընկերը Տիք — Մալանոյ հոն մինակ կը մնան եղեր :

Կիրակի օր մը այս կովարած տղան Վանտէր տիկնոջ աջքէն փախչելով ժամ չերթար , ու թռչուն բռնելու համար զետեզերը երթարով թակարդը կը լարէ , մինչդեռ ուրիշ ծառաները եկեղեցին են եղեր :

Երբոր ինքը թակարդը պատրաստած կ'սպասէ եղեր կանանչախիտ տեղ մը պահութած , մէյմնալ կը տեսնայ որ մէկը դէպի զետեզերքը կուղայ , կ'իմանայ Տիք — Մալանոյին ըլլալը որն որ ձեռքը կիրով լեցուն կողով մը բռնած զետեզերքը կ'ինջնայ , ու կիրը աւագին հետ խառնելով ու ջրով շաղուելով շաղախ կը շինէ :

Տղան խոտին տակ պահութած ու շաղրութեամբ կը դիտէ Մալանոյին ամէն շարժմունքները : Մալանոյ իր կողմանէ կասկածանօք և անհանդատութեամբ մը չորս կողմը նայելով միշտ , արտորանօք զործողութիւնը առաջ կը տանի եղեր , որպէս զի մարդ մը չտեսնայ . Երբոր շաղախը կը լմնցնէ կողովին մէջ կը լեցնէ . իսկ շաղախը շինած տեղույն հետքը ծածկելու համար , աւագ և խիճ կը լեցնէ նոյն տեղույն վրայ , ու ետքը կողովը առնելով կ'երթայ :

Տղուն հետաքրքրութիւնը երթարով աւելի կը սաստկանայ ու կ'սկսէ ինքնիրեն խորհրդածել թէ ինչու այս մարդս որ բերդին մէջ բոլոր ծառաներուն կը հրամայէ

ո Պ. Վանտէրին հաւասար իշխանութիւն կը բանեցնէ ինքը անձամբ այս նուաստ աշխատութիւնս ընէ , և թէ ինչո՞ւ համար կիրակի օրը ընտրած ըլլայ և ան ալ երբոր Վանտէր տիկինը և բոլոր ծառաները տունէն գուրս եղած միջոցնին . շատ ուզեր է Տիք — Մալանոյին ետևէն երթալ , որպէս դի աս բանին պատճառը իմանայ . բայց խելքով մտածելով վտանգաւոր սեպեր է ետևէն երթալը , տեսնալով որ Մալանոյ ամենայն ծածկութեամբ կը գործէ . խիստ լաւ կը ճանչնայ եղեր անոր խիստ բնաւորութիւնը անոր համար ալ վախցեր է ետևէն երթալու . ու մէկալ կողմանէ ալ միտքը գալով որ իրեն ան միջոցին հոն դտնուիլը Վանտէր տիկնոջ հրամանին դէմ է , չէ ուզած յայտնել ինք զինքը և իր բանին ետևէն եղեր է :

Ամառուան ամենէն տաք ժամանակը ըլլալով , Տորտոյնի ջրերը նուազած են եղեր ան աստիճանի որ իրեն յատակը խիստ շատ տեղ ցամքած է եղեր . վասն դի ուրիշ զետ մը չկայ որ Տորտոյնի յատակին չափ փոփոխական ըլլայ իրեն ջրերուն մերթ առատանալովը և մերթ նուազելովը . ձմեռը սաստիկ լեցուելով իրեն ափունքներէն դուրս կը զեղանի ու խելքէ գուրս տարածութիւն մը կ'առնէ : Խսկ ամառը արագ արագ ջրերը կը նուազին անանկ որ տեղ լայն և ընդարձակ յատակի մը վրայ նեղնեղ առուակներ կը ձևանան : Յուլիս և Օ-

զուտոս ամիսներուն մէջ իր հուներուն
վրայէն դիւրաւ մէկ կողմէն մէկալը կ'ան-
ցնուի :

Պղտի կովարած տղան որ միշտ բարձրա-
ցած խոտերուն մէջ ծածկուած կը կենայ
եղեր մէջմ' ալ խոր լուսիթեան մէջ ուժգին
շառաչման ձայն մը կը լսէ . ականջ կը
դնէ բայց չկրնար որոշ իմանալ ինչ շառա-
չում ըլլալը . կամացուկ մը թանձր խոտե-
րը ճղբելով զլուխը առաջ կ'երկնցէ ու կ'ի-
մանայ որ զործիքով մը զառնուածքի ձայն
պիտի ըլլայ : Կ'ուզէ իր պահուըտած տեղէն
դուրս ելլել , և քանի մը քայլ առաջ կ'եր-
թայ դէպ 'ի զետին մէջ տեղերը , որովհետեւ
շառաչումը այն կողմերէն կը լսուի եղեր .
այս միջոցին զործիքով զառնուածքին հա-
րուածները երթալով կը յաճախեն , ու աը-
դան որչափ ալ ուշ կը դնէ նէ չկրնար իմա-
նալ ինչ զործիք ըլլալը . երբոր բոլորովին
ուշը այս բանիս վրայ դրեր է եղեր , մէջ
մըն՝ ալ կը տեսնէ որ ոտքին տակը զետինը
կը թնդայ նոյն հարուածներէն : Կը կենայ
հոն ու զետինը պառկելով ուշադրութեամբ
մը ականջը հողին վրայ կը դնէ . այս կեր-
պով կ'իմանայ որ այն հարուածներուն ձայ-
նը զետին յատակին տակէն կուգան եղեր :
Կը լսէ որ երկու հողի իրարու հետ կը խօ-
սին որոնցմէ մէկուն ձայնը Պ . Վանտէ-
րին ձայնն է եղեր և միւսը Տիք — Մալա-
նոյին , որոնք բարձր ձայնով կը խօսին եղեր
մտքերնէն ալ չանցնելով որ մէկը կրնայ ի-
րենց խօսակցութիւնը մտիկ ընել :

« Մալանոյ , կ'ըսէ եղեր Վանտէր , զեռ
շաղախս պէտք է հօս , վասն զի պէտք է որ
լաւ դոցենք այս ճեղքուածները , որպէս զի
գետին ջրերը ներս չլեցուին » — « Եւ որով-
հետեւ , կը պատասխանէ Մալանոյ , կրնայ
ըլլալ որ հոս քանի մը հողի աներեսոյթ ը-
նենք , ուստի պէտք է որ լաւ ամրացնենք
այս տեղը ». ասոնք ըսելու ատեն անժուռ
ու անհամ կերպով ծիծաղ մը կը փրցնէ :

« Որոշ զիտեմ , վրայ կը բերէ Մալանոյ ,
որ եթէ կինդ խմանալու ըլլայ՝ որ ասանկ
զետնափոր տեղ կայ բերդին մէջ վերջի
աստիճան պիտի վախնայ : Ես իմ կողմա-
նէս ճեռքէս եկածէն աւելին ըրած եմ քեզի
համար . զիտես արդէն որչափ ատենէն 'ի
վեր է կ'աշխատիմ . իրաւ որ ծովի աւազա-
կութեան արհեստը ինծի խիստ յարմար
կուզար , բայց հիմայ որ ցամաքի վրայ եմ
վրաս փոփոխութիւն մը կ'զգամ . անանկ
որ չուզելով հանգերծ սարսափ մը կ'զգամ
ըրածներնուս վրայ . . . : — Զայնդ քեզի
քաշէ , կ'ըսէ Վանտէր կատաղութեամբ մը .
առաջ տանինք մեր աշխատութիւնը » : Կո-
րէն կ'սկսին հարուածները լսովիլ , և իրեք
քառորդի մը չափ տեսելէն վերջը բոլորովին
կը զաղրի :

— Երկար ատեն հօն կը կենայ տղան մը-
տածութեանց մէջ ընկղմած լաած կարգէ
դուրս խօսքերուն վրայ : Նոյն միջոցին
միտքը կ'իյնայ որ ժամկէն ելլայլու ատենը
հասած էր . ուստի մէկէն ժամուն դրանքու-

վերը կը փութայ և գուրս ելլողներուն բազմութեանը մէջ խառնուելով բերդը կուզայ ուրիշ ծառայից հետ՝ վանակէր խաթունին ետևէն։ Նոյն օրէն ետքը տղուն բոլոր ջանքը այն կ'ըլլայ , որ հնարք մը գտնայ նոյն զետնափոր տեղը մտնելու որուն շինովը ատանկ տարօրինակ կերպով մը խմացեր էր . և դիտելովթէ Մալանոյ որ միջոցին իր տիրոջը հետ բերդէն դուրս կ'ելլէ , ինքն ալ նոյն ատեն զինետունը կը մտնէ , որպէս զի ճամբայ մը գտնէ նոյն զետնափոր տեղը իջնելու :

— Կիրակի օր մը կ'ուզէր նորէն խարել վանակէր տիկինը , ու բերդին մէջ պահուը տած կենալ ինչպէս որ ըրեր էր առջի անդամ . փորձը յաջողելով զինետունը կը մտնէ ու տակառի մը ետին կը պահուըտի , ուսկից պիտի անցնի եղեր Պ . Վանտէր . հոն սպասած ատենը ոտքի ձայն մը կը լսէ և պահուըտած տեղէն կը տեսնէ որ տէրը զինետան մէկ կողմը շարուած պղտի տակառներուն քովը կ'երթայ , որոնք վրայէ վրայ զիզուած են եղեր , և անոնցմէ մէկ քանին մէկզի կ'առնէ . մէկէն ծածուկ զարան մը կը բացուի , որն որ զրառանց ամենեին նշան մը չունի եղեր , և Պ . Վանտէր մէկէն աներևոյթ կ'ըլլայ : Երկար ատեն հոն կենալէն վերջը նորէն յանկարծ դարանէն դուրս կ'ելլէ , ծակը լաւ մը կը զոցէ , և նորէն պղտի տակառները ծակին վրայ կը շարէ , ու ասանկ կ'ելլէ կ'երթայ :

ինչուան հիմայ ըստ , Դոլա , կովարած տղան ուրիշ նոր բան մը բնաւ չէ խմացեր . բայց մէկալ կողմանէ համոզուած է , որ իր տէրը անպիտան մարդ է և դրսուանց կը խարէ զուրիշները իրեն կեղծաւորութեամբ . անոր համար միայն ինձի պատմելու վստահացաւ աւելցնելով որ եթէ Պ . Վ անտէր խմանալու ըլլայ թէ ինքը լսեր է Մալանոյին հետ եղած խօսակցութիւնը , զինքը անշուշտ կ'սպաննէ :

Ամենայն հետաքրքրութեամբ մտիկ ըրի , ըստ Նաումա , իմ ընկերոջս պատմածները . տարակոյս չկայ ըսի իրեն , որ Ռոնչելլի իր ամէն ուզածները հոն կատարած է . վասն զի չէր կրնար իր անօրէնութիւնները 'ի զործ զնել առանց այնպիսի ծածուկ զետնափոր տեղ մը ունենալու . . . ո՞ զիտէ այն զետնափոր տեղը զեռ ուրիշ ինչ տեսակ տեսակ անօրէնութիւններ զործած է . . . Բայց հետ զհետէ երեակայութիւնս տաքնալով , կ'ըսէի . Աստուած զիս հոսխաւրեց որ աս չուառականին անօրէնութեանցը առջել առնեմ . աստուածային նախախնամութեան յայտնի ապացոյց մըն է կովարած տղուն ատ կերպով զետնափորը զտնալը . ո՞ զիտէ թէ Ռոնչելլին ինչ փորձեր չըներ նոր նոր անօրէնութիւններ 'ի զլուխ հանելու իր գարանին ստուերին տակ ապաստանած . . . Ես անձամբ կ'երթամ

իր ձեռքէն խալսելու ատ խեղճերը որ իր չարութեանը զոհ կրնան ըլլալ :

Ասոնք ըսելէս ետքը , դարձայ ու ըսի Դոլային . նայէ որ տղուն հետ ընտանութիւնդ չկորսնցնես : Եթէ անկարելի ըլլայ պատժել զիոնչելին մեղի ըրած այնչափ գէշութեանցը համար , զոնէ անօգուտ տեղը ըրած չըլլանք աս ճամբորդութիւնս . . . բնաւ չեմ յուսար որ ատ մարդը իր գէշ ճամբէն ետ կենայ . . . իր նիւթական շահը ատ կը պահանջէ , որով իրեն համար բան մը ըսել չէ մէկ կամ շատ հոգւոյ կեանքը վերցնելը . . . Բայց ես հոս եմ , ու իր վըրայ պիտի հսկեմ որպէս զի թէ որ կարելի ըլլայ իր ըրած գէշութիւնները խափանեմ :

— Յատ գժուարին բան պիտի ըլլայ քեղի , ըսաւ Դոլա , որ կարենաս արդիլել որ Ռիոնչելին անօրէնութիւն չընէ . բայց ինչ որ ալ ըլլայ ես կը ջանամ կովարած տղուն հետ ընտանութիւնս չկորսնցնել , և ինչ որ իմանամ իրմէ մէկէն քեղի ալ կը հազորդեմ :

Գացինք պառկեցանք . բայց բոլոր զիշերը այլանդակ երազներով անհանդիստ եղայ :

ԺԷ

Գիշերուան երազներէս մեծապէս յոդ-
նած կարօտութիւն կ'զզայի տնեցոց հետ
կենակցութիւն ընելով քիչ մը սթափելու .
անանկ որ լուսցած չլուսցած զգեստներս
հաղայ ու վարի մեծ խուցը ինջայ , ուր որ
Նէրվալ օրիորդներուն երիցագոյնը կրակին
քովը նստած կը տաքնար :

« Աղէկ կանուխ ելեր ես աս առտու , ը-
սաւ ինծի , լաւ մը երեսս նայելէն ետքը .
ինծի հիւանդ կ'երենասս , ու դէմքիդ վրայ
տակնուվրայութիւն մը կը տեսնեմ » :

« Ատենին կ'իմանաս , ըսի , զլիսէս ան-
ցածները , և թէ ինչ պատճառաւ այս ճամ-
բորդութեանս ձեռք զարկեր եմ : Թէ որ
մինչև հիմայ ձեզի այս նիւթիս վրայօք բան
մը չեմ ըսած , պատճառը այն է որ ձեր ըն-
տանեկան խաղաղութիւնն ու երջանկու-
թիւնը կ'ուզէի վայելել , իսկ պատմելովս
կը վախէի որ անդորրութիւնս կը կորսըն-
ցնեմ , սրտիս հին վերքերը նորողելով » :

« Դուստր իմ , ըսաւ ինծի , թոյլ տուր որ

այս քաղցր անունս տամ քեզի, դուն հոս
ոչ իբրև օտարի քով կեցած ես այլ իբրև
քու ճշմարիտ աղղականներուղ քով . հա-
ւատքը սերտիւ իրարու հետ կը միացնէ
այն սիրտերը որոնք ճշմարիտ հաւատա-
ցեալ են . և միթէ անպատճառ տեղը Պոր-
տոյի արքեպիսկոպոսը գքեզ մեզի յանձ-
նեց . ուրեմն առանց գքեզ բռնադատելու
որ զլխէդ անցածները մեզի պատմես , կը
փափաքիմ ամենայն իրօք որ քու ոգւոյդ
անդորրութիւնը չկորսնցնես ինչ որ մեր
մէջը կենալով կ'զգամ կ'ըսես » : Աս միջո-
ցին Տ . Նէրվալ ներս մտաւ և քանի մը
հայրական և մարդասիրական խօսքեր ը-
սելէն վերջը քրոջը դառնալով տխրազին
ձայնով մը ըսաւ անոր .

— Աս անդամուն ալ անօդուտ եղան բոլոր
ըրած խուզարկութիւններս . նորէն լուր մը
չունինք մեր խեղճ Բենիամինէն » : Այս
խօսքիս Նէրվալ օրիորդը հառաչեց , և խոր
լուրթիւն մը տիրեց այս քանի մը խօսքէն
ետքը : Խել մը ատեն լուր կենալէն վերջը
Տ . Նէրվալ ինձի դառնալով սկսաւ ըսել .

— Որուն վրայ որ կը խօսէինք քիչ մը ա-
ռաջ՝ իմ եղբայրս է , և ութը տարիէ՝ի վեր
է որ վրան բնաւ լուր մը չենք առած .
Գաղղիացի նաւով մը դէպ՚ի Հնդկաստան
ճամբայ ելաւ քրիստոնէական հաւատքը
քարոզելու համար հոնտեղի կուապաշտնե-
րուն : Ճամբայ ելլելէն մինչև ցայսօր ա-
մենեին տեղեկութիւն մը չենք առած ոչ

նաւուն և ոչ իր վրայօք . որով բնաւ չենք
զիտեր թէ ինչ պատահած կրնայ ըլլալ մեր
այս սիրելի եղբօրք . և ահա այս բանս ըզ-
մեղ վերջի աստիճան անհանդիստ կ'ընէ .
որ չանցնիր որ իր վրայ չմտածենք որ մեր
բազմաթիւ ընտանեացը վերջի շառաւիղն
է . իսկ ես մասնաւոր կերպով դինքը աւելի
կը սիրեմ , որովհետեւ կերպով մը հայրու-
թիւն ըրած եմիրեն » :

Աս խօսքերուս սիրու գոցուիլ մը իմա-
ցայ :

— Ես հիմակուան կեցած տեղերնուս մօտ
ուրիշ ժողովրդապետութեան մը մէջ ծնած
եմ , ըստ Տ . Ներվալ խօսքը առաջ տանե-
լով , ու ինը եղբարց մէջ ես անդրանիկն
եմ . երբոր Քենիամին եղբայրս ծնաւ ես
արդէն քահանայ ձեռնազրուած էի , ու
երկու տարիէ 'ի վեր ալ հոս տեղի ժողո-
վը րդապետն էի , զորն որ մինչև հիմայ կը
կատարեմ : Ութը եղբարք էինք և մէջերնէս
ամենէն պղտիկը տասուերկու տարուան
էր , և շխատակը ըսելով մէջէրնիս զեղեցիկ
խաղաղութիւն մը կը տիրէր մեծ բարեկար-
գութեամբ և չափաւորութեամբ . և ահա
ան միջոցին աստուածային նախախնամու-
թիւնը մէկ ուրիշ եղբայր մըն ալ տուա
մեղի . բոլոր եղբայրներս արդէն կարգուած
էին և ամենքն ալ տնէն զորս կը բնակէին
այլ և այլ բաներու գրաղած . մեծ քոյրս
իմ քովս կը կենար ու միայն Վարթա քոյրս
որ ամենէն պղտիկն էր , տունը ծնողացս
քովը կը կենար :

Քանի որ Քենիամինին ծնանելու օրերը
կը մօտենային, եղբարքս առանց բարեպաշ-
տական ոգւով մտածելու կ'սկսէին զան-
դատնին յաճախել . վասն զի հօրենական
ժառանգութեան բաժնուելուն իրաւունք ու-
նեցող մ'ալ կ'աւելնար : Մայրս համբերու-
թեամբ և համակամութեամբ կը լսէր ու կը
կրէր եղբարցս զանդատները . և ինձմով
միայն միսիթարութիւն կը զտնէր : Օր մը
զիս քովը կանչելով , ըստ ինձի « Եթէ
դժբաղդութեամբ այս տղաս ծնանելու ա-
տեն մեռնելու ըլլամ՝ զուն զինքը քու պաշտ-
պանութեանդ ներքեւ առնես . զիտեմ՝ որ
դժբաղդ կ'ըլլայ եթէ զուն իրեն չօղնես իմ՝
մեռնելէս վերջը . քու քաղցր բարքդ և բա-
րեսրտութիւնդ ինձի արդէն ծանօթ են և
դիտեմ՝ որ բան մը իրեն պակաս չես ըներ :
Թէ որ ես մեռնիմ աւելի կ'ընտրեմ զինքը
քու խնամոցդ յանձնել քան թէ հօրդ .
վասն զի զիտեմ՝ որ զուն լաւ ուշաղիր կըր-
նաս ըլլալ իրեն կրօնական դաստիարակու-
թեան վրայ : Քանի որ աս տղուն վրայ
կը մտածեմ սիրտս մաղձ մը կը պատէ .
վասն զի այնպէս մը կ'զգամ՝ որ իր ծնանե-
լէն վերջը ալ ես պիտի չապրիմ» : Ես խոս-
տացայ մօրս հօր տեղ ըլլալու ան տղուն որ
Աստուած մեզի պարզմէր . աւազ , մօրս այս
յանձնարարութիւնը և իրեն նախազգեցիկ
երկիւղը ստուգուեցաւ . վասն զի Քենիա-
մինին ծնանելէն քիչ մը ետքը մայրս մե-
ռաւ :

Բենիամին ծնած ատենը խեղճ ու տկար կազմուածք մը ունէր, ու թևերուս վրայ բռնած ատենս յետին աստիճանի կարեկ ցութիւն ու գութ մը կ'զգայի : « Այս տը դան մայրս ինծի պարզեց, ըսի եղբարցս » . զինքը մէկէն մեծ քրոջս յանձնեցի որ զինքը վախտութելով ժամատունը տանի, ու ես ան միջոցին մօրս քովը կեցայ որ տաժանակիր հոգևարութեան մէջ կը տազնապէր միշտ նորոգելով իր յանձնարարութիւնը . այսպէսով իր յետին շունչը տուաւ : Իսկ ես խել մը ատեն իր անշնչացեալ մարմնոյն քովը կեցայ մսիթարելով հայրս որ ինծի պէս ինքն ալ դառն ցաւերու մէջ ընկըդմած էր :

Աստիկ եռանդ մը կ'զգայի ժամատունը երթալու ու այն թանկագին աւանդին վրայ հսկելու , որն որ մայրս ինծի այնչափ փութով յանձներ էր . երբոր հասայ , տեսայ որ քոյրս ծունկերուն վրայ բռնած էր խեղճ տղան ու դրեթէ դրեթէ կենդանութեան նշան մը չէր խտար : Անօգուտ տեղը կ'աշ խատէր կաթիլ կաթիլ բերնէն վար տաք կաթ լեցնել որ չէր կրնար կլլել . ան ատեն ես զիրկս առի և երեսս իր երեսին վրայ դնելով տեսայ որ պաղած էր : Աէկէն միտքս հնարք մը եկաւ ու ըսի քրոջս՝ շուտով վազէ դտնելու այն այծը որ ամսի մը չափ մեր զրացի հիւանդին տղուն կաթ տուաւ : Ան միջոցին որ ես կ'սպասէի քրոջս դառնալուն ես ալ չնչովս կը ջանայի տաքցնել

զաղան որն որ սկսաւ կենդանութեան նըշաններ տալ ու ճւալ . այս միջոցին քոյրս հասաւ հետք բերելով ըստած այծս . մէկէն նորածին տղան անկողնիս վրայ զրի , և այծը այս բանս տեսնելուն պէս մէկէն հոն ցատկեց ու զգուշութեամբ մը տղուն քով պառկեցաւ ու կամաց կամաց իր մարմնովը տղան ծածկեց և վերջը սկսաւ շնչովին ալ տաքցնել . ես լուսութեամբ կը զիտէի այծուն տղուն վրայ ցըցուցած հրաշալի խնամքը : Մէկէն եղբայրս աչքը բացաւ այծուն բարեխառն տաքութեամբը , ու սկսաւ աւելի ամուր ճւալ . մեծ ուրախութիւն եղաւ երբոր տեսայ որ ինքիրմէ սկսաւ այծուն կաթը ծըծել . բայց քիչ մը ատենէն դազրեցուց վասն զի ուժէ ինկաւ . բայց ես մեծապէս յոյս առիթէ ալ մեռնելու վտանգը անցուց , և ինչուան իրիկուն տեսայ որ երթալով զօրանալու վրայ էր : Այծը առանց տեղէն շարժելու տղուն քով քամուած մնաց . և կարծես թէ ինքն ալ իմացած էր որ քովէն պէտք չէր հեռանալ : Հազիւ թէ իրիկուան զէմ տղուն քովէն հեռացաւ իր խոտը ուտելու համար :

Ծղուն համար կակուղ օրօրոց մը պատրաստած էինք ուր որ դրինք զինքը լաւ մը տաքցընելէն ետքը . օրօրոցը անկողնոյս քովը զրի և կրնամ ըսել որ բոլոր ան զիշերը քուն չեղայ . կանթեզս ալ վառ թողուցած էի , ու երբեմն երբեմն առանց անկողնէս վար իջնալու ձեռքս կ'երկնցնէի ու օրո-

բոցին ծածկոցը բանալով կը նայէի թէ ար-
դեօք տղան շունչ կ'առնէ թէ չէ . և տեսնե-
լով որ հանդարտիկ շունչ կ'առնէր և խո-
րունկ քուն մը կ'ըլլար , խմացայ թէ այծուն
խնամքը ամենայն կերպով օգտակար ե-
զեր էր :

Տանը մէկ անկիւնն ալ թանձր խոառվ
կոկիկ անկողին մը ձեացուցինք այծուն հա-
մար . բայց առաւօտ ըլլալուն պէս երբոր
կեցած տեղւոյն դուռը բացին պուալով կան-
չելով զուրս ելաւ և առանց առաջնորդի ին-
քիրմէ շիտակ իմ խուցիս զրան առջեր վա-
ղեց , և զուռը զոց զտնելով ուժով ուժով
սկսաւ զարնել : Ես արդէն ելած էի ու մէ-
կէն փութացի դուռը բանալու . զուռը բա-
ցուածին պէս մէկէն օրօրոցին քով վաղեց .
և տղան ալ արթնցած ըլլալով սկսաւ կաթ-
ծծել , իբրև թէ երկար ատենէ 'ի վեր վար-
ժած ըլլար :

Մօրս մեռնելովը մեր տանը հանդաման-
քը բոլորովին փոխուեցաւ . հայրս իր կե-
ցած տունը թողուց որ իրեն համար տխուր
յիշատակի առիթ մըն էր , և զնաց քուրե-
րէս մէկուն քով բնակելու՝ որ արդէն չորս
տարիէ 'ի վեր կարգուած էր : Մարթաքոյրս
ալ իմ քովս եկաւ . իսկ պղտի եղբայրնիս
որ տասուերկու տարուան էր՝ զալրոց մը
զրինք որ կրթութիւնը կատարելազործէ :

Օր օրուան վրայ Բենիամին կը մեծնար
աչքի զարնելու չափ այծուն կազզուրիչ և
առատ կաթին սննդեամքը . և քանի որ

կաճէր մօրը ղծազրութիւնը ճշգրիտ երեսին
վրայ կը նկարուէր . ոև ու զեղեցիկ աչքերը
վրաս դարձուցած կը նայէր քաղցը ու բան
հասկցողի կերպով մը և ինծի համար ամե-
նամեծ մխիթարութիւն էր զինքը տեսնելս
և իրեն վրայ խնամք ընելս . ամէն զիշեր օր-
րանը միշտ անկողնոյս քովէն չէի հեռացը-
նէր ու ամէն կարելի եղած խնամքը կ'ընէի :
Չեմ կրնար բացատրել զգացած ուրախու-
թիւնս երրոր առաջին անգամ երեսս նայե-
լով զուարթութեամբ մը կը ժպտէր անունս
կակազելով . . . Ո՞հ միթէ կարելի պիտի ըլ-
լայ տեսնել միւսանգամ զինքը ու բացատ-
րել իրեն իմ սրտիս խանդաղատանքը . ո՛հ,
ինչու համար հաւանեցայ ու թող տուի որ
ատանկ ծովեր անցնի . . . »

Այս խօսքերս ըսելու ատեն § . ‘Նէրվալ
սկսաւ լալ . իսկ ես շատ անգամ լացեր էի
ինչուան ան ատեն որ ինքը այս սրտաշարժ
պատմութիւնս կ'ընէր . բոլոր մտածութիւնս
ան էր թէ ինչպէս սիրտ ընեմ պատմելու
§ . Նէրվալին և իրեն քերցը իրենց եղրօրը
անզութ մահը զորն որ այնչափ կը սիրէին :

Երկար ատեն լուռ կենալէն ետքը որ
միայն կ'ընդհատէր լալերնուս ձայնէն և
հառաչանքներէն՝ § . Նէրվալ նորէն սկսաւ
խօսքը առաջ տանիլ .

— Ամէն օր զգալի կերպով կը տեսնուէր
ըենիամինին մտքին բացուիլը ու խելա-
ցիութիւնը . հլու ու հպատակ էր իմ հրա-
մաններուս , ու շատ անգամ ինքիրմէ կը

կատարէր իմ հրամաններս աչքիս նայուածքէն զուշակելով։ Երբոր իրիկունները ժամատուն կը դառնայի մէկէն առջևս կը վազէր ձեռքերը բացած։ ո՞հ ինչ մեծ ուրախութիւն էր։ ես զիրկս առած խուցս կը տանէի և ծունկիս վրայ կը նստեցնէի։ բոլոր վստահութիւնը իմ վրաս դրած էր ու իր ամէն տղայական վիշտերը ինծի կը հաղորդէր։ Իրիկուն մը երբոր նոյնպէս ծունկիս վրայ բռներ էի զինքը տեսայ որ տիսուր ու մտածութեան մը մէջ էր, « Բենիամին, ըսի գէպ՝ի իրեն ծռելով, ինչ բան ըրին քեզի որ ասանկ տիսուր ես »։

Իսկ ինքը որ հաղիւ հինգ տարուան կար պատասխանեց ըսելով. « Գեղի կանանցմէ մէկը, ըսաւ ինծի որ մօրս մահուանը պատճառ ես եղեր եմ որ զիս ծնանելու ատեն մեռեր է. զուն ինծի այս բանիս վրայ բան մը չես ըսած, ըսաւ լալով, և ոչ ալ զիտէի թէ մայր մը ունիմ, ինչպէս ունին զեղին որիշ տղաքը ». ես զրկեցի զինքը մտքէս նեղանալով այն կնկան ըրած անխելքութեանը վրայ որ առանց մտածելու թէ ինչ աստիճան կրնար տիսրեցնել խեղճ տղան ըսեր էր այն խօսքը. « Բենիամին, ըսի իրեն, զուն քու մօրդ մահուանը պատճառ եղած չես. այլ Աստուած զինքը իր քովը կանչեց որ երկնքին ուրախութիւնները վայելէ. քու մայրդ նաև իմն է և ես քու եղբայրդ եմ »։

— Ուշի ուշով մտիկ ընելէն վերջը այս

խօսքերս պատասխանեց ինծի այնպիսի
պարզութեամբ մը որ ծիծազս բերաւ . « Ըսէ
ինծի ինչու ես ասանկ պղտիկ եմ և դու
այնչափ մեծ » .

« Այրելիդ իմ . վասն զի ես քեզմէ շատ
առաջ ծնած եմ . ես ալ քեզի պէս պղտիկ
էի բայց հիմայ մեծցայ » :

« Ուրեմն ես ալ քեզի պէս սլիտի մեծ
նամ» :

« Ինչ ըսել է դուն ալ սլիտի մեծնաս » :

« Բայց ան ատեն չեմ կրնար քու ծըն-
կերուգ վրայ նստիլ և ոչ ալ զիրկդ ելլել .
ո՞հ ես աւելի կ'ուզեմ ասանկ պղտիկ մնալ ,
ըսաւ ինծի պլլուելով » :

« Նոյն տարիքիդ մէջ մնալդ քեզմէ չի
կախուիր , ըսի իրեն , մենք կը ծնանինք մեծ-
նալու ու տարիքով առաջ երթալու հա-
մար » :

« Եղբայր , ըսաւ յանկարծօրէն , չես
կրնար ցուցնել ինծի մեր մայրը » : Այս
խօսքիս սիրտս ելաւ . « Զէ , Աստուած
միայն կրնայ ցուցընել երբոր մենք ալ եր-
կինքը իրեն հետ միանալու ըլլանք » :

« Ես շուտով կ'ուզեմ քեզի հետ մէկտեղ
երթալ հոն , պատասխանեց » :

Այսպէսով մեր խօսակցութիւնը առաջ
տարինք և զարմացած մնացի իրեն տուած
պատասխաններուն վրայ որ իր հասակէն
շատ վեր էին : Տեսայ որ միտքը սկսեր էր
բանիլ , որով իրեն կրօնական գաստիարա-
կութիւնը սկսելու ժամանակը եկած սեպե-

ցի : Աէկէն երկրորդ օրը աշխատութեան ձեռք զարկի ու սկսայ դասախոսութիւնը , ու երկայն դաս մը տուի նոյն խոկ առջի օրը . ինքը առանց յոդնելու ու ճանձրանալու ուշ կը գնէր իմ բացատրութեանցս և հարցմունքներուս , որ ընդհանրապէս տղոց տրուած չէ որոնք կ'ախորժին զուարճանալ : Երբոր ըսի իրեն թէ այսօրուան համար այս չափս բաւական է մնացածը վազը կ'ընենք , սկատասխանեց . « Դեռ խօսէ , վասն զի բոլոր ըսածներդ խիստ աղէկ են » :

Մէկիկ մէկիկ ըսելով բացատրելու բան չէ , ինչ ուրախութիւն որ կ'զգայի այս տըզուն հետ խօսակցելու միջոցս և տեսնելով իրեն բարոյական և մտաւորական կարողութեանց դարզացումը : Բիւր փառք կուտայի Աստուծոյ որ ասանկ հրեշտակային ու զեղեցիկ ձիրքերով զարդարուած տղայ մը իմ տկար խնամոցս յանձներ էր : Ինչպէս երկրագործ մը իր դաշտերուն մէջ չնաշխարհիկ բոյս մը գտնելով բոլոր իր խնամքը անոր վրայ կը թափիէ , նոյնպէս ես ալ ամենայն սիրով ու հոգով կը խնամէի այն զեղեցիկ բողբոջները որ եղբօրս հոգւոյն մէջ ծլած կը տեսնէի : Քիչ ատենէն հարկ եղաւ իրեն ուսմանց սահմանը ընդարձակել . վասն զի իր եռանգուն աշխուժովը ամէն բան կ'ուզէր իմանալ . երկար ատեն ես եղայ իրեն ուսուցիչը որպէս զի իրարմէ բաժնուելու վայրկեանը կարելի եղածին չափ ուշացնեմ : Երբոր իմին քիչ

զիտցած տեղեկութիւններս իրեն հաղորդեցի, եկաւ ժամանակը որ զինքը ինձմէ բաժնելով այնալիսի տեղ մը զնեմ ուր որ նորանոր զիտութիւններ կարենայ սորվիլ : Ինձի համար շատ դժուարին կուգար իրարմէ բաժնուելու մտածութիւնը . բայց վերջապէս իրիկուն մը որոշեցի, թէպէտ և շատ դժուարութեամբ, այս կարեսոր խնդիրը :

Բենիամին այն միջոցին տասուիրեք տարուան էր, բայց վրան իրեն զերազանց հանճարեղ մտքին հետ այնպիսի պարզութիւն և բարեսրտութիւն մը ունէր որ զինքը աւելի սիրելի ընել կուտար . երբոր իրեն իմացուցի որ ալ ժամանակը եկած հասած էր իրարմէ բաժնուելով զինքը դալրոց մը զնելու, որովհետեւ իմ սորվեցնելու բաներս լմնցած էին, զիրկս իյնելով սկսաւ զետիպէս արցունք թափել . « Ուրեմն կ'ուզես որ ես մեռնիմ, զոչեց յուսահատաբար . չես զիտեր որ դուն իմ կեանքս ես ու քեզմէ հեռանալովս կը հալիմ ու կը մաշխմ » : Վերջապէս կամաց կամաց զինքը հանդարտեցուցի ու մէկիկ մէկիկ բացատրեցի այն պատճառները որոնց համար հարկ կը սեպէի իրարմէ բաժնուիլը :

« Սիրելի, ըսի իրեն, պէտք է որ մարդս Աստուծմէ ընդունած ձիրքերը իր անձին և ուրիշի օգտակար ընելու աշխատի . իսկ զուն ինչուան հիմայ սորվածներովդ զոհ ըլլալով չես կրնար հասնիլ այն վախճանին, որուն պէտք է որ փափաքիս . միով բանիւ

ուզես չուզես պէտք է որ բանի մը ետեւ
ըլլաս » :

Ըստծներուս ուշադրութեամբ մտիկ ընեւ-
լէն ետքը . « Ես ալ քեզի կ'ուզեմ վիճակա-
կից ըլլալ , ըսաւ , եղբայր . իմ մտքիս մէջը
քու վիճակէդ աւելի դովելի վիճակ մը չի-
կայ : Ո՞ զիտէ , քանի՛ մեծ երջանկութիւն է
քեզի համար այն աւետարանին , որ ինձի
սորվեցուցիր , աւանդապահ ըլլալդ՝ լուսա-
ւորելով տղիտաց միտքը , անմիսիթար սըր-
տերու սփոփանք մատուցանելով , և մեղա-
ւոր հոգիներուն սրտին մէջ նորոգելով այն
փրկչին յոյսն ու հաւատքը , որ մեզի հա-
մար այնչափ բան քաշեց : Ո՞հ , կ'ուզեմ քե-
զի պէս ըլլալ աշակերտ Յիսուսի Քրիստո-
սի , իրեն նուիրելով բոլոր իմ կեանքս ա-
ռանց փախչելու որ և իցէ նեղութենէ .
ըսէ ուրեմն ինչ որ պէտք է ընեմ այդ սուրբ
կոչմանը հասնելու համար :

Ես արդէն շատոնցուընէ 'ի վեր յոյս ու-
նէի որ եղբայրս եկեղեցական վիճակի փա-
փաքէր , ու երբոր տեսայ որ ասանկ բա-
ցայայտ և անյողզողդ կերպով միտքը զրած
էր , ըսի իրեն . « Եղբայր իմ Աստուած իր
ընտրելոց կնիքովը զրոշմած է զքեզ . ես ա-
մենայն ջանք կ'ընեմ որ զու այդ փափաքած
վիճակիդ հասնիս որուն համար սահմա-
նուած կը տեսնեմ զքեզ : Բնաւ աշխատու-
թեան մը չեմ խնայեր որ արժանաւոր կեր-
պով կարենաս այդ ճամբուն ձեռք դարնել
որուն քու հոգիդ այնչափ եռանդուն բարե-
պաշտութեամբ կը բաղձայ :

Մէկէն նոյն միջոցին սկսայ մտածել որ
զինքը կղերանոց մը զնեմ. շուտով Պորտոյ
արքեպիսկոպոսին դացի որպէս զի խոր-
խուրդ հարցնեմ և իրեն ուզած կղերանոցը
զնեմ: Երբոր ժամատունը գարձայ տեսայ
որ եղբայրս ալ յօժարեր էր զիս թողլով
կղերանոց մը մտնելու . բայց այն աստի-
ճան այլայլած էր որ իրեն առողջութեանը
վրայ սկսայ վախնալ: Այն օրէն ետքը բը-
նաւ քովէս չէր բաժնուեր , ուր որ երթայի
հետս կուզար , ու երբոր ըսէի որ ինծի հա-
մար շատ կ'աշխատիս ու կը յոզնիս , կը
պատասխանէր . « Քանի մը օր մնաց որ
հետգ կենամ . թող ուրեմն որ քեզի հետ
մէկտեղ պարտիմ » : Ինծմէ բաժնուելուն
նախընթաց իրիկունը նոյնպէս քովէս չէր
բաժնուեր . և միակերպ աչքիս մէջը կը
նայէր կարծես թէ բան մը կ'ուզէր ըսել:
Երկրորդ օրը զինքը Պորտոյի կղերանոցը
տարի , ու քանի մը օր հոն կեցայ , որով
մեր սրտակէզ բաժանումը քանի մը օր ալ
ուշացաւ . բայց վերջապէս ստիպուեցանք
իրարմէ բաժնուիլ :

Ամէն շաբաթ իրմէ թուղթ կ'ընդունէի և
ամէն ամիս ալ իր վարժապետաց բարի վը-
կայութիւնը իր ընթացքին վրայօք , որոնց
մով ոչ սակաւ կը մեզմանար ինծմէ հեռու
ըլլալուն կսկիծը . իսկ ես ալ իմ կողմանէս
նոյնպէս ստէպ թուղթ կը զրէի և զինքը
տեսնելու կ'երթայի՝ որչափ որ պաշտօնիս
զբաղմունքը թող կրնային տալ: Երբոր տա-

բեկան պարապոյ օրերը կուզային , դինքը
տուն կը բերէի քանի մը օրուան համար :

Այսպէսով խել մը տարիներ անցան , ու
ինքը այնպէս մեծաքայլ առաջ կ'երթար ,
որ շատ անգամ հարկ եղաւ ինձի որ իրմէ
խուրհուրդ հարցնեմ ու իրեն աստուածադ-
դեցիկ իմաստութենէն լուսաւորուիմ : Հան-
զըստեան օրերուն մէջ մեծ ախորժով կ'ան-
ցընէի օրերս իրեն հետ օգաակար բաներու
վրայ խօսելով . և յայտնի կը տեսնէի որ
օր օրուան վրայ իրեն կոչմանը վրայ կը
հաստատուէր : Իր ուսմունքները՝ քահա-
նայ ըլլալու սահմանեալ ժամանակէն ա-
ռաջ լմնցուց , անոր համար հարկ եղաւ
հրաման խնդրել ատենէն առաջ դինքը
ձեռնաղրելու . և ահա զեռահասակ զետա-
ցին քահանայացաւ : Փիչ ատենէն արքե-
պիսկոպոսը զինքը Պորտոյի զլխաւոր մայր
եկեղեցւոյն քարոզատու անուանեց՝ տես-
նելով իրեն ոգւոյն վսեմութիւնը , իր ճար-
տասանական ըսուածքը , կենգանի հաւատ-
քը , որովք բոլորովին լցուած՝ այս առա-
ջին պաշտօնովք մեծ անուն հանեց Պորտոյի
մէջ : Ո՞չ , ով կրնայ պարզեել ինձի այն օ-
րը որ կենացս մէջ ամենէն ցանկալին է ,
երբոր տեսայ զինքը քահանայական ըզ-
դեստները հազած ու ամպիոնին աստի-
ճաններէն վեր ելլելով կը քարոզէր մեր
երկնաւոր վարդապետին սորվեցուցածնե-
րը : Այս օրուան պէս կը յիշեմ ու բնաւ
սլիտի չմոռնամ այն աւադ ուրբաթին քա-

բողը , որուն ես ալ ներկայ կը գտնուեի ,
և ստէալ ստէալ ժողովրդեան մէջէն զովես-
տի ու հիացման ձայներ ականջս կը հաս-
նէին , երբոր ինքը սուրբ նախանձայու-
զութեամբ մը վառուած իրեն հոգւոյն ու
մտացը հարստութիւնները առատօրէն կը
զեղուր հաւատքի ու աստուածային սիրոյն
իրակովը բորբոքեալ :

Բոլոր ունկնդրաց սիրտը շարժելով իրեն
ձգեց . գեղեցիկ կերպով նկարազրեց մեր
փրկչին զոհազործութիւնը որ խաչին վրայ
մեռաւ զմեզ փրկելու համար . նկարազրեց
դարձեալ իրեն վերջի տագնապները ցաւե-
րը , և զեթսեմանի պարտիզին մէջ թափած
արեան քրափնքները , և վերջապէս կնքեց իր
քարոզը յորդորելով զամենքն ալ , որ օդ-
տակար ընեն իրենց հոգւոյն այն զոհազոր-
ծութիւնն ու այնչափ ցաւերը : Ամէն կող-
մանէ ուրիշ բան չէր լսուեր եթէ ոչ լալու
և հեծկլտանաց ձայներ : Նոյն օրը որ խել
մը անտարբերեայ մարդիկ պարզ հետաքրր-
քրութեան համար քարոզի եկած էին դար-
ձի գալով հաւատքնին նորոգեցին :

Երբոր ամպիոնէն վար իջաւ , մէկէն գա-
ցի զինքը զանելու որ արդէն ինքն ալ զիս
կը փնտուէր . երբոր թեներս բացած իրեն
դացի՝ ինքն ալ զիրկս իյնելով երկար ատեն
լուռ կեցանք առանց բան մը ըսելու . եր-
կու կողմանէ ալ այնչափ մխիթարեալ էինք
որ չէինք կրնար խօսքով մեր միաքը իրարու-
բացատրել : Նոյնպէս արքեալիսկոպոսն ալ

իրեն մեծապէս ուրախակից եղաւ, և արդէն ինքը ձեռնադրած ըլլալով իրրե իր հոգեզ զաւակը այնպէս վրան դութ ունէր : Արդէն իր կղերիկոսութեան ժամանակը ամէն տեսակ հայրական խնամքը ցըցուցեր էր, և շատ անդամ ինքը անձամբ կը սորվեցնէր քրիստոնէական սիրոյ առաքինութեան ճամբան : Զինքը մեծապէս կը զովէր իրրե ճշմարիտ աշակերտ քրիստոսի՝ տեսնելով իր խոնարհ հալատակութիւնը աստուածային պատուիրանաց, և թէ ինչպէս անվը կանգ էր մարդկային տկարութեանց և ախտից ապականութենէն : Կը տեսնէր զինքը իրրե եկեղեցւոյ վարդապետութեանցը աներկիւդ ջատագով մը և իրրե սրբոյն Օզոստինոսի ու Ոսկեբերանի հետեւող մը : Բոլոր նոյն օրը եսլիսկոպոսարանը անցուցինք ուր որ ամէն կողմանէ իրեն ուրախակցութեան կուգային, իրեն քարոզին վրայ զմայլած ըլլալով :

« Ասկէց վերջը քու ընելու ճամբագ որոշուած է, ըսաւ արքեպիսկոպոսը, այն խոկէ քարոզութիւն բանին Աստուծոյ . զունշատ զիւրութեամբ կրնաս այս զժուարին պաշտօնը զլուխ հանել ունեցած հանճարով » : Ինքն ալ արքեպիսկոպոսին փափառանացը համեմատ Պորտոյ մնաց, ուր որ անընդհատ ու նորանոր զարձեր կընէր իր ճարտասանական քարոզներուն զօրաւոր ազգեցութեամբը :

Նոյն միջոցներուն չեմ զիտեր ինչ կեր-

սլով , որովհետև պարագայները միտքս չեն խպար , դաղղիացի նաւապետ մը որ արեն լեան Հնդկաստանէն կը դառնար , Պորտոյի արքեպիսկոպոսին եկաւ . այս մարդս որ խիստ բարեպաշտ էր ու շատ կ'ախորժէր քրիստոնէական կրօնքին վրայ խօսելու , և անոր պատուիրանքներուն զարմացող և գործքով կատարող էր , շատ անգամ եղբօրս հետ տեսնուեցաւ արքեպիսկոպոսին քովը : Խրարու հետ ստէպլ խօսելու ատեննին նաւապետը շատ անգամ խօսք ըրած էր Հնդկաստանի ժողովրդեան տղիտութեանը և կռապաշտութեանը վրայօք , որուն մէջը թաթխուած էին , և մանաւանդայն ժողովուրդները որոնց հետ շատ անգամ վաճառականութեամբ վերաբերութիւն ունեցեր էր : Եղբայրս այնչափ կ'ախորժէր այս նիւթոյս վրայօք խօսելէն որ ամէն անգամ նաւապետը տեսնելուն անոր վրայ կը դարձընէր խօսքը . ամենայն կարեկցութեամբ մտիկ կ'ընէր ինչ որ նաւապետը այն ժողովրդոց նախապաշարմունքներուն և անոնց անզթութեանցը վրայօք կը պատմէր , որոնք արդասիք են այն անճուռնի կրօնքներուն որոնց ետևէն կը դառածի մարդկային միտքը :

Ես ստէպլ այցելութիւն կ'ընէի եղբօրս և խիստ շատ անգամ մէջերնիս կը խօսէինք այն կռապաշտ ժողովրդոց վրայօք որոնց հոգենոր օգտին մեծ փոյթ մը կզզար ինքը : « Եատ կը վապիաքիմ , ըսաւ ինծի օր մը ,

քարոզելու այն ժողովրդեանց քրիստոնէական հաւատաքը . ես շատոնցութիւնու ունիմ մոքիս մէջ » : Այս խօսքիս վրայ սիրտս զոցուիլ մը զզացի , թէպէտ և մէկալ կողմանէ շատ կը դարմանայի իրեն կենդանի և եռանգուն հաւատքին վրայ . « Սիրելիդ իմ , ըսի իրեն , չեմ կրնար արհամարհել քու այդ եռանգուն փափաքդ . տարակոյս չկայ որ այդ պաշտօնը զլուխ հանելու համար աներկիւղ արիութիւն մը պէտք է , որովհետեւ մեծ զոհերով միայն կը կատարուի . բայց թէ որ համարձակութիւն կուտաս ինձի այս խընդրոյս վրայօք ունեցած դժուարութիւններս կ'ուզեմ ըսել , որպէս զի թերեւս ուրիշ լաւազոյն վախճանի մը համար կարենաս նուիրել զքեզ . ասով չեմ ուզեր իմ վրայօքս խօսիլ և ոչ թէ ինչ մեծամեծ զոհեր ես ալ պիտի ընեմ քու ինձմէ հեռանալովդ . ես այս բանիս մէջը բոլորովին իմ անձս կ'ուրանամ , և ընելու տեսութիւններս միայն կրօնական նկատմամբ են : Հոս տեղի կատարած պաշտօնդ ոչ ինչ նուազ օգտակարէ քան եթէ կուապաշտ ժողովրդոց քարոզութեան երթաս : Ո՞հ , սիրելի որդեակս , քանիքանի կուապաշտներ ալ չկան մեր մէջը . ո՞րչափ կուապաշտներ քեզի պիտի յայտնուին երբոր քու սրբազան պաշտամանդ մէջ աւելի առաջ երթալու ըլլաս , որով պիտի իմանաս խել մը սիրտերու զազտնիքներն և անոնց խեղճութիւնները . և մի-

թէ ասոնք ալ քեզի համար քիչ աշխատութեան նիւթ են, որոնք այնչափ տարբեր կերպերով մեղաց ծանրութեանը տակ կը հեծեն :

« Այն հոգիները, ըսաւ եղբայրս, ամէն տեսակ օդնութիւններ ունին. քովերնին են քահանայները և իրենց ուրիշ բան չմնար ընելու եթէ ոչ քայլ մը առնեն անոնց մօտենալու համար. իրենք զիտեն և կը ճանչնան մեր փրկիչը, և թէ ինչպէս ուղղելու է անոր իրենց ազօթքները. և եթէ անոնք որ կը ճանչնան մեր փրկիչը և այսչափ կարտութիւն ունին քահանայից խնամոցը, հապա ինչ պիտի ըլլան այն խեղճ հոգիները որոնք տղիտութեամբ չեն զիտեր և ոչ իսկ մեր երջանկութեան վայրը, և չկարենալով զտնել զայն կ'իյնան այնպիսի զարտուղի և ամօթալից ճամբայներու մէջ : Հաւատա եղբայր իմ, ըսաւ ինծի խօսքը առաջ տանելով, շատ մեծ զոհ մը պիտի ընեմ քեզմէ քաժնուելովս անանկ որ ասոր համեմատութեամբ քաշելու նեղութիւններս աչքիս բան մը չեն երենար . . . բայց Փրիստոսի ճշմարիտ աշակերտը ամենէն առաջ իր երկնաւոր վարդապետին բաժինն է. մէկալ կողմանէ, (ըսաւ՝ այնպիսի կերպով մը որ սըրտիս խորը թափանցեց) մարդուս կեանքը կարճատես բան մըն է, ուշ կամ շուտ պէտք է որ բաժնուինք իրարմէ . . . քրիստոնեան զիտէ իր զացած տեղը : Մեր բաժանմոնքը ինչպէս ալ ըլլայ միշտ առ ժա-

մանակեաց է . մէկզմէկ կը դտնենք աւելի
լաւագոյն աշխարհի մը մէջ ուր որ ալ վը-
տանդ չկայ մէկզմէկէ բաժնուելու : Գիտենք
որ Աստուած իր ընտրեալները երկինքը
պիտի հաւաքէ ուր որ պիտի վայելենք ա-
մենայն բարեաց լիութիւնը զոր յանօղուտո
այս աշխարհիս վրայ կը փնտռենք : Ո՞հ
Աստուած իմ, զոչեց եռանդնալից կերպով
մը , թող որ կարենամ ինչուան քու քովզ
զալ . Երբ պիտի ըլլայ որ սուրբ մարտիրոս-
ներուն նման տանջանաց մէջ վերջին շունչս
տայի : Ի՞նչ բանի կուզայ այս աշխարհիս
կեանքը եթէ զքեզ փառաւորելու ու քեզի
ծառայելու համար չզործածուի » . . . Այս
խօսքերս ըսելու ատեն երկնային լուսով մը
դէմքը պայծառացած էր և իրեն կենդանի
հաւատքին զիմացը՝ ցուրտ և անբաւական
էր իմ հաւատքո : Այս պատճառաւս մէ-
կէն զացի արքեպիսկոպոսը զտնելու ու ի-
րեն հաղորդեցի եղբօրս հետ ըրած խօսակ-
ցութիւննիս :

« Շատոնցուընէ 'ի վեր է , ըսաւ արքե-
պիսկոպոսը , որ եղբայրդ ինձի ալ յայտներ
էր իր այս փափաքը Հնդկաստանի կռա-
պաշտներուն մէջ երթալով քարողելու Աս-
տուծոյ բանը : Ի սկզբան անդ շատ դէմ զրի
իրեն այս զիտաւորութեանը որով կը զըր-
կուէի իրեն պէս սակաւազիւտ քահանայի
մը ձեռնտուութենէն . բայց այսօրուան օրս
զինքը իր ազատութեանը կը թողում որ ու-
ղածին պէս ընէ . Աստուծոյ ձայնը զինքը

ատ վիճակին կը կոչէ , ու մեզի շինար նախատեսանելը թէ ինչ վախճան կրնայ ու նենալ . արդեօք մարտիրոսութեան պսակին զինքը կը կանչէ . կը կասկածիմ մեծապէս , թէպէտ և իր կենդանի հաւատքին վրայ բնաւ չեմ տարակուսիր . զիտեմոր իր հաւատքը ամէն փորձանաց մէջալ յաղթող կը հանդիսանայ . կրնայ իր մարմնաւոր կեանքը կորսնցնել՝ բայց հոգւոյնը . . . բնաւոչ :

Նոյն այս վայրկեանէն ամենեին չհակառակեցայ եղբօրս առաջարկութեանը . թէպէտ և մասնաւոր հաւանութիւն մ'ալ չտրւի . և ահա օր մը նոյն նաւապետը արքեպիսկոպոսարանը կ'երթայ ու կը ծանուցանէ որ ինքը քանի մը օրէն պատրաստուածէ զէպէլ 'ի Հնդկաստան ճամբայ ելլելու : Առ որ կը լսէ եղբայրս մէկէն միտքը կը հաստատէ իրեն հետ երթալու . և նաւապետին հետ կը յարմարցնեն իրեն երթալուն ուրիշ պայմաններն ալ :

Ճամբայ ելլելէն շաբաթ մը առաջ եկաւ իմ ժամատունս ու բոլոր շաբաթը քովս անցուց . իր ամէն ոչինչ զործողութեանց մէջը անզամ կը ցուցընէր իրեն սաստիկ զգացուած ըլլալը՝ թէպէտ և կը ջանար ծածկել . շատ անզամ իրեն լալը տեսեր եմ ու Աստուածամօր պատկերը ձեռքը առած կը համբուրէր . այս պատկերը անկողնոյս վերելը կախուած էր և տղակուցւընէ մասնաւոր սէր մը ձգած էր նոյն պատկերին վրայ :

« Եղբայր, ըստու, մօրերնէս բան մը չունիս քովդ որ ինձի յիշատակ տաս » :

Փունջ մը մազ ունէի որ մօրս զլխէն մեռնելու նախընթաց իրիկունը կտրեր առեր էի . լալով բաժնեցինք մէջերնիս :

Շաբաթը լմնցած ըլլալով ճամբայ ելլելու օրը մօտեցաւ, ու սկսանք պատրաստել զմեզ այն ցաւալի բաժանմանը որ ո՛ դիտէ թերես վերջինն ըլլայ . ես ու երկու քոյրերս իրեն հետ մէկտեղ Պորտոյ գացինք : Խնքը իրրե վերջին անդամ՝ Պորտոյի մայր եկեղեցւոյն մէջ պիտի քարողէր . իրեն ճամբայ ելլելը արդէն հոչակուած էր բոլոր քաղքին մէջ, ուստի անբաւ բազմութիւն մը ժողվուած էր մայր եկեղեցւոյն մէջ ուր որ իր ունկնդրացը (որոնք իր հեռու աշխարհքներ երթալուն համար սաստիկ զգացուած էին), պիտի ըսէր իր մնաք բարովը, և աւաղ, թերես վերջին մնաք բարովը : Հաղիւ թէ ամպիոնը ելաւ ու սկսաւ խօսիլ, ամէն կողմանէ լալու և հեծկլտանաց ձայներ սկսան լսուիլ . իր սիրտն ալ ելլելով ստիպուեցաւ քարողը ընդհատելու, բայց շուտով բռնելով ինքզինքը նորէն անդորրացաւ . ան ատեն սկսաւ տեսնուիլ իր եռանդուն ողւոյն կրակը . կարծես թէ երկնային պսակ մը զլխուն վրայ կը փայլէր : Ալ ինքը այս մեր աշխարհքէն չէր՝ այլ երկնից գաւառները կը պտըտէր ուր որ շատոնցուընէ 'ի վեր հոգւովը կը զտնուէր : Ծունկի վրայ եկած բարձր ձայնով Աստուծոյ ամենակարողին

օգնութիւնը կը խնդրէք . իր ազօթքը կարծես թէ մինչև Առտուծոյ աթոռք վերանալով իր ունկնդրացը վրայ կ'իջեցնէք մեր երկնաւոր փրկշին խորհրդական անսպառ շընորհքները . իր կենդանի հաւատքովը վառուած խօսելու ատենը կարծես թէ երկնային սղիներ ունկնդրաց բազմութեանը վրայ իջած զիրենք երկնային ամպով մը կը պատէին . . . Վերջապէս երկրորդ օրը ստիպուեցանք իրարմէ բաժնուելու . . . և նոյն վայրկենէն սկսեալ մինչև ցայսօր բնաւլուր մը չունինք . . .

Հոս Տ . Նէրվալ կանկ առաւ իր սրտին այլայլութենէն շունչը բռնուած , որ այդ յիշատակները միտքը գալով զինքը խոռվեցին . իսկ ես մէկալ կողմանէ աւելի մեծ տագնապի մը մէջ էի միտքս գալով իր եղրօրը կանխահաս ու ցաւալի մահը : Աւելի մեծ սարսափ մը կ'զզայի քանի որ կը մըտածէի այն անօրէն սպանութեանը վրայ որով այնչափ հողիներ իրեն քարողութեան լոցաէն զրկուեցան . ասով անօրէն Ռոնչելմին դէմ երթալով ատելութիւնս և բարկութիւնս կը սաստկանար . չէի համարձակէր պատմելու Տ . Նէրվալին իր եղբօրը սպանութեան դէպքը որուն վրայ այնչափ սէր ունէր : Ցայտնի է թէ մեծ անզըթութիւն էր այս միջոցին պատմելը իրեն իր եղբօրը արկածը որ արդէն այնչափ

ցաւերով այլայլած էր . և ես ալ բաւական զօրութիւն չունեի այս բանիս սիրտընելու՝ ուստի որոշեցի ուրիշ անզամուան թողուլ :



ԺԹ

Իրիկուան , երբոր խուցերնիս քաշուեցանք , ըստ Դոլային :

— Զուզելով հանդերձ , Ռոնչելիին դէմ անանկ սաստիկ ատելութիւն մը կ'զգամ որ սիրտս տակնուվրայ կ'ընէ : § . Նէրվալին պատմածներովը աչքիս աւելի ևս քըստմելի ու դժոխային կ'երենան իրեն եղեռնագործութիւնները : Ինքը ոչ միայն յանցաւոր է անօրէն մարդասպանութիւն մը դործելովը , այլ նաև խխատ շատ հոգիներ զրկելով ան երկնային լոյսէն որ իրենց փըրկութեան պատճառ կրնար ըլլալ : Այսպիսի յանցանք մը անպատիժ պիտի չմնայ : Արդ ես վրէժխնդիր հրեշտակին նման ետնէն պիտի իյնամ ինչուան որ խղճմտանքի բերեմ զինքը : Պիտի ներկայանամ իր ահաբեկեալ աչաց դիմացը իբրև կենդանի վկայ մը աստուածային զօրութեան զոր այդ ամբարիշտը կը յանդղնի արհամարհել և ոտքի տակ առնել :

Երբոր ես խօսքս լմնցուցի , Դոլա ըստ ինծի :

— Այսօր բերդին պղտիկ հովիւը տեսայ որն որ ինծի իմացուց թէ տիրոջը սենեկին մէջ ծածուկ տեղ մը գետնափոր դարանին բանալին գտեր է ու հոն իջնալու յարմար առիթ մը կայ : Եւ ահա նայէ ինչպէս :

Վանտէր խաթունը իր տղոցմովը աս օ՞րերս իր մէկ ճանչորին քով պիտի երթայ բոլոր օրը հոն անցնելու համար . և նոյն օրուան համար ալ իր ծառայիցը հրաման տուեր է որ իրենք ալ իրենց բարեկամներուն և ազգականներուն այցելութեան երթան և ինչուան իրիկուն հոն անցնեն . խսկ պղտիկ հովիւը միայն պիտի մնայ բերդին մէջ խոհակեր կնկան հետ . բայց խոհակերն ալ ուզելով մէկալ ծառաներուն պէս ինքն ալ վայելել նոյն օրուան ազատութիւնը և երթալ գտնալ իր մէկ ծանօթ ընտանիքը , ազաշեր է կովարած տղուն որ ինքը մինակ մնայ զղեկին պահպանութեանը համար . ան ալ սիրով յանձն առեր է իր խորհրդոցը վախճանին հասնելու յուսով : Ապահով է որ զրեթէ եօթը ութը ժամ մինակ կը մնայ բերդին մէջ : Սակայն , ըստ ինծի , թէ կը վախճամ մինակ զետնափորը իջնալու : Ան ատեն յանձն առի հետը ընկերելու : Շատ սիրով ընդունեցաւ առաջարկութիւնս և որոշեցինք որ սահմանուած օրը Վանտէր խաթունը երթալուն պէս ես ալ բերդը գտնաւիմ :

— Չեմ կրնար թողուլ գքեզ , ըսի Դուային , որ մինակ այն պղտիկ հովուին հետ

իջնաս այն անծանօթ զետնափոր զարանը ուսկից կրնայ ըլլալ որ ալ բնաւ զուրս չելլաս . կրնայ ըլլալ որ տղան մոռնայ ընելու կարեոր զգուշութիւնները , ուստի եթէ զիս հետդ չընդունիս ամենայն կերպով դէմ կը դնեմ որ մինակ աղուն հետ զետնափորը չիջնաս :

Ասլահով եղիր սիրելի տիկին , պատասխանեց ինձի Դոլա , որ ամէն նախահոգ զգուշութիւնները ըրած եմ . ետքը չուանէ թանձր կծիկ մը ցոցընելով , ահա այս չուանը , ըսաւ , 'ի դարձին ճամբաներնուս առաջնորդ պիտի ըլլայ , զոր զետնափոր նկուզին դրանը պիտի կասկենք . իսկ այս մեղրամոմէ ճրագներն ալ պատրաստեր եմ որոնք մեղի լոյս պիտի տան այն մութ կամարներուն տակը : Ինչ որ ըլլայ կը համոզեմ ես պզտիկ հովիւը որպէս զի զուն ալ կարենաս մէկտեղ զալ :

Երկրորդ օրը Դոլա յարմարցուց որ ես ալ հետերնին երթամէ , և մասնաւոր յանձնեց ինձի որ ամենայն կերպով ապահով ցընեմ հովիւը ու ամեն կարելի եղած ջանքը կ'ընեմ որ բանը ծածուկ մնայ . վասն զի , ըսաւ , շատ կը վախնայ հովիւը որ չըլլայ թէ յանկարծ Վանտէր իր դարձին իմանայ որ ինքը զետնափոր տեղը մտեր է :

Երբոր հասաւ Վանտէր խաթունին և ծառայից տնէն հեռանալու օրը , Դոլա և ես զացինք բերդը ուր պզտիկ հովիւը կ'ըսպասէր մեղի : Սկսաւ մեր առջեն երթալ

և խոր տեղերու մէջ խել մը շրջաններ ը-
նելէն վերջը , հասանք այն նշանաւոր դետ-
նափորին գուռը : Բանալու միջոց սաստիկ
վախ մը տիրեց խեղճ տղուն վրայ և սկսաւ
դողդղալ . ան ատեն ես առի բանալին և
դժուարութեամբ քանի մը անդամ փական-
քին մէջ դարձնելէն վերջը բացի գուռը :

Մէկդի առինք զուռը ու ճրազը մօտ բե-
րի և տեսայ խորառութորտ սանդուխ մը ո-
րուն ծայրը խոր մթութեան մէջ կը կոր-
սուէր : Ան ատեն ըստ ինծի Դոլա . կե-
ցէք ես առաջ անցնիմ :

Աս ըսելով սկսաւ սանդուխէն վար իջ-
նալ , ձեռքն ալ վառած կանթեղ մը բռնած :
Ես ալ ուրիշ կանթեղ մը ձեռքս ետելէն ին-
ջայ , ետեներնէս կ'իջնար նաև պղտիկ հո-
վիւն ալ : Երբոր ասանկ կ'իջնայինք , Դո-
լային միտքը ընկաւ որ գեռ չուանը չէր կա-
պած , որ մեր դարձին առաջնորդ պիտի
ըլլար : Երբոր հաստատուն տեղ մը կը
փնտուէինք , մէյմնալ տեսանք պատին վր-
րայ երկթէ օղակ մը և ուժով մը հոն կապե-
լով չուանին ծայրը սկսանք վար իջնալ :
Վ երջապէս լմնցաւ սանդուխը և ինջանք
մէկ մեծ քառակուսի տեղ մը ուսկից ուրիշ
տեղ երթալու ճամբայ չկար : Եւ կարծես
թէ այն էր բոլոր գետնայարկը , մէյմնալ
տեսանք որ պատին վրայ ուրիշ օղակ մը
կար սանդուխին վրայ տեսածներնուս նը-
ման : Ակսայ բոլոր ուժովս քաշել զանի-
կայ և ահա մէկէն 'ի մէկ տուած ցնցմունք-

ներովս տեղիք տուաւ և անկեթեթ դուռ մը
բացուեցաւ . անանկ թանձր շաղախով մը
ծեփուած ծածկուած էր որ դրսուանց կար-
ծես թէ պատ էր : Ուզեցինք իրեքնիս ալ
այս նոր մուտքէն ներս մտնել , և սկսանք
յառաջել երկայն ճամբուն մէջ . չուանը
ետևնէս ձգելով , որ մեզի համար մեծ բաղդ
մըն էր . վասն զի առանց անոր տալահո-
վապէս դուրս ալիտի չկարենայինք ելլալ բը-
նաւ այն լաբիւրինդուէն :

Հասանք այն ընդարձակ սրահը ուր որ քե-
զի հետ միատեղ պտրտեցանք , ու ազնուազ-
զի ասպետ , ըստ Նաումա Բիովտիացիին :
Երբոր երկիւղալից հետաքրքրութեամբ մը
աչքերս այն չարագուշակ տեղերուն վրայ
զարձուցած կը նայէի , մէյմ' ալ տեսայ հոն
դետնին վրայ իմ մեծ հօրս արկդը որ և ոչ
բանալիով գոցուած էր . բացի բերանը և
տեսայ մէջը այն զէնքերը զորոնք Ռոնչել-
մին իր ասպատակութեան ատենը կը զոր-
ծածէր և զեռ վրանին արեան նշանները կը
տեսնուէին :

Զէնքերուն մէջ տեսայ նաև այն դանակը
զորն որ մէջքս զրեր էի այն օրը որ յիմա-
րական փափաքով մը վառուած ծովեզերք
զացի , ուր որ Ռոնչելլիին և այն դժբաղ-
դութեան հանգիպեցայ : Շուտով ելայ այն
տեղէն որ սրտիս մէջ զժնդակ յիշատակ-
ներ կ'արթնցնէր :

Աս զետնափոր նկուղիս վրայ ալ ուրիշ
բան չեմ խօսիր , որ արդէն քեզի ալ ծա-

նօթ է : Բայց չեմ ուզեր լռել այն տեղոյն վրայ որ անշուշտ քեզի անձանօթ է , մեծ հնարագիտութեամբ մը ծածկուած ըլլալով։ Չուզեցի զքեզ հոն տանիլ , վասն զի հիւանդութենէդ նոր ելեր էիր , վախնալով որ չըլլայ թէ անհաճոյ տպաւորութիւն մը ընէ քեզի : Բայց հիմայ որ ալ բոլորովին վրայ զրած ես , եթէ կ'ուզես կրնամ զքեզ վաղը հոն մտցնել , այն դժոխային դործատունը ուր առջի անգամ մտնելէս ետև՝ ալ մէյմնալ ուղքս ներս չեմ զրած :

Տեսնալու ուրիշ բան չըլլալով ետ դարձանք ու ելանք սանդուխին վրայ , և սկսայ քակել չուանին ծայրի հանգոյցը , դոր երկըթէ օզակին վրայ հաստատեր էինք , բայց այնպիսի կերպով մը կապուած էր որ քակելու համար հարկ եղաւ քիչ մը ուժ տալ . և ահա յանկարծ օզակը հանգուցովը դուրս եկաւ հետն ալ քարի կտոր մը , որով նոր ծակ մը առջես բացուեցաւ . անսանկ կանոնաւոր էր որ չէր կրնար պարզ զիպուածական բան մը ըլլալ : Ճրագս մօտեցուցի և տեսայ մէկ ուրիշ խաւարի մէջ թաղուած երկայն ճամբայ մըն՝ ալ : Մինչդեռ ներս մտնալու հնարք մը կը փնտոէինք տեսանք որ ան ծակին չորս կողմի քարերը դեռ հաստատուած չէին ուստի մէկ քանին մէկզի առինք , միանգամայն զիտելով թէ ինչպէս զրուեր են , որպէս զի վերջն ալ նոյնալէս իրենց տեղը գնենք :

Վերջապէս բացած մուտքերնէս անցնե-

լով , մտանք անանկ նեղ ճամբու մը մէջ որ
դժուարաւ կրնայինք առաջ երթալ : Զգեստ
նիս պատերուն քսուելով թացութիւն ա-
ռին և բորբոսեցան : Այսպէսով հասանք
դուռ մը որուն բանալին վրան էր . ալ չեմ
դիտեր կամաւ չէ նէ մոռցուեր էր : Բացի
զայն և Դոլային և պղափ հովուին հետ ներս
մտայ :

Հաղիւ թէ ճրազներու լուսովը մութը
փարատեցաւ այլանդակ տեսարան մը զմեղ
զարմացուց ու սարսափեցուց : Պատերը
ահեղատեսիլ պատկերներով նկարուած , և
նոյն ոճով ալ շինած դարձուրելի փայտէ ար-
ձաններ կային : Տեսանք մարդու զլուխ մը
օձի վրայ ազուցած և կենդանւոյ մը զլուխ
մարդու մարմնոյ վրայ և ուրիշ ասոր նման
բաներ : Այս զարհուրելի բաները տեսնա-
լով պղտիկ հովիւը սկսաւ սարսափէն աղա-
ղակ մը փրցնել աղաչելով մեղի որ շուտով
դուրս ելլանք այն տեղէն , ուր անշուշտ սա-
տանան կը բնակի կ'ըսէր : Պարապ տեղը
կը ջանայի զինքը ապահովցնել խաչը ցուցը-
նելով զոր միշտ վրաս կը կրէի . ըսելով
միանդամայն որ եթէ իրօք սատանան ու-
զենայ մեղի չարիք հասցնել՝ չկրնար . բայց
ստիպուեցայ վերջապէս հետը մէկտեղ սան-
դուխէն վեր ելլել , և զինքը զետնափորէն
դուրս հանել : Ահուգողով մը նստաւ դրան
քով աղաչելով որ հոն շատ չուշանանք :

Ինջայ նորէն և սկսանք խուցին խորերը
զննել : Ես մէկէն սկսայ ըսել որ անշուշտ

Ոոնչելին կախարդութեան և մեռելահմայ-
ութեան կ'զբաղի եղեք :

Հնդկաստան կան մարդիկներ որ աս սա-
տանայական արհեստո ՚ի զործ կը զնեն և
ստկով խեղճ կռապաշտներուն դիւրահաւա-
նութիւնը և տղիտութիւնը իրենց շահաբեր
կ'ընեն :

Եւրոր այսպէս կը զննէինք ամէն բան
թանձր վարագուրի մը ետև մարդու կմախք
մը տեսանք , ամէն կողմանէ ծակծկած և
մէյմէկ պղտիկ սլաքներ ծակերուն մէջ խո-
թած , որոնց վրայ կախարդութեան նշանա-
դիրներ կային :

Քովնատի արկղ մը կար . բացի դանիկայ
և մէջը նոր ծալլուած մաղաղաթ մը գտայ :
Զեռքս առի , և տեսայ որ զաղղիացի կա-
խարդէ մը Ոոնչելին ուղղուած նամակ
մըն էր որուն մէջը այսպէս զրուած էր :

« Այսչափ ատեն քու թուղթիդ պատաս-
խանը ուշացնելուս պատճառը այն եղաւ ,
որ միշտ ինձի յանձնած մեծ զործքիդ զբա-
ղեր էի :

« Ամէն զիշեր կանչեցի ողիները և ամէն
օր արհեստիսնապաստները ձեռք առի , բայց
դեռ չեմ կրնար զքեղ ապահովցնել ուղած
խնդրոյդ վրայեօք : Յանցանքը իմս չէ այլ
քուկդ է միայն . վասն զի առաջարկած
խնդրոյդ խորը թափանցելու համար խաւ-
րած տեղեկութիւններդ բաւական չըլլալով
հարկ եղաւ որ կախ թողում՝ կախարդու-
թեան և մեռելահմայութեան դործողու-

թիւնները և ուրիշ աւելի ստոյգ հնարքներու սպասեմ։ Հիմայ ևս նորէն պէտք է սկսիմ աշխատիլ, թէ որ կ'ուզես իմանալ թէ այն ըսած անձդ արդեօք ողջ է թէ մեռած։

« Բայց, ենթազրելով ալ որ գեռ ողջ է, ահաւասիկ սորվեցնեմք բեզի զինքը սաստիկ կերպով հիւանդացնելու կերպը։

« Այն անձին նման քու ձեռքովդ մոմէ արձան մը շինէ. և թէ որ կրնաս, զինքը վերջին անգամ տեսած միջոցդ ինչ զգեստ որ հազեր էր նէ, անանկ զգեստ մը հազցուր. զրէ անունն ալ և արձանին վրայ զիր, վերջը սրտին մէկ կողմը խոթէ սրածայր նետ մը և որչափ որ կարելի է խորունկը մտնայ. ապահով եղիր որ այս կերպով որչափ ալ առողջ ըլլայ քիչ ատենէն կը մեռնի»։

Ետենէ եղայ գտնելու ատ ըսած արձանը, ու վինտուելով գտայ անկիւն մը դրուած որն որ կախարդին ըսածին համեմատ մոմէ ձևացուցած էր ու զգեստներ հազուեցուցած։ Արձանին կուրծքին վրայ մազաղաթի կտոր մը կար, որուն վրայ ամբողջ բաց դրերով անունս գրուած էր, և մէկ երկայն ասեղ մը զիմացէ զիմաց քովնտի սրտին վրայ խօթած։ Արհամարհելով շուտ մը իր տեղը դրի նորէն։

Այն ամբարշտութեամբ և սնապաշտութեամբ լցուած տեղերը բոլոր զննելով փութացի դուրս ելլել։ Ամենայն զգուշութեամբ

նորէն իր տեղը հաստատեցինք մէկդի առած քարերնիս . և զետնափորէն դուքս եւ լանք :

Շիտակն ըսելով չէի կարծեր որ այն տեղը ուր որ քրիստոնէական կրօնքը այնշափ տարածուած է , մարդկային միտքը այն աստիճան կարենայ յիմարիկ : Գիտէի որ խեղճ ու կռապաշտ մարդիկ կը հաւատան այսպիսի սնապաշտութիւններու . բայց թէ Գաղղիոյ մէջ ալ կան եղեր կախարդութեան և մեռելահմայութեան ետեւէ իյնող մարդիկ , աս մտքէս չէր անցնէր :

— Իրաւ է , խաթուն , վրայ բերաւ այն ատեն Բիովտիացին , որ Գաղղիոյ մէջ ալ կը գտնուին կախարդութեան ետեւէ լյնողներ և կան նաև ուրիշ շատեր ալ որ կրօնք չունենալով կը հաւատան այնպիսի բաներու :

Պատմածիդ նման ես ալ քեղի ուրիշօրինակներ կրնամ բերել : Մենք կռապաշտ ժողովուրդներէ կ'իջնանք . անոր համար մեր անտառներուն մէջ դեռ խել մը մեծամեծ քարեր կան որոնք կռապաշտական զոհագործութեանց համար սահմանուած էին ու շատ անզամ այս դժոխային աստուածոց բազիններուն վրայ մարդկանց աւինը կը վազէր : Քրիստոնէական կրօնքը խորտակեց զանոնք . բայց չկրցաւ բոլորովին իր վարդապետութիւններովը վարատել սնապաշտութեան և բարբարոսութեան խաւարները . և շատ ատեն պէտք է դեռ որ

այն թիւր մարդկային մտաց մոլորութիւնները ուղղուին : Յանցաւոր են բոլոր անոնք որ աս սնոտի կռապաշտութիւնները ծաւալելու կ'աշխատին և որոնք որ անոնց կը հաւատան . որովհետեւ զիտեն եկեղեցւոյ վարդապետութիւնները և կը ճանչնան զանոնք :

Աս տեսակ մոլորութիւնները կը ցուցնեն մեղի որ երբոր մարդ մէջմը ճշմարտութեան չհալատակիր և ապստամբ ոգւով կը մերժէ քրիստոնէական վարդապետութիւնները , որ միայն կրնայ մարդուս սրտին մէջ հոգեկան էութիւնը կանդնել և կենդանացնել , ան ատեն մարդ վերջի աստիճան խեղճութեան կը հասնի , մարմնոյն եղծանելի շաղախին մէջ թաթխուած և խաւարային ոգւոյն գերի եղած : Այսպիսինները պարապտեղը կը ջանան ատանկ սնոտի բաներով մտքերնին հանդարտեցնել . բայց միշտ պիտի տաղնապին մոլորութեան ու ստութեան դերի եղած » :

Ժամատուն որ գարձայ , կրկնեց Նառմա , երկայն ատեն մտածելէն ետքը թէ արդեօք ինչ որ նոյն օրը տեսեր էի Նէրվալընտանեաց ալ յայտնեմ թէ չէ , վերջապէս որոշեցի որ նոյն իրիկունը իրենց ալ իմացընեմ . իրիկուան երբոր կրակին դիմացը շարուեր էինք , սկսայ պատմել որուն խելքէ դուրս ուշադրութեամբ մը մտիկ կ'ընէին :

Երբոր լմնցուցի՝ § . Նէրվալ ինձի ասանկըսաւ .

— Վանտէրին բերդը խիստ հին ատենէ

՚ի վեր շինուած է , և կը յիշեմ որ շատ
անդամ՝ խօսք կ'ըլլար թէ բերդին տակը
դետնափոր տեղ մը կայ : Վերջը երրոր
վանտէր զայն ստացաւ հարցուցի իրեն թէ
իրաւցնէ հոն գետնափոր մը կայ թէ չէ :
Պ . Վանտէր մէկէն պատասխանեց թէ ա-
նանկ բան չկայ , և ոչ ալ նշան մը կայ , ը-
սաւ , ատանկ բան մը ըլլալու . իսկ ես տես-
նալով իրեն ատանկ բացայայտ կերպով չէ
ըսելը բոլորովին հաւտացի խօսքին . այն-
չափ աւելի որ Վանտէր խաթունն ալ նոյն-
պէս ըսաւ : Բայց հիմայ , վրայ բերաւ դար-
ձեալ § . Նէրվալ , բնաւ տարակոյս չկայ
դետնափոր նկուղին ըլլալուն վրայ : Բայց
այն կախարդութեան զործատունը Եր-
թալով Պ . Վանտէրին վրայ կախարդու-
թեան կասկածս կ'աւելնայ , բայց կը տես-
նամ՝ ալ որ գոնէ արտաքուստ կրօնական
սրարտքերը Ուրեմն ինչպէս կ'ըլլայ որ
ասանկ բաներու ալ կ'զբաղի որ մեր սուրբ
եկեղեցին արդիլած է :

Իսկ ես քիչ մը մտածելէն ետքը տեսայ
որ ալ ատենը հասեր էր Ծոնչելլիին սուտ
զիմակը պատռելու : Ալ չէի կրնար թողով
որ ինքը երկայն ատեն եկեղեցնայ սուրբ
խորհուրդները ոտքի տակ առնէ և զինքը
չճանչցողներն ալ խարէ : Ալ զործ տես-
նալու ժամանակը հասեր էր :

— Պ . Վանտէր , պատասխանեցի § .
Նէրվալին , շատ ատենէ ՚ի վեր ծանօթ է
ինծի :

Այս ճշմարտախօս և համարձակ կերպիս
վրայ , § . Նէրվալ և իր քոյրերը սկսան
դարմանքով մը մէկմէկու երես նայիլ :

Ան ատեն սկսայ մէկիկ մէկիկ պատմել
իրենց ինչ բաներ որ զլխէս անցեր էին
Ռոնչելին ծովեղերքը տեսած օրէս սկը-
սեալ : Պատմեցի իրենց մարտիրոսին սըր-
տաշարժ մահը , և ըսի թէ այն մարտիրոսը
իրենց եղբայրն էր որուն իրրե անժխտելի
հաւաստիք մը ցուցըցի մարտիրոսէն առած
խաչս . երբոր ձեռքերնին առին և տեսան
այն ինծի տուած յիշատակը մէկէն ճանչ-
ցան և ցաւազին արտասուօք ծնկի վրայ
դալով սկսան զԱստուած օրհնել :

Երբոր քիչ մը հանգարտեցաւ սրտերնուն
ցաւազին զզացմունքները , ոտքի ելան ու
չորս կողմս առած .

— Ա՞հ ալ մի թողուր զմեզ , ըսին . ասկէ
վերջը մեր մխիթարութիւնը դուն ես . դուն
մեր կորսնցուցած եղբօրը տեղ պիտի բըռ-
նես . . . : Յայտնապէս Աստուած հրաշքով
զքեզ հոս խրկեց :

Տէր Նէրվալ ձեռքը առաւ մարտիրոսին
խաչը համբուրեց և մէկէն սուրբ զզաց-
մամք մը սիրտը լեցուեցաւ և երախտազի-
տութեամբ լցուած աչքերը դէպի երկինք
վերցուց :

Իրիկուընէ սկսեալ ինչուան կէս զիշեր
տեսեց զլխէս անցածներուն պատմութիւնը :

Երկրորդ օրը երկայն բարակ Տ . Նէր-
վալին հետ խօսակցելու միջոցս , ինքը

յայտնեց ինծի որ միտք ունէր աշխատիլ
վանտէրը դարձի բերելու :

« Պիտի փորձեմ , ըսաւ , ատ մարդը
դարձի բերելու թէ և իրմէն սաստիկ խոր-
շումն զգամ . . .

« Ի՞նչ , պատասխանեցի , միթէ պիտի
կարենա՞ս սիրտ ընել՝ հիմայ որ զվանտէր
կը ճանչնաս : Ի՞նչ գերազանց բան , որ ե-
կեղեցին քեզի պէս քահանաներ ունենայ :

« Աղջիկս , պատասխանեց պարզու-
թեամբ մը Տ . Նէրվալ . Քրիստոսի ճշմա-
րիտ աշակերտը իր սրտին հառաջները՝ ևս և
ունեցած ամենաքաղցր զգացմունքները պի-
տի լռեցընէ երբոր իր տէրը զինքը ծառայու-
թեան կը կանչէ :

« Ճշմարիտը ըսելով , այս գործս որուն
Աստուծոյ օգնութեամբը ձեռք պիտոր զար-
նեմ մեծ սոսկում մը կը բերէ ինծի . . .
բայց իմ պարտքս աս է , և դժուարութենէն
չեմ փախչիր . . . թէպէտ արիւնս կը պաղի
մտածելով որ իմ սիրելի եղբօրս սպանչին
հետ վերաբերութիւն պիտի ունենամ , բայց
և այնպէս ետ չեմ կենար :

Ասկէ վերջը Տ . Նէրվալ երկայն ատեն
ժամերով աղօթք ըրաւ և կը տեսնուէր որ
սրտին մէջ դժուարին պատերազմ մը կը
յուզէր , անանկ որ երթալով ճայնն ալ կա-
մաց կամաց սկսաւ նուազիլ :

Բայց ես շիտակն ըսելով ամեննեին չէի
համոզուած որ Ոտնչելլին կարենայ դարձի
դալ : Դոլան ալ իմ կարծիքէս էր :

ի

Այս դիալուսածէս վերջն ալ նոյնպէս ամէն
որ Վանտէր խաթունը մեղի այցելութեան
կուղար :

Իրիկուն մըն ալ եկաւ իմացուց մեղի որ
քիչ ատենէն էրիկը կը գառնայ , որովհետեւ
Պորտոյէն թուղթ առեր էր :

Այս լուրիս վրայ ես և բոլոր Նէրվալ ըն-
տանիքը նշանաւոր լուսութեամբ մը մէկմէ-
կու երես նայեցանք : Սակայն Վանտէր
խաթունը խօսքը առաջ տանելով ,

Խաթուն , ըսաւ ինծի , ապահով եղիր որ
էրկանս զալէն ետքը զինքը մէկէն կը բե-
րեմ հոս որ իր պատշաճ յարզութիւնը քեղի
մատուցանէ : Կը յուսամ որ ընկերութիւնդ
ինչպէս ինծի նոյնպէս էրկանս ալ սի-
րելի կ'ըլլայ , և թերես , ըսաւ ժպտելով մը ,
զայ երգերս մտիկ ընէ իմանալով որ քեղի
հաճոյ են :

Վանտէր խաթունը խօսքը լմնցնելով
զորովանօք մը ձեռքը ինծի երկնցուց . իսկ
ես ալ փոխադարձ ձեռքս երկնցնելով . քա-

նի մը քաղաքավարական խօսքեր հաղիւ
կրցայ թոթովել :

Ան աստիճան զզացուած էի որ կարծես
թէ գետինը ոտքիս տակէն կ'երթար :

Վանտէր խաթունին երթալէն ետքը ,
երբոր լուռ կեցեր էինք , քիչ մը վերջը .

« Հայր իմ , ըսի , § . Նէրվալին , ես
ինչ պիտի ընեմ . պիտի տեսնուիմ արդեօք
այն չուառականին հետ .

Քիչ մը մտածեց ու ըսաւ .

« Այս աղջիկս , պարտական ես , պէտք
է տեսնուիս իր զարձը աւելի զիւրացնելու
ամար : Դուն իրեն համար աստուածային
զօրութեան , զոր միշտ կը թշնամանէ , աղ-
դու և անժխտելի վկայ մըն ես :

« Լաւ ուրեմն , ըսի . . . աղէկ . . . կը
տեսնուիմ հետք . . . բայց շատ մեծ զոհ մը
պիտի ընեմ :

Այս բանիս վրայ երկու օր անցաւ . ես
միշտ աղօթքիս մէջ զօրութիւն կը խնդրէի
Աստուծմէ այս զժուարին փորձութեան դի-
մանալու համար :

Երկրորդ օրը յանկարծ իրիկունը ժա-
մատան զուռը զարնուեցաւ : Դուռը բա-
ցուելուն պէս , Վանտէր խաթունը ուրախ
զուարթ իր էրկանը և երկու տղոցմովը հետ
մէկտեղ ներս մտաւ և քովս եկաւ ու էր-
կանը մէկ ձեռքէն բռնած ինծի ներկայա-
ցուց :

Որնչելի դիս տեսաւ չտեսաւ , յանկարծ
սարսափելի կերպով մը կարծես թէ լուս-

նոտութենէ բռնուեցաւ ու աթոռին կըութընած անշարժ կեցաւ, առանց բառ մը զուրցելու, և բոլոր մարմինը կը դողար:

Այս միջոցին գերբնական զօրութիւն մը եկաւ վրաս . ազգու և սուր աչքով մը զինքը զիտեցի, զգացած սարսափս յայտնելով :

Յանկարծ մէյմըն ալ սկսան ծնկուըները դեղեիլ . . . ինկաւ զետին, ու խղղուկ ձայնով մը կը պոռչտար, մոլեզին կատաղութեամբ գետնին վրայ տապլտկելով :

Վանտէր տիկինը աս յանկարծական ու զարհուրելի տեսարանը տեսնալով սարսափած ետ քաշուեցաւ . . . տղաքն ալ վախերնէն պոռալով զացին մօրերնուն ետին պահուըտեցան :

Ուոնչելի գետինը փռուած դեռ կը տապլտըկէր, և կարծես թէ վրան սաստիկ խենթութիւն մը եկած էր: «Ինծի կանչեցէք զողակիցներս, կը պոռար, նաւերը իրարու մօտեցուցէք, ճանկերը նետեցէք նաւոն վրայ, նայեցէք որ մէկը չփախչի . . . Ո՞վ է աս մարդը որ իմ առջևս Աստուծոյ վրայօք կը խօսի . . . ծով ձգեցէք զինքը . . . »

Այս միջոցին մէյմըն ալ նորէն զիս տեսաւ .

— « Ի՞նչ կը տեսնամ, Նառման . . . գերեզմանէն ելած ուրուական . . . ի՞նչ կ'ուզես ինձմէ . . . ես քեզմէ չեմ վախնար . . . »:

Տէր Նէրվալ առանց իր մաքի հանդար-

տութիւնը կորսնցնելու Վանտէր խաթունին քով զնաց ու ըստ որ տղաքը առնետանի :

« Երիկդ , ըստ , բոլորովին ինքիրմէ զուրս ելած է և վտանգի մէջ է . ուստի հիմայ մէկը կը խաւրեմ որ երթայ բժիշկը կանչէ : Երբոր բժիշկը եկաւ ու հաղիւ թէ Ռոնչելիին քով մօտեցաւ , Ռոնչելի զինքը տեսնալուն պէս կատաղութիւնը աւելի սաստկացաւ . « Քու ամուսինդ , ըստ բըժիշկը Վանտէր խաթունին , հիմայ բոլորովին խելքը կորսնցուցած է , անանկ որ եթէ ասանկ շարունակէ և ուժը վրան դայ , մեծ վնաս կրնայ ընել քովի եղող անձանց : Շուտով մը զինքը բերդը տանել տուր , որ անկողին մտնայ , որպէս զի եթէ կարելի ըլլայ լաւ մը արիւն առնենք » :

Տէր Նէրվալ հրաման տուաւ որ երթան բերդը ու քանի մը ծառայ կանչեն : Իրեք հողի եկան , բայց Ռոնչելիին ինչ սարսափելի վիճակի մէջ ըլլալը տեսնալով , մէկն ալ սիրտ չըրաւ քովը մօտիկնալու :

« Քիչ մը ատեն անցնելէն վերջը , Ռոնչելի սկսաւ զՄալանոն իրեն օգնութեան կանչել . բայց որովհետև և ոչ մէկը զիտէր այդ անունը , անոր համար չկրցան իմանալ ինչ մարդ ըլլալը . ետքը սկսաւ Տիք անունը տալ , որ Մալանոյին սուտ անունն էր :

Ան ատեն բժշկին խորհրդովը ամէնքնիս ալ քովէն հեռացանք , յուսալով որ եթէ քովը քիչ մարդ ըլլայ աւելի դիւրաւ կը հան-

զարտի ,ու քովի խուցը քաշուեցանք ուսկից կրնայինք ամէն բան լսել :

Վանտէր խաթունը սարսափած ու գողզը զալով բերդը զնաց որ Տիք — Մալանոն փնտոէ ,և զինքը առած հետը բերաւ : Բայց Ռոնչելի իր չարտթեանցը զործակիցը տեսնալով աւելի ճայնը բարձրացուց ,և խենթութիւնը աւելի սաստկացաւ :

— « Ինչո՞ւ համար ատ կինը չ'սպաննեցիր ,կը պոռար . . . գեռ կենդանի է . . . այս . . . ահա զինքը կը տեսնամ . . . հուէ . . . : »

Վանտէր խաթունը էրկանը այս խօսքերուն վրայ սկսաւ խորունկ կերպով մը մըտածել ,որ 'ի սկզբան անդ խենթութենէն առաջ եկած անշան ու ցնորեալ մարդու խօսքեր կը կարծէր : Եւ թէպէտ չի կրցաւ ան նշանաւոր խօսքերուն միտքը հասկնալ ,բայց սկսաւ մտածել թէ ինչ խմաստ ու միտք կրնային ունենալ ան խորհրդաւոր խօսքերը :

Տիք — Մալանոն ջանաց իր տէրը լրեցրնելու . բայց տեսնելով որ ճար չկայ ,Վանտէր խաթունը առանձին կանչելով ըստ .

— « Անհրաժեշտ կերպով հարկաւոր է որ էրիկդ բերդը տանինք ,ու հոն ես միայն քովը պէտք է կենամ : Հոս այնպիսի դիրքի մէջ ենք հիմայ որ կրնայ խիստ վտանգաւոր հետևանքներ ունենալ » : Վանտէր խաթունը խնդրեց որ աւելի որոշ կերպով միտ-

քը բացատրէ , որուն պատասխանեց Տիք ըսելով :

Հիմայ հոս ոչ տեղը և ոչ ժամանակն է միտքս բացատրելու . աս միայն կրնամը ըսել որ երկանդ այս անձանց դիմաց ըսած խօսքերը կրնայ իրեն և հետեւաբար քեզի ու տղոցդ թշուառութեան պատճառ ըլլալ : Ես յանձն կ'առնեմ մինակ Պ. Վանտէրը դղեակը տանելու :

Ան ատեն Տիք — Մալանոյ բժշկին քովը երթալով ,

— «Պարոն , ըստու , պարապ տեղը հոգ կը տանիս , վասն զի դիտեմ որ դուն տիրոջս ինչ հիւանդութեան տէր ըլլալը չես զիտեր : Պարզ զիալուածական բան մըն է եղածը , որքիչ անգամ կրնայ հանդիպիլ , և ես երկար ատենուան փորձով դիտեմ թէ իրեն ինչ զեղ պէտք է : Հիմայ ես Պ. Վանտէրը կ'առնեմ դղեակը կը տանիմ , և իր սովորական զեղերը կ'ընեմ , որոնցմէ զուրս ուրիշ բան տալը վտանգաւոր կրնայ ըլլալ » :

Բժիշկը տեսնալով , որ հոն կենալը անօգուտ է , շուտով ելաւ գնաց :

Մալանոյ երբոր մինակ մնաց որ զինքը խնամէ , նախ մէկէն բերանը թաշկինակ մը թխեց , որպէս զի ձայնը կտրէ . վասն զի երթալով աւելի վտանգաւոր խօսքեր բերնէն զուրս կը հանէր , վերջը ձեռքերն ու ոտքերը կապեց : Որոնչելի կատաղութենէն նուազած , տկար կերպով դէմ կը

ղնէր , բայց բան մը չկրցաւ ընել . ուստի
Տիք — Մալանոց գինքը ուսը առած Տ . Նէր-
վալին տունէն տարաւ :

Մենք ան ատեն սրահը ելանք և տեսանք
որ Վ անտէր խաթունը աթոռի մը վրայ այ-
լայլած ինկեր մնացեր էր : Խեղճ անմեղ
կնկանը չորս կողմը առինք որ զրեթէ բոլո-
րովին զգայութիւնը կորսնցուցած էր և շատ
ջանք ըրինք դինքը հանդարտեցնելու , բայց
անօգուտ տեղը :

Բայց վերջապէս լեզուն բացունցաւ :
Մէկէն ձեռքը իրեն քաշեց որ բռներ էի ,
և սարսափած աչքերը վրաս տնկելով ,

— Խաթուն , ըստւ , էրիկս զրեղ տես-
նալով ատանկ զարհուրելի վիճակի հա-
սաւ . . . : Ա՛հ , կրկնեց բարձրաձայն , ա-
սոր տակը խորհրդաւոր բան մը կայ . . .
Այնպիսի խօսքեր բերնէն լսեցի որ դեռ ա-
կանջներս սաստիկ կերպով կը հնչեն . . .
Կ'աղաչեմ , յայտնէ ինձի ատ զաղտնիքը որ
զիս ասանկ զառն կերպով կը տանջէ . . .
Դու որ ատանկ բարեսիրտ խաթուն մըն ես ,
մի թողուր զիս ասանկ երկիւղալից տարա-
կոյսներու մէջ . . . :

Տ . Նէրվալին սաստիկ սիրտը ելելով
Վ անտէր խաթունին ըստւ .

— Թէ որ վրաս քիչ մը վստահութիւն
ունիս , խնզրեմ այս վայրկեանիս ցըցուր
վստահութիւնդ՝ ետ կենալով ըրած հարց-
մունքներէդ : Միայն աս զուրցեմ՝ քեզի որ
աս խաթունս անանկ կին մըն է որուն վրայ

կրնաս ամենայն կերպով վստահ ըլլալ ինչ
և իցէ նկատմամբ ըլլայ :

— Այու խաթուն , զաղտնիք մը կայ աս
բանիս մէջ , և կ'ուզէինք զայն քու օդտիդ
համար քեզմէ ծածկել : Աստուած ոչ մեր
այլ իր կամացը համեմատ կարդաղրեց դէպ-
քերը :

— Բայց հիմայ աս զաղտնիքը յայտնելու
յարմար ժամանակը չէ , և ոչ իսկ հրա-
մանքդ կարող ես բանին ինչ ըլլալը հաս-
կընալ . արդէն սիրադ բաւական վշտացած
է . հարկ չէ ուրիշ վշտեր ալ վրան աւել-
ցընենք » : Աս ըսելով ծունկի վրայ եկաւ ու
« Ազօթք ընենք » , ըսաւ :

Ամենքնիս ալ իր օրինակին հետեւելով ա-
զօթքի նստանք . ու երբոր լմնցուցինք ,

— Պէտք է , խաթուն , ըսաւ Տ . Նէր-
գալ , որ ելաս բերդը երթաս որպէս դի-
տղոցդ վրայ հսկես » :

Մենք ալ ելանք խեղճին հետ մէկտեղ զա-
ցինք , ու քալելու միջոցը իրեն միշտ կ'օգ-
նէի : Աստուած ինձի այս միջոցին անանկ
նոր զօրութիւն մը տուաւ , որ բնաւ ինք-
զինքս չէի կորսնցուցած . և թէ որ չզիտ-
նայի որ Աստուծոյ կարողութեանը առջին
անկարելի բան չկայ , նոյն իսկ ինձի անհա-
ւատալի բան կ'երենար :

Երբոր Վ անտէր տիկինը բերդը տարինք ,
մենք նորէն ժամատունը դարձանք :

Հոնքանի մը վայրկեան լուռ մունչ կենալ-
նէս ետև Տ . Նէրգալը ասանկ սկսաւ ըսել :

— Զարութիւնը իր պատիմն ալ հետը կը կրէ , և անօղուտ տեղը յանցաւորը կը ջանայ մարդկային արդարութենէն փախչիլ : Այս ահաւոր ճշմարտութեան օրինակը աչքերնուս դիմացը տեսանք . . . : Կարելի բան չէ որ Աստուծոյ օրէնքներն ու խրատները ուռի տակ առնենք ու անպատուհաս մընանք : Ատ մարդը մարդկութեան և արդարութեան զգացմունքները բոլորովին արհամարհած էր , և միտքը ամպարիշտ մտածութիւններով լեցուցած էր . . . : Բոլոր կեանքը անցուցած էր իր հաճոյքը կատարելով և իր նիւթական շահին ետևէն ըլլալով :

— Ամէն անօրէնութիւն՝ ի գործ դրաւ որպէս զի կարենայ իր այնչափ փափաքած հարստութիւնները ձեռք բերէ . և ընելու ատենք միտքը դրած էր որ պիտի կարենայ իր աւարառութեանցն և չարութեանցը պըտուզը վայելել . ընտանեաց տէր եղաւ , արտաքին երեսոյթով մը ինք զինքը ծածկեց , և չզիտցողները ուզածին պէս խաբեց : Բայց փուճ տեղը ուրիշները կը խաբէր , մինչդեռ ինքն իսկ չէր հաւատար իր ըրածին : Ինքը անընդհատ իր անձին տանջանքն ու պատիմը եղած էր :

— Ամպարշտութեամբ իր հոգին սպաննելով , այնպիսի կեանք մը անցուց որ անհնարին է մարդկային բանիւք բացատրել . կենդանի դիակ մըն էր , և խաւարային ողւոյն ու զարշելի և ապականեալ մարմնոյն զերի եղած էր :

— Ինքզինքը հանգստացնելու համար այլանդակ սնապաշտութիւններու տուած էր ինքզինքը, որոնց դիւրաւ հաւատք կ'ընծայէր բոլորովին վատթարացած ու ապականած ըլլալով իր սիրտը : Ո՛չ արդարացի պատիժ ան մարդուն որ Աստուծոյ տուած լոյսն և ճշմարտութիւնները արհամարհեր է :

Ասոնք ըսելով § . Նէրվալ ոտքի ելաւ . ես ալ Դոլային հետ խուցս քաշուեցայ, և հոն մէկտեղ երկայն ատեն Աստուծոյ կարողութեան և իր սուրբ օրէնքները պահողներուն երջանկութեանը վրայ խօսեցանք :

Երկրորդ օրը երեկոյեան դէմ, մէկը թուղթ մը բերաւ ինծի Վանտէր տիկնոջ կողմանէ, յորում կ'աղաչէր ինծի որ § . Նէրվալին հետ իրեքնիս մէկտեղ զալով խօսակցինք քիչ մը ատեն : Սիրով յանձն առինք իր խնդիրքը, ինքն ալ քիչ ատենէն եկաւ ժամատունը :

Երբոր ներս մտաւ ձեռքէս բռնեց ու համբուրելով զայն արցունքներով թրջեց . վերջը ըսաւ թէ ամենահարկաւոր ըսելիքներ ունի մեղի . հաղիւ կրնար խօսիլ, և ամէն վայրկեան հեծկլտալով ձայնը կը կըտրէր : Վերջապէս քիչ մը հանգարտելով սկսաւ զուրցել իր ըսելիքները :

Խեղճը խմացեր էր Մալանոյէն բոլոր իր էրկանը անցեալ կենաց դէպքերը . վասն զի Մալանոյ այլայլած և զիս տեսնալէն սաստիկ ահաբեկած ամէն բան տեղն 'ի

տեղը պատմեր էր Վանտէր տիկնոջ, ու ինքը մէկէն բերդը թողուցեր դէպ 'ի Պորտոյ ճամբայ ելեր էր . որ անկէց ալ նաւ մը մտնելով կարենայ փախչիլ :

Վանտէր տիկինը Մալանոյին պատմած ներուն բոլորովին չկարենալով հաւտալ եւ լեր ինծի եկեր էր որ բանին ճշմարտութիւնը ու ինչպէս ըլլալը իմանայ :

Ափսո՞ս որ չէինք կրնար եղածը ծածկել . բայց այս միայն չուզեցինք ըսել որ Ռոնչել լիին սպաննած քարողիչը Տ . Նէրվալին եղբայրն էր :

Երկայն ատեն քովերնիս կեցաւ .

— Տէր Աստուած , կ'ըսէր ու կուլար . ուրեմն առանց զիտնալու չարութեան ու անօրէնութեան մը արդիւնքը կը վայելէի . . . Հայր իմ , ըսաւ Տ . Նէրվալին , ես հիմայ ինչ պիտի ընեմ . . . Հրամանքդ ըսէ ինծի ինչ ճամբայ որ պիտի բռնեմ ասանկ ցաւալից պարագաներու մէջ :

— Աղջիկս , ըսաւ Տ . Նէրվալ , հիմայ ուրիշ բան ընելիք չունիս բայց միայն Աստուծոյ կամացը հպատակիլ ու աղօթք ընել :

— Ես հիմայ դժուարին դործոյ մը ձեռք պիտի զարնեմ . . . և թերես ալ անհնարին բանի մը , բայց պէտք է որ ձեռք զարնեմ . . . քահանայական պարտքերս աս կը պահանջեն ինծմէ . . . պէտք է ջանամատ մեծ մեղաւորը առ Աստուած դարձնել . . . : Թէ որ հոգին պիտի փրկուի , ահաւասիկ այս է

միակ ժամանակը . . . իսկ եթէ ոչ, յափ-
տեան վրկուելիք չունի :

— Անտարակոյս ճանչցած պիտի ըլլայ
Աստուծոյ զօրութիւնը՝ աչքին առջեր տես-
նելով այն անձը որ ինքը որոշ միտքը դրած
էր թէ մեռած է. այն թշուառ անձը կ'ըսեմ,
որն որ լայնատարած ծովուն ալեացը մատ-
նուած անառաջնորդ և անղեկ նաւով մը,
պէտք էր որ կորսուէր թէ որ Աստուծոյ
մեծաքանչ զօրութիւնը օդնութեան չհաս-
նէր : Պէտք է որ ճանչնայ դարձեալ այն
աներեսոյթ ձեռքին կարողութիւնը որ զինքը
չկարծած ատենը իր ատելոյն ոտքը խո-
նարհեցուց խելքը զլսէն առնելով նախ :

— Խաթուն, ըստ ինձի Վանտէր տիկի-
նը . զիտեմ որ զուն զիս քու մեծանձն վե-
հանձնութեամբ միայն սիրեցիր, որ խիստ
շատ պատճառներ ունէիր ինձմէ խորշելու .
չեմ զիտեր ինչ ընեմ ևս հիմայ որ կարե-
նամ դարման մը ընել այն վիշտերուն զոր
քեզի պատճառեց այն անձը զոր չեմ հա-
մարձակիր և ոչ ալ կ'ուզեմ իմ ամուսինս
անուանել :

— Խաթուն, ըսի իրեն, հիմայ պէտք է
որ ջանանք միայն Տ . Նէրվալին զիտած
վախճանին հասնելու զործակից ըլլալ :

Վանտէր տիկինը Տ . Նէրվալին մեծա-
ոլէս շնորհակալ եղաւ :

— Այո, ըստ, ատ մեծ մեղաւորին հո-
գին պէտք է որ խալըսի . . . զէթ պէտք չէ
յոյսերնիս կտրենք, այլ հարկ է ձեռք դար-

նել զործելու որուն կատարմանը ես ալ իմ
կողմանէս ամէն ճիզն կը թափեմ։ Կէսօ-
րուընէ՝ի վեր իր զարհութելի կատաղութիւ-
նը սկսաւ նուազիլ, և ամէն բան ինձի յոյս
կ'ուտայ որ քիչ ատենէն խելքը զլուխը
կուգայ։

•Քանի մը օր վրան անցաւ միակերպ
բերդէն լուրեր կ'առնէինք, թէ վանտէր
կամաց կամաց երթալով կ'առողջանար։

Տ. Նէրվալ յարմար առթի մը կ'սպասէր
որ մտածած զժուարին զործոյն ձեռք զար-
նէ, և ահա առառու մը բերդին ծառաներէն
մէկը նամակ մը բերաւ Տ. Նէրվալին վան-
տէր խաթունէն զրուած։ Ասոր մէջ հա-
մառօտ կերպով մը կ'աղաչէր վանտէր խա-
թունը որ Տ. Նէրվալ քանի մը զայրկեան
բերդը զայ, բայց որչափ կարելի է նէ չու-
տով վասն զի խօսելու հարկաւոր բան մը
ունէր։

Տ. Նէրվալ երբոր թուղթը կարդաց,
դարձաւ ինձի ասանկ ըսաւ։

— Աստուած անշուշտ աղաչանքիս լսեց։
Անշուշտ ատ մարդը բարոյապէս փոխուե-
լու վրայ պիտի ըլլայ . . .»։ Եւ տեսնելով որ
ես լուռ կեցեր եմ.

— Ի՞նչ կը մտածես, ըսաւ։

— Կը մտածեմ, ըսի, որ հրամանքդ խիստ
ազնիւ սիրտ ունիո, և կարդէ զուրս զթած
ես. բայց մտքէս կ'անցնի որ ոչ երբէք պի-
տի կարենաս Ռոնչելին զարձի բերել։

Ասանկ կտրուկ ու մարդարէական կեր-

պով խօսելուս համար , ջ . Նէրվալ հայ-
րական խրատ մը տուաւ ինծի :

— Ի՞նչու համար , ըստ , Աստուծոյ շը-
նորհացը վրայ կը տարակուսիս :

— Բնաւ չեմ տարակուսիր , պատաս-
խանեցի , Աստուծոյ ամենակարող շնորհաց
վրայ . բայց դարձեալ կ'ըսեմ թէ ես չեմ
կարծեր որ Ռոնչելլին դարձի զայ . ես ալ
կ'ուզեմ զիս խաբել , բայց չեմ կրնար այդ
մարդուն վրայ ունեցած համոզմունքս փո-
խել :

Ջ . Նէրվալ մէկէն ելաւ քերդը գնաց . ու
քիչ մը ատենէն ետե դարձաւ եկաւ ժամա-
տունը :

Թէպէտ և եղանակը ցուրտ էր , Դեկ-
տեմբեր ամսոյն մէջ ըլլալով , բայց ճակ-
տէն վար քրտինքը ջուրի պէս կը վագէր :
Ոչ երբէք զինքը անանկ այլայլութեան մէջ
տեսեր էի , և որչափ ալ կ'ուզէր ծածկել ,
բայց և այնպէս դէմքին վրայ յայտնի կը
տեսնուէր :

Եկաւ կրակարանին քով նստաւ ուր որ
մենք ալ ժողվուած էինք . չէինք համարձա-
կէր իրեն բան մը հարցնելու և լուռ կեր-
պով երեսը միայն կը նայէինք : Բայց յայտ-
նի կը զուշակէինք որ Ռոնչելլիին ըրած այ-
ցելութիւնը վախճանազուրկ եղած պիտի
ըլլար :

— Ո՞չ աղջիկս , ըստ վերջապէս , Ռոն-
չելլիին վրայօք ըրած մարդարէութիւններդ
ստուզուեցան . . .

— Երբոր բերդը մտայ Վանտէր խաթունը դիմացս ելլալով , ըսաւ .

— Եկուր , Աստուած իմ ջերմեռանզն խնդրուածքիս լսեց . Պ . Վանտէր քեղի կ'սպասէ , կ'ուզէ հետդ խօսիլ . . .

Աս ըսելով , զիս իր էրկանը խուցը մըտցուց ու ինքը ելաւ զնաց :

Վանտէր — Ոսնչելլի անկողնոյն մէջ պառկած էր ու չորս կողմը վարագուրով զոցուած . ես անկողնէն քիչ հեռու դացի նստայ , և լուռ սպասեցի որ ինքը խօսքը բանայ :

Վարագոյրը կէս մը բացաւ , ու վայրենի զազանի մը պէս աչքերը վրաս տնկած ինձի նայեցաւ , և իբրև թէ իմ նայուածքէս վախցած , վարագոյրը զոցեց ու սկսաւ ըսել :

— Խնդրեմ զուրցէիր ինձի թէ ի՞նչ առթով քովդ եկած է այդ օտարական կինը :

— Ատ խաթունը , պատասխանեցի , Պորտոյի գերապատիւ Արքեպիսկոպոսը իմ քովս խաւրեց :

— Բայց ուսկի՞ց Պորտոյ եկեր է այդ կինը :

— Ատ հարցմունքին չեմ կրնար պատասխան մը տալ , ըսի :

Երկար լռութիւն եղաւ . . . բայց վերջապէս ,

— Ես միտքս զրեր էի , ըսի , որ զիս կանչելդ բոլորովին տարբեր վախճան մը պիտի ունենայ թող թէ ատ կնկան վրայ աւելորդ

Հետաքրքրութիւններ ընել : Կը յուսայի որ
այդ հիւանդութիւնդ քու հոգւոյդ բժշկու-
թեանը պատճառ կ'ըլլայ : Ահաւասիկ եկած
եմ ամէն օգնութիւն ընելու , և հոգւոյդ առ-
ջե բանալու աստուածային չնորհաց գան-
ձերը . որով սրտիդ ցաւոցն ու տաղնապ-
ներուն հաղորդակից ըլլալ , զորոնք ին-
չուան հիմայ ինձմէ ծածկեր էիր , թէպէտե
ինչպէս զիտեմ եկեղեցւոյ պարտքերդ կը
կատարէիր : Հաղիւթէ ասոնք ըսի , մէյմըն
ալ սկսաւ անկողնին մէջ կատաղաբար
տապլտկիլ :

— Խօսքս հոգւոյս համար չէ , ըսաւ , և
ան կողմանէ ըսելու բան մը չունիմ . . .
իսկ հիմայ քեզի ըսելիքս աս է : Առանց եր-
կայն բարակ խօսքեր ընելու շտկէ շիտակ
քեզի կ'ըսեմ որ տունդ եղող ատ կնիկը զիս
չարաչար անհանգիստ կ'ընէ ու կը նեղէ . . .
պատճառը չեմ կրնար զուրցել : Ասիկայ
անպիտան կին մըն է որ ամէն տեղ կը սլտը-
տի , և իր ստութիւններովը կը ջանայ պար-
զամիտ ու դիւրահաւատ մարդիկը խարել :
Կը խնդրեմ որ մէկէն ատ անպիտան կինը
քովէդ ճամբես . . . խնդիրքս աս է . . . Հի-
մայ կրնաս երթալ , վասն զի ուրիշ բան ը-
սելիք չունիմ :

— Պիտի չ'երթամ ըսի , ինչուան որ զքեզ
զզումի չըերեմ : Ազէկ զիտցիր , որ քու
յանցանքներդ զիտեմ , և վրանին չեմ տա-
րակուսիր : . . . Իսկ ատ խաթունին զալով
որուն բարի ու զովելի անունը կ'ուզես մէկ

ստկի ընել, ևս քեզմէ աւելի լաւ կը ճանչնամզինքը: Քու բռնութեանցդ զոհ եղած է այն անձը և անոր համար կ'ուզես որ զինքը տնէս հեռացնեմու վոնտեմ: Բայց ատ բանը մտքէդ հանէ, վասն զի չեմ կրնար քու կամքդ Պորտոյի սուրբ Արքեպիսկոպոսին հրամանէն վեր զնել: Ես հիմայ կ'երթամ՝ բայց կ'սպասեմ այն վայրկենին որ զզջումի գալով, անկեղծութեամբ կրօնական պարտքերդ կատարես յանցանքներդ քաւելով»:

— « Կը տեսնաս խաթուն, ըսաւ ինձի ջ. Նէրվալ որ ատ մարդը քու ձեռքէդ խալը սիլ կ'ուզէ միայն: Ուրեմն պէտք է որ շատ մեծ խոհեմութիւն բանեցնես զործոցդ մէջ. և քեզի խորհուրդ կ'ուտամ որ երբէք մինակ տնէն դուրս չելլաս: Ամենայն կերպով իրմէ պէտք է վախնաս:

— « Ոչ այնչափ ինձի, հապա քեզի համար է վախս, ըսի ջ. Նէրվալին . . . Բայց կարծեմ պէտք է օրինաց ձեռնտութեանը զիմենք:

— « Աղջիկս, ըսաւ, ատ հնարքը ինձի լաւ չերենար . . . Ռոնչելլին մինակ չէ, հապա ոնի քրիստոնեայ և բարեպաշտ ամուսին մը, ունի ուրիշ երկու անմեղ որդիք ալ. իր անձին եղած վեասը, այդ իրեք անմեղներուն ալ կ'երթայ . . . Եւ զարձեալ պէտք չէ իր զզջալուն վրայ յուսահատիլ: Վանտէր տիկինը տարակոյս չունիմ՝ որ էրկանը դարձի զալուն նկատմամբ ամենայն հնարք կը բանեցնէ:

— « ինչոր ալ ըլլայ, Պորտոյի Արքեպիսկոպոսին պիտի զրեմ որ զիտնամ թէ ինչ ճամբայ պիտոր բռնեմ աս մեծ մեղաւորին նկատմամբ : Ծննդեան օրը կը մօտիկնայ . . . կը սոսկամ քանի որ կը մտածեմ որ ատ մարդը կրնայ նաև եկեղեցւոյ սրբագան խորհուրդները ոտքի տակ առնելով պըզծել : Այսպիսի պարագայի մը մէջ պէտք է Արքեպիսկոպոսին խորհուրդին հետեւիմ ու անոր համեմատ ինք դինքս կառավարեմ :

Արքեպիսկոպոսը մէկէն զրեց Տ. Նէրգալին ինչ ճամբայ որ պիտոր բռնէր Վանտէր — Ոսնչելլիին նկատմամբ :

« Ասկէց ետե, կ'ըսէր, ատ մարդը չկրնար եկեղեցւոյ խորհուրդներուն մասնակից ըլլալ, ինչուան որ զզջման յայտնի նշաններ չի ցուցընէ : Իմացուր իրեն իմ կողմանէս որ հեռու կենայ ոչ միայն խորհուրդներէն, հապա եկեղեցիէն ալ, և կ'արդիլեմ որ ժամ չմտնայ, ինչուան որ զզջմամբ ու գարձի զալով, անկեղծութեամբ Աստուծոյ շնորհացը ճամբուն մէջ չմտնայ » :

Տ. Նէրգալ արքեպիսկոպոսին հրամանին համեմատ մէկէն Ոսնչելլիին թուղթ մը զրեց ամէն բան իմացնելով . բայց պատասխան մը չառաւ :

ԻԱ.

Ծննդեան տօնին նախընթաց շաբաթը հասած ըլլալով, ամէնքը կը պատրաստուէին աշխարհիս փրկչին Ծննդեան տարեղարձին տօնը կատարելու . Տ . Նէրվալ օրը երկու անդամ ժամ կ'երթար ժողովը դեան խրատ տալու և զիրենք պատրաստելու :

Վերջապէս եկաւ Ծննդեան օրը . . . Բայց ինչպէս զարմացած մնացինք երբոր ժամ մտանք ու տեսանք որ Ռոնչելին դասին մէջ իր սովորական տեղը մինակ նստած էր . . . Հոն կեցած կը ջանար իր աստիճանին մեծութիւնը ցուցընել, զոր ըստինքեան իր անարգ կենօքը մէկ ստըկի ըրեր էր, և կը ջանար իր պժղալի կեղծաւորութեամբը զամենքը խարել :

Ես Նէրվալ օրիորդներուն հետ էի . ելայ անանկ տեղ մը զացի կեցայ ուսկից կրնայի տեսնալ զինքը, զիտնալով որ իմ ներկայութիւնս իրեն մեծ յանդիմանութիւն մըն էր :

Մեր և Ռոնչելիին կեցած տեղւոյն մէջը՝
միայն դասին վանդակապատ դուռը կար.
ինքը խորանին անմիջապէս մօտիկ կեցեր
էր, և ան միջոցին § . Նէրվալ ժամերգու-
թիւն կ'ըսէր :

Պ. Վանտէր երբոր դիս տեսաւ, կնճռած
ձեռքովը առջեսի նստարանը ուժով մը բռո-
նեց . . . բոլորովին այլայլեցաւ . . . Ստէպ
զլուխը անդին կը դարձընէր, կարծելով
որ անով պիտի կարենայ իմ տեսութեանս
տպաւորութիւնը մտքէն հեռացնել . . . բայց
բոլոր ջանքը անօգուտ եղաւ : Ես սուր աղ-
դու նայուածքով մը աչքերս վրան տնկեր
էի լի բարկութեամբ՝ որ ներսէս կ'զգայի
ատ ամպարիշտ մարդը տեսնելով, որ ըստ
ինքեան այս միջոցին տունը փակուած պի-
տի կենար և հոն առանձնութեան մէջ
Աստուծոյ շնորհքը պիտի ինդրէր : Արիւնս
զլուխս զարկաւ տեսնալով իր այն ձեռքե-
րը, որ սուրբ նահատակին արեամբը դեռ
ներկած էին, ու ինքը եկեր էր բարեպաշ-
տութիւն կը ձևացնէր, ատանկ փառաւոր
օրուան մը սրբութիւնը ոտքի տակ առնե-
լով :

Բայց դարձեալ Աստուծոյ ձեռքը ատ մեծ
մեղաւորին վրայ ծանրացաւ : Զկրնալով
իմ ներկայութեանս դիմանալ, ելաւ որ եր-
թայ : Մէյմըն ալ յանկարծ բոլորովին ու-
ժը կորսնցուց, դասին մէջ զնաց § . Նէր-
վալին ոտքին առջեր ինկաւ, որն որ վախ-
ցած ետ քաշուեցաւ . . . Ռոնչելի բոլորո-

վին ինքիրմէ զուրս ելած՝ զետնին վրայ կը
տապլտը կէր... որով նորէն զարձեալ իր ըզ-
զայութիւնը կորսնցուց, և կարծես թէ ասով
Աստուած զինքը ուզեց նորէն խրատել :

Եղեկեցւոյ մէջ ժողվուած խուռն բազ-
մութիւնը ՛՛ոնչելիին հանած ձայները լսե-
լով շփոթած մնացեր էր . իսկ որոնք որ այս
քստմնելի տեսարանին մօտ էին աւելի ես
սարսափիած ու զող ելած կը նայէին : Ան
ատեն Վանտէր խաթունը գողգղալով ու
ահաբեկեալ իր էրկանը քովը վազեց . բայց
անիկայ զինքը չճանչցաւ . . .

Վերջապէս Վանտէր բոլորովին ուժէ
իյնալով անշարժ երեսի վրայ զետինը փր-
ռուած մնաց :

Աս որ տեսաւ § . Նէրվալ՝ աղաչեց հոն
դանուողներէն ոմանց որ Պ . Վանտէրը ի-
րեն բերդը տանին . բայց ոչ ոք համարձա-
կեցաւ քովը մօտենալու՝ պատճառ բերե-
լով թէ անիկայ սատանային հետ վերաբե-
րութիւն ունի , և թէ այս բանս առաջուց
ալ լսած էին իրենք բայց չէին ուզած հաւա-
տալ , սակայն հիմայ , կ'ըսէին , իմացանք
որ իրաւցընէ ճշմարիտ է եղեր ըսածնին :

Բայց վերջապէս § . Նէրվալ այնալէս մը
յարմարցուց որ զինքը պատզարակի մը վր-
րայ գնելով եկեղեցիէն զուրս հանեն . Վան-
տէր խաթունն ալ անոնց ետեսէն գնաց :
Մէկէն եկեղեցւոյն մէջ խաղաղութիւնը
տիրեց՝ և մենք երկիւղած լուութեամբ մը
կ'սպասէինք որ § . Նէրվալ քարոզը սկսե-

լու նշանք տայ՝ որովհետեւ միտք ունէր նոյն օրը Ժողովրդեան քարոզ մը տալ : Փիչ ատեն նէն ամալիոն ելաւ՝ ու դեռ խօսքը շակած երկայն աղօթք մը ըրաւ . երեսէն կաթիլ կաթիլ քրտինքը կը վազէր . սակայն քիչ առաջ պատահած Որոնչելիին զիալուածին վրայ շատ վշտացեր էր՝ օրուան դեղեցիկ հանդիսին արգելք ըլլալուն համար :

Երբոր ժամատուն գարձանք խիստ շատ հոգի մեզի այցելութեան եկան . և որովհետեւ խիստ մեծ տպաւորութիւն ըրեր էր ամենուն վրայ ալ ժամուն մէջ հանդիպած գէպքը , անոր համար ամէնքն ալ նոյն բանին խօսք կը բանային : Մենք իրենցմէ իմացանք որ խել մը ատենէ ՚ի վեր գեղին մէջ խօսք մը կը պտըտի եղեր , իբրև թէ վանտէր զիւական հմայութեանց ետենէ եղած ըլլայ :

Սակայն վերջը ստոյգը իմացանք որ բերդին պղտիկ հովիսը անզզոյշ գտնուելով մօրը յայտներ է եղեր գեանափորին մէջ տեսածները : Ան ալ լսածին պէս՝ չկարենալով բանը ծածուկ պահել մէկէն իր գրացի գեղացիներուն հաղորդեր է վանտէրի վրայ լսած այս նոր տեղեկութիւնը :

Իրաւ է որ այն տեսակ մոզական բաները գեղացոց մաքին վրայ շատ մեծ տպաւութիւն կ'ընեն ու մէկէն կը հաւտան . անոր համար հիմայ ալ աս լուրը լսածնուն պէս ամէնքն ալ իբրև ամենաստոյդ բան հաւտացեր էին . սակայն այս զիալուածիս

մէջ զեղացիք իրաւունք ունէին , վասն զի արդէն առաջուց ալ ամէնքը զվանտէր իր բևամենագէշու սատանայի բարեկամմարդ մը մաքերնին զրած են եղեր :

Երկրորդ օրը իրիկուան դէմ Վանտէր խաթունը ժամատունը եկաւ բոլորովին տրտումու յուսահատ կերպով մը : Արդէն խմացած էր թէ ինչպէս վախճանագուրկ եղած էր Տ . Նէրվալին ջանքը Վանտէրը դարձի բերելու համար . որով իր ունեցած յոյսը պարապը ելլալով նորէն անյուսութեան մէջ ընկղմած էր իր էրկանը դարձի դալուն և ապաշխարելուն վրայ :

Իսկ մենք ամէն տեսակ մխիթարական խօսքերով ջանացինք իր վիշտերը մեղմացընել . սակայն ոչ մեր և ոչ Տ . Նէրվալին խօսքերը բաւական եղան զինքը կերպով մը մխիթարել :

— Մեղք , պատասխանեց խեղճը , մեղք որ Պ . Վանտէր ալ իր զէշ ճամբէն ետ չկրնար դառնալ . . . : Նոյն իսկ ան միջոցին որ զինքը թողուցի ու հոս եկայքիչ մը սթափելու համար , որուն մեծապէս կարօտութիւն կ'զգայի , իր խօսքերը հոգւոյն ցաւալի վիճակը կը յայտնէին . . . սակայն կամաց կամաց խելքը վրան եկաւ . . . : Բայց , Տէր Աստուած . . . ան ինչ կատաղութիւն . . . Ո՞հ , պէտք է որ միշտ վրան հըսկեմ . . . ինչ ընեմ , պարտքս է . . . պէտք է որ քովէն չհեռանամ , որպէս զի չըլլայ թէ

յանկարծ անանկ բան մը ընէ որով իր հոգին բոլորովին կորսուի . . . :

Տեսանք որ խեղճը չէր ուղեր իր էրկանը ըսած խօսքերը մեզի ալ հաղորդել . անոր համար մենք ալ անանկ բաներու վրայ ամեննին հարցմունք մը չըրինք իրեն , թէ ալէտքիչ շատ իմացանք որ Վանտէրին սպառնալիքը ինձի ու Տ . Նէրվալին դէմ եղած պիտի ըլլային :

— Զըլլայ որ յանկարծ աս դիշեր տնէն դուրս ելլաք » ըսաւ ինքը վերջին հրաժարական բարենք տալու ժամանակ :

Քանի մը օրէն վերջը իմանանք որ Վանտէր բոլոր իր բերդին ծառաները ճամբեր էր բաց՚ի պղտիկ հովուէն ու խուլ աղախինէ մը՝ զորն որ իբրև խոհակեր պահեր էր քովը , ան ալ պարզ խուլ ըլլալուն պատճառաւը :

Աակայն Վանտէր խաթունը անօգուտ տեղը կը ջանար ծածկելու մեզմէ իր էրկանը ըրած այս տարօրինակ զործողութիւնը ու կ'ըսէր թէ Վանտէր խելքը կորսնցուցած ատենը առանց իմանալու այս խենթ զործողութիւնս ըրած էր՝ որուն ինքն ալ հաւաներ էր ձայն չհանելով իր էրկանը ըրած խենթութեանը վրայ : Եւ իրաւցընէ ալ այս խենթ զործողութիւնը իր դիմացը թեթև բան մը կ'երենար համեմատութեամբ իր քաշած ուրիշ այնչափ նեղութիւններուն՝ որոնց քովը ասիկայ բան մը ըսել չէր :

Քանի մը օր անցնելէն վերջը դարձեալ

Վանտէր — Ոտնչելլիին խելքը վրան եկաւ ու առողջացաւ, և ինչուան իր դղեակէն դուրս կ'ելլար ու իրեն կալուածներուն մէջ կը պտըտէր :

Աակայն զեզացոց դիմացը միշտ իրրե գժոխային հրէշ մը կը համարուէր Ոտնչելլի : Բայց ընդ հակառակն քիչ մը լուսաւորեալ մարդիկ՝ որոնք հետը երբեմն վերաբերութիւն ունեցած էին, իր արտաքին ձևացեալ կերպէն խարուելով կը կարծէին թէ պարզ ջղային հիւանդութիւն մը եղած ըլլայ երբեմնական մտքի ցնորմունքով :

Այսպէսով թէպէտ օտար մարդիկ ստուգիւ չէին զիտեր Ոտնչելլի ինչ ըլլալը, սակայն ես, Նէրվալ ընտանիքն ու Վանտէր խաթունը ամէն բան տեղն 'ի տեղը ու պատճառովը դիտէինք :

Այսու ամենայնիւ Վանտէր խաթունը միշտ ջանացած էր իր զիտցածը էրկանը չյայտնելու, թէպէտ և մէկալ կողմանէ կը կասկածէր որ Ոտնչելլի խմացած ըլլայ իր ամէն բանի տեղեակ ըլլալը . վասն զի կ'ըզդուշանար Ոտնչելլի կնկանը հետ տեսնուելէն, և ան աստիճան ինքինքը հեռու կը բռնէր, հետը չտեսնուելով, որ խեղճ կինը ոչ երբէք կրցեր էր իրեն հետ խօսիլ :

Վանտէր — Ոտնչելլի իր խուցը առանձնացած չէր ուզեր որ քովը մարդ մօտենայ՝ բաց 'ի ան խուլ աղախինէն՝ զորն որ վերը յիշատակեցինք՝ որուն ձեռքէն միայն

իր կերակուրը կ'ընդունէր, ու միշտ առանձին կը շրջագայէր :

Ասկայն Վանտէր խաթունը ամենայն փութով իր էրկանը ամէն շարժմունքը կը դիտէր՝ բայց միշտ այնպիսի զաղտնութեամբ մը որ չըլլայ թէ էրիկը խմանայ : Իսկ իր ու տղոցը օգտին ու պատոյն համար կը ջանար ամենէն ծածկել էրկանը խեղճութիւնները :

Մեծապէս վստահութիւնունէր իմ զզու շաւրութեանս ու վեհանձնութեանս վրայ և զիտէր թէ ինչ աստիճանի իր վրայ զութունէի որով Վանտէրի զաղտնիքները ուրիշներուն չէի հաղորդեր : Ասոր համար աւելի կ'ընտրէր խեղճը որ ինքը անձամբ օրն ՚ի բուն իր էրկանը քով պահպանութիւն ընէ քան եթէ ուրիշներու յանձնէ՝ վախնալով որ չըլլայ թէ յանկարծ քովինները կասկած մը առնեն, զորն որ ամեննին չէր ուղեր :

Քանի մը օրէն Վանտէր — Ռոնչելի իր սովորական պատկելու խուցը թողաւց՝ որն որ անմիջապէս կնկանը քովի խուցն էր ու բերդին պատռաւոր զստիկոնին մէջ, ու եկաւ էն վարի դստիկոնին խուցերէն մէկուն մէջ բնակեցաւ, որով իր կնկանը պառկելու խուցէն հեռացաւ . և որովհետեւ ծառաները բոլոր արձկուած էին, անոր համար խուցերը բոլոր պարապ մնացեր էին :

Վանտէր խաթունը երբոր տեսաւ թէ էրիկը բոլորովին վարի դստիկոնին մէջ հաստատուեցաւ՝ ինքն ալ էրկանէն զաղտուկ

անկողինը ծառայիցմէ պարասկ մնացած
խուցերէն մէկուն մէջը փոխադրեց որ-
պէս զի կարենայ ամէն զիշեր կամացուկ
մը Վանտէրին անմիջապէս վրայի խուցը
զալ ու անկէց ուշ զնել իր էրկանը ըրած
ամէն շարժմանցը, որովհետեւ այս բանիս
համար մի միայն յարմար խուց մըն էր ա-
սիկայ : Մենք աս ամէն բաներս իրմէն ի-
մացանք :

Երկայն ատեն Վանտէր խաթունը աս
կերպով իր հսկողութիւնը կը շարունակէր .
իսկ ընդ հակառակն Ռոնչելի ալ միտքը
դրած էր որ ամէն պէտք եղած նախազգու-
շութիւնները ըրած է որպէս զի իր զիշե-
րային զբաղանացը ժամանակ ոչ ոք իր ը-
րածը լսէ կամ իմանայ որուն ամենայն կեր-
պով ապահով էր :

Պղտիկ հովիւը ախոռին մէջ կը պառկէր՝
ծիապանութեան պաշտօնն ալ ընելով, ո-
րովհետեւ քիչ առաջ Ռոնչելի մէկալ ծա-
ռայից հետ ծիապանն ալ ճամբեր էր . այս
ախոռը բերդէն բոլորովին բաժնուած ու
հեռու կ'իյնար : Իսկ խուլ աղախինը թէ-
պէտ բերդին մէջ կը պառկէր՝ բայց իր խու-
ցը ան աստիճան Ռոնչելիին կեցած խու-
ցէն հեռու էր՝ որ եթէ լսելու կարողութիւն
ալ ունենար, անկարելի էր իր պառկած տե-
ղէն բան մը լսել և կամ իմանալ :

Բաները այս վիճակիս մէջ էին երբոր
Յունուար ամսուն վերջերը յանկարծ մէկ

զիշեր մը սաստիկ ցրտասառոյց քամի մը
սկսաւ փշել , և ան աստիճանի ուժով էր որ
բոլոր դռներուն ու փեղկերուն ծակերը կը
սովէին քամիէն . և ահա այս շփոթութեան
մէջ յանկարծ մէյմ' ալ ժամատան դուռը
զարնուեցաւ :

Տ . Նէրվալ հիւանդաց երթալու համար
զիշերուան որ և իցէ ժամերուն ելլալու վար-
ժած ըլլալով այս անգամս ալ դրան ձայնը
լսածին պէս մէկէն ցատկեց ելաւ անկող-
նէն ու շուտ մը զզեստները հազնելով վար
վագեց ու դուռը զարնողին հետ կը խօսէր ,
որն որ կը փութացընէր դինքը հիւանդի
մը քով երթալու և կը սորվեցնէր իրեն հի-
ւանդին բնակած տեղը :

Իսկ ես նոյն միջոցին պատուհանս բա-
ցած ուշադրութեամբ մտիկ կ'ընէի Տ . Նէր-
վալին հետ խօսող մարդուն ձայնը՝ որն որ
կեղծեալ ձայն մը կ'երենար , թէսլէտ և բա-
ւական վարպետութեամբ կը ձեացընէր :
Սակայն քիչ մ'ալ ուշադրութիւնս աւելցը-
նելով վերջապէս իմացայ ով ըլլալը և սաս-
տիկ կասկած մը պաշարեց զիս :

Շուտ մը զացի Դոլան արթնցուցի՝ ու
շտապաւ զզեստներս հազնելէն վերջը՝ մէ-
կէն երկուքնիս միատեղ Տ . Նէրվալին քո-
վը վաղեցինք՝ որն որ ձեռքը կանթեղ մը
բռնած գէպ 'ի ժամատան դուռը կ'երթար
դուրս ելլելու համար :

— Հայր իմ , պոռացի ետնէն շփոթած
ձայնով մը , որուն ինքը զարմացած մնաց ,

խնդրեմ, դուրս մի ելլար, կ'աղաջեմ . . .
խնայէ մեզի . . . Ապահով դիտեմ որ քեզի
համար որոգայթ մը լարուած է . . . Այն
մարդը որքեզի հետ կը խօսէր կեղծեալ ձայն
մը կը հանէր . . . այն ձայնը Ռոնչելիին
ձայնն էր . . . :

— Որդեակ իմ, հանդարտութեամբ մը
սպատասխանեց Տ. Ներվալ. անօգուտ տե-
ղը կը վախես եկած մարդէն և զիտցիր որ
կը խարուիս . Ինչ կը կարծես որ Ռոնչել-
լին կարենայ ընել :

— Ռոնչելիին վախճանը, սպատասխա-
նեցի իրեն, քու կեանքդ վերցընել է, ո-
րովհետեւ զիս իր կամացը դէմ քու տանդ
մէջպահեցիր . . . :

— Որդեակը իմ, սպատասխանեց Տ.
Ներվալ ինձի ու Դոլային՝ որ երկու կողմը
առած թախանձանօք կը խնդրէինք իրմէն
որ տնէն դուրս չելլայ . Թողուցէք որ եր-
թամբ ուր որ պարտքս զիս կը կանչէ . չեմ
կրնար ձեր կասկածին ու երկիւղին համար
միայն՝ չերթալ ան տեղը ուսկից որ զիս կը
կանչեն . ինչպէս զուք նոյնպէս ես ալ կը
ճանչնամ՝ զՌոնչելին, սակայն ասով հան-
դերձ չեմ կարծեր որ այս մարդը ուզենայ
զիս սպաննել . . . :

Աս ըսելով ժամատան դուռը բացաւ ու
շուտ մը աներեսոյթ եղաւ :

Ան ատեն ըսի Դոլային :

— Եկուր զաղտուկ կերպով մը Տ. Ներ-
վալին ետենէն երթանք :

— Աղեկըսիր, պատասխանեց Գոլան, Հիտակ մենք ալ իր հետոցը ետևէն երթանք:

Այսպէսով մենք ալ ճամբայ ելանք . սա կայն քիչ ատենէն Տ. Նէրվալին ոտնաձայնը բոլորվին ընդհատեցաւ, ու հասկրցանք որ հիւանդին շուտ հասնելու համար շուտ շուտ կը քալէր :

— Ո՞ւր պիտի երթանք, հարցուց Գոլա, երբոր Տ. Նէրվալին քալելուն ճայնը չենք լսեր՝ որ մեզի ուղղեցոյց պիտի ըլլար :

— Դէպ՚ի Վանտէրի բերդը, պատասխանեցի իրեն քայլերս շուտցընելով :

Քիչ ատենէն հասանք բերդին դիմացը ու տեսայ որ գուռը բաց էր: Աս բանս տեսնալով մեծապէս գոհ եղայ մտքիս դրածը ՚ի զործ զնելուս վրայ . . . :

Մէկէն զաւիթը մտանք ու անկէ ալ դէպ՚ի ներս՝ գուռը նոյնպէս բաց գտնելով: Ամէն տեղ մութ էր՝ միայն խուցի մը մէջ վառած ճրագ մը տեսայ որն որ մէկէն ձեռքս առի ու սկսայ առաջ երթալ որովհետեւ բերդին ներսի ճամբաները արդէն զիտէի. իսկ երթալու տեղերնիս ալ յայտնի էր, վասն վի որչափ որ բաց գուռ կը գրտնայինք անոր համեմատ առաջ կ՚երթայինք:

Հազիւ թէ քիչ մը առաջ գացեր էինք՝ մէյմ՝ ալ տագնապի մը մէջ եղած մարդու ճայներ ականջնիս հասաւ. . . .

Զայնէն իմացայ որ Վանտէր խաթունը պիտի ըլլար, որն որ միակերպ իր էրկանը աղաչելէն չէր դաղրեր՝ ու մէկալ կողմանէ

օղնութիւն կը կանչէր . մէկէն ընթացքնիս հոն ուղղելով հասանք զինետան դիմացը ուսկից որ ստորերկրեայ զետնափորը կ'երթըցուէր :

Հոն հասանք չհասանք ահաւոր ու սոսկալի տեսարան մը դիմացնիս ելաւ . անտխուր տեղը աղօտ լապտեր մը կախուածէր որուն լուսովը տեսանք զիոնչելին որ ձեռքը դաշոյն մը բռնած կատաղաբար կ'ուղէր Տ . Նէրվալին վրայ յարձկիլ . իսկ Վանտէր խաթունը մէջ մտած կը պաշտպանէր դինքը : Սակայն արիասիրտ քահանան հանդարտ ու անխուով կերպով մը այն չարագործին դիմացը կեցած կը յանդիմանէր դինքը՝ ոչ թէ իր կենացը խնայէ , այլ յորդորելով որ զզջումի գայ :

Ուոնչելի զիս տեսածին պէս մէկէն իր անհնարին կատաղութիւնը իմ վրաս զարձուց , ու սուրը ձեռքը դՏ . Նէրվալ թողուցած իմ վրաս յարձկեցաւ :

Այս միջոցիս սովորականէն գուրս արիական կտրճութիւն մը եկաւ վրաս . . . աներկիւղութեամբ իրեն դիմացը վաղեցի՝ ու արագութեամբ քան զինքը աճապարելով սուրը ձեռքէն յափշտակեցի . . . Ասկէ մէկ սարսափելի կոխւ մը բրդաւ իր ու իմ մէջս և Դոլան մէկէն ինծի օգնութեան վաղեց . . . Զեմ կրնար հիմայ բացատրել իմ այն միջոցին ունեցած սաստիկ կատաղութիւն՝ իսկ թէ որ ուժս ըսես՝ կրկնապատկեր էր . . . Տեսայ որ Ուոնչելի դաշոյնը ձեռքէս առ-

նելու վրայ էր զորն որ ես իր ձեռքէն յա-
փըշտակեր էի . . . :

Ես 'ի սկզբան ձեռքի դաշոյնովս միայն դիս
պաշտպանելով չէի ուզեր իրեն կենացը վր-
նաս մը ընել , բայց երբոր տեսայ որ անօ-
րէնը փոխանակ ետ քաշուելու դիս կ'ուզէր
սպաննել , միտքս գալով իր ըրած անօրէ-
նութիւնները ու § . Նէրվալին եղբօրը մա-
հը , և թէ ինչպէս այնչափ ըրած չարեացը
վրայ նոր չարիքներ կ'ուզէր աւելցնել , երկ-
մըտութիւնը մէկդի թողուցի ու բոլոր ու-
ժովս ձեռքի դաշոյնս անօրէն Ոտնչելլիին
կուրծքը խոթեցի՝ որն որ զլորարկելով զե-
տին ընկաւ ոտքիս դիմացը , որուն վրայ ես
զարհուրած ետ ետ քաշուեցայ

Իսկ Վանտէր խաթունը սրտին այլայ-
լութեանը չղիմանալով զգայութիւնը կորու-
սած զետին փոռուած մնացեր էր

Ան ատեն § . Նէրվալ չնչասպառ վիրա-
ւորելոյն քովը մօտենալով որն որ մահուան
հետ կը պատերազմէր՝ Փրիստոսի կենա-
րար խաչը իրեն մօտեցուց Ոտնչելլի
երբոր խաչը տեսաւ՝ քիչ մը առաջ որ մա-
հուան անձկութենէն տկարացած ու հո-
ղեարքի մը պէս էր , մէկէն ինքնիրեն ուժ
տալով վեր բարձրացաւ և այն փրկարար
խաչը իրմէ մերժելով իր յետին պիղծ շուն-
չը փչեց զարշելի հայհոյութիւններով
Իսկ իր հոգին՝ որ արդէն ալ սատանային
զերի եղած էր՝ զնաց այն սոսկալի զեհեա-
նը որուն համար կ'ըսէ Փրիստոս « Ուր սրդն

նոցա ոչ մեռանի և հուրճ ոչ շիջանի » . . . :

Հազիւ թէ Ռոնչելի իր յետին ժանտահոտ շունչը փչեց՝ սկսաւ խիղճս զարնել ըրած գործողութեանս վրայ, ամեննեին չմտածելով թէ ըրածս միայն իմ ու Տ. Նէրվալին կեանքը պաշտպանելու համար էր . . . Դարձեալ ինքիրենս կ'ըսէի՛ թէ ո զիտէ թերեսս վերջը ապաշխարէր . . . Այս միջոցին Տ. Նէրվալ լուս մունջ կեցեր էր . . . սակայն Դոլան լուսութիւնը կտրելով ըստ ինձի .

— Ռոնչելի մեռաւ, վասն զի Աստուածանանկ ուղեց, և զուն աստուածային կարողութեանը գործիք մը եղար :

Մէկէն Վանտէր խաթունին քովը ժողուցանք՝ որ զզայութիւնը վրան զալով արթնցաւ : Բայց երբոր տեսաւ իր էրկանք դիակը սաստիկ այլայլութենէ մը նորէն բոնուեցաւ :

Շուտ մը փութացինք Վանտէր խաթունը այն տեղէն հեռացընել ու մօտիկ խուց մը տարինք : Վերջը երբոր խեղճ կնկան առջի այլայլութիւնը քիչ մը անցաւ պատմեց մեզի թէ մինչդեռ ինքը իր էրկանը վրայի խուցը պառկած էր, որ ինչպէս ըսինք ամէն զիշեր դինքը դիտելու համար հոն կ'երթար, յանկարծ կէս զիշերուան մօտ դրան բացուելու ձայն մը լսեր էր ու մէկէն պատուհանը վազելով տեսեր էր որ էրիկը ձեռքը կանթեղ մը բոնած բերգէն դուրս ելլալով դէպ 'ի զաւթին դուռը կ'երթայ եղեր : Այս դուռն

ալ բանալէն վերջը նորէն ներս դարձեր է ու
ձեռքի կանթեղը մօտ խուց մը գնելով անէն
դուրս ելեր ու աներեսոյթ եղեր է : Վանտէր
խաթունը այս ամէն բանը տեսնելով զգեստ
ները հազեր ու վար ինջեր է և դէսլ'ի գուռ
երթալով՝ ուսկից քիչ մը առաջ իր էրիկը
ելեր էր՝ քիչ մը ատեն հոն սպասեր է .
բայց կէս մը վախնալէն՝ կէս մ'ալ սաստիկ
ցուրտէն նեղուելով ետ դարձեր ու նորէն
բերդը մտնելով ներսը սկսեր է սպասել :

Քանի մը վայրկեան վերջը տանը դաւ-
թին մէջ շփոթութիւն մը լսելով որպէս թէ
երկու հոգի մէկմէկու հետ կոիւ ընէին ,
Վանտէր խաթունը մէկէն բերդին ներքին
զրանը քով եկեր է՝ զորն որ քիչ մը առաջ
Ռոնչելին բացեր էր :

Այս միջոցիս տեսեր է Վանտէր խաթու-
նը որ Ռոնչելի բռնութեամբ Տ . Նէրվալը
քաշքշելով իր կեցած խուցը կը մտցնէ ե-
ղեր : Աս տեսնալուն պէս մէկէն 'ի մէկ մէ-
ջերնին մտեր է խաթունը , որպէս զի զի-
րենք մէկմէկէ բաժնէ՝ բայց անկարելի ե-
ղեր է Ռոնչելիին կատաղութիւնը զիջեցը-
նել՝ մանաւանդ թէ կինը տեսածին պէս ա-
ւելի ևս կատղեր զայրացեր է :

— Զարմանալու բան է , ըսաւ ինծի Վան-
տէր խաթունը , որ Տ . Նէրվալ կարծես թէ
չէր ուզեր բոլոր իր ուժը գործածել ինք-
զինքը պաշտպանելու համար , այլ աւելի
կընտրէր յաղթուիլ քան թէ իր հակառա-
կորդին վեաս մը հասցընել :

Վերջապէս այսպէսով հասեր են այն տեղը՝ ուր որ մենք զիրենք գտանք . բայց հոստեղս Տ . Նէրվալ իր ուժը ցուցնելով ինքինքը Ռոնչելիին ձեռքէն խալսեր է , որն որ բռնութեամբ կ'ուզէ եղերքիշ մը հեռուն եղած որոգայթին մէջ ձգել :

Աս միջոցիս Վանտէր խաթունը մէկէն Տ . Նէրվալին զիմացը վազեր է որպէս զի զինքը Ռոնչելիին անօրէն հարուածէն խալլուէ՝ որն որ զզեստին տակէն սուր մը հանելով կ'ուզէ եղեր առաքինի քահանայն սպաննել : Աս միջոցիս ահա անակնունելի կերպով մը Աստուած զմեզ իրենց օդնութեան խալրեց :

— Առանց քեզի , ըստ Վանտէր խաթունը , անտարակոյս Տ . Նէրվալ ու ես այն անզզամին զո՞ւ պիտի ըլլայինք :

— Խաթուն , պատասխանեցի իրեն , չեմ ուզեր ծածկել ըրած մարդասպանութիւնս զորն որ ստիպուած ըրի , ու վազը կանուխ առաւօտանց դատաւորներուն իմաց պիտի ընեմ :

— Զգոյշ կեցիր՝ չըլլայ թէ ատանկ բան ընես , ըստ Վանտէր խաթունը : Ո՞հ , կ'ազաչեմ ծածուկ պահէ ըրածդ : Յայտնի բան է որ աս ըրածդ դատաւորաց իմացնելու ատեն ամէն բան տեղն 'ի տեղը պիտի պատմես և թէ ինչպէս ստիպուեցար զինքը ըսպաննելու : Ու երբոր զիս ալ կանչեն տեղեկութիւն առնելու համար , պէտք է որ ես ալ տեղն 'ի տեղը ամէն բան ճշմարտութեամբ

խոստովանիմ. . . . Խոկ տղաքներս՝ այս անշ
մեղ արարածները՝ որոնք դժբաղգութեամբ
այս անօրէն մարդուս ալ տղաքներն են
միանզամայն՝ յաւիտեան մարդասպանի ու
աւազակի մը տղաք պիտի սեպուին որով և
ամենուն առջև վատահամբաւ պիտի ըլլան։
Ո՞հ, դարձեալ կ'աղաչեմ ոտքդ ինկած,
ծածկէ ծածկէ ըրածդ. և այս բանիս հաւ-
մար որչափ որ ձեռքէս կուզայ կ'օգնեմ
քեզի. . . . ամէն տեսակ զոհ յանձն առ-
նըլով։

§. Նէրվալ որ ինչուան այս վայրկեանս
լուռ մունջկեցած էր, սկսաւ խօսիլ.

— Դուսար իմ, ըսաւ ինծի, պէտք է որ
վանտէր խաթունին աղաչանքին հաւա-
նիս՝ որ այնչափ բուռն թախանձանօք կը
խնդրէ քեզմէ. . . . Իրաւ որ քեզի համար
ծանր ու գժուարին է այս բանս ծածուկ
պահելը որ ըստինքեան քեզի համար յան-
ցանք մը չէ. որովհետեւ այս գէպքս պէտք
է աւելի աստուածային արդարութեան պա-
տիմը սեպել որն որ ուզեց Ռոնչելլին քու-
ձեռքովդ պատժել։

— Փութաւ հիմայ ժամատուն գնայ, ը-
սաւ ինծի Վանտէր խաթունը, որպէս զի
ես ալ գատաւորներուն իմացընեմ Վան-
տէրի մահը. . . . ու երբոր քննելու զան
կրնայ ըլլալ որ իրենք այնպէս կարծեն թէ
զիշերը զողեր բերդը մտնելով զինքը սպան-
ներ են։

— Յատ լաւ, պատասխանեցի իրեն,

բայց ես ուր պիտի կենամ այս գործողութեանս ժամանակ .

— Ժամատունը .

— Աւակայն թէ որ մէկը դիպուածով աս զիշեր իմ բերդը զալս տեսած ըլլայ ու ինձի վերջը աս բանիս վրայ հարցմունքներ ընեն , կ'ուզես որ սուտ երդում ընեմ չէ բարելով : Ո՞հ չէ , աւելի կ'ընտրեմ մեռնիլ քան թէ ատանկ բան ընել :

— Ո՞հ , խնայէ խեղճ որդւոցս ու իրենց մօրը , աս ըսելով ոտքերուս պլլուեցաւ :

Վերջապէս չկարենալով դէմ դնել զիջայ իրեն աղաչանացը :

— Փափաքելի էր ինծի ըսի իրեն , որ այս ըրած սպանութիւնս և իրեն ալ անօրէնութիւնները ամենուն յայտնէի . բայց երբոր աս նոր զոհս ալ ընելու կը պարտաւորէք զիս՝ ահա և զայն յանձն կ'առնեմ ամենայն սիրով քու ու որդւոցդ պատուոյն համար . և որպէս զի որ և իցէ տեսակ խօսակցութենէ ու սուտ ըսելու հարկէն ազատ մնամ ես աս հնարքս կը մտածեմ , այն իսկ է ժամատունը չմնալ այլ գետնափոր նկուզին մէջ քաշուած կենալ , ան գետնափոր տեղոյն որուն վրայ խօսեր եմ հրամանքիդ հետ ուրիշ ատեն , ըսի , Տ . Նէրվալին դառնալով : Այո՛ կը խոստովանիմ որ իրաւոցնէ ծանր բան է ինծի համար յանցաւորի մը պէս երթալ պահուըտիլ :

— Դուստր իմ , պատասխանեց Տ . Նէրվալ . իրաւ է որ զուն բոլորովին արդար ես ,

սակայն բանը թէ որ իմացուի կրնայ ինչուանքու ապահովութիւնդ ալ վտանգի մէջ լինալ՝ ինչպէս նաև Վանտէր խաթունին ու իր որդւոցը պատիւը . ուստի մտածածդ շատ աղէկ է և կը յուսամ որ 'ի զործ զնես : Թող որ մարզկային արդարութիւնը շատ անգամ ըստ արտաքին երեսութին կը դատէ ուստի այս դիպուածիս մէջ կրնայ ինչուանքեղի հակառակ դատել , ու զուն որ բոլորովին արդար ես , կրնաս յանցաւոր երենալով պատիժ մը ընդունիլ առանց արժանի ըլլալու : Այդ ընտրած խորհուրդ խիստ իմաստութեամբ է , և քեղի հետ մէկտեղ ամբողջ ընտանեաց մ'ալ պատիւը անսրատ կը պահես » :

Վանտէր խաթունը ապշեցաւ մնաց երբոր տեսաւ որ ես զետնափոր տեղւոյ մը վրայ յիշատակութիւն կ'ընեմ , որովհետեւ ինչուան ան ատեն չէր զիտեր որ բերդին մէջ այնպիսի տեղ մը կայ :

ԵԲ

Տ. Նէրվալ առաւտենան դէմ ժամանակունքը դարձաւ , իսկ Վանտէր խաթունը օրուան լոյսին հետ սկսաւ տեսակ տեսակ կասկածներով անհանգիստ ըլլալ եթէ իմ ապահովութեանս և եթէ իրեն որդւոցը պատուոյն վրայ : Վայրկեանները անզին էին :

Վանտէր խաթունին դիշերուան ունեցած սաստիկ այլայլութիւնը վարատելով , մէկէն փութաց այն գետնափոր տխուր տեղը՝ որ ուզեր էի պահութիլ , ու սկսաւ աշխատիլ ու կարգի դնել ըստ կարի պատշաճ բնակարան մը յարդարելու համար : Իսկ ես այս միջոցին մէկ մտածութիւն մը միայն ունէի որ զիս շատ կը նեղէր , և այս էր ահաթէ ինչպէս ստիպուեցայ մարդասպանութիւն մը ընել , ու Ծոնչելլիին մահուան ահաւոր պատկերը մտքէս ամեննեին չէր ելլար . և այնպէս մը տողորուած էր մտքիս ու աչքիս առջել , որ ինչ ալ ընէի չէի կը նար աս պժգալի տեսարանը մտքէս հանել :

Վերջը իրեքնիս միատեղ զետնափոր նը-
կուղը զացինք ու տեսանք որ դուռը բաց
էր, զորն որ անմիջապէս առջի զիշերը
իտնչելի՝ իր միտքը զրած անօրէն սպա-
նութիւնը կատարելու համար՝ բաց թողու-
ցեր էր : Վանտէր խաթունը երբոր մեղի
հետ մէկտեղ այն մութ տեղը մտաւ՝ սկսաւ
լալ տեսնալով թէ ինչպիսի տեղ պիտի բը-
նակիմ :

Քիչ մը ատենէն վերջը, — Ուրեմն թո-
ղուցէք զիս որքիչ մը առանձնանամ, ըստ
մեղի Վանտէր խաթունը . ահաւասիկ ա-
ռաւօտ կ'ըլլայ ո՞հ որչափ կը փափա-
քէի որ ամէն ըլլալիքը կարենայի գուշա-
կել . . . Երբոր երեկոյեան մթութիւնն ու
լուսութիւնը պատէ, ան ատեն նորէն զձեղ
զտնալու կուգամ . բայց հիմայ կ'երթամ
իմ խուցս կը քաշուիմ ինչուան որ այս զի-
շերուան պատահած դիպուածը գուրս ելլայ՝
որ կարծեմ թէ շատ չուշանար : Անհրա-
ժեշտ հարկ է որ ես բոլորովին անծանօթ
ձևանամ, ապա թէ ոչ չեմ կրնար իմ տը-
զաքս այն մեծ վատահամբաւութենէն խալը-
սել : Մենք իրեն հետ մէկտեղ ինչուան
զետնափոր նկուղին վերի դուռը եկանք .
ինքը դուրս ելաւ և գուռն ալ զոցեց բայց
մոռցաւ բանալիով կզպելու, միտքը զնելով
որ լաւ մը զոցուեցաւ դուռը : Գետնափոր
նկուղը մտնելու ծակին վրան ալ տախտա-
կի ու զերանի կտորներ զրաւ Վանտէր խա-
թունը, որպէս զի բնաւ կերպով մը մէկը

կասկած չառնէ անանկ զետնափոր տեղ մը
ըլլալուն վրայ :

Երբոր Դոլային հետ նորէն վար իջանք
ու կը պատրաստուէինք զետնափորը մտնա-
լու դուռը շաղախով հիւսելու , միտքս բան
մը եկաւ որ Դոլային ալ հաղորդեցի որուն
ինքն ալ շատ հաւնեցաւ :

— Ինձի շատ խոհեմական բան մը կը
տեսնուի ըսի , որ Ռոնչելիին մողական
գործատունը երթալու դուռը բանանք .
վասն զի հաւանական է որ գատաւորները
ամէն տեղ ուղենան քննել որով ինչուան
ստորերկրեայ դարանն ալ գտնան . ուստի
հիմայ աս ենթադրութեամք , անոնք որ
սանդուխէն առաջ վար կ'իջնան պէտք է որ
նախ ան դռնէն անցնին . ուստի ես կար-
ծեմ որ եթէ Ռոնչելիին գործատունը տես-
նան ալ անկէ վերջը կը դադրին իրենց
քննութենէն :

— Իրաւունք ունիս , ըստաւ Դոլա , ուրեմն
շուտով սկսինք գործել : Մէկէն փութացինք
ու նեղ ճամբուն մուտքը արդիլող քարերը
վերցուցինք , ու բացինք ան դուռը որ շի-
տակ Ռոնչելիին գործանոցը կը հանէր :
Վերջը նորէն վար ինջանք ու Դոլան զիս
ինձի համար պատրաստուած բնակարանը
տարաւ . իմ հաւատարիմ ընկերս ջանա-
լով որ ինձի հարկաւոր եղածէն բան մը պա-
կաս չըլլայ վայելչապէս բնակութիւնս պատ-
րաստեր էր : Զարմացայ մնացի երբոր տե-
սայ թէ ինչպէս այնչափ քիչ ժամանակի

մէջ կրցեր էր այնչափ բան վար կրել . դարձեալ զիս մեր տանը կահ կարասեացը մէջ կը գտնային զորոնք Ռոնչելին յափշտակեր էր Հնդկաստան պապուս տնէն :

Իրիկուան , Դոլան Վանտէր խաթունին մեղի տուած աւազէ ժամացոյցին նայելով , ըստ . Քիչ ատենէն տանըմէկ կը զարնէ , յուսամ թէ Վանտէր խաթունը չուշանար գալու : Բայց ժամերը անցան և մենք նոյն զիշեր զինքը չտեսանք . Երկրորդ օրն ալ նոյնպէս անցաւ , և կէս զիշերուան մօտ լսեցինք որ Վանտէր խաթունը զուռը կը զարնէր որ կէս մը զոց էր : Ներս մտաւ ու մեզի համար պաշարով լեցուցած կողով մը առջենիս դրաւ և իրեն ցաւը յայտնելէն վերջը՝ որով գալու այնչափ ուշացեր էր , Երեկ շատ վախեր քաշեցի , ըստ , . . . որ չափ շնորհակալ պէտք է ըլլամ Աստուծոյ որ ան փորձանաց մէջ ալ զիս պահեց :

Վանտէր խաթունը քովս նստած իրեն ցաւերը կը յայտնէր . ես ալ հետը կուլայի . . . երբորքիչ մը հանդարտեցաւ , Ահաւասիկ , ըստ , ձեղի ամէն բան պատմեմ ինչ որ քովերնէդ հեռանալէս վերջը զլսէս անցաւ ,

— Բերդին գոները նոյնպէս կոնկի վրայ բաց էին՝ ինչպէս ան միջոցին որ Վանտէր Տ . Նէրվալը քաշելով քաշընլով բերդը կը խօթէր մեղք մ”ալ զործելու համար . ձեզմէ զատուելէս վերջը խուցս զացի ուր որ զաւկըներս պառկեր խորունկ քուն մը կըլ-

լային . Ես ալ անկողին մտայ , բայց խոհեմութիւն սեպելով շուզեցի քուն ըլլալ ու կ'սպասէի որ զիշերուան եղած զործողութիւնը ինքիրմէ յայտնուի , և եղած նշաններուն համեմատ զողերէ եղած մարդասպանութիւն մը սեպուի Ռոնչելլիին սպանութիւնը : Մտածութիւնս անվախման չեղաւ . վասն զի աղախինը երբոր արթնցաւ ու գոները բաց տեսաւ մէկէն աս նորութեան պատճառը փնտոելով շուտ մը անխուցը վազեց ուր որ Ռոնչելլին առաւօտները սովորաբար հոն կը դանուէր . կը տեսնէ որ անկողինը պարապէ և ետեկէ ետե բաց եղող գոներէն կ'իմանայ որ անկից մէկը անցած պիտի ըլլայ . ուստի ինքը աս նշաններուն նայելով ինչուան զինետուն կը հասնի ուր որ արեան տղմի մը մէջ զետինը փոռուած կը դանայ Վանտէրի զիակը : Աս տեսածին պէս կ'սկսի բարձրածայն պոռալ , ու բերդէն դուրս ելլալով , կ'սկսի օգնութիւն կանչել ըսելով որ իր տէրը սպաններ են : Շուտ մը բակը բազմութեամբ լեցուեցաւ . Ես ալ ան ատեն հարկ սեպեցի վար իջնալ տեսնալու համար թէ ինչ է եղած շիոթութիւնը . տեսայ որ աղախինը ամենուն կը պատմէր թէ բաւական ատենէն 'ի վեր իր տէրը վերին յարկը թողուցեր ու եկեր աս ստորին յարկը կը բնակէր : Ահաւասիկ , կ'ըսէր , թէ որ Պ . Վանտէր նոյն առջի յարկը կեցած ըլլար և ծառաները քովին արձրկած ըլլար , չէին կրնար զողերը զալ զին-

քը սպաննել . և զիս տեսնալով , Տղոցդ
քով կեցիր խաթուն , ըստաւ , ումի զար Պ .
Վանտէրը տեսնալու համար , վասն զի կը
սարսափիս . մեծ դաշոյնով մը զինքը զար-
կեր են , ու հիմայ բոլորովին արեան մէջ
թաթխուած կը կենայ :

Որչափ որ սարսափելի էին պատմածնե-
րը այնչափ ալ աւելի հետաքրքիրները կ'ու-
զէին Վանտէրի զիակը տեսնալ , աղախի-
նը առաւ զիրենք զինետուն տարաւ . իսկ
որոնք որ աւելի աներկիւղ էին զիակին մօ-
տեցան որ տեսնան թէ ինչպէս սպաննուեր
էր . բայց հազիւ թէ անոր արխնոտ զգեստ-
ները վեր առին , զարհուրած պուալով ետ
քաշուեցան : Վասն զի ինչպէս որ տես-
նուեցաւ , վրայ բերաւ Վանտէր խաթունը ,
թշուառականը շատոնցընէ 'ի վեր չէ թէ
միայն քրիստոնէական կրօնքը թողուցած
պիտի ըլլայ , ու կեղծաւորութեամբ միայն
անոր արտաքին արարողութիւնները կը կա-
տարէ եղեր , այլ բոլորովին ինքզինքը ամ-
բարիշտ աւելորդապաշտութեանց տուած է
եղեր : Իրեն կասկածած վտանգներէն խա-
լսելու համար զգեստին տակը ծածուկ կը
կրէ եղեր զիւական մողութեան նշաններ
որոնք ինչուան ան ատեն ամենէն , ին-
չուան նաև ինծմէ ալ զաղտուկ պահած էր .
անոր համար սարսափեցան մնացին ան ա-
մէնքը որ զիակին մօտենալով տեսան առ
աւելորդապաշտական նշանները : Ասքըստ-
մենի բանին լուրը խառնիճաղանճին մէջ

տարածուելուն պէս ամէնքը փախչող փախչողի սկսան թողով երթալ, ըսելով որ չէ թէ գողերը այլ սատանաները սպաններ էին Պ. Վանտէրը որոնց նշանները ծածուկ վրան կը կրէր :

Մէկէն մերձակայ քաղաքը մարդ մը խաւեցի, որպէս զի ոստիկանութենէն մարդիկ դան . շուտ մը ոստիկանութեան ու դատաստանարանին պաշտօնեաները եկան Վանտէրի դիակն և ինչպէս մեռնիլը քննելու համար : Զդեստին տակի եղած մոզական նշանները զէշ տպաւորութիւն մը ըրին դատաւորներուն վրայ . բայց սակայն մանրամասնաբար սկսան ամէն բան քննել :

Գեղացոց խխատ շատ տեսակ տեսակ հարցմունքներ ըրին ու գրեթէ ամէնքն ալ միաբերան կը վկայէին որ շատ ատենէ 'ի վեր Պ. Վանտէր սատանաներու հետ վերաբերութիւն ունէր . ոմանք ալ, ըսին, թէ ժամատան մէջ եղող խաթունին գալէն վեր ջը Պ. Վանտէր խենթութեան ու կատաղութեան նշաններ կը ցուցնէր վրան, որ առաջուց բնաւ բան մը չունէր . ու վերջը իրենց հետաքրքրութիւնը լեցնելու համար, Մեզի այնպէս կ'երենայ ըսին դատաւորաց թէ ատ կինը պէտք է քննել, որուն նախընթաց կեանքն ու վարքը չկայ մէկը որ զիտնայ, և թէ անանկ կարդէ դուրս աղղեցութիւն մը կ'ընէր Պ. Վանտէրին վրայ :

Դատաւորը, որ շատ ատենէ 'ի վեր կը ճանչնար արժանապատիւ Տ. Նէրվալը,

զինքը մեծարելով չուզեց ամենուն առջե ի-
րեն քովը գտնուած կնկան մը վրայ հրապա-
րակական քննութիւն մը ընել . ուստի ե-
լաւ առանձին ժամատուն զնաց՝ արդիկե-
լով որ ուրիշներն ալ ներս չմտնեն . հոն
առանձին Տ . Նէրվալին հետ խօսեցաւ ,
բայց խօսածնին ինչ էր չեմ զիտեր . վերջը
դատաւորը գատաստանական արարողու-
թիւնները ըստ կարգի ճիշդ կատարելէն
վերջը ելաւ զնաց : Բայց հետաքրքիրները
այնչափով զոհ չըլլալով ելան ժամատունը
զացին ու հոն Տ . Նէրվալին շատ բաներ
հարցուցին քու վրաց՝ որոնց ստիպուած
չըլլալով պատասխան չտուաւ . բայց քու
ժամատունը չըլլալդ չկրցաւ բոլորովին
ծածկել . աս կտորիս քիչ մը նեղը մտաւ ,
բայց փառք Աստուծոյ՝ իրեն խոհեմութեամ-
բը ու հանճարովը աս դժուար անցքէն ալ
խալսեցաւ :

Բայց իրենք նորէն այսչափովս ալ զոհ
չըլլալով ամբաստանողական գիր մը շա-
րադրեցին որուն մէջ Վանտէրի սպանու-
թեան հետ վերաբերութիւն մը ունենալու
է, կըսեն, քու մէջտեղէն աներեսոյթ ըլլալդ .
բայց աղէկն աս է որ աս մարդիկը շատ
պատիւ մը չունին ընդհանուր տեղւոյս բը-
նակչաց առջե : Խսկ աս ծանուցագիրը , շա-
րունակեց նորէն Վանտէր խաթունը , ի-
րաւցնէ ամբաստանութիւն մըն է քեզի դէմ ;
Խիստ շատ հոգւոյ սառբազրութեամբ , Պոր-
տոյի գատաստանարանին ուղղուած :

Աս բաներուս միջոց իմ պղտիկ հովիւս անդաղար կը կրկնէր թէ փուճ տեղը իրեն տէրը սպաննողները կը փնտռեն վասն զի ճշմարտապէս զիտեմ, կ'ըսէր, որ անիկայ սատանաներու տուեր էր ինքզինքը : Այն չափ անգամ աս խօսքս կրկնեց որ ումանք ըսին իրեն որ խօսածներուն ճշմարտութիւնը ապացուցանէ : Երբոր շատ ստիպեցին առաւ զիրենք ստորերկրեայ զետնափորին մուտքը տարաւ . ու Հոս ահա հոս Պ. Վ անտէր սատանաներուն հետընկերակցութիւն կ'ընէր ըսելով, բացաւ ան դուռը որ Ոտնչելիին զործատունը կը տանէր, զորն որ ես կարծելով թէ զոցեր եմ բաց թողոցեր էի : Դուռը վեր վերցուց ու զանոնք առաւ Վ անտէրի զործանոցը մտցուց ուր որ մտնալնէն վերջը՝ ալ ամէնքն ալ հաւատացին տղուն ըսած խօսքերուն :

Ես ան միջոցին տղուն աս ըրածը իմանալով մէկէն հոն վազեցի ու զործատան զրան առջեր երթալով զինքը դուրս կանչեցի ու լաւ մը յանդիմանելով խստիւ արդիւ լեցի որ անկէ վերջը առանց իմ հրամանիս ամենեին բան մը չընէ ու ապսպրեցի որ շուտով դուրս հանէ ան մարդիկները :

Շուտ մը տղան հրամանս կատարեց, ուստի աս անգամուս ալ Նախախնամութիւնը օգնեց մեզի ու չթողուց որ հետաքրքրիրները աւելի առաջ կարենան երթալ : Ոտնչելիի զիւական զործանոցը տեսնալնին մեզի շատ օգտակար եղաւ . վասն

զի աս պժդալի տեղը տեսնալնին անանկ սաստիկ տպաւորութիւն մը ըրաւ ամենուն վրայ , որ նոյն իսկ անոնք որ առաջ չէին հաւտար Վանտէրի սատանաներուն հետ վերաբերութիւն ունենալը , վախերնէն ալ անկէ վերջը չէին համարձակեր մէյմ' ալ նորէն ան դռնէն ներս մտնալու :

Բայց սակայն , նորէն խօսքը առաջ տանելով Վանտէր խաթունը , ատ ամբաստանութեան գիրը , ըսաւ , որուն մէջ կ'ուզեն որ դուն քննութեան կանչուիս , Պորտոյի արդարութեան ատենին ձեռքն է . ուրեմն կը տեսնաս որ լաւ է զքեզ ծածկելդ ինչուան որ Վանտէրի մահուան ըրած աղղեցութիւնը մոռցուի ու անկէց վերջը առանց վտանգի կրնաս ելլալ : Իսկ ես , վրայ բերաւ , զիտեմ ինչ պարտք ունիմ հրամանկիդ . պէտք է որ քեզի դարձնեմ քուտունէդ յափշտակուած ինչքերն ու ստակները որոնք որ դեռ քովս կը դտնուին . վասն զի թէ որ այսպէս չընեմ Աստուծոյ օրհնութիւնը վրաս չըլլար . բոլոր Վանտէրի ունեցածը չունեցածը որոնք որ արդէն իմինս չեն , կը ծախեմ և ստակը հրամանքիդ ձեռքը կը յանձնեմ : Միտքս աս տեղերէն հեռանալ է ուր առանց զիտնալու մեղաց և ամպարշտութեան մը չար արդինքը վայելեցի ու Ակովտիա ազգականներուս քով կը դառնամ . բայց ինչուան որ դուն զետնափորէն դուրս չելես ես բերդը ու անոր շրջակայ տեղերը չեմ ծախեր :

Նաև խօսք կուտամ որ քանի որ բերդին
մէջ բնակիմ ամէն զիշեր քեղի տեսութեան
կուղամ . և երբոր ես երթամ , Տ . Նէրվա-
լին յարգոյ ընտանիքը գքեզ իմ տեղս կը
հոգան ու կը խնամեն : Աս ամէն բաներս
ըսելէն ետքը , աւելցուց Վանտէր խաթու-
նը , թէ աս զետնափորը մի միայն յարմար
տեղ է պահուըտելու համար . վասն զի ա-
նանկ վախցեր են աս տեղէս զեղացիք որ
և ոչ կ'ուզեն հիմայ բերդին մօտիկները զալ .
ու անոր համար հիմակուընէ սկսեր են ա-
հաւոր անուններ դնել աս տեղոյն , ուստի
ոմանք սատանայի բերդ և շատերն ալ խոր-
նքրդական բերդ սկսան կանչել :



իգ.

Մեծ միսիթարանք մը եղաւ ինծի աս նոր թշուառութիւններուս ու հեծութիւններուս մէջ Վանտէր խաթունին ցըցուցած մեծասրառութիւնն և առաքինի վարմունքը . աս բարեպաշտ խաթունին հետ ըրած բարեկամութիւնս , որ ըստ ինքեան ուղիղ և պարզ սրտով հաւատոյ օրէնքները կը պահէր և ամեննին Աստուծոյ պատուիրանքներէն գուրս չէր ելլար , վիրաւորեալ սրբիս համար կարծես թէ առողջարար բալասան մը եղաւ . ամէն օր իրեն գալուն կ'սպասէի , ինչպէս հիւանդ մը զիշերուան երկայնութենէն ձանձրացած առտուան լոյսին կ'սպասէ : Խօսքին վրայ հաւատարիմ կենալով Վանտէր խաթունը հետևեալ զիշերը նորէն այցելութեան եկաւ որուն հետ աս բաններուս վրայ խօսեցանք .

— Շատ կը գովեմ , ըսի , որ միտք ունիս Ակովտիա նորէն ազգականներուդ քով դառնալու . իրաւամք կրնաս ուղել որ հեռանաս աս տեղերէն որ դառն յիշատակ .

ներ միշտ միտքդ պիտի բերեն : Իսկ հիմայ ես ալ հրամանքիդ իմին մտածածներս զուրցեմ , որոնք պիտի կատարեմ թէ որ Աստուծոյ կամքովը աս ստորերկրեայ տեղէն խալըսիմ :

Հրամանքդ ըսիր որ պիտի ծախսս ունեցած հարստութիւներդ և անոնց զինը ինծի պիտի տաս . բայց որովհետեւ մէյմը տէր եղած ես ան հարստութեանց որ հիմայ ինծի կ'ուզես դարձնել , ուստի ես ալ կ'ուզեմ որ անոնց մէկ մասը հրամանքդ առնես . չես կրնար ասիմին հրամանքիդ ցըցուցած սիրոյ նշանէս և իրաւացի մեծարանքէս հրաժարիլ : Առանց խղճմտանքի կրնաս ընդունիլ զայն՝ որ իմ տալովս բոլորովին կը սրբուի և ասկէ վերջը ամեննեին ատելի չեն ըլլար հրամանքիդ . ուստի կ'ստիպեմ որ առնես և ես ալ աս պայմանով միայն կ'ընդունիմ հրամանքիդ ետ դարձուցածը :

Զիս Աստուծոյ յանձնելով որ այնչափ անզամ ինծի օղնեց , պիտի սպասեմ հոս ինչուան որ ինքը յարմար առիթ մը տայ որ կարենամ աս տխուր բնակարանէս ելլել :

Կը յուսամ որ օր մը նորէն Հնդկաստան կարենամ դառնալ իմ ծնընդեանս տեղը , և ինչ որ մտածեր եմ նէ հոն ՚ի զործ զնել . միայն թէ շնորհէ Աստուած մէյմը իմ ման կութեան խանձարուրքս տեսնալ : Անսուրբ մարտիրոսին օրինակին հետեւելով , որուն ինչպէս մեռնիլը պատմեցի , մտածեր եմ որ հետս գաղղիացի քարոզիչներ տանիմ

Հնդկաստան և ասկէ վերջը կեանքս և բոլոր
ունեցածս քրիստոնէական կրօնքը տարա-
ծելու համար գործածեմ։ Աս խօսքերուս
վանտէր խաթունը սաստիկ ուրախացած,
Ուրեմն ասկէց վերջը, ըստ, աս հարստու-
թիւնները ասանկ օդտակար բանի մը պիտի
զործածուին . ո՞հ մեծապէս ուրախ եմ որ
մեղաց ու յափշտակութեան մը արդիւնքը,
որ և ոչ յափշտակողը կրցաւ բանի բերել,
ասանկ սուրբ բանի մը զործածուելով թե-
թեցնեն կերպով մը եղած անիրաւութեան
ծանրութիւնը » :

Վանտէր խաթունը շուտ մը փութաց ու
ունեցած զիտաւորութիւնս Տ. Ներվալին
ալ իմացուց որ ուրախութեամբ հաւաներ էր
մտածութեանս : Քիչ ատենէն սկսաւ ծա-
խել բոլոր ունեցածը բաց 'ի բերդէն և ա-
նոր մօտերը եղած երկիրներէն, և հազիւթէ
վեց ամսուան մէջ կրցաւ բոլոր ծախածնե-
րուն զինը ժողվել . ու երբոր ամէն բան
լմնցուց ու սկսաւ ճամբու պատրաստութիւն
տեսնել, ծախածներուն զինը ինծի բերաւ
որ ընդ ամէնը 600,000 ֆրանքի կը հասնէր.
շատ աղաչելէս վերջը հազիւթէ աս զումա-
րին քառորդը միայն առաւ : Վերջապէս
երբոր ճամբայ ելլալու ատենը հասաւ եր-
կուքնիս ալ մեծապէս կը ցաւէինք իրարմէ-
բաժնուելնուս վրայ :

— Պիտի զատուիմքեզմէ, կ'ըսէր լալով,
բայց ինչ ընեմ որ հարկը ասանկ կը բերէ
որ մէկմէկէ բաժնուինք :

— Պիտի զատուինք, ըսի, բայց պարդքիչ
մը ատեննուան համար . որչափ ալ երկայն
ապրինք բայց նորէն շուտ մը աս մեր պան-
զըստութեան ընթացքը կը լեցուի . ան ա-
տեն ալ ամէն բաժանմունք կը վերցուի .
ան ատեն մենք զմեզ Աստուծոյ աթոռին
առջե կը դտնանք , որ հիմայ երկնքէն ըզ-
մեզ կը դիտէ և իր արքայութեանը մէջ մեզի
տեղ կը պատրաստէ : Նոյն իսկ այս աշ-
խարհքիս վրայ ալ որչափ հեռու ըլլանք ի-
րարմէ , մեր միտքն ու հողին չեն կրնար
բաժնուիլ մէկմէկէ . և թէպէտ մարմնով
հեռու ըլլանք , հոգւով կը մսիթարուինք
նոյն մաերմութեան զգացումը սրտերնուա
մէջ վառ պահելով , ու մտածութեամբ ի-
րարու հետ հաղորդ կ'ըլլանք նոյն կրօնից և
հաւատքին միջոցովը :

Ո՛հ ինչ ամենայայտնի ճշմարտութիւն է
որ մեր ծագումը երկնային է և թէ մենք հո-
գեկան էութիւն մը ունինք . աստուածական
ողւոյն մէկ մասը միացած է մեր մարմնոյն
զանդուածին հետ որ մեզօք ապականեցաւ :
Ո՛վ կրնայ տարակուսիլ և կամ չճանչնալ
որ իրեն ծագումը երկնային է , թէ որ մէյ մը
իր վրայ դառնայ ու մտածէ լուսով բանին :
Ո՛հ որչափ ցաւալի են անոնք որ մարդուս
հոգեորական էութիւնը չճանչնալով նիւ-
թական միայն զայն կը համարին . նոյնպէս
որչափ ողբոց արժանի են անոնք որ բոլո-
րովին նիւթական բաներու զիրենք տուած
բոլորովին զերի կ'ըլլան անոնց : Որչափ

դառն պիտի դան իրենց համար կենաց այն վերջի օրերը, որ ալ ժամանակը հասնելով իրենց կորստական էութիւնը պիտի սկսի քայքայիլ . Երանի իրենց թէ որ ան ատեն կարենան կրօնքի դիմել որ միայն կրնայ իշրենց հոգեորական կենաց քաղցրութիւնը տալ . բայց այս սուրբ փափաքելի բանը պիտի չնորհուի արգեօք անոնց որոնք մէջմը կրօնից իրենց տուած օդնութիւնները արհամարհեր են :

Ասոնք ըսելու միջոցս Վանտէր խաթունը ամենայն ուշաղրութեամբ ըսածներուս մտիկ կ'ընէր . վերջը, — Որչափ պիտի ցափմ ամէն անզամ երբոր միտքս դան հրամանքիդ հետ ըրած աս տեսութիւններս, ըսաւ . չես զիտեր որչափ ցաւ պիտի ըլլայ ինձի ամէն անզամ երբոր յիշեմ թէ ինչպէս իրարու մտքերնիս հաղորդելով մեծ մխիթարութիւն մը կ'զգայի լսելով քեզմէ յափտենական ու երկնային ճշմարտութեան խօսքերը :

Հոս Նառամա խօսքը քիչ մը ատեն կրտրեց, բայց շուտ մը նորէն սկսաւ ըսել .

Երկու տարիէն աւելի է որ Վանտէր խաթունը Սկովտիա քաշուեցաւ և իրեն երթաւէն վերջը աս բերդը միշտ զոց մնացած է . . . Գեղացիք մտքերնին դրած են թէ հոն սատանաներ կը բնակին, և աս խօսքս այնշափ բերնէ բերան անցնելով ամենուն մըտքին մէջը տպաւորուած է որ նոյն իսկ կարգաւորեալ մարդիկ իբրև ստոյդ կը հաւտան

աս բանիս . ուստի ոչ ոք բերդին քովերը կը
մօտիկնայ : Գեղացիք որ հիանալի բաներ
շատ կը սիրեն , տեսակ տեսակ վախնալու
ու չլսուած լուրեր հնարեցին աս բանիս
նկատմամբ . իրենց երեակայական խօսքե-
րուն նայելով անզամ մը օտարական ճա-
նապարհորդներ մրրիկէ խալսելու համար
իրրե թէ հոս ապաւիներ են ու վերջը անե-
րեսութացեր են : Դրսի աս ամէն լուրերը
կ'իմանամ Գոլային ձեռքովը որ շաբաթը
անզամ մը զիշեր ատեն Տ . Նէրվալին տու-
նը կ'երթայ որ մեր ապրուստին համար
հարկաւոր եղած բաները բերէ . բայց աս
նիւթական նպաստէն շատ աւելի վեր է
Տ . Նէրվալին իմ վրաս ցըցուցած խնամքը՝
մանաւանդ քանի որ աս գետնափորիս մէջ
փակուեր եմ որ ոչ երբէք դադրեր է զիս
քաջալերելէն ու համբերութեան յորդորե-
լէն՝ ջանալով միշտ զիս մխիթարել : Շա-
տոնցընէ խալըսած կ'ըլլայի աս տեղէս ,
բայց ցաւալի դէպք մը արգելք եղաւ ինծի :
Արժանապատիւ Պորտոյի Արքեպիսկոպո-
սը որուն միջնորդութեամբը Տ . Նէրվալ
ինծի դէմ եղած ամբաստանութենէն կ'ու-
զէր զիս արդարացնել , հազիւ թէ աս բա-
նիս վրայ սկսեր էր մտածել մէյմ' ալ յան-
կարծ մեռաւ : Չեմ կրնար ասկից ելլել ա-
ռանց վտանզի մէջ զնելու զիս , դատաւո-
րին ըստածին նայելով , քանի որ Պորտոյի
դատաստանարանը չորոշէ որ Վանտէրի
մահուանը պատճառաւ ինծի դէմ եղած

ամբաստանութիւնը սուտ է : Միայն դատաւորը և Նէրվալ ընտանիքը զիտեն իմ հոս ըլլալս :

— Աստուծոյ ամենակարողութիւնը , ըստ ան ատեն Ատեփանոս Բիովտացին , որուն արդիւնքը շատ անզամ վայելեր ես , անչուշտ կ'ուզէ որ իմ ձեռքովս զրեղ խալըսէ : Թէպէտ ես զեռ երիտասարդ եմ , բայց քիչ ատենէն Պորտոյի ատենին Խորհրդական պիտի անուանուիմ , ասովինչպէս որ կը տեսնաս անանկ վիճակի մը մէջ կը մտնամ , որ կրնամ անձամբ քեզի օգտակար ըլլալ : Ասկէց վերջը ես աս խնդիրքս վրաս կ'առնեմ և չեմ դադրիր աշխատելէն ինչուան որ քու անմեղութիւնդ ճանչցուի որով կարենաս ասկից ելլալ առանց վտանգի մը :

Հիմայ հոսկէց ելածիս պէս արժանապատիւ ջ . Նէրվալ քահանային կ'երթամ , ու իրեն պատմելէս վերջը՝ թէ ինչպէս Աստուած զիս քու քովզ բերաւ , իրեն խորհուրդ կը հարցնեմ որպէս զի ապահով ճամբայ մը բոնեմ :

— Ազնուասիրտ երիտասարդ , պատասխանեց ան ատեն Նառամա Ատեփաննոս Բիովտացիին , ովկ կրնար կարծել որ գուն պիտի ըլլաս իմ ազատարարս . չեմ կրնար խօսքով իմ երախտազիտութիւնս քեզի յայտնել . . . բայց քեզի պէս անձինք իրենց փոխարէն կը սեպեն նոյն խոկ ըրած բարերարութիւննին : Բոլոր յոյսս քու վրադ զըրած եմ , քաղցր ակնկալութեամբ մը կ'ըս-

պասեմ ան վայրկենին որ աղատելով հոսկէց կարենամ նորէն ան ծովեզերքներէն անցնելով, զորոնք մէջմը տեսեր եմ, դառնամ Հնդկաստան՝ հետո մէկտեղ տանելով քրիստոնէական կրօնքին անդին և արզասաւոր բողբոջները :

Ո՞չ թէ որ կարելի ըլլայ ան սուրբ մարտիրոսին մտածութիւնն ու փափաքը 'ի զլուխ հանել որ նախ ինձի քրիստոնէութիւնը սորվեցուց . թէ որ կարելի ըլլայ Հնդկաստանի կռապաշտներուն մէջ երթալ ու հոն քրիստոնէութիւնը տարածել, որքան իմին այսչափ քաշած նեղութիւններս ու վիշտերս պիտի օրէնեմ : Աս յուսալից ակնկալութիւնս այնպէս սիրտս ուրախութեամբ կը լեցընէ որ մոքովս ապագան իբրև ներկայ տեսնելով անանկ մը կ'երենայ ինձի որ ալ անկէ վերջը պիտի վայելեմ կատարեալ ուրախութիւն մը լի ամենայն երկնային երանութեամբ :

Ի՞Ռ

Այս խօսակցութեանս հետեւեալ դիշերը , Ստեփաննոս Բիովտացին զգուշութեամբ ելաւ ստորերկեայ տեղէն , ուր վեց շաբաթ առաջ անսովոր կերպով մը մտած էր :

Գեղեցիկ դիշեր մըն էր՝ և երթալով լուսըննալու վրայ էր : Ստեփաննոս ծառի մը կոճղի վրայ նստած սպասեց ինչուան որ ժամատուն մտնելու ատենը հասնի :

Երբոր արեուն ճառագայթները բարձրանալով հորիզոնը լուսաւորեցին , ժամատան փեղկերը բացուեցան , որովհետեւ տնեցիք սովորաբար կանուխկէկ կ'ելլային : § . Նէրվալ երբոր պարտէղին ծառատունկ ճամբաններուն մէջ պտըտելով ժամերգութիւն կ'ըսէր՝ Ստեփաննոս Բիովտացին դռնէն ներս մտնելով շխտակ § . Նէրվալի դիմացը զնաց : § . Նէրվալ փութաց երիտասարդին ընդ առաջ ելլելու , ու մէկէն դինքը սրահը մոցուց և հոն երկուքը մէկտեղ մինակ մնացին : Ան ատեն Ստեփաննոս ինք-

զինքը յայտնեց Տ. Նէրվալին, և իրեն դալուն պատճառը իմացուց :

— Արդէն առջի օրէն, ըստ Տ. Նէրվալ, Ափրիկեցի Դոլայէն քու ստորերկրեայ տեղը երթալդ իմացեր էի : Այս դէպքը որ սկզբան սաստիկ գէշ տպաւորութիւն մը ըրեր էր վրաս վախնալով որ ձեռք զարկած բանդ կրնար ծանր հետեանք մը ունենալ, վերջէն զիս շատ ուրախացուց իմանալով քու առողջանալդ ու Նաումային աղետալի անցքերուն համար ցըցուցած արգահատանքդ : Քու հայրդ ծանօթ էր ինձի իբրև արդար ու լաւ մարդ մը . քու վրայօքդ ալ շատ աղէկ լսած, եմ որով քու ատ ստորերկրեայ տեղը մտնելդ, իբրև Աստուծմէ եղած հրաշք մը սեպեցի : Հիմայ մեզի կը մնայ խոհեմութեամբ ու գործունէութեամբ Նաուման ազատելու աշխատիլ :

— Աս բանիս նկատմամբ ինչ ճամբայ որ ցուցընես՝ ես անոր կը հետեիմ, պատախանեց մեծ յարդանօք Ատեփաննոս . վասն զի քեզի պէս մարդու մը խորհուրդները ինձի համար մեծ արժէք ունին :

Տ. Նէրվալ ան ատեն հասկըցուց իրեն ինչ ճամբայ որ պէտք էր բոնել :

Այս միջոցիս արդէն նախաճաշկի ժամանակը եկած ըլլալով, Տ. Նէրվալ Ատեփաննոսը երկու պատառ բան մը ուտելու հրափրեց, զորն որ շատ հաճութեամբ ընդունեցաւ : Այս կարծ ժամանակիս մէջ որ իրարու հետ տեսութիւն ըրին, Տ. Նէրվալ

խօսեցաւ իրեն քրիստոնէական հաւատքին ու անոր վարդապետութեան զեղեցկութեանը և իր բարի ազգեցութեանցը վրայ որն որ կը ներզործէ նոյն կրօնքը անկեղծութեամբ ընդունողներուն վրայ։ Վերջը Ստեփաննոսին վրայ դարձնելով խօսքը իր ընելիք կարևոր պաշտօնին վերաբերեալ շատ հմտական ու լի փորձով խրատական յորդորակ մը խօսեցաւ։

« Ամենածանօթ պաշտօնի մը ձեռք զարնելու կ'երթաս, ըսաւ . շատ անդամ ուրիշներուն պատիւը ու ինչուան նաև կեանքը քու ձեռքդ պիտի ըլլայ . յիշէ որ մեծ պատասխանատուութեան տակ ես : Վ ճիռ մի կտրեր առանց առաջուընէ լաւ մը դատելու ու բանին էութեանը վրայ տեղեկանալու : Դատաւորի մը էն մեծ պակասութիւնը ան կ'ըլլայ որ չափազանց արտորանօք իրեն յանձնուած զործը քննէ և զդատողը իբրև իր անձը չմտածէ։

« Պարտքերդ չի մոռնալու դիւրազոյն ճամբան աս է որ ամէն օր ջեռմեռանդութեամբ հարկաւոր եղած լոյսը խնդրես անկէ որ առատապէս կուտայ իր շնորհքը, հաւատքով ու անկեղծութեամբ խնդրողներուն »։

Ստեփաննոս լուռ կեցած ուշադրութեամբ ու պատկառանքով մտիկ կ'ընէր Տ. Նէրվալին խրատներուն որոնք իր սրտին խորերը տպաւորուեցան . որովհետեւ իր դատաւորութեան պաշտօնը անանկ կատա-

բեալ կերպով և արդարութեամբ կատարեց, որ համբաւը ամէն տեղ տարածուեցաւ :

Քիչ ատենէն Ստեփաննոս Պորտոյի ատեանին խորհրդական անուանեցաւ, և իր միջնորդութեամբը, Նառաման երկու ամիսէն անվաս խալսեցաւ այն մութ բնակարանէն, ուր զրեթէ իրեք տարի փակուած մնացեր էր : Մեծ էր Նէրվալ ընտանեաց ուրախութիւնը . վասն զի Նառաման իբրև կենդանի յիշատակ մը կը սեպէին իրենց այն եղբօրը տեղ որ այնչափ կը սփրէին . ևս առաւել որ Նառամային քրիստոնեայ ըլլալը այն սուրբ մարտիրոսին արդիւնքն էր :

Աստուած զքեղ խաւրեց, կ'ըսէին Նէրվալ օրիորդները, որ մեզի եղբօրնուս մահուան այդ ցաւալից բայց միանդամայն մը խիթարական լուրը բերես :

Առանց քու այդ արիական անձնանուիրութեանդ մենք պիտի զրկուէինք մեր անդրանիկ եղբօրմէն որ մեր բոլոր ուրախութիւնն է . բնաւ պիտի չի մոռնանք որ առանց քեզի Տ . Նէրվալը վատ մարդասպանի մը հարուածին տակ պիտի կորսուէր . ուրեմն մեզի հետ կեցիր, դուն ալ մեր ընտանեաց անդամներէն մէկն ես, և այնպիսի կապով մը իրարու հետ միացած ենք որ բնաւ չկրնար խղուիլ : Թէ որ զմեզ թողուս նոյն ցաւը կ'ունենանք ինչ որ Բենիամին եղբօրնէս բաժնուելու ատեն կրեցինք :

Նառաման աս խօսքերուս վրայ խանդա-

դատանքէն լալով , ըստւ — Աիրելի բարե-
կամք , դուք որ զձեղ Աստուած ինծի պար-
զեց 'ի մխիթարութիւն իմ դառն վշտե-
րուս , ես ալ ձեզի նոյն պատասխանը կու-
տամ ինչ որ դիս դարձնող այն սուրբ մար-
տիրոսը ձեզի տուեր էր ատենօք , որուն
հետեւելով կ'ըսեմ թէ Աստուծոյ ձայնը դիս
կը կանչէ , և պէտք է որ անոր հնազան-
դիմ . թողուցի Հնդկաստան շատ մը աղ-
զականներ որոնք զեռ սնապաշտութեան
խաւարին մէջ կը տառապին , ինչպէս ու-
րեմն թողում աս մտածած բարի գործքս ,
ու հոս կենամ խաղաղ ու երջանիկ կեանք
մը անցնելու համար , որ որչափ ալ ինծի
քաղցրանայ , բայց անով հանդերձ կ'զգամ
որ պիտի չկարենամ խաղաղ սրտով այն
քաղցրութիւնը վայելել : Աս կողմանէ
պարտքս յայտնի է ու չեմ կրնար անոր
վրայ տարակուսիլ և ոչ ալ կ'ուզեմ որ մար-
տիրոսին արիւնը պարապ տեղը թափուած
ըլլայ . իր սկսած գործքը՝ զոր չկրցաւ կա-
տարել՝ պէտք է որ իր վախճանին հասնի .
իր խորհուրդը առաջ տանիլը ինծի կ'իյնայ ,
ինծի որ մոլորութեան մէջ եղած միջոցս ,
իրմէ յաւիտենական ճշմարտութեան լոյսը
ընդունեցայ : Խսկ զուք որ իրեն եղբայրն ու
քոյրերն էք այսպէս ուրեմն կը թողուք դիս
մինակ և չէք ուզեր իմ աշխատութեանցս
մասնակից ըլլալ , որպէս զի Ա . մարտիրո-
սին սկսած գործքը առաջ երթայ : Մտէք ու-
րեմն վստահութեամբ Աստուծոյ այս ցըցու-

ցած ճամբուն մէջ ու ապահով եղիք որ ձեր
եղբօրը զոհը անպառւղ և անվարձ պիտի
չմնայ , և Աստուած կ'օրհնէ ձեր գործքը » :

Աստիկ այլայլութիւն մը տեսնուեցաւ
Տ . Նէրվալին և իր քոյրերուն երեսին վր-
րայ , ու քանի մը տկար ու անզօր արգելք-
ներ հանեցին իրեն առաջարկութեանը դէմ :

— Մի վախնաք , ըստու , ով արժանաւոր
եղբարք մարտիրոսին . Աստուած ինքնին
կ'առաջնորդէ այն նաւուն որ զմեզ պիտի
տանի այն երկիրը ուր որ մեր խորհուրդնե-
րը 'ի գործ պիտի դրուին : Ո՛հ , եկէք ու ա-
պահով եղէք որ ոչ երբէք իմ զորովս և
խնամքս պիտի պակսի վրաներնէդ :

Աստուածային ոգին վառեց այս ընտա-
նեաց սիրտը , որով և Կառամային խնդիր-
քին հաւանեցան . ինքն ալ ուրախացաւ
տեսնալով որ իր բանը կը յաջողի , և թէ ա-
նոնք ճամբայ ելլալու պատրաստութեանց
վրայ կը խօսին :

Այս խօսակցութենէս շաբաթ մը ետքը
Տ . Նէրվալ Պորտոյ գնաց . հոն Արքեպիսկո-
պոսին իր միտքը իմացուց որուն ամենայն
կերպով հաւանեցաւ : Քիչ ատենէն որու-
շուեցաւ որ արևելեան Հնդկաստան երթան
և իրեք երիտասարդ քարոզիչներ ալ , որոնք
եռանդեամբ ու հաւատքով լի էին ու սիրով
յանձն առին իր առաջնորդութեանը տակ
մտնալ :

Երբոր Կառամային ու իր ուղեկցացը
ճամբայ ելլալուն ամէն բաները պատրաս-

տուած էին , քարողչաց ճանապարհորդութեան հանդէսը կատարուեցաւ :

Անկարելի է խօսքով այս վեհ և սրտաշարժ արարողութեան հանդիսին կատարեալ գաղափար մը տալ . ամէնքը կուգային ճամբայ ելլող քարողչաց ոտքը համբուրելու ու չնորհակալութեան երգեր երկինք կը բարձրանային , յայտնելով միանգամայն եկեղեցւոյն ուրախութիւնը և ատ մարդկանց անձնանուիրութեան գերազանցութիւնը որոնք աշխարհքիս ամէն հաճոյքներէն հեռանալով , կ'երթային ուրախութեամբ իրենք զիրենք ամենայն նեղութեանց տալու , Աստուծոյ կամբը կատարելու համար : Ո՞հ մարդկային միտքը անբաւական է այսպիսի բաներ բացատրելու : Հոն Արքեպիսկոպոսն ալ այս քարողիչներուն յորդորական բան մը խօսեցաւ :

— « Ի՞նչպէս տխուր է , ըստու , մարդկանց առջև ձեր այդ բաժանումը . ամէն բան կը թողուք ազգականնիդ ու բարեկամնիդ , ու կ'երթաք անծանօթ երկիր մը ուր որ պիտի դանէք բարբարոս , սնոտիապաշտ և թերես նաև անզութ ժողովուրդ մը . թշնամիի մը պէս պիտի վարուին հետերնիդ , պիտի հալածեն զձեղ . . . և նահատակեն . . . :

« Ո՞հ ինչ ուրախութիւն է , թէ որ զուք ձեր երկնաւոր տիրոջը համար արիւննիդ թափէք . կայ արդեօք աշխարհքիս վրայ անկէ մեծագոյն բան մը : Մեծ աշխատութեան մը ձեռք զարնելու կ'երթաք , որ քան

զամէն բան աւելի մեծ է . լոյս կը տանիք
հոն ուր որ խաւարը կը տիրէ և Աստուծոյ
կամքը կը կատարէք » : Արքեպիսկոպոսը
դեռ ուրիշ սրտաշարժ խօսքեր ալ ըստ որ
արարողութեան ներկայ եղող անձանց լա-
ցը շարժեցին :



իԵ

Գաղղիացի նաւը որ գէսլի արևելեան
Հնդկաստան ճամբայ ելած առաջ կ'երթար՝
ճշմարիտ քրիստոնէից վսեմ ու զորովալիր
տեսարան մը ամենուն մտքին կ'ընծայէր,
որոնք նոյն հաւատքով ու նոյն եռանդով
վառուած, ու նոյն սուրբ նախանձով լեցուած
ծովեր անցնելով հաւատոյ անդին
բողբոջները կըտանէին հեռաւոր աշխարհը-
ներ : Սիրոյ և ճշմարտութեան Աստուածն
ալ նայեցաւ այս զործոյն վրայ և իր պաշտ-
պանութեամբն ալ հովանի եղաւ իրենց :

Նաւը Գաղղիայէն բաժնուելէն զրեթէ
տարի մը ետքը Բոնտիշերիի նաւահանգիս-
տը մտաւ :

Նառամային ազգականները իմանալով ա-
ռաջուընէ իր հասնիլը բազմութեամբ նաւա-
կաց ընդ առաջ ելան, և կը փութային նա-
ւը մտնելու : Հոն Նառաման կէս մը իրենց
պատմեց իր զլիսէն անցած փորձանքները
և քաշած նեղութիւններէն վերջը ունեցած
երջանիկ վախճանը :

Երբոր լսեցին այս պատմութիւնը ու-
րախութեամբ իրենց երախտազիտութիւնը
Նէրվալ ընտանեաց յայտնեցին ու իրենց
եղբօր քաղցր անունը տուին . որովհետեւ
Նառաման դիրենք իրքն բարեկամ ու բա-
րերար կը մեծարէր :

— Զեր Բոնտիշերի մտնելը , ըսին Նա-
ռամային ազգականները իր ընկերներուն ,
պէտք է որ ձեր արժանեացը համեմատ ըլ-
լայ . վաղը արել ծաղելուն պէս կուզանք
նորէն ու զձեղ ձեզի համար պատրաս-
տուած բնակարանը կը տանինք , որ մեր
պապուն տունն է : Աս ըսելով ելան զացին :

Երկրորդ օրը երբոր հնդկային արևուն
լուսափայլ ճառագայթները հորիզոնը կը
լուսաւորէին , հաղարումէկ զոյներով զար-
դարուած նաւակներով եկան Նառամային
ազգականներն , բարեկամներն ու զունդ մը
երաժշտաց , և պատերազմական նուազներ
զարնելով զաղղիացի նաւուն մօտեցան :
Մտան նաւակներու մէջ Նառաման և իր ըն-
կերները և ցամաք ելան , ուր որ խուռն
բազմութիւն մարդկանց լեցուած իրենց
կ'սպասէր :

Զարդարուն պատզարակներ արդէն ծո-
վեզերը իրենց ցամաք ելլելուն կ'սպա-
սէին . ու երբոր զուրս ելան Տ . Նէրվալ
իրեն քարոզիչներովը մտաւ առջինին մէջ .
Երկրորդին մէջ ալ Նառաման , Նէրվալ օ-
րիորդները ու հաւատարիմ Գոլան :

Պատզարակները , յաղթանակաւ բազ-

մութեան մէջէն անցնելով Նառմային բազմաթիւ աղզականներուն հետ մէկտեղ, ծանր ծանր առաջ կ'երթային :

Ետեսէն երաժիշտները կ'երթային ուրախութեան նուազներ հնչեցնելով, ինչուան որ հասան իրենց պապուն տունը, ուր ինքը զրան առջև նստած, չորս կողմն ալ ծառաները կեցած իր սիրելոյն գալըստեանը կ'սպասէր :

Եթէ աղզականներն և եթէ բարեկամները անանկ սէր ու գորով կը ցուցնէին Նառմային վրայ, որ և ոչ իրեն հաւտալը կուղար թէ անանկ երջանկութեան մը մէջ է :

Մէկէն սկսաւ ձեռք զարնել այն սուրբ գործոյն որուն համար եթէ իր ստացուածքն և եթէ կեանքը նուիրեր էր : Իր պապուն բնակարանը, որ երբեմն իր մանկութեան խանձարուրքն ու միանդամայն իր սխալանացը և առաջին թշուառութեանը վկայ եղեր էր, անկէ ետե իրեն հետ մէկտեղ հաւատքը տարածելու համար աշխատողներուն հանդիսարանը եղաւ :

Հնդիկ պառաւն ալ որ դեռ կ'ապրէր, միշտ նոյն տեղը բնակելով, սաստիկ ուրախացաւ նորէն տեսնելով զ'Նառման, որուն իր յետին օրերուն միսիթարութիւնն և իրեն գորովանաց դուստրը կ'ըսէր միշտ :

Տ. Նէրվալին առաջնորդութեամբը ամենայն ակնկալութենէ վեր՝ գործողութիւնը շուտով առաջ դնաց, և քիչ ատենէն ճըշմարիտ քրիստոնէից խումբ մը ձևանալով

Հնդկաստանի մէջ, սիրոյ և միաբանութեան սրտաշարժ օրինակ մը ընծայեց ամենուն . ամէնը մէկ սիրտ և մէկ վարդապետութիւն ունէին և իրենց քաղցրութեամբն և բարի օրինակովը զուրիշներն ալ իրենց կը քաշէին :

Եւ մենք որ քրիստոնէական վարդապետութեան սուրբ հրահանգները ամէն օր կը լսենք, ինչպէս կրնանք սրտով չընդունիլ զանոնք և զոցել աչքերնիս ճշմարտութեան լոյսին դէմ, ու մոլորութեան խաւարին մէջ բնակիլ: Ո՞հ կը հեծենք այնպիսի աշխարհքի մը մէջ որ իրեն ապաւինողներուն ու վրատահացողներուն ակնկալութիւնը միշտ պարապը կը հանէ: Ի՞նչու երջանկութիւնը բուն իր զտնուած տեղը չենք փնտռեր. ան ատեն չէինք ցաւեր ամենկեին մեր հաճոյիցը համար ըրած այնչափ ընդունայն և կորուսեալ ջանքերնուս վրայ որոնք անդադար կը խարեն զմեղ:

Ամենուս ալ յայտնի է և չենք կրնար ու բանալ, որ ոչ ոք այս արտաքին և զգայական աշխարհքիս զուարձութիւններովը կրնայ զոհ ըլլալ: Որչափ ալ քաղցր ըլլան իր վայելքները, բայց միշտ նորէն դառնութիւնն ու ցաւը պակաս չէ. և թէ որ ուրիշ բան ալ չըլլայ, աս միայն բաւական է զմեզ տժզոհ ընելու համար որ վերջապէս կը լմննան, և մեր սիրտը վերջ ունեցող բանով մը զոհ չկրնար ըլլալ:

Ուրեմն ուր կրնանք գտնել մեր թշուառութեանցը զարման մը , եթէ ոչ հաւատոյ պատուիրանաց և կրօնական պարտքերնիս կատարելուն մէջ : Մարդուս սրտին իր բընական անհանգստութեանը հարկաւոր է աս մխիթարութիւնս , որն որ իր առաջին վիճակէն ընկած և անդադար Եղեմայ կորըստեան ցաւովը վշաացած , պարապ տեղ այս աշխարհքիս կորստական բաներովը կ'ուզէ սիրտը զոհ ընել , որուն ոչ երբէք պիտի կարենայ հասնիլ :

Ո՛վ Յիսուս Քրիստոս , զուն որ ճանապարհ , ճշմարտութիւն և կեանք ես , զու որ մեզի կը սորվեցընես թէ ի՞նչ կերպով կըրնանք խաղաղցնել մեր սիրտը ու անոր վէրքերը բժշկել , ինչուան Երբ աս աշխարհային ոզին ու հպարտութիւնը մեզի դէմ պիտի հակառակին . ինչուան Երբ պիտի իշխեն մեզի քու աստուածային շնորհացդ տեղ , ու իրենց չար և անպիտան գրգիռներովը պիտի նեղեն ու նուաստացնեն մեր սիրտը :

Բայց անոնք որ երկիւզածութեամբ կը լսեն ու կը պահեն սրտերնուն մէջ մեր Փրկչին ձայնը՝ որ զմեզ այնչափ սիրեց , շուտով կ'իմանան այն չարեաց պատճառները որոնք կը նեղեն զմարդ . իսկ անոր հակառակը կը պատահի անոնց որոնք որ աս նիւթական աշխարհքիս միայն արտաքին ու կորստական բաներովը կ'ուզեն ապրիլ :

ԶԱՄԱՌՈՒԱԾ ՎԻՆԱՊՈՂ ՀՈՂԻՆ ՄԵԿԵՆ Կ'ՍԼՐ-
ՍԻ աներևոյթ և հողեկան աշխարհքին յա-
վատենական և մխիթարիչ տեսիլքներովը
դուարճանալ . և մարդկային կենաց կար-
ճառօտ վայրկեանները բաւական չըլլալով ,
ալ այնպիսին ժամանակ ըսած բաներնիս
չգիտեր , հապա այս աշխարհքէս կ'սկսի
յաւիտենական իենաց տիտարժը առնուլ :



ՎԵՐՋ

XSS

0004298

2013

